


«Ժամանակակից Մատենաւոր» թիւ 56
Հիմնուած 1909 ին ի կ Պոլիս, Վաղինակ Ս. Բիւրատէ
Հրատարակիչ Հայկ Ս. Բիւրատ



Հ Ե Կ Ի Շ Ա Կ

ՍՄԲԱՏ ԲԻՒՐԱՏ

(Տէր Ղազարենց)

(1862 — 1915)


Մեծ Եղեռնի զոհերէն



ԼԵՌՆԵՐՈՒ ՏԻՐՈՒՀԻՆ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՎԻՊԱԿ

ԿԻԼԻԿԵԱՆ ԿԵԱՆՔԵ



Տպագր. Ա. Գասպարեան

Printed in Egypt

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

1934

891.99
F-75

01 JAN 2009

06 DEC 2011

1-3
98

«Ժ.Ա.Մ.Ա.Ն.Ա.Կ.Ա.Կ.Ի.Ց.Մ.Ա.Տ.Ե.Ա.Ր» Թիւ 56
1909-ին հիմն . ի կ. Պոլիս, ՎԱՂԻՆԱԿ Ս. ԲԻՒՐԱՏԵ
Հրատարակիչ՝ ՀԱՅԿ Ս. ԲԻՒՐԱՏ

D^r EMILE ABDEL MALEK

Des Universités et Hopitaux de Birmingham, Londres et Dublin.

Chirurgien — Accoucheur — Gynécologue

Sous-Directeur de la Maternité Municipale "Dar Ismaïl"


CLINIQUE: Rue Farouk No. 166 TEL. 14-53
de 3 - 6

ՏՕՔԹ. ԷՄԻԼ ԱՊՏԵԼ ՄԱԼԵՔ

ՓՈԽ-ՏՆՈՐԻՆ «ՏԱՐ ԻՍՄԱՅԻԼ» ՄԱՅՐԱՆՈՑԻՆ

Ֆարուկ Փողոց, թիւ 166 ԹԷԼ. 14-53

Ընդունելութեան ժամեր 3 - 6 (Կ. Վ. .)



ՍՄԲԱՏ ԲԻՒՐԱՏ

(Տէր Ղազարենց)

(1862 — 1915)

ՄԵԾ ԵՂԵԿՈՒԹԻ

ԳՈՒԽԵՐԵԿԻ



ԼԵՌՆԵՐՈՒ ՏԵՐՈՒՀԻՆ

(Վ. Ի Պ Ա Կ)

ԿԻԼԻԿԵԱՆ ԿԵԱՆՔԵ

Տպագր. Ա. Գասապեան

Printed in Egypt

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

1934

-5 MAR 2013

1005 130 P.M. 8005 KAL 10

24285


ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Խնամական)

(1921 - 1921)

ՀԱՅԱՍՏԱՆԻ

Խնամական



ՀԱՅԱՍՏԱՆ

Ա.ԶԳԱ.ՑԻՒ

ԳՐԱԴԱՐԱՆ

942-95

Ձ Օ Ն

ՄԱՆԻՍԱԼԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Որ Ազգիս համար պատրաստած է Զարմանուհիի
նողիով օժտուած ձեմարիս նայուիներ ,
պատուական նայ մայրեր , ըուրց
երեսուն տարիներէ ի վեր :

ԼԵՇՆԵՐՈՒ ՏԻՐՈՒՀԻՆ

Ա.

ԱՐԻՒՆԻ ԶՈՐԻՆ ՄԷՋԵՆ

— Ո՞վ ես գուն, ըսէ՛ ինծի, ո՞վ ես գուն, ո՞ւրկէ
կուգաս :

— Բարի՛ ծերուկ, ճամբաս մի՛ կտրեր, կ'աճա-
պարեմ, մի՛ հարցումի բռներ զիս :

— Բայց զաւա՛կս, կը պաղատէր դողդոջուն ձայ-
նով ծերունի պահապանը որ Զորին եղերքը յանկարծ
հանդիպեցաւ այդ անծանօթ ձիաւորին և ձիւն սան-
ձէն կը բռնէր ու կ'արգիլէր անցքը :

— Մի՛ արգիլեր զիս, կ'ըսեմ քեզի, ծերո՛ւկ,
յարեց ձիաւորը սպառնական շեշտով մը :

— Մի՛ բարկանար զաւա՛կս, մի բարկանար, կը
կրկնէր Զորին պահապանը՝ գորովոտ գէմքով մը,
գիտե՞ս ուր կը գտնուիս :

— Ո՞ւր կը գտնուիմ, հարցուց ձիաւորը զար-
մացած ու զայրագին :

— Արիւնի Զո՞րը, Արիւնի Զո՞րը . . . :
Այս խօսակցութիւնը կը դառնար երիտասարդ
ձիաւորին ու Զորին ծերուկ պահապանին միջեւ :

Կէս գիշեր էր :

Զիաւորը հազիւ քսան տարու, գեղանի, սե-
լնքուի, խոշոր աչքերով ու բարձր հասակով երիտա-
սարդ մըն էր, քաջավարժ ձի հեծնող մը, որ հեռաւոր
վայրերէ կու գար ո՛վ գիտէ քանի՛ օրեր ու գիշերներ
ճամբորգեւէ յոգնած, պարտասած :

Ծերունի պահապանին ողոքիչ ու համոզկեր խօսաքերուն վրայ՝ ձիաւորը վար իջաւ ձիէն ու ծերուկին սկսաւ հետեւիլ :

Գարնանասկիզբի հեղեղները կը մռնչէին, կատաղի հովեր կ'ոռնային Զորին վրայ, որուն մէկ անկիւնը մարմբուն լոյս մը կը պլաղար, միակ աչքը՝ կոյր մթութեան մէջ :

Խրճիթ մըն էր, Զորին պահապանին խրճիթը :

Ճամբան, գեռ խրճիթը չի հասած, պահապանը խզելով լուութիւնը, դարձաւ անծանօթ ձիաւորին, որ իր քովէն կը քալէր միշտ ձիուն սանձէն բռնած :

— Զաւա'կս, ըսաւ, գուն մոլորեր ես, առանց գիտնալու ինկար հոս, Արիւնի Զորը, անիծեա'լ Զոր :

— Ինչո՞ւ Արիւնի Զոր կը կոչուի, հարցուց ձիաւորը :

— Հո՛ս գործուեցաւ ոճիրը, հոս, այս Զորին մէջ, պատասխանեց պահապանը :

Ու խորունկ հառաջանք մը փրթաւ կուրծքէն :

Արիւնի Զորին մէջէն կը քալէին, յառելով հեռուէն պլաղացող կարմիր լոյսին, որ կը գողգողար :

Հեղեղը կը գոռար անոնց ոտքերուն տակ ու քառմիները կ'ոռնային անոնց գլխուն վերև :

Իրենց քովէն, շատ մօտէն կը լսուէր գիշերային թռչուններուն անցքի շնչիւնը, մինչդեռ աւելի հեռուէն կը հասնէր անոնց ականջին սովահար գայլի մը ոռնումը կամ չնադայլի մը կաղկանձումը :

— Ի՞նչ ոճիր է գործուեր :

— Զիմացա՞ր, զաւա'կս, չի լսեցի՞ր, կրկնեց ծեռունին գլխի նշանակալից երերումով մը :

Եւ գարձեալ ա՛խ մը քաշեց :

— Ի՞նչ ոճիր է գործուեր, սՊ սպաննուեցաւ :

— . . .

Ծերունին ա՛լ չէր կրնար շարունակել, ամբողջ

մարմուկը կը գողար, մինչդեռ անծանօթ ձիաւորը կը կրսնցնէր համբերութիւնը և կը փափաքէր շուտով թափանցել սոսկալի գաղտնիքին, որ ծերուկին լեզուին ծայրէն կը կախուէր :

Ու պլաղացող լոյսը կը մօտենար հետզհետէ, կամ աւելի ճիշդը մեր երկու խօսակիցները կը մօտենային խրճիթին որ ձորին միւս ծայրն էր :

— Կ'աղաչեմ, բարի' ծերունի, կը պաղատէր երիտասարդ անծանօթ ձիաւորը, սՊ սպաննուեցաւ :

— Ի՞նչպէս ըսեմ, ի՞նչպէս արտասանեմ անո՞ւնը, պաշտելի՛ անունը :

— Խոսէ՛, մի՛ պահեր, սՊ սպաննուեցաւ :

— Սպարապե՞տը, յարեց ծերունին գողգողուն ձայնով մը, Հայոց Մեծ Սպարապե՞տը . . .

Ձիաւորը ցնցուեցաւ, յանկարծ կանգ առաւ ու ծերունին թեւէն բռնած, սպառնական շեշտով մը .

— Ի՞նչ բաիր, Սպարապե՞տը, հարցուց :

— Այո՛, այո՛ զաւակս, մեր Հեթում սպարապետը սպաննուեցաւ :

Վերջին վանկը պահապանին շրթունքէն հազիւթէ գուրս ելած, ձիաւորին ձեռքին մէջէն վար սահեցաւ սանձը :

Ձիաւորը նուաղած ինկաւ գետին ու սկսաւ գաւարուիլ գուժկան պահապանին ոտքերուն տակ :

Խաւարչուտ երկինքը կը ճեղքէին փայլակներ, որոնք թլփայորդ ու մոայլ ամպերուն քօղքին մէջէն մերթ երեցող լուսնի լոյսին խառնուած, աղօտակի կը լուսաւորէին տեսարանը :

Ձին կը խլխնջար ու անհանդարտ շարժումներով գետինը կը ծեծէր ոտքերովը, մինչ ծերուկ պահապանը շոււարած, մէկ կողմէ կը ջանար ձին զսպել, պինդ մը սանձը բռնած, միւս կողմէ կ'սպասէր որ սթափէր ձիաւորը :

Առանց սանձը ձեռքէն ձգելու, անշարժ գետին տարածուած երիտասարդին վրայ ծռած, կ'աշխատէր ուշքի բերելու:

— Զաւա՛կս, զաւա՛կս, կը մըմնջէր հայրական գողար ու գողգոջուն ձայնով մը:

Զիաւորը քանի մը վայրկեան այնպէս նուաղած վիճակի մէջ մնաց, յետոյ քիչ մը սթափած, շուրջը նայեցաւ, տեսաւ ծերունին, որ ձիուն սանձը բռնած միւնոյն ժամանակ իրեն վրայ զլխահակ կը հսկէր:

— Ոտքի ելիր զաւա՛կս, ըսաւ ծերունին:

Ու վերստին սկսան քալել անձայն անշշուկ:

Զիաւորը հազիւ սթափած, ինքզինք տակաւին տկար կ'զգար, ծունկերը կը կթոտէին ու մարմինը կը գողար, այնքան ցնցուած էր անոր էութիւնը:

Իսկ պահապանը կ'զգուշանար, ա՛լ բերանը չէր բանար, վախնալով որ ցաւալի միջադէպը չերկ ըորդուէր:

Քանի մը քայլ կ'առաջանային և յետոյ քիչ մը կանգ կ'առնէին. ա՛յսպէս կ'ուզէր ձիաւորը որ քանի մը բոպէի մէջ կորսնցուցած էր իր առողջութիւնը, իր երիտասարդական կորովը և հազիւ խլրտող, երեւացող գիւկի մը պէս, գժուարաւ տեղէն կը շարժէր:

Վերջապէս հասան խրճիթին առջեւ:

Ենրունին անմիջապէս ձին խրճիթին քովի ախոռը տարաւ ու կապեց մսուրին առջն, յետոյ եկաւ առաւ իր հիւրը և առաջնորդեց իր բնակարանը:

Պահապանը հոն առանձին չէր, ընտանիքի հայր էր անի, ունէր բարի կին մը, որուն հետ կը կենաց ցէր աւելի քան քառասուն տարիներէ ի վեր. հայր էր տասը զաւակներու, վեց մանէ ու չորս աղջիկներու, որոնք ամէնքը մէկ յարկի տակ կը պառկէին նոյն պահուն, խորունկ քունի մէջ ինկած:

Խրճիթին պահապան շունը, խարտեաշ գամբու մը,

դուռին առջեւ շլթայակապ անքուն կը հսկէր: Երբեք չի հաչեց, հեռուէն տեսած էր արդէն իր տէրը, որ հիւր մը կը բերէր անտարակոյս:

Կէս գիշերուան առաջին պահը նոր սկսած էր, անուշ քունի պահը: Բովանդակ ընտանիքը կը քըս նանար, միայն ընտանիքին հայրը, ծերունի Զարա մայրը կը հսկէր:

Անձանօթ ձիաւորը գեռ բոլորովին չէր գտած ինքզինք, պահապանին յայտնած սոսկալի իրականութեան հաւատաւ չէր համարձակեր և սակայն հոգին կը չարչարուէր:

Ճարճատուն ու կարմրած կոճղին գիմացը նստած, կը դիտէր բարի ծերուկին պայծառ պէմքը, մինչ այս վերջինը հանգստաւէտ անկողին մը կը խորհէր պատրաստել իր նորեկ հիւրին:

Սակայն հիւրը հեռի էր հանգոտանալ փափագելէ: անի կը տանջուէր մտասեւեռումով մը: պահապանին շրթունքէն փախած վերջին երկավանկ բառը, յատուկ անունը, որ իրեն համար պաշտելի անուն մըն էր, թերեւս ամենէն պաշտելին՝ երկրագունդին վրայ ապրող էակներէն, շանթահարած էր իր էութիւնը:

Սակայն մկ էր այդ անձանօթը, ի՞նչ գործ ուշնէր այդ կողմերը, ո՞ւրկէ կուգար, ո՞ւր կ'երթար...

Այդ մասին ոչինչ գիտէր պահապանը:

Անկողինը պատրաստելէ յետոյ, քունի հրաւիրեց հիւրը:

Սակայն հիւրը քուն չունէր, չէր կրնար քնանալ, չէր փափաքեր հանգստանալ, այն գիշերը պիտի լուսցընէր, այդպէս որոշած ու վճռած էր:

— Գիշերը շատ առաջացած է, ըսաւ բարի ծերունին, զաւա՛կս, քիչ մը քնացի՛ր, հանգէ՛:

— Քունս չի տանիր, ո՛վ բարի ծերունի, յարեց անձանօթը, մանաւանդ ձեր հաղորդած լուրը կը փափաքիմ ստուգել:

— Ո՞ր լուրը :

— Արիւնի Զորին ոճիրը , շարունակեց անծառնօթը , ո՞վ սպաննուեցաւ կ'ըսէիք :

— Մեր Սպարապետը , մեր սիրելի սպարապետը , կրկնեց պահապանը :

— Ե՞րբ գործուեցաւ ոճիրը , հարցուց անծանօթը բուռն ճիգով մը զապելով իր յուզումը :

— Հազիւ կայ կէս ամիս պատասխանեց միամիտ ծերունին :

— Խնդրեմ բարի ծերունի , շարունակեցէք , մանրամասնօրէն պատմեցէք դէպքը , յարեց անծանօթը պաղատագին դէմքով մը :

— Բայց ինչո՞ւ այսքան հետաքրքրութիւն , գիտել տուաւ յանկարծ ծերունին , դուն ո՞վ ես , նախ պատմէ ինծի թէ ո՞վ ես գուն , ինչո՞ւ կը յուզուիս , ինչո՞ւ յանկարծ նուաղեցար ինկար , երբ Սպարապետին անունը տուի :

Անծանօթը լուր , կ'որոճար , կը շուարէր թէ ի՞նչ պիտի պատասխանէր . չէր ուզեր յայտնել պահապանին իր ինքնութիւնը . կը խորհէր թէ՝ ժամանակը գեռ չէր հասած ինքզինքը յայտնելու , կը յուսար ամէն գաղտնիք կորզել պարզ իտ պահապանին բերնէն , սակայն միւս կորմէ կ'զգուշանար արթնցնելու անոր կասկածները : Վերջապէս շփոթած ու շուարած կը տատանէր :

— Բայց ըսէ՛ ինծի , ո՞վ ես գուն , կրկնեց պահապանը այս անգամ աւելի հրամայական շեշտով մը :

— Պիտի ըսեմ , պիտի ըսեմ , բարի ծեր , յարեց անծանօթը , մի կասկածիր անձիս մասին , ձեզի և այս վայրերուն անծանօթ մը չեմ ես , քանի՛ քանի անգամներ անցած եմ ձիովս այս ձորէն , երբ ԱՐԻՒՆԻ ԶՈՐ չէր կոչուեր տակաւին . եթէ կոչում ընէք ձեր յիշողութեան , առանց գժուարութեան պիտի ճանչնաք զիս , ձեր խօսակիցը

Զորին ալեւոր պահապանը զո՞ւր կը քրքրէր իր յիշատակները , չէր կրնար երբեք յիշել ունէ անձ մը , որ գոնէ հեռաւոր նմանութիւն մը ունեցած ըլլար իր խոսակցին հետ :

— Մերելի՛ զաւակս , սկսաւ աղաչել ծերունին , մի՛ տանջեր զիս , շուտով ըսէ՛ , ո՞վ ես գուն , ես չեմ կրնար յիշել , մէկ ոտքս գերեզմանը , յիշողութեանս ճրագը մարմրուն , հազիւ կրնամ յիշել մէկ օր առաջ պատահած դէպք մը , ի՞նչպէս կ'ուզես որ մոռցած ըլլամ քեզ , եթէ նոյն իսկ հազար անգամ այցելած ըլլաս խոնարհ խրճիթիս : Կ'աղաչեմ , ո՛քեա'կ , պատմէ՛ ինծի , ո՞վ ես գուն , ալ հերիք է , յայտնէ ինքնութիւնդ :

Անծանօթը կը յամառէր , ծերունին կը յամառէր ու գիշերը կ'առաջանար , և սակայն ո՛չ մէկը , ո՛չ միւսը կը յաղթուէին քունէն . երկուքն ալ քով քովի նատած կրակին դիմացը , իրարմէ կ'աշխատէին կորզել իրարու գաղտնիքը :

Վերջապէս անծանօթին համբերութիւնը հատած , վերստին փորձեց խօսեցնել ծերուկը :

— Բարի՛ ծեր , ըսաւ քնքոյց ձայնով մը , որուն մէջ տառապող հոգի մը կը թըթրար , պատմեցէ՛ք , շարունակեցէ՛ք ձեր պատմութիւնը :

— Ինչպէս շարունակեմ զաւա՛կս , առարկեց ծերունին , երբ չեմ գիտեր թէ որո՞ւ կը պատմեմ :

— Զիս վաղը պիտի ճանչնաք , բարի ծեր , յարեց անծանօթը , երբ անցնի գիշերը . երբ փախչի խաւարը , երբ ծագի Արեւը , երբ երկիրը լուսաւորուի , այն ատեն պիտի պարզուի նաեւ ի՛մ ալ գաղտնիքը . այո՛ , հիմա ձեզի համար անծանօթ մըն եմ , բայց մէկ քանի ժամէն պիտի յայտնեմ ամէն բան . միայն բարի եղէք , շարունակեցէք սկսուած պատմութիւնը :

Ծերունին տեղի տուաւ վերջապէս անծանօթին

ցորդը ջնջել տալու և նոր, օտար բռնապետներուն տիրապետութիւնը վերջնականապէս հոն հաստատել տալու համար :

Արդեօք այս կարգի լրտեսներէ՞ն էր Արիւնի Զորին մէջ իրեն հանգիպած այս գեղեցիկ ձիաւորը :

Սակայն, յետոյ յանկարծ կ'անդրագառնար նոյն գիշերսւան հանգիպումին ու անոր մանրամասնութիւններուն, և անիրաւ կը գտնէր իր կասկածները :

— Ո՞չ. ո՞չ, այս ձիաւորը չի կրնար լրտես մը եղած ըլլալ, անկարելի՛ է տափկա, և յետոյ, կը խորհրդածէր ու կը վերլուծէր ծերուկը, ինչո՞ւ ուրեմն նուազէր Հեթում սպարապետին սպանման բօթին առջեւ . . . :

Բայց վերջապէս հանելուկ մըն էր, առեղծուած մըն էր այդ անձը. ժամ առաջ լուծելու էր այդ անգութ հանելուկը :

Ո՞վ էր, ո՞վ կրնար ըլլալ անի, և կէս գիշերուան պահուն, այսպիսի վտանգաւոր ժամանակի մը մէջ ի՞նչպէս կը յանդգնէր անցնիլ Արիւնի Զորին մէջէն, ուր հազիւ երկու շաբաթ կայ, սպաննուած էր Հայոց Սպարապետը. Կիլիկիոյ վերջին օրերուն վրայ ճառագայթող կեանքի վերջին յո՞յնը . . . :

Խրճիթին արեւելեան հանգիպակաց լեռներուն գագաթները կը կարմրէին նորածագ արեւի մը ճառագայթներով, որոնք ամպոտ երկինքի մը սե ու թանձր վարագոյրը ճեղքելով կը տարածուէին տամուկ բլուրներուն ու դաշտերուն վրայ, ուրկէ գոլորշիներ կը բարձրանային :

Քովի ախոռէն լսուեցաւ ձիուն խրիսնջոցը. խըրճիթին մարդիկը կանուխ արթնցած, գործի վրայ էին արդէն :

Խսկ անծանօթ հիւրը գեռ նոր կը փակէր քնառութենէ կարմրած իր արցունքոտ աչքերը :



ՔԱՐԱՅԻ ՄԸ ԳԱՂՏՆԻՔԸ

Արեւը ծագած էր արդէն. խրճիթի մարդիկը վաղուց արթնցած, ամէն մարդ ոտքի վրայ էր :

Բուխերիկի մուկը կեանքի վերանորդման նշանը ցոյց կուտար, կը ծաւալէր գաղջ ու տամուկ օդին մէջ ու կ'երթար խառնուիլ ու նոյնանալ Արիւնի Զորին բարձրացող գոլորշիներուն, որոնք թափանցիկ ու գորշագոյն քօղ մը կը ձգէին առարկաներուն վրայ :

Զարմայրի ընտանիքին աշխատաւոր անդամները, մեծ ու պղտիկ, եռուզեռի մէջ էին հովիւը հօտին կը վազէր, մշակը՝ խոտին, ժիր կինը՝ պարտէզի ածուներուն : Կեանքի վերազարթնումը . . . :

Պառաւ մամը միայն, Զորի պահապանին կինը Զարուհի, խրճիթը կը մնար իր փոքրիկ թոռնիկներուն հետ, որոնք ուլերուն ու գտոնուկներուն ետեւէն կը վազվազէին թիթեռնիկներու պէս :

Խսկ Զարմայր, գիշերային անսակնկալ հանգիպուտմէն ի վեր ինքզինքը գրեթէ կորսնցուցած, զուր կը ջանար թափանցել անծանօթ ձիաւորին գաղտնիքին :

Նորածագ արեւը սակայն իր մէջ կ'արթնցնէր նոր յոյսերու բողբոջումը : Ծերունին կը յուսար իր զմայւելի միամտութեան մէջ, բան մը կորզել իր խորհրդաւոր հիւրին բերնէն :

Սակալն հիւրը, գիշերն ի բուն լացած ու հսկած, երբեք տրամագրութիւն չունէր խօսելու, սոսկալի սփի՞նքու մը : Մտածկոտ ու թաղծոտ, յաճախ ձեռքը կը տանէր իր սպիտակ ճակտին, աճապարանք մը կը տեսնուէր իր շարժումներուն մէջ :

Այս վիճակը չէր կրնար տեւել երկար, Զարմայր լուսութիւնը խղեց և գառնալով հիւրին որ իր քովը կը նստէր վառարանին դիմացը :

Զաւա'կս, ըստաւ հոգածու հօր մը գուրգուրոտ

գէմքովը . արգեօք ի՞նչպէս անցուցիր գէշերը :
— Շա՛տ հանգիստ , պատասխանեց հիւրը բռնի
ժպիտով մը զուարթութիւն կեղծելով և զգուշանալով
մատնել իր հոգին խոշտանդող թախիծը :

— Բայց ինչո՞ւ այդպէս տրտում կը տեսնեմ քեզ ,
շարունակեց ծերունին , խօսէ՛ զաւակո , պատմէ՛ ինծի
ի՞նչ վիշտ ունիս , թերեւս գարման մը գտնեմ . . . :

Հիւրը խորունկ ա՛խ մը քաշեց , յետոյ յանկարծ
ոտքի ելլելով .

— Կ'աղաչեմ , յարգելի՛ ծերունի , ըսաւ պաղա-
տող ձայնով մը , մի՛ նեղեր զիս , աւելի գոհ պիտի
ըլլամ եթէ ժամ առաջ հեռանամ այս . . . վայրերէն :

Ամբողջ մարմնովը կը դողար , այդ վերջին բառե-
րուն մէջ ամփոփուած էր բոլոր անոր հոգեկան տագ-
նապը :

Ծերունին կ'զգար թէ գիմացինը հասարակ մահ-
կանացու մը չէր . ահաւոր , թերեւս վտանգաւոր
գաղտնիք մը կը բնակէր անոր մէջ և անոր յամառ
լուռթիւնը՝ կը բազմապատկէր իր կասկածները : Բայց
ինչո՞ւ չպիտի յայտնէ իր ինքնութիւնը , կ'ըսէր ինք-
նիքն , պէտք է գիտնա՛մ ես , չպիտի ձգեմ անոր
օձիքը , մինչև որ ինծի չի խոստովանի , չի պարզէ
ամէն գաղտնիք : Միւս կողմէ , կը վշտակրէր , կը կա-
րեկցէր ու կ'զգուշանար վիրաւորելու անոր փափուկ
սիրտը : Ուստի , աղերսարկու ձայնով մը՝

— Զաւա՛կո , ըսաւ , միթէ կը տարակուսի՞ս ան-
կեղծութեանս ու հաւատարմութեանս վրայ :

Հիւրը խորասուզուած էր , երկու ձեռքով մերթ
ընդ մերթ կը ծածկէր իր գէմքը ուր անսովոր արտա-
յայտութիւն մը կը տեսնուէր նոյն պահուն :

Յանկարծ մօտեցաւ Զարմայրի և ձեռքէն բռնելով .

— Ազնի՛ւ ծերունի , ըսաւ , ե՛լ երթանք :

— Ո՞ւր . . .

— Ո՞ւր որ քեզ պիտի տանիմ , պատասխանեց
հիւրը հրամայական շեշտով մը , երթա՛նք , ալ չի կե-
նանք հոս :

Ծերունին զգաց թէ զուր էր ընդգիմանալ , տղու
մը պէս հնազանգեցաւ իր հիւրին , գուրս ելաւ , ձին
ախոռէն հանեց , սանձեց թամբեց ու բերաւ տիրոջը
քով :

— Հաղիւ մէկ ժամուան ճոմբայ է , ըսաւ հիւրը :
Եւ նետուեցաւ ձիուն վրայ :

Ծերունին հետեւեցաւ անոր :

Ամբողջ ճամբուն երկայնութեան մէջ , ոչ մէկը
բացաւ բերանը . կ'երթային լուռ , անխօս , մինչեւ որ
հասան պուրակի մը ծայրը՝ աղբիւրի մը եղերքը , որ
ժայռոտ լերան մը կողէն կը բխէր և որուն վրայ թե-
թեւ չուք մը կը ձգէր հսկայ սօսի մը :

Հոն , աղբիւրին քով կանգ առին :

Երիտասարդը վար իջաւ ձիէն , քանի մը վայրկեան
հանգիստ ըրին ծառին տակ , յետոյ ձիուն սանձէն
բռնած , սկսան քալել , մագլցիլ լերան կողերն ի վեր :

Հինաւուրց սօսիին ճախ կողմէն կը բարձրանար
լեռը , աղբիւրէն քանի մը տանիեակ քայլ հեռու ապա-
ռաժմներու կուրծքին վրայ լայնկեկ բացուածք մը կը
նշմարուէր , վայրի խոտերով , ծաղիկներով ու լերան
դժնիկներով ու բաղեղներով ծածկուած :

Այդ ճեղքուածքը հոչակաւոր քարայրի մը բե-
րանն էր , մինչեւ այն վայրկեանը՝ Զարմայրի անծա-
նօթ մնացած , Զարմայրի՝ որ այդ վայրերու բնակիչը
և Զորին պահապանը պիտի ըլլար . . . Քարայրին
գաղտնիքը ծանօթ էր միայն անծանօթ ձիււորին
որ յանախ այցելութեան կուգար հոն :

Քարայրին շուրջը սոսկալի բաներ կը պատմուէին
Հովիւները , կ'ըսէին գիւղացի պառաւները , քա-
կեռներու իջրուին



ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՄԱՐԴԱԿԵՆ

ԳՐԱԴԱՐԱՆ

նի՞ քանի անգամներ նշմարած են կիսամերկ երկայն սպիտակ մօրուքով՝ ցնցոտիներու մէջ փաթթուած մարդ մը որ այդ քարայրէն գուրս կ'ելլէր, ընդհանու բապէս կէս գիշերէն վերջ, երբ հօտերը կը պառկէին մօտակայ արօտավայրերը և երբ հովիւներու սրինդները կը լուէին։ Այդ մարդը, ժայռերուն վրայ կը թափառէր լուսնի լոյսին, երբ եմն կ'իջնէր լերան ստորոտը, ձեռքի փառչով աղբիւրէն ջուր կ'առնէր։ յետոյ կը վերագառնար ու կը կորսուէր……

Ահա՛ այդ քարայրի դուռին առջեւ հասած էին մեր երկու ճամբորդները, երբ անծանօթ ձիւաւորը դարձաւ ըսաւ Զարմայրի։

— Հաս կեցի՞ր, սպասէ՛ հիմա կուգամ։

Ու թուփերը ձեռքովը մէկդի ընելով ճեղքուածքէն ներս սողոսկեցաւ, անյայտացաւ։

Ծերունին ձիուն սանձէն բռնած, կ'սպասէր հոն, քարայրին բերանը, ահուդողի մէջ։

Զին սկսաւ յանկարծ խրխնջալ։ Քովի ժայռերուն մէջէն փշոց մը լսուեցաւ։

Զարմայր զարհուրած, աչքերը շուրջը պտըտցուց ու ժայռերուն վրայ և թուփերուն մէջ նշմարեց քուրջի կտորներ, որոնց վրայէն գեռ արիւնի հոտ մը կուգար։ Չախջախուած գանկեր, սոկերոտիքներ, մարդկային կմախնքներ՝ հոս ու հոն ցիր ու ցան։

Սոսկումի ճիչ մը փրցուց ծերունին, մինչ ձեռքէն կը սահէր ձիուն սանձը։

Նոյն պահուն քարայրին բերանը յանկարծ ցցուեցաւ սեւերու մէջ փաթթուած կին մը և սկսաւ առաջ ջանալ գէպի ծերունին, որ կը սարսուար։

— Բարի՛ մարդ, ըսաւ կինը քնքոյշ ձայնով մը, ետեւէս եկո՞ւր։

— Ո՞ւր, հարցուց Զարմայր դողահար։

— Ետեւէս եկո՞ւր, կ'ըսեմ, կրկնեց կինը, դուն

ինծի հետեւէ՛։

Զարմայր հետեւեցաւ կնոջ։

Թուփերուն մէջէն սոլոսկելով, երկու ստուերները կը մտնէին քարայրին մէջ ու վար կ'իջնէին քարէ սանդուղէ մը։

Արեւի տկար ու հիւանդ ճառագայթներու փըշը բնագներ հազիւ ներս կը թափանցէին ճեղքուածքներէն ու կէս մը կը լուսաւորէին ստորերկրեայ ըստուերներուն միայնութիւնը։

Այս քարայրը վիթխարի լերան մը ծոցը փորուած բնութեան հրաշակերտ մըն էր, որուն սահմանուած էր նախախնամական գեր մը կատարել կիւկիւոյ վերջին ճգնաժամային օրերուն մէջ։

Զեղունը գոգաւոր գմբեթ մը, միակտուր ապառաժէ մը կը բաղկանար, իսկ յատակը՝ ճշմարիտ աւազան մը՝ սրբատաշ որմերէ շըջափակուած, ուր՝ տեղ տեղ խորշեր ու խոռոչներ ձեւացած էին դարերէ ի վեր կաթկթող ու այդ խաւարամած միայնութիւններու բոպէները համրող ջուրի կաթիւներէն, որոնք բնական սիւնակներ կազմած, սիւնազարդ գաւիթի մը մանրանկարը կը պարզէին։ Որմերուն երեսը խորաններ կամարակապ սրահիկներու վրայ նայող, այս արդէն հոչակաւոր քարայրին կուտային աւելի խորհըրգաւոր հանգամանք մը։

Զարմայրի սիրաը կը բաբախէր ուժգին, քանի կ'առաջանային գէպի քարայրին խորը։ Հէք ծերունին չէր համարձակեր ճիկ մը հանել, այնքան համակուած էր վայրին ու վայրկենին արհաւիրքովը։

Քօղաւոր սեւազգեստ կինը կը քալէր՝ առանց կանգառնելու, մերթ ետին դառնալով։

Ծերունին երկիւղածօրէն կը հետեւէր կնոջ։ իրեն համար նոր ու օտար մթնոլորտի մը մէջէն՝ ամբողջ մտածումը կառչած՝ խորհրդաւոր իրերուն ու պատ-

կերներուն, որոնք յաջորդաբար կը ներկայանային իր ահարեկ աչքերուն :

Խօսելու, այս սոսկալի գաղտնիքին թափանցելու անձկումէն կը տանջուէր, և սակայն, ինչպէս պիտի համարձակէր բանալ բերանը, կնոջ մը քով որ անծառնօթ մըն էր և կուգար աւելնալ առաջին անծանօթին՝ Սրիւնի Զորին ձիաւորին վրայ :

Քարայրին մութ ու նամէտ անկիւններուն մէջ, իր անցքին վրայ. զուր կը փնտուէր զանի, իր ձիաւոր երտասարդը, որ զինք բերած էր այս չարաշուք քարայրին բերանը և հեռացած իր քովէն :

Ո՞ւր է արդեօք, ո՞ւր գնաց, ո՞ւր պահեց ինք-զինք, կ'ըսէր ինքնիրեն, առանց սակայն կարենալ վայրկեան մը կանդ առնելով : Կը քալէր իր սեւազգեստ առաջնորդին ետեւէն և քարայրին ծայրը տաշկաւին չէր երեւնար :

Վերջապէս անկիւն մը հասան ուր յանկարծ կանդ առաւ կինը և դառնալով ետին .

— Քարի՛ մարդ, ըստ քնքոյշ ձայնով մը, քիչ չունչ առ. հոս սպասէ, քանի մը վայրկեան ետքը պիտի գամ :

Ու հեռացաւ, աներեւոյթ եղաւ :

Ծերունին կը դողար, չէր համարձակեր երերալ տեղէն :

Յանկարծ ճիչ մը փրցուց ու քարայրին յատակին վրայ ինկաւ թաւալգոր :

Ի՞նչ պատահած էր, ի՞նչ երեւցած էր արդեօք աչքերուն :

Ո՞չ ոք մօտեցաւ գետնէն վերցնելու հէք ծերունին որ կը գալարուէր :

Քիչ մը սթափած, վեր ելաւ, աչքերը շփեց ու շուրջ նայեցաւ :

Ահաւոր լոռւթիւն ու միայնութիւն :

Միայն, ընդհատ արձագանգը կուգար իրեն, կաւ

թիւ կաթիւ ձեղունէն ինկող ջուրին, որ յետոյ քարայրին շթաքսը պիտի կազմէր :

Այսպէս լքուած, հոգեւարքի նոպաներէ կ'անցնէր ծերունին, երբ սեւազգեստ կինը վերստին երեւցաւ ու իրեն մօտենալով

— Հետեւէ՛ ինծի, բարի ծերունի, ըստ մեղմ ձայնով մը :

Ծերունին հնազանգեցաւ ու սկսաւ գանդաղ քայրերով հետեւիլ կնոջ :

Հեռուն, մութին մէջ, անկիւնի մը խորը, առարկայ մը կ'երեւար, շարժուն, երերուն, որ շարունակ կը ծռէր ու կը շտկուէր :

Յետոյ, աղօտ ստուերներու մէջէն կը նշմարուէր մարմրուն լոյսի մը պլալուքը, որ հետզհետէ աւելի կը պայծառանար, քանի կ'առաջանային անոնք գէպի քարայրին խորը :

— Լոյսը, լոյսը, բացագանչեց յանկարծ ծերունին, այլայլած գէմքով մը :

— Ի՞նչ կայ, ծերունի, դիտել տուաւ կինը, ինչ զո՞ւ կը զարմանաս, Աստուծոյ տունը կը գանուինք :

Սուրբ սարսուռ մը վաղեց Զարմայրի երակներուն մէջ ու ցնցեց անոր արդէն խարիսուլ էռւթիւնը :

— Կ'աղաչեմ, կը պաղատի՛մ, գոչեց Զարմայր, ըսէ՛ ինծի աղջի՛կս, ճշմարտութիւնը մի ծածկեր, ո՞վ ես դուն, ո՞ւր է իմ նախկին ուղեկիցս, այս պահուա ո՞ւր կը գտնուէինք, ինչո՞ւ հոս առաջնորդուեցայ, քու պաշտած Քրիստոսի՛դ սիրոյն պատմէ՛ ինծի, պարզէ՛ այս գաղտնիքը . . . :

Կինը՝ անժպիտ, պահ մը դիտեց հէք մարգուն տառապագին գէմքը՝ յետոյ ըստ :

— Համբերէ՛ քիչ մը . . . :

Զարմայր ակամայ կը հետեւէր այս անծանօթ կը նոջ, կախաղան տարուող մահապարտի մը դեղեւու-

մով։ Պաղատագին նայուածք մը կը միսրճէր թանձը խաւարին մէջ, զո՞ւր փնտռելու իր երիտասարդ հիւրը որուն սողոսկիլը տեսած էր այս խորհրդաւոր քարանձաւին գոնէն ներս։

Այսպէս, յամբաքայլ ու գողգոջուն, միշտ կնոջ հետեւելով, անցաւ ցած կամարներու տակէն՝ յաւերժական ապառաժներու ցուրտ ու տամուկ քրտինքը ծծելէն, մինչեւ որ հասաւ խորչի մը մէջ ուր կինը յանկարծ կանգ առաւ։

Խորը, ձեղունէն կախուած կանթեղ յը կը պլպլար, մեռելային նշոյլ մը սփռելով բոլորտիքը։ Խունկի զգիլայի բուրում մը կը ծաւակէր միջոցին մէջ։ Հոն՝ փոքրիկ խորանի մը առջեւ ծնրագիր՝ կիսամերկ, գըլ-խաբաց մարդ մը կ'աղօթէր, ալեւոր ծերունի մը . . . ,

Զարմայր քողաւոր կնոջ քովէն չէր բաժնուեր, սուրբ սոսկումով մը համակուած, աչքերը սեւեռած աղօթով մարդուն՝ որուն թաւ յօնքերուն տակէն մը-ուայլ բոցեր կ'արձակէին երկու խարոյկ աչքեր։

— Սստուած իմ, կը հնհնար ու կը հեծէր հէք ծերունին, ե՞րբ պիտի պարզուի գաղտնիքը, ո՞վ է այս կինը . . . ո՞վ է այս մարդը . . . :

Սեւերու մէջ փաթթուած ու քողաւոր կինը՝ Զարմայրի աչքերուն մէջ կը կարդար անոր խոռվանքն ու տուայտանքը, կ'ուզէր վերջ մը դնել անոր անկարելի տանջանքին։ Ուստի երկիւղածօրէն մօտեցաւ այն ալեզարդ ու պատկառելի մարդուն որ քարայրին տէրը կը թուէր ըլլաւ, համբուրեց անոր ձեռքը և ցոյց տալով Զարմայրը.

— Հայր սուրբ, ըսաւ հեծկլտուքի մէջ խեղդուող ձայնով մը, կ'աղաչեմ քիչ մը լսեցէք այս մարդը։

Ցետոյ գառնալով Զարմայրի .

— Մօտեցի՛ր հայրիմ. ըսաւ, պատմէ ինձի ո՞վ ես դուն։

— Զորին պահապանը, պատասխանց Զարմայր։
— Ո՞ր ձորին, հարցուց քարայրին մարդը։
— Արիւնի Զորին . . .

— Արիւնի Զորին, կրկնեց մենակեացը, ո՞ւր է այդ Արիւնի Զորը։

— Այս լերան ստորոտէն մէկ ժամ հեռու կը գտնուի ձիու գնացքով։

— Ինչո՞ւ, երբէ՞ն ի վեր այդպէս կը կոչուի այդ ձորը։

— Դեռ հազիւ կէս ամիս կայ, շաբունակեց Զարմայր, մեծ ոճիրը գործուեցաւ հոն և այն չարաշուք օրէն ի վեր է որ Արիւնի ԶՈՐ կը կոչուի։

— Պատմէ՛ նայիմ մեծ ոճիրը,

Զարմայր կը գողար, քարայրի մարդուն ձայնին մէջ սպառնական շնչտ մը կար։

Պահ մը լուռթիւն մը տիրեց քարայրին մէջ, մերթ ընդ մերթ ընդհատուած կամարներէն կաթկթաղ շիթերուն արձագանքէն։

Զարմայր, ինքզինք ամփոփելով վերջապէս գերմարդկային ճիգով մը .

— Աստուծո՛յ մարդ, ըսաւ, կ'աղաչեմ նախ ինձի ըսէ՛ք թէ որո՞ւ ներկայութեան կը գտնուիմ, ո՞վ էք դուք և ո՞վ է այս կինը . . . կ'աղաչեմ, ըսէ՛ք ինձի, տեսա՞ք գեղեցիկ երիտասարդ մը որ քիչ առաջ այս քարայրը մտաւ. ձին գեռ գուրսը կը մնայ, ո՞ւր է այն երիտասարդը որ զիս հոս առաջնորդեց. այն որ երէկ գիշեր հանգիպեցաւ ինձի Զորին մէջ ու յետոյ խրճիթս պառկեցաւ և . . .

— Ծերո՛ւկ, ընդմիջեց յանկարծ մենակեացը՝ իր արդէն խոժու գէմքին տալով գժնդակ արտայայտութիւն մը, դուն այդ հարցումներուդ պատասխանը պիտի առնես յետոյ. ես քեզի հիմա կը հրամայեմ որ պատմես Զորին մէջ գործուած մեծ ոճիրը։

Զարմայր ա՛ւ ինք իր տէրը չէր, տակաւ կ'ըմբռոնէր թէ ստիպուած էր հնազանդիլ այս խորհրդաւոր մարդուն :

Քօղաւոր կինը նշմարելով Զարմայրի վարանումը, յանկարծ միջամտեց ու գրեթէ հրամայելով .

— Ծերունի՛ Հայր սուրբը մի՛ նեղեր, ըսաւ, շուտով պատմէ ոճիրը :

— Հա՛յր սուրբ, ըսաւ Զարմայր, այսօր ճիշդ տասնըհինգ օր եղաւ, մեր գիւղացի հովիւները լուր բերին ինծի թէ՝ իմ պահպանութեանս յանձնուած Զորին մէջ լսած էին ձիու անսովոր վրնջումներու եղերական արձագանդը : Զայնէն առաջնորդուած, հասած էին ձորին մէկ անկիւնը ուր գտած էին խրխնջացող ձին՝ յուսահատօրէն կայսած՝ արիւնաթաթաւ դիակի մէ վրայ :

Յետո՞յ, ընդմիջեց մենակեացը :

— Անմիջապէս իրենց հետեւեցայ զաւակներուս հետ, հասանք այն տեղ, ուր ոճիրը գործուած էր . . . Տեսա՞յ, այս իմ թշուառ աչքերո՞վս տեսայ վարկենապէս ճանչցայ գիակը :

— Որո՞ւն գիակը, հարցուց մենակեացը տեղէն վեր գտակելով :

— Մեր սիրելի սպարապետի՛ն, շարունակեց Զորին պահպանը՝ սրբելով աչքերուն արցունքները ուրոնք իր խորչուած երեսները կ'ողողէին, այս ինչպէս պատմեմ, զի՞նք ալ ճանչցայ ձի՞ն ալ . . . :

Մենակեաց ծերունին նշմարեց խսկոյն քօղաւոր ու սեւազգեստ կնոջ ջղաձգային գալարումները որոնք կը մատնէին անոր ներսը պտուտքող փոթորիկը : Կշտամբանքի դժնէ նայուածք մը շանթեց անոր վրայ, ազդարարելով պահել իր պաղարիւնը, չարատաւորել իր տոհմին այնքան մեծապանծ անունը :

Յետոյ դառնալով Զարմայրի որ կուլար :

— Յետո՞յ հարցուց հրամայտկան շեշտով մը, ի՞նչ ըրիք, մարդասպանը գտա՞ք,

— Այս Հայր սուրբ, հառաչեց ծերունի պահպանը, սպարապետին աչքերը վաղո՞ւց փակուած էին, հովիւները չէին կրցած հասնիլ ներկայ ըլլալ անոր հոգեւարքին, գոնէ բա՛ռ մը խւելու անոր շրթունքէն :

— Ես ի՞նչ հարցուցի քեզի, ծե՛ր, յանդիմաննեց քարայրին մենակեացը, գտա՞ք մարդասպանը :

— Սպասեցէ՛ց, յարեց պահպանը, հո՛գ պիտի գամ . մեր փորձառու գիւղացիներէն մահտեսի Մատ, հովիւներուն պետը՝ առանց գեգերելու դիակին շուրջը ձիաւորներու խումբով մը սկսաւ հալածել ոճրագործը :

— Յաջողեցա՞ն գտնել ոճրագործը, հարցուց մենակեացը գարձեալ ընդմիջելով :

— Դեռ ո՛չ, ոճրագործները գեռ չի գտնուեցան, բայց հետապնդումները կը կատարուին ամէն կողմ, արդէն հետքերը գտնուած էին կ'ըսուի :

— Ի՞նչպէս որո՞նց վրայ կը կասկածուի, չէի՞ն խօսեր, ի՞նչ կը պատմէին գիւղացիները, գուն ի՞նչ իմացար, ի՞նչ էր ոճիրին շարժառիթը :

— Իմացա՞յ Հայր սուրբ . իմացա՞յ . շարժառիթը յայտնի է . . . Եղիպտոսի Սուլթանին որդին գերի չէ՞ր :

— Ե՞ս գերի էր, ի՞նչ ըսկել կ'ուզես :

— Մեր սպարապետը չէ՞ր զանի բանտարկողը . . .

— Լա՛ւ, ընդմիջեց մենակեացը գժգոհ գէմքով մը:

Սուլթանին որդին ի՞նչ գործ ունի այս ոճիրին մէջ :

— Անի եղած է ոճիրին թէ երկար ժամանակէ ի վեր պատրաստուած էր գաւագրութիւնը, Սուլթանին որդին գերութենէ աղատելու համար :

— Որո՞նք էին գաւագիրները, հովիւները չէի՞ն խօսեր այդ մասին :

— Կը պատմէին թէ մեր սպարապետին դէմ դաւազրութիւն պատրաստողները՝ Սուլթանին կողմէ վարձըւած հայ մատնիչներ էին :

— Շա՛տ լաւ, ո՞ւր է հիմա Սուլթանին որդին։
 — Փախցուցի՛ն, Հա՛յր սուրբ, փախցուցի՛ն...։
 — Որո՞նք փախցուցին...։
 — Դաւաճաննե՛րը, մատնիչնե՛րը...։
 — Գոնէ ատոնցմէ մէկուն անունը չե՞ս գիտե՞ր։
 — Աշխա՛րհ զիտէ, Հա՛յր սուրբ, Գրիգոր մատնիչ։
 Հովիւները կը պատմէին թէ քանի՛ քանի անգամներ
 ղիշերով անոր անցնիլը տեսած էին մեր Զօրին մէջէն՝
 քանի մը ձիաւորներու հետ, ու կ'ըսէին թէ անի՛ է
 սպարապետին սպաննիչը և անի՛ փախցուիած է Սուլ-
 թանին գերի որդին...։
 — Դուն երեկք չի տեսա՞ր զի՞նքը։
 — Տեսա՛յ զի՞նքը... ոճիրը գեռ չի գործուած մէկ
 շաբաթ առաջ իմ խօճիթս պառկեցաւ գիշեր մըն ալ։
 — Ի՞նչ կը պատմէր։
 — Կը գանգատէր սպարապետին դէմ. շատ քիչ
 կը խօսէր. գրեթէ միշտ լուռ կը մնար։
 — Այն օրէն ի վեր ա՛լ չի տեսա՞ր, հարցուց մե-
 նակեցը կասկածու նայուածք մը պտտցնելով պա-
 հապանին վրայ։
 — Ո՛չ, ա՛լ չերեւցան, պատասխանեց Զարմայր
 անայլալ ու պայծառ գէմքով մը։
 — Վերջապէ՛ս. ուրիշ ի՞նչ կը պատմէին։
 — Հովիւները կը պատմէին թէ քիչ ատենէն պի-
 տի գտնին ու ձերբակալեն սպարապետին սպաննիչը,
 հայրենիքին թշնամին...։
 Քարայրին մենակեցը պահ մը լռեց. իր սպիտակ
 մօրուքը դողդոջուն ձեռքերովը կը չարչարէր, խորա-
 սուզուած ու թաղուած՝ ո՛վ գիտէ ի՞նչ ու խորունկ
 մտածումներու մէջ։ Մատնիչ մըն է կ'ըսէր ինքնա-
 իրեն, սպարապետին սպաննիչը՝ գարձեալ մատնի՛չ
 մը, միւնոյն ազգային պատմութեան կը կնութիւնը...։
 Միամիտ ու բարի պատմուածքին մէջ հայելացած կը


տեսնէր իր ու ու տխուր անցեալին պատկե՛րը, վեր-
 յիշումը կ'ունենար իր սեփական կեանքին։
 Իր գեռ վառ, անշէջ երեւակայութեան մէջ, կը
 տեսնէր իր կէս գար առաջուան աղտոտ ու պժգալի
 կեանքը։ Գրիգոր մատնի՛չ... Մատնիչ մըն ալ ինքը
 չէ՞ր մէթէ. չէ՞ր որ ինքն ալ նոյն գերին մէջ գտնուած
 էր կէս գար առաջ, երբ Հայոց անկախութեան ճրագը
 գեռ կը պլազար կիլիկիոյ ազատ սարերուն վրայ և երբ
 տակաւին ողջ էր կուսինեան առիւծը՝ տարաբաղդ
 կեռոնը, որուն անկումը վատօրէն ինքը պատրաստած
 էր, — ինչպէս պիտի տեսնենք յետոյ — իրեն համա-
 խոհ անարժան իշխաններուն հետ ձեռք ձեռքի տուած։
 ի՞նքն էր Սիսի յանձնումը կատարողը, ի՞նքն էր Հա-
 ւէպի ամիրային՝ Տավուտ պէկին ու Ապուպէքիր զօ-
 րավարին բանակներուն սահմիրան. ի՞նքն էր որ Սոսյ
 բերդին հաւատարիմ զինուորներուն միջև պառակ-
 տումի հրդեհը վառեց. ի՞նքն ալ կէս գար առաջ մատ-
 նիչ մըն էր, Հայոց վերջին թագաւորին մատնի՛չը...։
 Ու հիմա, մինչ Արիւնի Զօրին պահապանը՝ Հե-
 թում սպարապետին սպաննութեան պարագաները կը
 պատմէր, ինքինք եղբայրացած, նոյնացած կը գրտ-
 նէր անոր սպաննիչին՝ Գրիգոր մատնիչին հետ. ասոր
 ու անոր միջև՝ լո՛կ կէս գարու միջոց մը միայն կը
 բաժնէր զիրենք իրարմէ. ինքն ալ մատնիչ մըն էր,
 բառին ամենասոսկալի, քստմնելի ու խտացած իմաս-
 տովը, մէկ խօսքով՝ արքայասպան հրէշ մըն էր ինք,
 որ կիլիկեան արեւուն մարը մտնելէն ետք յիսուն եր-
 կար տարիներէ ի վեր կ'ազօթէր, կ'ապաշխարէր այս
 քարայրին մէջ որ իրեն քաւարան ծառայելու սահ-
 մանուած էր։
 Հա՞րկ է ուրեմն յիշեցնել թէ այդ մենակեացը՝
 կեռոն Եղի մատնիչներէն էր. կանչի բերդատէր Վասիլ
 իշխանը՝ որ ճիւաղային արարքին եղերական հետեւ

ւանքները տեսնելէ ետք' խղճի խայթէն տանջուած, իւքզինքը վանքի մը ծոցը նետած էր՝ երբ գեռ հա. զիւ երեսուն տարու՝ հագած էր ու սքեմը և ուխտած, ծոմով, աղօթքով ու ապաշխարանքով անցնելու իր խորտակուած կեանքին մնացած օրերը:

Այդ ութսուն տարու ծերունին իսկ էր քարայրին գաղանիքը որ կիւիկիոյ վերջին արիւնոս օրերու կէս դարու պատմութեան միակ կենդանի ներկայացուցիչը կը նկատուէր:

Հապա քօղաւոր կի՞նը... հապա Արիւնի Զորին ձիւառը...

Վէպիս ընթացքում յաջորդաբար պիտի ծանօթանանք այդ խորհրդաւոր գէմքերուն:



Գ.

Ք Ո Ղ Ա Ի Ո Ր Կ Ի Ն Ը

Քարայրին մարդը բաւական կարեւոր խոստովանութիւններ քաղած էր ծերունի Զարմայրին բերնէն:

Ա՛լ կասկած չլար, Հեթում սպարապետին սպաննիչը Հայ մըն էր, Գրիգոր մատնիչը. սակայն մեղսակիցնի՞րը...:

կը մնար հիմակ այդ մաքնիչը ձերբակալել՝ նո՞յն իսկ Զարմայրին ձեռքով:

Ուստի, աւելորդ կը նկատէր քարայրին մէջ արգիւուած պահել տակաւին ու հարցումներով չարչարել միամիտ ծերունի մը, որ արգէն կը տառապէր, քա-

բայրին աղջամուղջին մէջ զուր փնտուելով ձիւաւոր երիտասարդը՝ որ առջի գիշեր հիւր եղած էր իրեն և զինք հոն, այդ խորհրդաւոր քարայրին դուռը բերած, ձգած ու հեռացած էր:

Երբ հարցաքննութիւնը վերջացաւ ու քիչ մը շունչ առաւ, Զարմայր քիչ մը համարձակութիւն առնելով քարայրի մարդուն պայծառ դէմքէն ու քաղցը նայուագքէն.

— Հայր սուրբ, ըստ գողգոջուն ձայնով մը, արդեօք ո՞ւր մնաց հիւրս.

— Ո՞ր հիւրդ, հարցուց մենակեցը զարմացկոտ:

— Զիաւո՞րը... Դուք չէք գիտեր, Հայր սուրբ, առջի գիշեր Արիւնի Զորին մէջ հանդիպեցաւ ինձի, գիշերը խրճիթս պառկեցաւ և այս առտուան դէմ միասին մեկնեցանք, հասանք նոյն քարայրին դուռը, յետոյ զիս հոն ձգեց քարայրը մտաւ ա՛լ չերեցաւ:

— Քեզի ո՞վ հոս առաջնորդեց, հարցուց մենակեցը թեթև ժպիտով մը:

— Ահա՝ իմ առաջնորդս, ըստ Զարմայր, ցոյց տալով քօղաւոր կինը, որ մտիկ կ'ընէր այդ խօսակցութիւնը:

— Շա՛տ լաւ, յարեց մենակեցը, հիմա պիտի մեկնիս քարայրէս՝ երիտասարդ ձիւորին հետ:

Եւ դառնալով քօղաւոր կնոջ.

— Գնա՝, ըստ հրամայական շեշտով մը, կանչէ՝ հիւրը, թո՛ղ գայ տանի ծերունին:

Քօղաւոր կինը հեռացաւ, քարայրի մթութեան մէջ սողոսկեցաւ, թողլով առանձին երկու ծերունիները:

Մենակեցը շարունակելով իր խօսքը.

— Ես քեզի սիրեցի, ըստ ժպիտով մը, շա՛տ սիրեցի, այսուհետեւ յաճախ պիտի այցելես, քարայրին դուռը միշտ միշտ բաց է քեզի համար:

Զարմայր գլխի յարգալիր խոստումով մը պատասխանեց:

— Զիաւոր երիտասարդը քեզի պիտի ընկերանայ, շարունակեց մենակեացը, քեզի հետ պիտի վերագառնայ խրճիթը, ո՛չ ոք պիտի իմանայ հոս այցելելու և պէտք է գաղտնի մնայ բոլոր այս խօսակցութիւնը. եթէ երեք մէկ բառ դուրս ելէ բերնէդ, գիտցած ըլլաս, տունդ կը քանդուի:

Զարմայր սկսաւ գողգղալ: Մենակեացը տակաւ գաժան կերպարանք մը կ'առնէր և ձայնը քարայրին կամարներուն տակ խուլ որոտման մը տպաւորութիւնը կը ձգէր:

Գաղտնապահութիւնը, Հայր սուրբ, ինծի համար եղած է ամբողջ կեանքիս ուղեցոյցը:

— Ապրիս ուրեմն... Երիտասարդ ձիւորը դարձեալ խրճիթդ պիտի պառկի գիշերը. հոն պիտի կանչես՝ բերել տաս բոլոր մօտակայ գիւղերուն հովիւները, մանաւանդ անոնք որ տեսած են Սպարապետին սպանիչներուն փախչիլը. ամբողջ գիշերը պէտք է զանոնք մէկիկ մէկիկ հարցաքննէք երիտասարդին հետ, պէտք է ամէն կողմերը պաշարել տաք, մէկ խօսքով՝ մինչև վաղը, դեռ արեք չի ծագած պէտք է զտնէք, բռնէք ու հո՛ս բերէք մարդասպանը:

Երբ այս վերջին խօսքը կ'արտասանէր, սպիտակ յօնքերուն տակ վառող երկու աչքերը մռայլ բոցեր կ'արձակէին:

— Բայց եթէ մինչև առտու կարելի չըլլայ գտնել մարդասպանին հետքը, առարկեց Զարմայր վեհերուտ ու գողգոշուն ձայնով, այն ատեն ի՞նչ պիտի ընենք, գոնէ մէկ քանի օր միջոց տալու է, Հայր սուրբ:

— Ո՛չ, շեշտեց քարայրին մարդը, մէկ ժամ աւելի միջոց չեմ կրնար տալ, ծերուկ, գիտցած ըլլաս եթէ մինչև վաղը մարդասպանը չի գտնէք, դո՛ւն պատասխանատու պիտի ըլլաս, դո՛ւն:

Ու ցուցամատը բարձրացուց օդին մէջ:

Նոյն պահուն քայլի թեթև շշուկ մը լսուեցաւ, շուտով եկաւ երկուքին մէջ տեղը կայնեցաւ Զարմայրի հիւրը, բարեւ բռնած:

— Ինծի նայէ՛, տղաս, ըսաւ մենակեացը, գունդարձեալ հիւր պիտի մնաս այս բարի մարդուն խըրճիթը, ես հարկ եղածը պատուիրած եմ իրեն... շուտով մեկնեցէ՛ք:

Երիտասարդը մօտեցաւ և աջը համբուրելով.

— Հայր սուրբ, ըսաւ, օրհնէ՛:

— Աստուած օրհնէ, մը մնջեց մենակեացը սրտագին մաղթանքով մը, Տէրը ձեզի հետ ըլլայ-

Ուտքի ելաւ Զարմայր և խոնարհելով մինչև գետին ինքն ալ առաւ աջը և ընդունեց միւնոյն օրհնութիւններէն:

Մութին մէջէն և ցածուկ կամարներուն տակէն, մանուածապատ կածաններէ կ'անցնէին: Զարմայր կը հետեւէր երիտասարդին, առանց խօսելու և առանց վայրկեաե մը կանգ առնելու:

Հասան վերջապէս քարայրին բերանը, ուրկէ արկի տժգոյն ճառագայթներ կը սողոսկէին ներս:

Լոյս աշխարհը մտան դարձեալ:

Թուփերուն մէջ հանգարտորէն արածող ձին յանշարծ խրխնջաց, ականջները վեր տնկեց. իր տիբող քայլերուն շշուկը լսած էր:

Մօտեցաւ երիտասարդը, ձիուն սանձէն բռնեց ու Զարմայրի միշտ ետեւէն, սկսան լեռնէն վար իջնել:

Ստորոտը, աղբիւրին եղերքը հասան և հոն կանգ առին:

Զարմայր մինչև այն վայրկեանը բերանը բան մը էր դրած, քաղցէն աղիքները կը դալարուէին: Երիտասարդը՝ քարայրին իր հետը բերած պաշարը հանեց. ծառին տակը՝ աղբիւրին եղերքը նստան ու միասին ճաշեցին գեղջուկ պարզուկ ճաշ մը՝ հաց, կարագ ու մեղր:

Յետոյ սառնաջուր աղբիւրէն ծարաւնին անցուցին և խրճիթին ճամբան բռնեցին :

Երիտասարդը՝ թէև հեծած, բայց գանդաղ կը քաշցնէր ձին. Զարմայրին քայլովը որուն հետ ընտանի խօսակցութեան մը բռնոււած էր :

— Զաւա՛կս, կ'ըսէր Զարմայր կշտամբող գէմքով, ո՞ւր անյայտացար, քարայրէն ներս մտար աւ չերեցար ուրիշ անգամ :

— Այսպէս պատուիրած էր ինծի, կ'ըսէր երիտասարդը լուրջ գէմքով մը :

— Ո՞վ պատուիրած էր . . .

— Մեր Հալլը սո՞ւրբը, քարայրին տէրը :

Զարմայր քաջալերուած՝ փորձեց աւելի խորը պեղել, հասկնալու համար այն խորհրդաւոր քարայրին գաղտնիքը :

— Ո՞վ էր ուրեմն այդ սեւազգեստ քօղաւոր կինը որ զիս ներս առաջնորդեց և մինչեւ վերջը Հայր սուրբին քովէն չի յաժնուեցաւ ու լսեց մեր բոլոր խօսակցութիւնները :

— Բայց մոռցա՞ր, յարեց երիտասարդը կշտամբոս շեշտով մը, քեզի ի՞նչ պատուիրեց Հայր սուրբը. գաղտնապահութիւն, չէ՞ . . . :

Զարմայր ապշահար, բացագանչեց,

— Բայց գուն ո՞ւր էիր, ինչպէ՞ս իմացար Հայր սուրբին պատուէրը :

— Ես հոն էի, պատասխանեց երիտասարդը ժըպտելով, ամէն բան իմացայ :

Զարմայր զուր կը փորձէր զսպել իր զարմանքը, ինքզինք անկարող կ'զգար պահելու իր հանդարտութիւնը, այնքան կը չարչարուէր միտքը՝ մէկ օրուան մէջ իրարու յաջորդող այքան տարօրինակ գէպքերէն ու հանդիպումներէն :

Այսպէս, երկու խօսակիցները կը շարունակէին

ճամբան, մէրլիթ ընդհատելով մէրլիթ վերսկսելով իրենց խօսակցութիւնը, որ տակաւ շահեկան կը դառնար :

Բլուրէ մը վար իջած էին արդէն երբ հեռուէն, մշուշներու մէջ երեղաւ Զարմայրի խրճիթէն բարձրացող մուխը :

Բլուրին ստորոտէն կ'սկսէր երկարաձգուիլ լայնատարած դաշտը, զոր կտրելէ յետոյ պիտի մանէին Արիւնի Ջորին մէջ :

Դաշտը կտրած ու Ջորին մէջ մտած էին երբ երիտասարդը վար իջաւ ձիէն ու սկսաւ քալել Զարմայրին հետ՝ որ ձիուն սահնձէն բռնած՝ իր հիւրը կ'առաջնորդէր գէպի խրճիթը :

Զարմայրի սիրտը կը բարախէր քանի կը մօտենային խրճիթին. կը խորհէր թէ արդեօք ի՞նչ ըրած էին հովիւները. կրցա՞ծ էին գտնել սպարապետին սպաննիչը, կամ գոնէ անոր հետքը, կամ թէ յաջորդա՞ծ էին ձերբակալել մատնիչը. արդեօք ի՞նչ անաւ կընկալ կ'սպասէր իրեն հո՞ն, իր խրճիթին մէջ՝ ուրկէ մեկնած էր նորն օրուան առտուն :

Իսկ ձիաւոր երիտասարդը, Սպարապետին եղերական մահուան կոկիծը վառ՝ իր սրտին մէջ, կ'երեւակայէր սպաննիչը ձերբակալուած իր մեղսակիցներով՝ բարի հովիւներուն ձեռքով Զարմայրի խրճիթը բերուած, չզթալի զարնուած և ինք գէմ հանդիման ոճրագործին — միշտ իր երեւակայութիւն մէջ — կը պատրաստուէր խոյանալ անոր՝ դաւաճանին ու մարդապանին վրայ, մէկ հարուածով վրէժը լուծելու իր . . . պաշտելի սպարապետին :

Վերջապէս մօտեցան պուրակին՝ որ ձորին ծայրը խրճիթը կը հովանաւորէր :

Զարմայր, հայրական հոգածու զորովով մը դառնալով ձիաւորին . . .

Կեռները Տիրուիին

— Սիրեցեա'լ զաւակս, ըսաւ, ձիգ հեծի՛ր, թող
քեզ ձիուն վրայ տեսնեն:

Երիտասարդը նետուեցաւ ձիուն վրայ և երկուքը
միասին մտան պուրակին մէջ:

Քանի մը վայրկեան ալ, և հասած էին արդէն
խըճիթին քարպատին տակ:

Զարմանքով տեսան հոն, խրճիթին բոլորտիքը
խոնուած մեծ թիւով գիւղացիներ՝ երկու սեռէն ալ,
որոնք իրենց արտակարգ շարժուձեւերով ու խառնա-
ձայն աղմուկով, կը գոռացնէին ձորը:

Երիտասարդը ձիուն վրայէն գիտելով այս ամէնը,
դարձաւ Զարմայրին որ միշտ ձիուն քովէն կը քալէր:

— Ի՞նչ է այդ ամբոխը, հարցուց, ինչո՞ւ արդ-
հօք հաւաքուած են հոն:

— Երտակա՞րդ բան է, յարեց ծերուկը գլխի
երեսումով մը, եւրեք այդպիսի տեսարանի մը ներ-
կայ չեմ եղած ես, քանի՛ այս ձորին պահապանու-
թիւնը կ'ընեմ:

— Ի՞նչ կը կարծես որ եղած ըլլայ, հարցուց
երիտասարդը յուզուած ու զարմացած գէմքով մը,
ի՞նչ է պատահեր արդեօք:


Ու այսպէս խօսակցելով գուրս ելան պուրակին
մէջն ու հասան խրճիթին առջեւ:

Ահագին բազմութիւն մը՝ մանուկ, երիտասարդ,
պառաւ, ծեր, շրջակայ բոլոր գիւղացիները հոն էին,
խրճիթին բոլորտիքը:

Երբ նշմարեցին Զարմայրը որ ձիաւոր երիտա-
սարդին քովէն կը քալէր՝ միահամուռ գոչեցին՝ վրան
վազելով.

— Մարդասպա՞նը, մարդասպա՞նը, Մպարապե-
տին սպաննի՞չը...

Զիաւորին սիրտը թունդ ելաւ, անմիջապէս վար
եղաւ ձին:



Խամարդի Սամասկի Սիրի Սուրբ Առաջնորդութիւն Գործ Բյուրու

Երկսեռ ամբոխը ճամբայ բացաւ Զարմայրի, որ
աջ ու ձախ կը դառնար ու կը բարեւէք ներկաները։
— Ո՞վ է արգեօք, ո՞վ կրնայ ըլլալ այս գեղեցիկ
կտրիճը, կ'ըսէին իրարու ականջին փափալով ու իրա-
ռու խորհրդաւոր ակնարկներ զրկելով։
Եւ ամէն կողմէ կատաղի աղաղակներ կը բար-
ձրանային։
— Ո՞ւր է, ո՞ւր է գաւաճանը։
— Ցոյց տուէ՛ք մարդասպանը։
Ուրիշ աղաղակներ կը բարձրանային աւելի ուժ-
գին և աւելի սպառնական։
— Մեր Սպարապետին սպաննի՛չը կ'ուզենք...
Ուրիշ ձայներ կը լսուէին։
— Դեռ պիտի ապրի՞...
— Յանձնեցէ՛ք մեզի, կը պոռային երիտասարդ-
ներու խումբեր, որոնք խրճիթը շրջապատած՝ կըս-
պառնային խորտակել դուռը և մօւտքը բռնադատել։
— Ո՞ղջ յանձնուի թող մեզի, ո՞ղջ ո՞ղջ, կը կըրկ-
նէին խումբ մը կիներ՝ քարերով զինուած, պիտի
քարկոծե՞նք, պիտի քարկոծե՞նք այդ գաւաճանը...
— Քարկոծե՞լ, կ'ընդգիմանային ուրիշ կիներ,
ի՞նչ քարկոծել, մեր ձեռքո՞վ պիտի մորթենք, մե՛նք
պիտի քերթենք անոր մուրթը և պիտի քաշկոտենք
անոր գարշելի դիակը... անիծեալ գա՞նկը պիտի ջախ-
ջախենք ու քարէ քար) զարնելով պիտի տանինք
ճիշդ այն տեղը՝ ձորին այն կէտք՝ ուր մեր պաշտելի
Սպարապետին արիւնը թափեց։
— Ո՞չ, ո՞չ, կը կըկնէր ուրիշ խումբ մը երկսեռ
ամբոխին մէջէն, կորաքամակ ծերերուն խումբը,
անիկա պէտք չէ սպաննուի, պէտք է տակաւին ողջ
պահուի, պէտք է կիլիկիոյ բոլոր գիւղերը, աւան-
ները, բոլոր քաղաքները տեսնեն զանի, պէտք է
թքնեն անոր երեսը, պէտք է հրապարակներու վրայ

ցուցագրեն այդ հրէշը, ինչպէս նորութիւն մը՝ ինչ-
պէս ընտելացած վայրենի զազան մը, պէտք է անար-
դանքի սիւնին գամուի այն ճիւաղը՝ որ արիւնը մը-
տաւ մեր աննման Սպարապետին, մեր միակ պաշտ-
պանին ու թշուառ հայրենիքի պաշտպանին արի՛ւնը։

Ու ծերերը կը հեծկլսային, կիները կը կոծէին ու
կ'ողբային, պատանիները՝ գուէժի քոռուցքներ կը
բարձրացնէին օգին մէջ, մէկ խօսքով՝ ամբողջ բազ-
մութիւնը միահամուռ աղաղակ մը կ'արձակէր.

— Վրէ՛ժ, վրէ՛ժ...

Ամբոխին կերքերը կատաղութեան զենիթը հա-
սած էին, անկարելի էր հանդարտեցնել միտքերը. կո-
հակակոծ ծով մը որ երթալով կը փրփրէր, կ'ուսէր ու
կը մանչէր....

Երիտասարդ ծիսւրին հոգին կը խայտար. սիրտը
կը սարսուար վրիժախառն հրճուանքով մը և՛ նպատում
խնդութիւն մը կը գինովցնէր անոր սգաւոր սիրտը։
Մարդասպանն ձերբակարուած է, կ'ըսէր ինքն իրեն,
Խրճիթին մէջ բանտարկուած պէտք է ըլլայ։

Համբերութիւնը սպառած, իսկոյն Զարմայրի հետ
ճեղքեց երկսեռ ամբոխը, առաջացաւ գէպի խրճիթին
դուռը և ներս մտաւ, մինչ հետաքրքիր բազմութեան
աչքերը կը հետեւէին իրեն,

ի՞նչ կար արգեօք, ո՞վ կար խրճիթին մէջ։

Զարմայր ճիշ մը փրցուց։

— Աստուա՛ծ իմ, փառք քեզ, մարդասպա՞նը...

Խրճիթին խորէն, մութ անկիւնէն կուգար ընդ-
հատ ընդհատ հոնդիւն մը, վիրաւորներու ողորմուկ
հձծիւնը։

Դուրսէն, խրճիթին դուռին առջև խոնուած մո-
ւեգին ամբոխին խառնակ ժխորը կը լսուէր շարունակ։

Հարիւրաւոր բերաններէ նոյն աղաղակը կը լսուէր։

— Դո՞ւրս, դո՞ւրս հանեցէք մարդասպանը, ժո-

զովուրդին արդարութեանը յանձնեցէ՛ք այդ աղջադաւ ոճագործը...

Խրճիթին մէջ ո՛չ ոք կար, տնեցիները գուրս ելած էին, երկսեռ ամբոխին մէջ խառնուած:

Հոգեւարքի գալարութեանը մէջ տապլտկող թըշուառներու տխուր խմբակ մը կը տեսնուէր հո՞ն, ներսը:

Խրճիթին տէրը՝ Զարմայր, անդադար գոհութիւն և փառաբանութիւն կը զրկէր երկինքը:

Երիտասարդը կշտամբեց ծերուկը.

— Ո՞վ մարդ, ի՞նչ է այս... ի՞նչ ըսել կ'ուզես, ո՞ւր է մարդասպանը, տեսա՞ր, կը ճանչնա՞ս...:

— Տեսա՞յ տեսա՞յ, զաւա՛կս, տեսայ, կը կրկնէր Զարմայր՝ ուրախութեան շեշտով մը:

— Ո՞ւր է...

— Հո՞ն է, հո՞ն, կը կրկնէր Զարմայր, չե՞ս տեսներ մութին մէջէն շողացող աչքե՞րը, չե՞ս լսեր հունդիները...:

Եւ ծերունին կուլար ցնծութենէն:

Երիտասարդը, ծերուկին ապահովիչ յայտարարութեան վրայ, ուզգեց աչքե՞րը գէպի խրճիթին անկիւնները և մութին մէջ նշմարեց տգեղ ու դաժան դէմքով մարդ մը, կատղած աչքերու մէջ բոց մը, վզին չուան մը՝ գերանին կապուած. սոտքերը շղթայ, ձեռքերը կապանք, լուռ, անխօս, անկիւն մը սմքած, կը հառաչէր մերթ ընդ մերթ ու կատաղի նայուածքներ կը պտտցնէր բոլորտիքը

— Քեզի՞ եմ, բարի ծեր, հարցուց գարձեալ Զարմայրի հիւրը, ճանչցա՞ր մարդասպանը:

— Ճանչնա՞լ... ի՞նչ կ'ըսես, պատասխանեց ծերուկը ծիծալելով, նոյնի՞նքն է, դաւաճա՞նը... ոճիրը գործուելէն մէկ շաբաթ առաջ խրճիթս իշեւանած մարդակե՞րպը, ճիւա՞ղը...:

Ու կ', կոէր կրճտեցնել ակռաները:

— Ալէկ գիտե՞ս, ա՞ն է, հարցուց հիւրը գեռչուղելով հաւատալ:

— Այո՛, այո՛, ա՞ն է, ա՞ն, կրկնեց Զարմայր վսաահ շեշտով մը, սպարապետին սպաննի՞չը. ո՛չ, կասկած չունիմ, արդէն կը գուշակէի:

— Ուրեմն ի՞նչ կը խորհիս հիմա, հարցուց գարձեալ երիտասարդը:

— Կը մտածեմ նախ ցրուել ամբոխը, որ խրճիթս պաշարած՝ անհամբեր կ'սպասէ վճիռի մը:

— Զուր թող չպասէ, յարեց հիւրը, պէտք է նախ հարցաքննութեան ենթարկուի մարդասպանը, յետոյ կը խորհինք թէ ինչ պիտի ընենք. գուն չե՞ր կրնար քանի մը խօսք ուզգել անոնց, չե՞ս կրնար յորդորել, հարողել որ իրենց գիւղը վերադառնան:

Զարմայր կը վարանէր, շատ լաւ գիտէր թէ երկսեռ ամբոխը քայլ մը պիտի չի հեռանար հոնկէ մինչեւ որ աչքերովը չի տեսնէր մարդասպանին վախճանը:

Ուստի, իր բեռը քիչ մը թեթեցնելու յոյսով իր հիւրին կ'առաջարկէ երկսեռ ամբոխը ցրուելու պաշտօնը:

— Դուք փորձեցէ՛ք անդամ մը, զաւա՛կս, ըսաւ գոզգոջուն ձայնով մը, խոստացէ՛ք յետոյ իրենց յանձնել մարդասպանը,

— Իրենց յանձնե՞լ... հեղնեց հիւրը հազիւ զըսպուած զայրոյթի շարժուծեւով մը, մարդասպանը հոս վայրկեան մը պիտի չի մնայ, գիտե՞ս:

— Ի՞նչպէս...

— Շուտ, չուտ, սա բազմութիւնը ցրուենք նախ, յետոյ քեզի պիտի ըսեմ թէ ինչ պիտի ընենք:

Երկուքը միասին գուրս ելան և խրճիթին գրան առջեւ կեցան:

— Սիրելինե՞րս, ըսաւ Զարմայր, կ'աղաչեմ, այ-

սօր վերադարձէ՛ք տեղերնիդ հանդարտ մտքով ու գոհ սրտով . կը տեսնէ՞ք այս կտրիճը :

Ու ցոյց տուաւ իր հիւրը :

— Յատկապէս իմ հետս եկած է , շարունակեց նոյն եռանգով , Սպարապետին սպանութեան գործը քննելու պաշտօնով . ուստի կը խնդրեմ հեռացէ՛ք , վերադարձէ՛ք ձեր տեղը , մեզ մինակ ձգեցէ՛ք . միայն հոս թող մնան հետապնդող կտրիճները , մեր քաջ հովիւները՝ որոնք յաջողեցան գտնել ու ձերբակալել մարդասպանը :

Ամբոխին մէջէն հինգ հոգի զատուելով մօտեցան Զարմայրի ու ըսին .

— Մէ՛նք գտանք , մէ՛նք ձերբակալեցինք ու հոս բերինք զինքը :

— Ուրեմն միջամտեց հիւրը , գուք միայն պէտք է մնաք և պատմէք թէ ի՞նչպէս յաջողեցաք :

Երկուո ամբոխը սկսաւ ցրուիլ , ամէն ոք իր գիւղը վերադառաւ :

Զարմայր պատուիրեց իր ընտանիքի անդամներուն պահ մը հեռանալ . երբեք չի գեղերիլ խրճիթին մօտերը . յետոյ ներս առաւ միւս հինգ գիւղացիները իր հիւրին հետ , և խրճիթին գուռը փակեց :

Երիտասարդը միշտ կը նայէր . կը գիտէր խրճիթին խորը . աչքերովը տեսնելու համար իր . . . սպարապետին սպաննիչը :

Նոյն պահուն յաճախակի սկսաւ լսուիլ հոնդիւն մը , որ կը թուէր ըլլալ մահամերձի մը վերջին շունչի տուրեառը :

Եւ իրօք , վիրաւորներէն մէկը իր պիղծ հոգին կը փչէր :

— ի՞ , ըսաւ Զարմայր , գառնալով գիւղացիներէն մէկուն , որ միւսներէն աւելի ձեր կը թուէր , եղբայր Աւագ , պառմէ՛ , ի՞նչպէս եղաւ , ե՞րբ հասաք , ի՞նչ-

պէս բռնեցիք , ամէնը պատմէ՛ մանրամասնօրէն :

Եղբայր Աւագ պարկեշտ ու բարի գիւղացի մըն էր , հետապնդողներէն մէկը , պահ մը կեցաւ , յետոյ դառնալով Զարմայրի ու քովինը ցոյց տալով անոր .

— Մահտեսի Տատին հարցուցէ՛ք , ըսաւ , անի գիտէ մանրամասնութիւնը , մէնք իր թեւին տակ էինք , ի՞նք բոնեց և ձերբակալեց բուն մարդասպանը . մէնք ալ մեղսակիցները հալածեցինք գտանք ու հոս բերինք :

— Լաւ , ընդմիջեց Զարմայրի երիտասարդ հիւրը , Մահտեսի Տատին հարցուցէ՛ք :

Ու Մահտեսի Տատը սկիզբէն մինչև վերջը պատմեց հետապնդումին ու ձերբակալման բոլոր պարագաները՝ յիշելով յետին մանրամասնութիւնները :

Սակայն Զարմայրի հիւրը . կը փափաքէր մարդասպանը տեսնել և անոր բերնէն լսել սոսկալի ոճիւրին պատմութիւնը : Ուստի , խնդրեց խրճիթին տիրոջմէն՝ իր ներկայութեան հանել սպաննութեան գըլխաւոր հեղինակը :

Զարմայրի ազգաբար ակնարկին վրայ , հետապնդող հովիւններուն պետը ուղղուեցաւ գէպի խրճիթին խորը , ուր բանտարկուած էին ոճրագործները :

Քիչ յետոյ վերագալձաւ յաղթանակի զուարթ ու խրճիթ գէմքով մը , իրեն հետը բերելով պարան մը վզին անցուած ու ոտքը շղթայուած ոճրագործի գէմքով մարդ մը՝ որ սակայն քայքայուած ու ընկճուած կ'երեւար :

Տատ մօտեցաւ Զարմայրի հիւրին ու ցոյց տալով ոճրագործը :

— Ահա՛ , ըսաւ , Սպարապետին սպաննիչը :

Հիւրին աչքերէն վրէժի կայժեր ցատկեցին , մինչ մարդասպանը կը գողար ամբողջ մարմնովը ,

Գիւղացիները սոսկումով կը գիտէին տեսարանը ,

ապշահար աչքերնին սեւեռած երիտասարդին՝ որ նոյն պահուն վրէժխնդիր աստուծոյ մը սպառնալից գիրքը առած՝ վայրկեանէ վայրկեան կ'այլափոխուէր :

Ցուրտ . ահաւոր լոռւթիւն մը տիրեց խրճիթին մէջ . ո՛չ ոք կը համարձակէր բերանը բանալ, ո՛չ մէկ շշուկ կը լսուէր, միայն շրթունքներուն խուլ շառաւ չումները մերթ ընդ մերթ կը խռովէրն այս մեռելային լոռւթիւնը :

Վերջապէս երիտասարդ հիւրը խզեց լոռւթիւնը և .

— Դո՞ւն ես, որոտաց ուժգին, դո՞ւն ես, ասպետ Գրիգոր, Սպարապետիս սպաննի՛չը . . . :

Եւ յանկարծ խոյացաւ մարդասպանին վրայ՝ որ սուր ու զարհուրելի ճիշ մը փրցուց և կռնակին վրայ թաւալեցաւ գետինը :

Ոտքերը պրկող պաղ երկաթները շառաչեցին ու վզին երկայն պարանը, տիրոջը թաւալգլոր անկումին վրայ՝ պլուեցաւ անոր անճոռնի մարմին որ նուաղած, անշարժ փոռած էր գետին, արձանի մը պէս :

Երիտասարդը տեսնելով մարդասպանին նուաղումը, գարշանքով մը ետ ետ քաշուեցաւ ու թողուց որ այնպէս անկենդան մնայ գետինը :

Յետոյ, երբ սթափեցաւ ան ու զարհուրագին նայուածք մը պտտցուց բոլորտիքը, երիտասարդը վրիժապահանջ ձայնը դարձեալ լսեցուց՝ ահաբեկիչ ու մահացուցիչ նայուածք մը շանթելով մարդասպանին :

— Քեզի՛ եմ, քեզի, ըստու, պարո՛ն ասպետ, գոհ եղար անշուշտ թափած անմեղ արիւնիդ համար, չէ՞ :

Մարդասպանը կը գողգղար, պաղած աչքերը չէին տեսներ, իսկ կը նայէին անթարթ՝ արձանացած :

— Լա՛ւ նայէ, շարունակեց հիւրը աւելի սպառնական շեշտով մը, նայէ՛ անդամ մը, պիտի ճանչնաս զիս անշուշտ :

Ներկաները լուռ ու տխուր, բա՛ն մը չէին հաս.

Կընար այս խօսքերէն . իսկ Զարմայր սեւեռարիր կը հետեւէր այս խորհրդաւոր խօսակցութեան :

— Խօսէ՛ . խօսէ՛, շտրունակեց երիտասարդը, մի՛քաշուիր, չի ճանչցա՞ր զիս :

Մարդասպանը մահացու սարսուոէ մը բռնուած, չէր կրնար խօսիւ . շրթունքը կապուտցած, աչքերը պաղած, գէմքը դալկահար, մահուան քրտինք մը կը թափէր :

Վերջապէս ինքզինք ամփոփելով, պատասխանեց յուսահատ ձայնով մը :

— Ճանչցա՞յ, ճանչցա՞յ զոհիս . . .

— Լո՛ւռ, ճիւա՛զ, ընդմիջեց յանկարծ երիտասարդը, մի՛ բանար պիղծ բերանդ, լեզուդ քաշէ՛ . . . Յետոյ գառնալով Զարմայրի .

— Տարէ՛ք, ըստու, թող չի տեսնե՞ն աչքերս, խառար զնտան մը նետեցէք այս հրէշը, այսուհետեւ անարժա՞ն է տեսնելու արեւին լոյսը . տարէ՛ք, տարէ՛ք :

Մարդասպանը վերստին խրճիթին մութ անկիւնը տարին :

Զարմայրի հիւրը չէր կրնար զսպել իր բարկութիւնը . մարդասպանին տեսնքը գլրդեցուցած էր իր բովանդակ էութիւնը :

Իսկ Զարմայր ինքզինք բոլորովին կորսնցուցած էր, մարդասպանին չի լրացուցած բառը լսելէն ի վեր : Սրգեօք ո՞վ էր իր հիւրը . Սպարապետին հետ ի՞նչ կապ ունէր . ինչո՞ւ այսքան կը յամառէր արդեօք չի յայտնելու իր ինքնութիւնը :

Խրճիթին մթնոլորտը շատ հեղծուցիչ կը թուէր երեն, ոտքի ելաւ ու սկսաւ ման գալ :

Յանկարծ գաղափար մը ծագեցաւ մաքին մէջ :

Խորհեցաւ թէ իր հիւրը պիտի յայտնէր իրեն ո՞վ ըլլալը և թէ պիտի պատմէր նաև թէ ո՞վ էր քօղաւոր կինը, որ քարայրին մէջ հանդիպած էր իրեն, բայց

թերեւս կը քաշուէր, կ'զգուշանար, չէր ուզեր գլւուցացիներուն ներկայութեանը խօսիլ:

— Բարի՛ ծերունի, ըսաւ թաղծոտ գէմքով մը, կ'ուզէիր գիտնալ թէ ո՞վ էր քօղաւոր կինը, չէ՞:

— Այս' սիրելի զաւակս, կ'ուզեմ գիտնալ այն քօղաւոր կինը գաղտնիքը:

— Շա՛տ լաւ, հիմա պիտի գիտնաս. սակայն յիշէ Հայր սուրբին պատուէրը, միշտ յիշէ... այսուհետեւ գիտե՞ս ինչ սոսկալի գաղտնիքներ պիտի յայտնեմ քեզի... բայց գարձեալ կ'ըսեմ, յիշէ՝ քարայրին մէջ խօսւածները...:

— Ինչո՞վ կրնամ արդեօք ապահովել քեզ, զաւա՛կս, գաղտնապահութեանս մասին գեռ կը կասկածի՞ս:

— Զեմ կասկածիր, ըսաւ հիւրը, բայց շատ վըտանգաւոր օրեր կապրինք. մէն մի քայլիդ լրտես մը կը հետեւի, վատ սողուն մը, որ մեր հայրենիքի արիւնկակ տէրերուն կողմէ գարձուած է...:

— Շա՛տ ճշմարիտ է, զաւա՛կս, հիմա ո՛չ ոք կը ընայ վստահի ուրիշի վրայ, եղբայր եղբօր հորը կը փորէ... ա՛խ երկիրը փճացաւ, աւերեցաւ...:

— Բարի՛ ծեր, յարեց հիւրը ժպտելով ու ծերուկին ձեռքերը ձեռքին մէջ տաքցնելով, այն քօղաւոր կինը հո՛ս է. հո՛ս, այս պահուս և...

— Ո՞ւր է...

— Հո՛ս է, խրճիթիդ մէջն է:

— Բայց ինչպէ՞ս կ'ըլլայ որ հոս, իմ խրճիթիս մէջ կը գտնուի ու ես զինքը չի տեսնեմ:

— Կը տեսնե՞ս ըսի, խորհէ՛ քիչ մը, լաւ մտածէ, սըո՞ւ հետ կը խօսիս...

— Քեզի հետ կը խօսիմ, պատասխանեց ծերունի պահապանը:

— Ուրեմն ինչո՞ւ չես կրնար հասկնալ թէ ովէ քօղաւոր կինը. ե՞ս եմ, ես...

— Կարելի՞ բան է. գոչեց ծերունին սաւսափասնար, ո՞ւ ներկայութեանը իմնը...:

— Անչո՞ւշտ...

— Սատուա՛ծ իմ, բացագանչեց ծերունին, կարելի՞ բան է աաիկա...:

— Ինչո՞ւ կը զարմանաս, բարի ծեր, ժամանակին փափիկութեւնը կը հարկադրէ որ ծպտեալ պտտինք:

— Ուրեմն ո՞ւն ես նոյնպէս ձիաւորը, որուն հանդիպեցայ երէկ գիշեր...

— Անչո՞ւշտ...

— Դո՞ւն էիր ուրեմն որ նուաղեցար, երբ Հեթում սպարապետին սպաննութեան բօթը հազորգեցի քեզի. բայց, կ'աղաչեմ, ըսէ՛ ինծի, ինչո՞ւ նուաղեցար:

— Բարի՛ ծեր, յարեց հիւրը, Սպարապետին անունը մի՛ յեղյեղէ:

— Ինչո՞ւ...

— Որովհետեւ, շարունակեց հիւրը հեծկլտուքի մէջ խեղգուած ձայնով մը, որովհետեւ անոր այրի՞ն եմ ես...:

— Դո՞ւն... Սպարապետին այրի՞ն ես գուն...

Զարմայր ուշաթափ, պահ մը մոռցաւ ինքինքը, մոռցաւ նաեւ խրճիթը: Յետոյ գարձեալ ինքինք գտնելով ու ամփոփելով, հարցուց զարմանքով.

— Հիմա դո՞ւն ես քօղաւոր կինը... գուն հիմա Սպարապետին այրի՞ն ես...

— Դեռ կը տարակուսի՞ս, կշտամբեց հիւրը, չե՞ս լսած, անցորդները չե՞ն պատմած իմ նախաճիներս:

— Լսա՛ծ եմ, լսա՛ծ, ինչպէ՞ս չեմ լսած մեր սիրելի Սպարապետին հերոսուհի Տիկինք՝ ԶԱՐՄԱՆՈՒՀԻՆ որ երբեք անոր քովէն չեր բաժնուեր, կը պատմեն:

Եւ ծերունին ա՛լ չի կրցաւ զապել իր վրգովումը, փղձկեցաւ սկսաւ տղու պէս լաւ:

— Ինքինքիդ եկո՞ւր, բարի՛ ծեր, կշտամբեց

Զարմանուհի, եթէ այդպէս պիտի յուղուիս, ա՛լ չեմ
խօսիր:

— Ներէ՛ ինծի, ներէ, տարիքիս ներէ:

— Ուրիշ ինչե՛ր պիտի պատմեմ քեզի, կ'ըսէր
հիւրը, Զարմայրի խորշոմած ճակաալ շոյելով:

Զարմայր ինքզինք վերստին ամոքեց ու կախուե-
ցաւ իր խորհրդաւոր հիւրին շրթունքէն:

— Իմացած ես անջուշտ, շարունակեց Զարմա-
նուհի, մեր վերջին թագաւորին գերութենէն ի վեր
ողբացեալ Սպարապետիս հետ միշտ ծպտեալ կը թա-
փառէի Կիլիկիոյ լեռներն ու ձորերը, մեր երկրին
նոր գիրքերուն դէմ պաշտպանելու մեր թշուառ գիւ-
ղացիները, մեր մէջէն, մեր ծոյէն ծնած օձերուն
թունաւոր սողուններուն գլուխը ջախջախելու:

— Իմացած էի, իմացած, ընդմիջեց ծերունին
գողգոջուն ձայնով մը գլուխը ճօճելով, այո՛, մեր
հովիւները կը պատմէին յաճախ:

Այսպէս, տակաւ կ'ոգեւորուէր խօսակցութիւնը.
Զարմայր ինքզինքը նոյն պահուն աշխարհի ամենէն
երջանիկ մարդը կը կարծէր, աչքերը կը ծիծաղէին,
դէմքը կը շողար, իր հետաքրքրութիւնը ու կասկածը
փարատած էր:

Խրճիթին խորէն կը լսուէին մերթ ընդ մերթ վի-
րաւորներու խեղդուկ հեծեծանքները. որոնք անճա-
ռելի հրճուանքով մը կը գինովցնէին Զարմանուհին:

Զարմայր վեր ցատկեց յանկարծ տեղէն ու իր հիւ-
րին յիշեցուց քարայրի սուրբին պատուէրը՝ Սպարա-
պետին սպաննիչն ու անոր մեղսակիցները ձերբակալել
տալու և անյապաղ իրեն առջև հանելու զանոնք:


— Իրաւանք ունիս, Զարմայր, հաստատեց Զար-
մանուհի, պէտք է շուտով վերադառնանք, մութը չի
կոխած պէտք է քարայրը գտնուինք, և...

— Ուրեմն զիւղացիներուն պէտք է իմաց տամ:

— Անշուշտ, անշուշտ, կրկնեց Զարմանուհի, այս
ոճագործները՝ դիւրին չէ մինչև քարայրը տանիլ
անվտանգ. ճամբանները վտանգաւոր են, առնուազն
տասը կտրիճներ պէտք է մեզի ընկերանան. և յետոյ,
դարձեալ կ'ըսէմ, ո՞չ ոք պէտք է գիտնայ իմ ինք-
նութիւնս. ես դարձեալ այս տարազովս պիտի ճամ-
բորգեմ, գուն միայն գիտցիր:

Զարմայր խրճիթէն գուրս թռաւ, անմիջապէս
գործագրելու իր հիւրին պատուէրը, մինչդեռ այս
վերջինը մնաց առանձին, խրճիթին մէջ:

Խրիկուան դէմ վերադարձաւ Զարմայր խումբ մը
գիւղացիներով՝ ամէնքն ալ զինուած, ընտրուած կըտ-
րիճներ, որոնք Սպարապետին սպաննիչները պիտի
փոխագրէին քարայրը . . . :



Դ.

ԶԱՐՄԱՆՈՒՀԻ

Քօղաւոր կինը վերջապէս ինքզինք յայտնեց Զար-
մայրի, ինչպէս տեսանք, պատուիրելով սակայն այդ
մասին բացարձակ լուութիւն մը պահել, չի հաղորդել
գիւղացիներուն որոնք պիտի ընկերանային իրենց
մինչև քարայրը՝ փոխագրելու համար ոճագործները:

Ո՞վ էր սակայն այս զարմանալի կինը:

Պատմութիւնը կը ներկայէ դանի իբրեւ մատակ
առիւծ մը, լեռներու տիրուհին, Կիլիկիոյ վերջին
օրերուն երեցած պլպուն աստղ մը, որ մեր ազգաւ-
յին անկախութեան բարձումէն ետքն ալ կը շարու-

նակէ պայքարը, թէե անհաւասար, և աւելի քան կէս դար, իր սակաւութեան հաւատարիմ զինուորներով, կը յամառի պահպանել բերդերուն անկախութիւնը:

Այդ շրջանի գէպքերուն վրայ յստակ գաղափար մը կարենալ կազմելու համար, ըսենք նաև թէ, կիւ լիկիոյ չէն քաղաքները մէկիկ մէկիկ քար ու քանդ գառնալէ, բարեկեցիկ բնակչութիւններն ալ օտար երեկիրներ փախստական ապաստանելէ յետոյ՝ լեռներուն գագաթներն ու կիրճերուն մէջ տակաւին անկախ կ'ապրէին բազմաթիւ բերդատէրեր, որոնք օտար տիրապետութեան դէմ շարունակ պատերազմելով կը յաջողէին ժամանակ մըն ալ քաշքել իրենց գոյութիւնը:

Այս կարգ՛ բերդատէր իշխաններուն մէծագոյնը կը թուի եղած ըլլալ Հայոց վերջին սպարապետը՝ Հեռուած ամենաստոյդ տեղեկութեանց համաձայն, վերջին Լեռնի օրով իսկ հոչակաւոր դարձած էր, իբրև նեցած մէծ ճակատամարտին Հեթում փառաւոր յաղանակներս անոնց իօմէր անուանի գորապետը: Յեւ նոյն Հեթում սպարապետը՝ գարձեալ վերջին կատամարտի մը մէջ եդիպտացիներուն Ալի գորավիկիոյ միակ յանուան կը առաջ նոյն Հեթում սպարապետը, գարձեալ վերջին կատամարտի մը մէջ մղած արիւնոտ ճաշվարը սպաննած էր: Մեկ խօսքով՝ մահամերձիկ կիւքալութեան և առաջինութեան համբաւը տարածուած էր երկրին հեռաւոր անկիւնները:

Սակայն, ինչպէս յաճախ կը հանդիպինք մէր ազգի պատմութեան ընթացքում, ինչ որ չէր կրցած ընել թշնամին, հայ մը զայն գլուխ հանեց, վատանուն, անարժան, գաւաճան հայ մը, Գրիգոր մատնիչը, որ Եդիպտասի Սուլթանին վարձկան լրտեսներ

թէն էր, գաղտնի գործակալ մը, որ Հեթում Սպարապետին մտերիմը ձեւանալով՝ երբեք անոր քովէն չէր հեռանար թէ՛ որսի, թէ՛ պատերազմի մէջ: Հեթումի հաւատարիմ ու վստահելի միակ անձնաւորութիւնը Գրիգոր էր, կանչի բերդին պահպանը, որ մէկէ աւելի առիթներու մէջ ցոյց տուած էր իր արժանիքը.

Եդիպտոսի արքունիքը կ'ատէր Հեթումը, կը սոսկար անոր անունէն: Սնի երկու մեծ զօրավարներու գլուխը կերած էր. անի՛ էր արգելքը վերջնական տիրապետութեան: Կիլիկիոյ բոլոր Եդիպտական կառավարիչները Հեթումի վրայ զարմանալի և ապշեցուցիչ տեղեկութիւններ կը հաղորդէին Սուլթանին:

Սակայն այս տեղեկութիւնը վրէժինդրութեան փոխուեցաւ, երբ Սուլթանին որդին գերի ինկաւ Հեթումի ձեռքը, Սոսյ շրջանակները մղուած կոռուի մը մէջ: Այդ օրէն ի վեր, Հեթումի մահը վճռուած էր արդէն, միայն գործագրութեան համար զգուշութիւն հարկաւոր էր՝ չի վտանգելու համար սուլթանորդիին կեանքը, որուն պահպանութիւնը Հեթում յանձնած էր Գրիգորի: Իսկ այս վերջինը շարունակական թղթակցութեան ու յարաբերութեան մէջ էր Սուլթանի գործակալներուն հետ, որոնց օրը օրին կը հաղորդէր անոր գերի որդիին առողջական վիճակը, ինչպէս նաև իր ծրագիրները՝ զանի փախցնելու համար:

Սպարապետին վստահութիւնը տակաւ կ'աւելնար Գրիգորի անձին և Գրիգորի կը գառնար կանչի բերդին հզօրագոյն մարզը՝ բերդատէրէն ետք, և նոյնիսկ կը սկսէր արհամարհել Սպարապետին կինը: Զարմանուհին բնազգով կ'ատէր Գրիգորը:

Զարմանուհի քանիցս ջանացած էր Սպարապետին աչքը բանալու, Գրիգորի կասկածելի ու կեղծ հաւատարմութեան մասին, սակայն Սպարապետը կարեւու Արիւնի Զորը

բութիւն չէր ընծայած իր կնոջ խօսքերուն . որոնք կնոջական նախանձէ ներշնչուած են , կ'ըսէր :

Այսպէս , Հեթումի սիրելի մարդը , գաղտնապահ մտերիմը դարձած էր Գրիգոր :

Եւ օր մը , չարաբաստիկ օր , կանչի բերդի մօտակայ գիւղերէն աղերսարկուներու ամբոխ մը կը դիմէ Սպարապետին , տասնեակ մը վիրաւորներով ու սպաննուածներու արիւնոտ շապիկները բարձրացուցած օդին մէջ և լալագին ու սրտակեզէք աղաղակներով օգնութիւն կը խնդրէ եգիպտական հրոսախումբերուն գէմ որոնք արհաւիրք ու կոտորած կը սփոէին ամենուրեք , հուր ու սուրի մատնելով տիրաղուրի ու լքուած կիլիկիան :

Սպարապետը չէր կրնար անտարբեր գտնուել այդ գիրազդ գիւղացիներու գիմումին , որովհետեւ բոլոր այդ գիւղերը իրենց բնակչութիւններով կը պատկանէին կանչի բերդատիրոջ :

Ուստի , Սպարապետին հրամանատարութեան տակ անմիջապէս հեծելազօրքի արշաւախումբ մը ճամբայ կ'ելլէ գէպքին վայրերը , սահմաններէն վանելու համար ասպատակները :

Սակայն , եգիպտական այդ հրոսախումբերը Հեթում սպարապետին անսահման վստահութիւնը վայրող Գրիգոր կոչուած մարդակերպին խորհուրդովը կը գործէին : Մ'յդ հրէշը , հայութեան այդ վիժա՛ծը հրաւիրած էր զանոնք , այդ կերպով թակարդը ձգելու համար Հայոց Սպարապետը , և Սուլթանին որդին գերութենէ ազատելու թագուն դիտումով :

Հայկական արշաւախումբը յաջողեցաւ մաքրել ըուլոր աղէտահար գիւղերը թշնամի հրոսակներէն , բայց միւս կողմէ , Գրիգոր գիտցաւ օգտագործել Սպարապետին բացակայութիւնը , վաղուց պատրաստուած ծրագիր գլուխ հանելով :

Հեթում Սպարապետը մեկնելէ առաջ , Գրիգորի հսկողութեանը վստահած էր Սուլթանի գերի որդին .

իսկ Գրիգոր , իրեն համախոհ քանի մը դաւաճան արքանեակներով , կանչի բերդէն , ուր բանտարկուած էր արքայազուն իշխանը , գիշերով կը փախչի , երթալ միանալու եգիպտական ջոկատի մը որ Սուէն յատկապէս զրկուած էր , Սուլթանի որդին ազատելու նըպատակով :

Այս ջոկատը , գիւղերէ յաղթական վերագարձող Սպարապետին արշաւախումբին կը հանգիպի Արիւնի Զորին մէջ ու հոն , Գրիգորի ձեռքով կ'սպաննուի Հեթում Սպարապետը :

Զարմանուհի , կանչի բերդին մէջ առանձին մնացած , երբ նոյն զիշերը կ'իմանայ Գրիգորի փախուստը՝ գերի բռնուած արքայորդիին հետ , և երբ կը տեսնէ թէ իր սիրականին վերագարձը կ'ուշանայ , առանց վարանելու , առնացի տարազով կը զինուի , ձիուն վրայ կը նետուի ու կը մեկնի բերդէն , փախըստականները հետապնդելու և Սպարապետը գտնելու համար :

Օրերով կը թափառի լեռներն ու ձորերը , կը հարցախումքէ , գիւղէ գիւղ կը պտտի և ի վերջոյ . կ'ստիպուի վերապառնալ կանչի բերդը :

Արդ , այդ վերագարձի միջոցին է որ , գիշերով կը հանգիպի Զարմայը Արիւնի Զորին մէջ , և կը տեղեկանայ եղեռնական եղելութեան :

Այս հանգիպումբին յաջորդող բոլոր իրագարձութիւնները , իրճիթին մէջ առաջին գիշերը , քարայրին խորհրդաւոր մարդը , քօղաւոր կինը , մարդասպաններուն ձերբակալումը , այս ամէնը ծանօթ են և Սպարապետին այրի տիկնոջ՝ Զարմանուհի հերոսուհիին զարմանալի գործերը հետագայ սերունդներուն պիտի ծառային իբրև օրինակ՝ հայ կնոջ անձնուիրութեան , հայրենասիրութեան ու գերմարդկային արիսւթեան :

(ԿԷՍ ԴԱՐ ԱՌԱՋ)

Ա.

ՀՈՒՐԻ ՍՈՒՐԻ ՄԵԶ

Կիլիկիան հուրի սուրի մէջ էր . . .
Եւրոպայի Խաչակիրներուն վերջին կարաւանն ալ
մեկնած էր ասխական եղերքներէն . միայն, արիւնոտ
ճակատամարտներէ վերապրած արի ասպետներու ցան-
ցընուած գունդելու բեկորներ, հոս ու հոն, սարա-
կինեան յաղթական սուրէն հալածական, տակաւին կը
քաշկռտէին իրենց կորանքն ու թշուառութիւնը :

Եւրոպան՝ զարհուրելի, արկածախնդրական ու ի-
րեն համար խիստ ամօթալի պարտութեամբ մը վեր-
ջացած արշաւանքէ մը զզուած ու զայրացած կը վե-
րադառնար . . .

Մոլեսանդութիւնը զինած էր կոյր, տգէտ ու բախ-
տախնդիր ամբոխի մը զաւակները, որոնք Քրիստոսի
Ս. Գերեզմանը հեթանոսներու ձեռքէն ազատելու նը-
պատակով մեկնած էին իրենց երկրէն և որոնք սա-
կայն, աւարառութեան ախորդաբեր փորձութիւններէն
չէին կրցած իրենք զիրենք պատել, և շատերը՝ Սիւ-
կած էին :

Եւրոպան հիմա կ'ողբար իր զոհերը և զայրացած,
իր ձախողուածներուն ու կրած պարտութիւններուն
դէմ, ուխտած էր ա'լ չզբաղիլ Արեւելքով :

Սակայն հոն, Մերձաւոր Արեւելքին ծոցը, անյի-
շատակ դարերէ ի վեր բնակութիւն հաստատած էր
Քրիստոնեայ ազգ կը ներկայացնէր հեթանոս ու մոլ-

սիսական Ասիոյ մէջ : Եւ այդ ազգը, Եւրոպայի քա-
ղաքակրթութեան ներկայացուցիչը, ուահվիրան եղած
էր խաւարակուու երկիրներու այլացեղ, այլակրօն և
այլալեզու բնակչութեանց :

Այդ ազգը, ընթերցո՞ղ, իմ ազգս էր, քու ազգդ
էր, հայ ազգը . . .

Ի՞նչ ըրած էր այդ ազգը, ի՞նչ գիրք բռնած էր
Եւրոպայի ու Ասիոյ մենամարտին մէջ, ի՞նչպէս կըր-
ցած էր ա'յնքան աննպաստ պայմաններու մէջ պահել
իր գոյութիւնը, նոյնի՞ոկ իր անկախութիւնը : Ահա'
հարցումներ որոնց պատասխանը, դժբաղդաբար, ան-
դութ յուսախաբութեան մը, հիանթափումի մը գառն
տպաւորութիւնը պիտի թողու : Թողո՞ւք առ այժմ
այդ կէտը . . .

Կիլիկեան որ, ինչպէս գիտենք, Անիի կործանու-
մի վաղորդայնին՝ միշտ առոյդ, միշտ կենդանի ու
յաւիտենապէս ապրելու յամառութեամբ օժտուած ցե-
ղի մը, մեր ցեղին նոր հարստութեան որորանը եղած
էր, երեք գարէ ի վեր Արևմուտքի ու Արևելքի հա-
կամարտ շահերուն միջև տարուբեր, կանգուն կը մը-
նար տակաւին :

Միշերկրականի ասխական եզերքը տարածուած այս
բարգաւաճ ժողովուրգը, Եւրոպայի Ըու Ասիոյ միջ-
նորդը հանդիսացած էր Միջին Դարուն՝ իր մէկէ աւելի
շահաստաններով, առեւտրական կեդրոններովը, որոնց
մէջ գլխաւորը կը համարուէր Այսու : Խաչակրութեանց
բովանդակ տեւողութեանը մէջ, մօտաւորապէս երկո-
ւար սկիզբէն մինչեւ վերջը, մեր Ռուբինեան թա-
գաւորները, զէնքով ու գրամով ամէն կարգի զոհո-
ւութիւններով իրենց թանկագին և յաճախ փրկարար
աջակցութիւնը բերած էին Արևմուտքի բանակնե-
րուն հայթայթելով անոնց պաշար, մթերք և զօրք :

Բնական էր թէ այս զոհաբերութիւնները, այս

անվերապահ գործունէութիւնն ու այս գործնական մասնակցութիւնը չպիտի ուշանային կիլիկիոյ վրայ հրաւիրելու Սարակինոսներուն, եղիպտացիներուն, ամբողջ իսլամական աշխարհին զայրոյթը, վրէժխընդրութիւնը։

Կիլիկիան պիտի քաւէր իր գործած սխալը, անսներելի յանցանքը, չըսելու համար ոճիրը։
Ի՞նչ էր ոճիրը։

Օգնած էր Եւրոպայի, օգնած՝ հզօր Սարակինեանսներուն դէմ, ամեհի Արաբներուն ու քինախնդիր եղիպտացիներուն դէմ։

Սակայն ինչո՞ւ ոճիր ըլլայ ա'յսքան աղնիւ ընթացքը քրիստոնեայ ազգի մը՝ քրիստոնեայ ազգերու հանդէպ։

Հո՞ս է հարցը։

Օգնեց կիլիկիան այսինքն ասպետական առաքիւնութիւն մը ցոյց տուաւ, իր պարտականութիւնը կատրեց, մարդկային տարրական պարտականութիւնը...։
Հոս ի՞նչ գործ ունի ոճիրը։

Այո՛, ոճիր էր, ոճի՛ր, զոր գործեց կիլիկիա...։

Եւրոպան, մոլեսանդ ու շահամոլ ազգերու այդ օտարութի խառնուրդը, ապերախտ էր և վերջին պարհուն՝ հոգեբանական գերագոյն րոպէին, լքեց կիլիկիան միս մինակ վրէժխնդիր թշնամիներու մոլեգին, աններող ու անազորոյն յարձակումներուն դէմ։

Ահա՛ Եւրոպան, որուն օգնեցին կիլիկիոյ Հայ Վեհապետները։

Որո՞նց դէմ սակայն. — Սարակինոսներուն դէմ, որոնք հանդարտ դրացիներն էին բարեկամ ու գաշնակից Ռուբինեաններուն։

Դիւրին է գուշակել հետեւանքը։ Հայ և լատին իշխաններ, լեւոն վերջինը տակաւին գահ չբարձրացուցած, օգտուելով երկու տարիներու անիշխանական

շրջանէն՝ որ յաջորդած էր կոստանդինի մահուան, և իւրաքանչիւրը ջանացած էր առաջ քշել իր ժառանկան իրաւունքը՝ Հեթումեաններուն և Լեւոնեաններուն հետ իրենց ազգականութեան ուժովը, ամէնքն ար թեկնածու էին արքայական գահին։ Սողին, Հայոց բնիկ իշխանները, երկրին սեփականատէրերը, ոչ մէկը կ'ուզէր, ոչ միւսը. և այսպէս՝ երկիրը մատնուած էր բացարձակ անիշխանութեան։

Այս տիսուր վիճակը տեսեց մինչև լեւոն և ի գահ հակալութիւնը, որ սակայն ջերմօրէն ողջունուած չէր ժողովրդէն. մանաւանդ ազգայնականներուն կողմէն, որոնք արդէն դժգոհ՝ անոր լատինական ծագումէն — մօրը կողմէն միայն ըլլալով հայ և լուսինեան ազգատոհմէն Զուանի ու Գուրիանի շառաւիղը — ա'լ աւելի ոխ պահած էին անոր դէմ՝ թագագրութեան և օծման օրէն ի վեր, որովհետև լեւոն և. մեծ անխոհեմութիւն մը գործած էր, — նախ՝ օծուած էր լատին եպիսկոպոսի մը ձեռքով, կիպրոսէն յատկապէս բերուած միւռոնով, և յետոյ՝ միեւնոյն ժամուն, հայկական ծէսով ու միւռոնով օծուած էր Հայոց Կաթողիկոսին կողմէ։

Մեր պատմական վէպի ընթացքում յաճախ պիտի անդրագառնանք այս տիսուր միջագէպին, ինչպէս նաև ուրիշ տղեղ արարքներու որոնք պիտի առաջ բերէին անշուշտ ա'յնքան գեղեցիկ կիլիկիոյ աւերումը։

Ահաւասիկ պատկերը։ Սիսուանի բոլոր շէն ու հարուստ քաղաքները պաշարուած արաբական ստուար զօրագունդերէ, որոնք մարախի պէս սփուռուած ամէն կողմ, Ալայեան դաշտավայրի բովանդակ լայնքն ու երկայնքը, հուրի սուրի կը մատնեն բնակութիւններն ու բնակչութիւնները։

Կիլիկիա ծայրէ ծայրի սուրի մէջ էր ...

Գիշերով կը պարպուէին գիւղեր ու քաղաքներ

հազարաւոր ընտանիքներէ . որոնք սարսափահար, մահուան առջեւէն կը փախչէին ապաստան գտնելու անմատչելի լեռներու կողերը՝ ապառաժներու ճեղքերուն ու քարանձաւերու խորքերուն մէջ :

Մէկ խօսքով, Փոքրիկ Հայաստան կոչուած այն հրաշագեղ ու գրախտավայր կիլիկիան՝ անհուն աւերակներու, մխացող մոխրակոյտներու և արիւնի հեղեղներու սև ու կարմիր համայնապատկեր մը կը պարզէր ծովեղերքի երկայնքէն մինչ Ամանոսի ու Տոռոսի ստորոտները . . .

Այսքան չարիքներու և այսքան բարբարոսութիւններու ազբիւրը՝ կիպրոսի Պետրոս թագաւորին և թգիպտոսի ու Պաղտատի ամիրային միջն գոյութիւն ունեցող թշնամութիւնն էր :

Կիպրոսի թագաւորը, Սուլթան Ալչերսուրի կամ Շեխվէյիս Խանի ձեռքէն յափշտակած էր Աղեքսանդրին, յետոյ Սուլթանը ստուարաթիւ բանակով մը յարձակած ու ետ առած էր զայն . վոնտելով բոլոր կիպրացիները, շատերը ջարգելով ու մաս մըն ալ գեարե վարելով : Եւ որովհետեւ Շեխվէյիս Խանը յաճախ իմացած էր որ կիլիկիոյ Լեւոն թագաւորը թէ' ազգական և թէ գաշնակից էր կիպրոսի Պետրոս թագաւորին, թէ' իր վրէժիններութեան թոյնը թափելու և թէ Շահար Օղի զօրապետի հրամանատարութեան տակ, եգիպտական կատաղի գունդերը կիլիկիոյ վրայ արձակած էր .

Լեւոն Ե. տեղի չի տար . իր կիպարիտ զօրապետին հետ կը նետուի պատերազմի գաշտը . կ'ահարեկէ բուսած այդ բարբարոսներէն ու եգիպտոսի աւագուտներէն ջերկականի ալիքները ճեղքելով՝ ցամաք թափած էին թեան մը գափնիները չի խած կիպարիտ, որ խիզախօրէն խուժանին շարքերուն մէջ նետուած էր,

կարեվէր խոցուած, կ'իյնայ մարտի դաշտին վրայ ու Լեւոն ուժասպառ ու վհատ, կ'ստիպուի հաշտութիւն մուբալ Սուլթանէն, որ յօժարակամ կը կնքէ հաշտութիւնը և կիլիկիայէն դուրս կը հանէ իր բանակը :

Սակայն թշնամութիւնը թշնամութիւն էր, անմարելի ու մշտատեւ, որովհետեւ Լեւոն Ե. երպական արքունիքներու հետ իր կանոնաւոր թղթակցութիւնները կը շարունակէր, յաւ էտ երազելով նոր, ահաւոր ու հզօր Խաչակրութիւն մը . Միացեալ Եւրոպայի կողմէն որ անտարակոյս վճռական ու մահացու հարուածը պիտի իջեցնէր թշնամիի գլխուն, պիտի վերականգնել տար իր մահամերձ թագաւորութիւնը, մէկ խօսքով՝ նոր գարագլուխ մը պիտի բանար Հայկական պատմութեան մէջ . . .

Հէ՛ք երազատես, այդ խաչակրութիւնը միշտ կ'ուշանար, գատապարտուած՝ միշտ մնալու անիրական երա՛զ մը . իսկ իրականութիւնը, գաֆան ու զգետնիչ ժպիտով՝ մը կը ցցուէր իրեն գէմ : Հին ոսպիններուն վրայ նոր մըն ալ աւեցած էր, երկու ահարկու իշխաններ Ցավուտ Պէկ ու Ապուպէքիր, երկուքն ալ հզօր, կիլիկիոյ մայրաքաղաքին ճամբան բռնած հաւասար ուժերով, իւրաքանչիւրը տասնըմէկ հազար մարգերով . սովահար պիտի ընէին բռվանդակ բնակչութիւնը .

Միւս կողմէ, Լեւոն Ե. ի անողոք հակառակորդները, թունգ ազգայնական ու Ս. Լուսաւորչի հարազատ ու մոլեսանդ սերունդէն, անխոստովաննելի միշտոցներու կը գիմէին, երկիրը փրկելու (?) լատին վեհապետի մը ձեռքէն . հոգ չէ թէ վերջնականապէս կորսնցնէր ան՝ իր քաղաքական անկախութիւնը :

Ներքին դաւեր ու սագրանքներ, արտաքին յարձակումներ և անվերջ պատերազմներ, ահա՛ Լեւոն Ե. ի օրերուն կիլիկիան :

Արաբ, եղիպտացի և ուրիշ գանազան ցեղախումբերէ բաղկացած ուժեր, ամէն կողմէ պաշարած էին երկիրը, թէ՛ ծովէն թէ՛ ցամաքէն : Աջ ու ձախ կ'աս-

պատակէին, կը կողոպտէին, կը թալէին, կը հրդեսէին, կը քանդէին, կը ջարդէին :

Թալան, հրդես, կոտորած . . . ահա՛ Սև Երրորդութիւնը՝ տարաբախտ կիլիկիոյ վերև սաւառնած :

Հուրի Սուրի մէջ մահուան հետ մաքառող ազգի մը ճգնաժամային գալարումները դիտող անխիղճ, անսիրտ, ապիրատ ու գաւաճան հայ իշխանները չէին դադրեր լարել իրարու գէմ իրենց դժոխային թակարդները :

Դարերու հնութեան մէջէն բարձրաճակատ ու խըստ ընթացած մեծ ազգի մը՝ Հայ Ազգին քաղաքական, մահէ կը պատրաստուէր Քրիստոնեայ Արեւմուտքին գէմ՝ խորհրդաւոր Արեւելքին սնուցած արդար վրէժը լուծուելու համար .

Ուստի . հռչակաւոր Շահար Օղլին վերստին կ'երեւայ կիլիկեան դաշտերուն մէջ իր մարդկային մարախներու գունդերով, որոնք կ'աւերեն ու կը քանդեն շատ մը գիւղեր, աւաններ ու քաղաքներ, և ի վերջոյ, առանց լուրջ գիւմադրութեան, կը յաջողին մտնել Սիս, Հայոց մայրաքաղաքը, որուն մէկ մասը կ'այրեն՝ անխնայ կոտորելով բնակչութիւնը, մեծ մասը կ'եւոն Ե. կուսակիցներէն :

Կ'եւոն Ե. հոն չէր, արդէն փախուստ տուած էր հակառակորդներու դաւադրութենէն զերծ մնալու համար, և իր երկին մնացեալ մասերուն պաշտպահւական թիւով զինուորական ուժեր :

Սակայն բաղդը լքած էր զինք եգիպտական շարքերուն հետ կատաղի լնդհարման մը մէջ վիրաւորչ չելի լեռներու մէջ :

Բ.

ԱՅՐԻ ԹԱԳՈՒԷՀԻՆ

« Խսկ Լեւոն արքայ առեալ ընդ իւր արս հանի մի, եւ պատահեալ մարտիւ զօրացն եգիպտացոց՝ հնար ըզնոսա չարաչար, բայց չկարացեալ խսպառ զզկմ ունել՝ վտանգեցաւ եւ վեր ընկալեալ յանձին՝ փախստեալ անկաւ, անմատոյց լերին, եւ չերեւեցաւ առ ժամանակ մի. եւ ոչ ոք զիտաց՝ թէ զի՞ եղեւ նմա, եւ կամ յո՞չոքաւ եւ ել համբաւ զնմաննէ, թէ անկեալ իցէ նա եւ մեռեալ ի մարտի անդ՝ Զայսպիսի գոյժ առեալ տիկինն Լեւոնի՝ բազուին Հայոց Մարիամ, որ նստէ ի Տարսոն եւ կոչիւր Մարուն Դէխոյ, պաշարեցաւ ի սուզ անհրատին, տեսեալ միանգամայն եւ դաւեր աժխարհին՝ յողբս եւ յարտասուս համակեալ [լայր սննմիքար . . .] »

Հ. Մ. ԶԱՄՉԵԱՆ

Տարսոնի արքայական պալատը՝ սեւերու մէջ, լուսամուտներուն վարագոյրները՝ սև, բազմոցներն ու բոլոր կանոյքը՝ սև, բոլոր սպասներն ու բոլոր հագուստները սև, որուգը կ'ընէր յանկարծ անյայտացած թագաւորին, որուն հետքը տակաւին չէր գտնուեր :

Իսկ թագուէին, Մարուն Դէխոյ, կիլիկիոյ փարեկի ու ցանկալի թագուէին, իբրև այրի կը նստէր թափուր ու սգաւոր ապարանքին մէկ անկիւնը, կուլար կ'ողբար անմիխիթար, յաճախ գուրս կ'ելլէր. պալատի պատշգամներէն հեռաստանը գիտելով թերես հանդիպիլ խումբի մը, որ անտարակոյս, իրեն գիրկը պիտի վերագարձնէր կորսուած թագաւորը :

— Հէ՛ք թագուէի, կը մրմնչէին արքունիքի մարդիկը, այրի՛ մնաց . ո՞վ պիտի սփոփէ իր սիրտը, այնքան խոցուած ո՞վ պիտի սփոփէ անոր վիշտը . . .

Ամիսներ, քանի՛ քանի ամիսներ անցած էին աշնիձեալ օրէն ի վեր, երբ անյայտացման բօթը լսուեցաւ կիլիկիոյ ամէն կողմը, և գեր զուր կը փնտռէին Վեհափառ կորսուա՛ծը . չկար մէջտեղ ։ Անյայտ, աներեւո՛յթ եղած էր :

Կարծիքները կը տարբերէին, կասկածները բազմապատիկ էին :

— Վերջին ճակատամարտին մէջ ինկած է, կ'ըսէր ծեր զօրական ո՞ւ Արքունի թիկնապահներէն, ո՞ր մէկէ աւելի անգամներ մասնակցած էր պատերողմներու :

— Ո՛չ, ո՛չ, կը ժխտէր ուրիշ մը, Առիւծը չէ մեռեր, կը ննջէ :

— Եւ օր մը, թերեւս շատ մօտ օր մը . կը յարէր ուրիշ մը, յանկարծ պիտի վերադառնայ մեր ծոցը,


Եւ այսպէս, ենթագրութիւնները, կասկածները, երկիւղները, կը շարունակէին վրդովել հանրային միտքը :

Ամէն մարդ կ'սպասէր անհամբեր իր սիրելի վեհապետին վերագարձին . սակայն, ժողովուրդէն մաս մը, մանաւանդ աղնուական դասակարգը, գրեթէ ամէնքն ալ լեւոն Ե. ի հակառակորդներ ու անոր մահուան ցանկացողներ, իրենց սեփական զործակալներուն ու վարձկաններուն բերանով սոււտ լուրեր կը տարածէին, իբր թէ լեւոն արքան գերի ինկած է, իբր թէ վատաբար փախչելու ատեն նետահար սպաննուած է, իբր թէ հրաժարած է թագէն ու ինքզինք յաջողած է եւրոպա նետել իբր թէ, իբր թէ, վերջապէս հազարումէկ իբր քեններով կը ջանային պղտորել հասարակութեան միտքերը :

Մարուն Դշխոյի կուսակիցները, որոնց մէջ կային ո՛չ նուազ թիւով լեւոն Ե. ի թշնամիներէն, կ'աճապարէին վերջ մը դնել այս տարտամ այս վտանգաւոր կացութեան :



ՏԱՐՍՈՆ



ՍԻԾ

Թագաւորը կ'ապրէ՞ր, ուրեմն ինչու տակաւին
մէջտեղ չէր ելեր. իոկ եթէ մեռած էր, ինչ ը հա-
ւանական է, գահը թափուր թողու չէր ըլլար, պէտք
էր յաջորդը շուտով բարձրացնել անոր վրայ,
Այս էր տիրող մտայնութիւնը:

Երկու հակառակ կուսակցութիւններ գոյութիւն
ունէին այն շահանին մէջ, լատին ու հայ կուսակցու-
թիւնները: Առաջինները կուսինեան Տան ջերմ, ուխտ-
եալ և անդրդուելի պաշտպաններն էին, երբեք չպիտի
ուղին Լեռոն Ե. ի մահը լուել, ոչ ալ անոր անկումը
տեսնել: Իսկ միւս կուսակցութիւնը, զուտ հայկականը,
կը սիրէր թագուհին և ասոր կը փափաքէր յանձնել
Ռուբինեանց թագը:

Սակայն թագուհին, հաւատարիմ ամուսին, չէր
ուզեր ու չէր կրնար բնաւ հաշտուել այս վիճակին
հետ. համակերպութիւնը գեռ շատ հեռի էր տիրանալէ
անոր կամքին: Անհուն կոկիծով կը լսէր երբեմն իր
շուրջի փափուքները, պալատականներուն մէջ անցած
դարձած գաղտնի խօսակցութիւնները, որոնք խիստ
վիրաւորիչ էին իր փափուկ սրտին համար:
— Հէ՞ք թագուհի. այրի մաս:

Աշնանավերջի տխուը օրե՞ր: Տարսոնի գաշտը
փաթթուած մռայլ ու խոնաւ գոլորշիէ պատանքի մը
մէջ, կմախացած ու չոր ճիւղերնին երկինքն ի վեր
կարկառած ծառերու գեղին տերեւակոյտը կը համա-
ծածկէր գետինը: Հեռաւոր հորիզոնին երկայնքը՝ մի-
գապատ ու ծիւնասպիտակ լեռներու հոյակապ տեսա-
րաւակողմէն կը նշմարուէր Միջերկրականի արծաթի
շղարշով ծածկուած ծիրանին, իրիկուան վերջալու-
թագուհին, ամբողջ օրը պալատի խորը քաշուած,
իր սգապատ ու սեւաթոյր առանձնասենեակին մէկ

ինչպէս ըսինք, սովորութիւն ըրած էր՝ եշբեմն
ելելու պատշգամը, դիտելու, թերեւս նշմարելու հա-
մար խումբ մը, բազմութիւն մը, թափոր մը, որոնք
անտարակոյս, ինչպէս միշտ կը յուսար ու կ'երազէր
ինք, պիտի վերագարձնէին իր գերկը՝ իր ցանկալին,
իր պաշտելին. Լեռոն Առիւծը, որ պիտի գար վերջ
դնել իր անմիխթար սուգին:

Այդ իրիկունը գարձեալ գուրս եւաւ պալատին
պատշգամը, քիչ մը գիտելու համար հեռաստանը:

Նոյն պահուն, երեք հարիւր քայլ հեռուէն, գէպի
պալատը կ'ուղղուէր փոքրիկ թափոր մը, որուն մէջ
որոշակի կ'երենար սև գլուխ մը, վեղարաւորի մը
գլուխը:

Թագուհին յանկարծ սթափած' երազային ցնորնե-
րէ, ուր կը խորասուզուէր նոյն բոպէին, գլուխը վեր
առաւ ու գոչեց.

— Կաթողիկոս'սը, Կաթողիկոս'սը . . .

Այս՝ Պիրաւունք ունէր թագուհին, նա ինքն էր,
Կաթողիկոսը, կիլիկիոյ Ս. Աթոռին գահակալը, Տ. Տ.
Մեսրոպ Հայրապետը:

Բայց ինչո՞ւ կուգար . . .



9

ԿԱՅՈՂԻԿՈՍ ՈՒ ԹԱԳՈՒՀՆԻ

Թագուհին անմիջապէս պատշգամը թողած, պալատին մարմարէ սանդուխներէն վար կցած, պալատական սպաներուն և թիվնապահներուն հրամայած էր մեծաշուք կանգիսաւորութեամբ մը գիմաւորել եկուորներուն թափորը, որուն մէջ գտնել կ'երազէր իր թանկագին, իր անփոխարինելի կորուստը՝ Կիյիկիոյ թագաւորը:

— ինչո՞ւ պիտի գայ հոս, կը մտածէր ինքնիրեն
թագուհին, արգեօք ի՞նչ անակնկալ պիտի բերէ, ի՞նչ
աւետիս. կաթողիկոսին հոս —

Եւ տրոփուն սրտով ու անհանդարտ քայլերով կը չափէր պալատին սիւնազարդ գաւիթը, մարմարակուռ կամարներուն վեճաշուք ու տիրում։

թափորը կը մօտենար, պալատի պղղոտայի ան-
կիւնէն կը նշմարուէր արդէն Հայրապետը, իր հետի-
սորդներով:

Քանին մը վայրկեան ալ, և Վեհափառ Հիւրը պա-
լատին արտաքին Դուռանէն ներս կը մտնէր, կ'առա-
ջանար, մընէ թագուհին ո՞-

— Ողջո՞յն Հայոց Տիկնո՞ց . ուստի

— ւրապաս աշը գնելով Դշմոյի գլխուն վրայ:

պատկառելի Սուրբը, որուն կ'ընկերանար ուրիշ բարձրաստիճան եկեղեցական մը, աւսին ու հաննէս Առօքանէ։

Հաննէս Արքեպիհոկոպուը՝ արքունական քարտուղարը Հետեւորդներուն մէջ աչքի կը զարնէին քանի մը բերդատէր իշխաններ՝ ազգայնականներէ, պաշտէին Մառուն զ.

Պաշտէին Սարուն Դշլսոյին անձը՝ որոնք կը
Տարսոնի արքունիքին մէջ եռուզեռ մը սկսաւ,

թիկնապահներն ու սենեկապահները գործի վրայ, թա-
գուշին աջ ու ձախ հրամաններ կ'արձակէր:

Հայրապետը վեր առաջնորդուեցաւ իր հետեւորդ՝ ներով, արքայական ընդունելութեան դահլիճը, մեծալայն սրահ մը՝ նկարագեղ որմերով, ոսկեգլոււագձեղունով ու կիճէ նուրբ ու յղկուն սիւնակներով:

Միջն դարու ճշմարիտ աւատապեսի մը գդեակին յար և նման, Տարսոնի հայ արքունիքը կահաւորուած էր ասիական պերճ ու շքեղ գորգերով ու հազուագիւտ հնութեան թանկապին առարկաներով։

Թագուհին մօտեցաւ Հայրապետին, դշոյավայել
փափկութեամբ մը համբուրեց Ա. Աջը և ցոյց տուաւ
հայրապետական թիկնաթոռուը, ճիշդ քովը դրուած Ար-
քայական Գահին է Լեւոնի անյատացման օրէն ի վեր
սկ քողով մը ծածկուած կը մնար:

Հայրապետէն ետքը կարգով բազմեցան հստառորդք-
ները .իւրաքանչիւրն իրեն ցոյց տրուած տեղը:

Դէմքերը լուրջ էին ու մտախոհ Հայրապետ,
արքեպիսկոպոս, իշխաններ, ամէնքն ալ իրենց նայ-
ուածքը կերպոնացուցած էին Հայոց Դշտոյին վրայ,
ուածքը կերպոնացուցած էին Հայոց Դշտոյին վրայ,
ու սև զգեստներուն մէջ աւելի գեղեցիկացած, հրեշ-
տակալին շնորհ մը, քաղցրութիւն մը կը սփռէր իր
չուրջը:

Պահ մը բոլոր աչքերը սեւեռուն, լիպարու
գիպեցան :

Այդ աչքերուն մէջ աչք մը կար սլայս, ու ու Սլովակիա համարուած Դշտոյին սկրա-
լար. Հայոց Տիկնող, Սլովի համարուած Դշտոյին սկրա-

բոյր, ծաւի և վճիռ աշքերը...
Հայրապետը խզեց վերջապէս լոռվթիւնը, մինչ

թագուհին կը չարչալուէլ ամսութեան մը , դիւ
— Հայոց Տիկին , ըստ գորովոտ շեշտով մը , դիւ
ամսութեան ամսութեան շարժառիթը :

ԼԵՆԱՅՐՈՒ ՏԻՐՈՒՄԻՄ

— Կրնա՞մ գիտնալ, յարեց թագուհին թախծաւէմ, անշուշտ օրհնաբեր ու բարեհմայ կ'ընդունիմ այս անսպասելի այցելութիւնը:

— Այս' զաւակս, շարունակեց Հայրապետը, հիւտղետէ տալով իր ձայնին աւելի քաղցրութիւն և իր գէմքին՝ աւելի գուրգուրանք ու լրջութիւն, պէտք է ընդունիք այդպէս. մենք եկած ենք թեթեւութիւն ու սփոփանքը բերելու Ձեզի, Դշմո՞յ, և կը յուսանք թէ մեր հայրական յորդորներուն պիտի անսաք սիրայօժար.

— Ի՞նչ յորդորներ, Սրբազն' Հայրապետ, ընդունիք թագուհին:

— Գիտէք անշուշտ, շարունակեց Կաթողիկոսը, Կիւիկիոյ տէրը, համայն ազգիս առաքինի ու բարեւրար արքան տակաւին անյայտ կը մնայ, և երկիրը սուգի մէջ թաղուած զո՞ւր կ'սպասէ անոր:

— Ի՞նչպէս, ընդմիջեց թագուհին գողով, Սրբամիթէ նոր գժբաղդութիւն մը պիտի իմանամ:

— Ո՞չ, ո՞չ, սիրելի Դշմոյ, ուրիշ ի՞նչ աւելի այն՝ որ արդէն կը ծանրանայ մեր սրտերուն վրայ և մեծ գժբաղդութիւն կրնայ գոյութիւն ունենալ քան որ սուգով կը պատէ աշխարհը:

Միւս ներկաները լուռ ու տիսուր, երկիւղածրօէն կը հետեւէին այս խօսակցութեան որ հետզհետէ շա-

— Բայց, շարունակեց Կաթողիկոսը, մինչև Ի՞րբ պիտի տեւէ այս տարտամ ու տրտում կացութիւնը, Ներկաները ցնցուեցան:

Թագուհին կը սարսար, սև սև նախազգացումցումին պատասխանելով՝ Հայրապետին խորհրդաւոր հարամ' յնքան յոռգուած բնքինքը անկարող կ'զգար,

— Զէ՛ք խօսիր, սիրելի Դշմոյ, կը պնդէր Հայրապետը, ի՞նչ կը խօսիք գուշ, արդեօք ի՞նչ է գարմանը, մինչեւ ե՞րբ պիտի տեւէ այս ամուլ սպասումը, որ կը կապէ մեր ձեռքերը:

— Ի՞նչ, ի՞նչ ըսել կ'ուզէք, գոչեց թագուհին զայրացկոտ շեշտով մը, պարզ խօսեցէ՛ք, Սրբազն Հայրապետ, արդեք բօ՞թ մը պիտի հաղարգէք ինձի ու չէք կրնար, ըսէ՛ք կ'աղաչեմ, մի՛ ծածկէք ինէ, ի՞նչ է պատահեր:

— Ոչի՞նչ, Սիրելի Դշմոյ, յարեց Կաթողիկոսը, նոր բան չէ պատահածը, ամէնուս ծանօթ է արդէն, արքային անյայտացումը . . . :

Եւ ալեհներ գլուխը ձեռքերուն մէջ առաւ: Ճաղատ ճակատը կ'այրէր, սպիտակ ընքուիներուն շուքին տակ կը փայլատակէին երկու խորունկ, սև ու թափանցող աչքերը: Դէմքը պալծառ, անխորշոմ տակաւին, հակառակ իր եօթանասուն և աւելի ձմեռներուն, համակ բարութիւն կը բուրէր ու գորովանք:

Դարձաւ արքաւնական քարտուղարին, որ ինչպէս ըսինք, իրեն կ'ընկերանար՝ յատկապէս հրաւիրուած Սիսէն, որուն արքեպիսկոպոսն էր:

— Սրբազն' եղբայր, ըստ անոր, պատմեցէ՛ք եղելութիւնը Դշմոյին, ժամանակը շատ սուզէ, ըսպէները կը սուրան և վտանգը տակաւ կը մեծնայ, կը սպաննա՞յ . . . :

Տ. Յովհաննէս արքեպիսկոպոսը թիկնաթոռին մէջ երերալ սկսաւ ու խիստ կարեւոր գաղտնիք մը հաւզորգելու պատրաստուող մէկու մը պէս, պահ մը խորհրդաւոր նայուածք մը պտտցուց իր շուրջը, մէկ երկու անգամ հազար և իր մետաքսաթել երկարածիգ մօրուքը մատներով՝ սանտրելով՝ յուղուած գէմքով մը.

— Հայո՞ց Տիրուհի, ըստ քնքոյշ ու փաղաքուշ ձայնով մը, որ կը գողգոջէր, գիտէ՞ք ի՞նչ է խնդիրը, կը խնդրիմ որ ուշի ուշով ունկնդրէք:

Ու լոռեթիւնը՝ ցուրտ, ահաւոր, խորունկ, տիւրապետեց արքայական գահին մէջ :

Ներկաները, ստոյդ աղետի մը հարուածին ներքեւ, լուռ ու մունջ զիրար կը դիտէին, առանց համարձակելու չնչել բառ մը :

Թագուհին յանկարծ փղձկեցաւ արցունքի հեղեղ մը կ'ողողէք անոր թաւիշ այտերը :

Հայրապետը սրտնեղած ու քիչ մըն ալ զայրացակոտ, դառնալրվ արի եպիսկոպոսին, ըսաւ.

— Զըսէ՞ք, սրբազա՞ն եղբայր, ինչո՞ւ կը ծամժըմէք . . . :

Սրբեպիսկոպոսը մեծ ճիգով մը .

— Մեծ Տիկին, ըսաւ, եկած ենք հոս, բովանդակ կիլիկիոյ ժողովուրդին կողմէն, Զեղի յանձնելու արձեռք առնէք կառավարութեան դեկը, ազգին ալեկոծ գիստը . . . :

Թագուհին ինքզինքը ամփոփելով, արձանի մը պէս անշարժ, կազմ ու պատրաստ կ'երեւար, ան թարթ աչքերը յառած եպիսկոպոսին :

— Սրբազա՞ն Հայր, ըսաւ, կ'աղաչեմ, շատ մի՛ հոգերու, կասկածներու և ամենօրեայ տառապանքարքան, ունի՞ք բարի լուր մը :

— Դշիս՛յ, յարեց արքունական սրբազան քարտուղարը, մի՛ այլես զբաղիք ատող, ի՞նչպէս . . .

— Սրբային կեանքը Արարէին ձեռքին մէջն է, ո՛վ գիտէ . . . :

— Մեռա՞ւ արդեօք բացագանչեց թագուհին ողաքին հեծեծանքով մը, և դուք չէ՞ք յայտներ :

— Բայց ո՞ւր է թագին պետը . . . :

— Անոր Վիհարիառ հոգին, պատասխանեց Արքապիսկոպոսը դողդոջ ծայնով մը, թող երկնքի բարձունքէն հսկէ Զեր, և մեր անտէրունչ ու հալածական ազգին վրայ . . . :

Մարուն Դշիսյին գեղեցիկ աչքերը տակաւ կը նըւաղէին ու անոր ամբողջ մարմինը կը գողար :

— Մեռա՞ւ Լեւոն, կանչեց լալակոծ, խաւարեցաւ արեւու . . . :

Գահէն վար սահեցաւ, անկենդան փոռեցաւ գետին :

Նուաղած էր .

Սրբազան Հայրապետը գլխուն վերեւ, ըրջապատուած իր հետեւորդներով, բոլորը շուարած ու ոտքի կեցած, աղօթք մը կը մըմջէր :

Բանի մը վայրկեան այնպէս զգայազուրկ մնալէ յետոյ, սթափիեցաւ թագուհին և շուրջը թաւալելով իր յուսահատ ու թախծամած նայուածքը, հառաչեց նախ յետոյ լսելայել շարժումով մը, յուսահատօրէն տխուը ճիչ մը փրցուց .

— Է՞հ ուրեմն, կը հեծեծէմ, Լեւոնիս մահուան բօթը կը բերէք ինծիւ :

— Օրհնեա՞լ են կամք Տեառն, ո՛վ Դշիսյն յարեց Հայրապետը, մեռա՞ւ Արքայն, ո՛ղջ է Դշիսյն, ա'յս է Հայրապետը, մեռա՞ւ Արքայն, ո՛ղջ է Դշիսյն, ա'յս է Հայրապետը, կամքը . Գո՛ւք էք այսուհետեւ Հայոց թասասուծոյ կամքը .

Դին ժառանգն ու տէրը :

— Կեցցէ՛ Մարուն Դշիսյն, գոչեցին իշխանները . և գահին ոսկեգրուագ ձեղունը թնդաց :

— Օ՛ն ուրեմն, շարունակեց Հայրապետը, Հայոց Տիկին, սրբեցէ՞ք ձեր արցունքը, զօրացէ՞ք, Ս. Խաչ չին ապաւինեցէ՞ք .

Թագուհին տակաւ կ'ընտելանար անողոք իրականութեան և իր բոլոր ուժերը կը հաւաքէր համակերպելու համար անոր : Արդէն Հայրապետին կրկնակի յորպելու համար

գորներն ու մխիթարականները ներգործած էին անոր վրայ, մանաւանդ որ ինք՝ թագուհին՝ ճշմարիտ քրիստոնեայ մըն էր, զերմեռանդ հաւատացեալ մը, կրելով կորովի հոգի մը՝ կեանքի հարուածներուն դէմ կուրծք տալու աստիճան տոկուն, փափուկ ու զգայնիկ սիրտ մը՝ կրօնային խոստումներու և հանդերձեալի երանութիւններուն հանդէա ստուկուս:

Ուստի ինքվինք գիւցազնօրէն մահացու վիշտին դէմ պաշտպանելով .

— Սրբազն Հայրապետ, մրմնջեց, կը խոնարհիմ Աստուծոյ կամքին առջև. պատրաստ եմ գործադրելու ձեր հոսքան...

— Օրհնեալ է Արարչին կամքը, Դշխոյց, տիեզերք
համօրէն կը խռնարհին ու կ'երկրպագեն Անոր առջև։
Համակերպեցէք Դշխոյց, թագաւորը մեռաւ, ողջ է
թագուհին։

Մարուն Դշեսոյ գարձեալ իր մէջ զգաց ուժգին
փլուզում մը : Կաթողիկոսին վերջին բառերը հրաշէկ
շամփուրի մը պէս տալեցին իր ըդեղը . վերստին
թուլցաւ ու ինկաւ պահէց :

— Մեռաք թագաւորը . . .
Այս հարցականը միայն լսուեցաւ, յետոյ ահաւոր
լոռովիւն մը տէրեցր
կաթողիկոս, Աքքեպիսկոպոս, իշխաններ, ամէնքն
ալ չուարած, պահ մը խորհրդաւոր ակնարկներ փոխա-
նակեցին իրենց միջն.

Լեռնի խորհրդաւոր անյայտացման շուրջ հնար-
յած զարհութելի առասպեկներ խանգարած էին տա-
րախտ Մարունի ջղային գրութիւնը, անոր փափուկ
սոողջութիւնը քայքայելու աստիճան։ Օրերով ծոմա-
զակութիւն, գիշերային յաճախակի հակումներ, յա-
ճուն մտմտուքներ, յուզումներ ու տագնապներ,
յս ամէնը թունաւորած էր անոր կեանքը, այնպէս

որ փոքրիկ յուղում մը բաւական կ'ըլլար անոր սրտի
բարախութիւնները բազմապատկելու։

Հազիւս սթափած, ինքզինք ամփոփեց, վերստին
բազմեցաւ գահը և ցաւազին նայուածք. մը ձգելով
շուրջանակի.

— Սըբազա՞ն Հայրապետ, հեծողլուսաց, ուշագրավ տկարութեանս :

— Հանդարտեցէք . աղջկէս , յորդորսց պատ
պետը , կենսական է վայրկեանը . թշնամին պաշտած
է ծովեղերքները , անթիւ անհամար զօրագունդեր
կ'ասպատակին մեր քայլցր երկիրը :

— Այս՝, այս՝, կրկնեց թագուհին, « զամայ կիլիկիա, գաշտերը կը պարպուին աշխատաւոր գիւղացիներէն որոնք լեռները կը փախչին փրկելու համար իրենց կեսնքը »:

— Եւ եթէ քիչ մըն ալ տեւէ այս զլաւուը, և
միջեց արքայական քարտուղար արքեպիսկոպոսը, հայ-
րենիքը աւերակի մը կը վերածուի, եկեղեցիները,
վանքերը, սրբազն տաճարները մէկիկ մէկիկ կը
քանդուին:

— Եւ մենք, միջամտեց յանկարծ սովորաց է
ներէն ասպետորդի Մանուէլ, որ ջերմ հաւատացեալ
մըն էր Եւրոպայի պաշտպանութեան, ոճրագործ ան-

տարբերութեամբ մը կը գլուխ թագուհին, ո՞ւր
— Ի՞նչ ընենք ուրեմն, գոյեց թագուհին,
դիմենք, խօսեցէք, արդեօք ի՞նչ կրնանք ընել, կա՞յ

— Դարմանը բերած ենք սեզի զար, ուշ ու գույնը կարեց Հայրապետը, գուք էք, գուք պիտի ըստաք դարմանը:

— Ի՞նչպէս . . .
— Մտիկ ըրէք, շարունակեց Հայոց Հայրապետը
մեր ազգին ճակատագիրը յանձնեցինք Զեր ձեռքի-

բուն մէջ ո'վ Դշխոյ, բայց ազգը զոհողութիւն մը կը պահանջէ ձենէ:

— Պատրաստ եմ զոհուելու . . .

— Ուրիմ, շարունակեց Հայրապետը քաջալերուած, ա'յս ժամէն կ'սկսի Կիլիկիա շունչ առնել և յուսալ ապագային որ խոստմալից է. միայն, ինչպէս որ ըսի, զոհողութիւն մը պէտք է ընէք դուք, և առ սիկ՝ երկրին ու ազգին փրկութեան համար:

— Մեռնի՞լ, ընդմիջեց թագուհին, սիրայօժա՞ր կ'ընդունիմ:

— Ապրի՞լ, ո'վ Դշխոյ, յարոց Հայրապետը, ապահովոյի մը, կիլիկիոյ Հայոց Տիկնոջ. ապրի՞լ, ո'չ իրենեւ պէտք է մէկդի նետէք սև քոլը, պէտք է յերստին հագնիք գշնոյական ծիրանին, պէտք է վերանորոգէք ձեր ձեռքը, որպէսզի ձեզի հետ վերա-

— Ներեցէ՞ք Սրբազն Հայրապետ, աւելի պարզ խօսեցէք:

— Ո'վ Դշխոյ, կրկնեց Հայրապետը, պէտք է թապէտք է Հայոց թագը պատուաստուի եւրոպական արևելել պատիւով, այս քաղաքական փոխորիկներուն մէջէն:

— Մարուն Դշխոյի գիմագծերը սպառնական ծա-

— Սրբազն Հայրապետ, ըստ, դո՞ւք էք որ ինձի կ'առաջարկէք այս . . . անհեթեթ առաջարկը. միթէ կրնա՞մ ըթունքս մօտեցնել այդ . . . ըմպելիին, բան մը, որ աւելի դառն է քան մահը:

— Ո'չ, ո'չ, կրկնեց կաթողիկոսը կշտամբոս շեշտով մը, կը սխալիք Դշխոյ, և չարաչար կը սխալիք, հայրենիքի փրկութիւնը կը պահանջէ ձենէ այդ զոհութիւնը. կ'աղաչեմ, մի՛ պնդէք, մի՛ յամառիք, պէտք է ա'յսօր իսկ վերջանայ այս գործը:

— Ամուսնանա՞լ, Սրբազն Հայրապետ, կը պատառէր թագուհին, կուսինեան Լեւոնէն ի՞տքը, միթէ կարելի՞ է, ո՞վ պիտի կրնայ խելեւ սրտէս անոր յիշաւակը, ինծի համար այսուհետեւ մէկ բան կը մնայ . . .

— Ի՞նչ ընել . . .

— Քաշուի՞լ . . .

— Ուր քաշուիլ:

— Վա՞նք մը, պատասխանեց թագուհին, առանձնանա՞լ, հարսնանալ Քրիստոսի հետ . . .

— Վանեցէ՞ք այդ տխուը մտածումները, Տիկին, դասաւիք մը պիտի համարուիք այն ատեն. պատմուալիք մը պիտի գամարուիք ձեր արարքը. ձեր սիրաը, թիւնը պիտի գատապարտէ ձեր արարքը. ձեր սիրաը, հայրենիքին ազատութեան համար բաղախող այդ փառականիքին միթէ հանդուրժել Լեւոնի երկրին վերջնական կործանման:

Վերջապէս, կաթողիկոսին ու իր հետեւորդներուն թախանձագին ստիպումներէն, մանաւանդ առաջինին կորովի յորդորներէն ընկճուած, տեղի տուաւ Դշխոն:

— Քանի որ մեր ազգային քաղաքականութիւնը կը պահանջէ, ըստ, կը հաւանի՞մ:

Հաւանութիւն տուած էր:

Անմիջապէս պատգամաւորութիւն մը զբկեց Սիւ կիլիոյ արքունիքը, Մարուն Դշխոյի ազգականին՝ Փիւ լիպոս թագաւորին, նաեւ Հռոմի Ս. Պապին, անոնց լիպոս միջամտութիւնը խնդրելու, վերջին անգամ ազգու միջամտութիւնը խնդրելու, վերջին անգամ ուան համար, Եւրոպական զինեալ պաշտպանութիւնը ձեռք բերելու նպատակով:

Պատշամաւորութիւնը շուտով նշանակուեցաւ . . .

Սոոյ Տ. Յովհաննէս Արքեպիսկոպոսը՝ Արքունի Քարտուղարի հանդամանքով, և իւրեւ թարգման կարգուեցաւ ասպետական իշխաններէն Մանուէլ իշխանը՝ քաջատինագէտ և միենոյն ատեն նուրբ գիւանագէտ մը:

Հայրապետը կը պատրաստուէր մեկնիլ իրեններուն հետ, երբ ներս մտաւ սենեկապետը:

— Ի՞նչ կայ. հարցուց թագուհին:

— Հայոց Տիկին, պատասխանեց սենեկապետը, մինչև գետին խոնարհելով, բանքե՞ր մը:

— Բանքե՞ր մը, մեքենայօրէն կրկնեցին բոլոր ներկաները. և ամէնքը միասին ոտքի եւան:

Արեւ վաղուց հեռացած էր արեւմուտքի լեռներուն կատարներէն, Տարսոնի վրայ կը տարածուէր գէշ մթութիւն մը, արքայական պալատին շուրջը խորունկ լուսւթիւն մը կը տիրէր, մերթ ընդ մերթ ընդհատուած քաղաք վերադարձող կարաւաններու աղատակաւ թանձրացող ստուերներուն մէջ:

Արքունիքին լոյսերը կը վառէին արգէն, և Դըշակարաժինը, թագուհին իրենց յատկացուած յարսերին հետ, որ սենեկապետին յայտարարութեան համաձայն, շատ կ'աճապարէր:

ԲԱՆԲԵՐԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Կիլիկիոյ Ա. Կաթողիկոսը, Արքունի Քարտուղար Սոոյ Տ. Յովհաննէս Արքեպիսկոպոսը, իրենց ընկերացող երեք իշխաններուն հետ, պալատի յատուկ յարկարաժինի առանձնասենեակ մը քաշուած, կը պատրաստէին խնդրագրերը, որոնք պիտի մատուցուէին՝ մէկը Հռոմի Գրիգոր Թ. Պապին և միւսը՝ Սիկիլոս Փիլիպպոս թագաւորին, հայ պատգամաւորութեան ձեռքով. որ հետեւեալ օրը պիտի ճամբայ ելէր Արեւմուտքի ջուրերը,

Իսկ թագուհին, իր առանձնասենեակին մէջ, նոյն պահուն կ'ընդունէր բանքերը, թուխ գէմքով, սեւ աչուխ, միջակ հասակով քիչ մը գիրուկ, բաւական տեսքոտ կտրիճ մը, ճամբորդութեան տրեխը ոտքը, քրտինքը գեռ կը հոսէր ճակատն ի վար:

Ծունկի եկած Դշխոյին առջև, զգուշաւոր ու երկիւղած գիրքի մը մէջ, ձեռքերը դողդղալով, ծրար մը հանեց ծողէն ու գետինը դրաւ:

Թագուհին սեւեռարիբ կը հետեւէր այս խորհըրդաւոր մարդուն մէն մի շարժումին:

Մարդը քակեց ծրարը, մէջէն հանեց գրքոյկ մը՝ մետաքսէ ժապաւէններով, բեհեղի մէջ փաթթուած և զայն երկնցնելով Տիկնող.

— Վեհափա'յլ Տիկին, ըստ դողդոջուն ձայնով ու երկչոտ շարժուձեւով մը, աւանդ մըն է . . . առէ՛ք, բացէ՛ք, պիտի տեսնէք:

Մարուն Դշխոյին աչքերը շողացին, վայրկենապէս անդրադարձաւ. շատ մօտիկ անցեալի մը վերջիշումովը սարսուաց:

— Զեզի՛ կը դատկանի, Հայոց Տիկին, մեր պաշտելի թագաւորին բանակավայրէն կուգամ. և . . .

Բանբերը խօսքը չաւարտած, թագուհին՝ գրքոյկը
պլինդ մը բռնած, խելայեղօրէն գոչեց.

— Թագաւորին բանակավայրէն . . .

— Այո՛, Մեծ Տիկին, բանակավայրէն կուգամ,
ճիշդ ութը օր է որ մեկնած եմ, գիշերները քալելով
խոկ ցերեկները գաղար առնելով սեպ ժայռի մը գաւ-
գաթը կամ մթին թաւուտքի մը մէկ անկիւնը:

Մէ՛կ ակնարկով ճանչցաւ իր սիրականին՝ կեռոն Եփ
ձեռագիր աւետարանը . . .

Երեսին կը տանէր, գուրգուրանքով կը համբու-
րէր սուրբ մատենիկը, իր պաշտեցեալին ձեռքով գըր-
ուած ու նկարուած, արցոնքներովը կողողէր մա-
գաղաթը, մոռնալով բանբերին ներկայութիւնը:

Բանբերը սակալն զանապարէր:

— Քսելիքներ ունիմ, Հայո՞ց Տիկին, շարունա-
գամ, թէկ ութ օր անընդհատ ճամբորգութենէ մը կու-

— Ո՞ւր, հարցուց թագուհին, առանց իր աչքերը
հեռացնելու ձեռագիր մատենիկէն:

— Բանակավա՞րը . . .

Թագուհին նոր անդրադարձաւ: Ձեռագրին էջե-
րուն մէջ թալուած, բամբերին խօսքը չէր ըմբռնած:

— Ո՞ւր բանակավայրը, հարցուց տենդագին:

— Տեսա՞ր զինքը . . .

— . . .

Յրտասարսուու լոռութիւն մը, այս եղաւ բանբե-

— Ո՞վ ուրեմն յանձնեց քեզի այս աւանդը . . .

— Մարաշա՞խտը, պատախանեց բանբերը առանց
վրդովուելու:

— Մարաշա՞խտը . . . ի՞նչպէս կը կոչուի:

— Սոհիէր, մեր սիրելի Արքային զինակիցը չէ՞ք

յիշեր, Մեծ Տիկին:

— Բայց թագաւո՞րը, գարձեալ հարցուց թագու-
հին անձկոտ շարժումով մը, չը տեսա՞ր զինքը:

— Տիկին, կմկմաց բամբերը դողահար, չէի կըր-
նար սպասել:

— Ի՞նչո՞ւ . . .

— Վիրաւորուա՞ծ էր, շարունակեց բանբերը ողոր-
մուկ ձայնով մը. վրանին մէջ կը գարմանուի, կ'ըսէին:
Մարուն Դշոյին յուղումը կարելի չէր նկարա-
կըրել, տեսակցութիւնը տակաւ վրդովիչ կը գառնար:

Ի՞նքինքը զսպելով.

— Ի՞նչ ըստ քեզի մարաշախտը, հարցուց:

— Տարսոն պիտի տանիս այս աւանդը, ըստ
ինձի, և պիտի յանձնես Մարուն Դշոյին, թագաւո-
րին յիշատա՞կը . . .

— Թագաւորը չպիտի՞ գայ, հարցուց թագուհին,
ամէն ձիգ ընելով զսպելու իր ներսիգին յուղուող ու
պոռթիկալ սպառնացով փոթորիկը:

— Զեմ գիտեր . . . վրանին շուրջը պահաներ կը
սպասէին, արգելքը խիստ էր, անկարելի էր մուտքը:

— Ի՞նչո՞ւ համար այդքան խիստ արգելք:

— Մարաշախտը պատուիրած էր, իրմէ և Ֆիմի
կոմսուհիէն զատ ո՞չ ո՞ք կրնար վրանին ներս մտնել:

— Ո՞վ կը գարմանէր թագաւորին վէրքը:

— Վեհապայծը միշտ վրանին մէջ կը մնար, ար-

քայլին քովէն բնաւ չէր զատուեր, այսպէս կը պատ-

մէին զինուարները:

— Բանակավայրը գիտե՞ս ուր է:

— . . .

Բանբերը չէր խօսեր:

— Ի՞նչո՞ւ լոեցիր, կշտամբեց թագուհին, չըսե՞ս
ուր է բանակավայրը:

— Զեմ . . . չիմ . . . գիմ . . . տեր, կակազել սկսաւ
բանբերը, չիմ կրնար յայտնել:

— ինչո՞ւ . . .
 — երդում տրուած է ինծի, Մեծ Տիկին . . .
 — Բայց ինծի համար չէ՝ այդ երդումը :
 — Ներեցէք Հայոց Տիրուհի, մահուան պատիժով
 արդիլուած եմ Ձեզի յայտնելու այս գաղտնիքը . . .
 Թագուհին համոզուեցաւ, զուր էր նեղել ու չար-
 չարել մարդուկը, և սակայն ուզեց անդամ մըն ալ
 փորձել բերնէն խլելու բանբէրին գաղտնիքը :
 — Շատ լաւ, ըստ, ա'լ չեմ ստիպել քեզ, կը տ-
 րի' մս, բայց ըսէ՛ ինծի, մարաշախտը ի՞նչպէս էր,
 թրտում թէ զուարթ, երբ քեզի կը յանձնէր այս
 — Հայոց Տիկին, թոթովեց բանբերը, ըսէ՛մ շի-
 տակը, շատ տրտում ու մտածկուտ երեւցաւ ինծի :
 — Ֆիմի կոմսուհին ալ տեսար, չէ՞ :
 — Մարաշախտին հետ էր, շատ յուզուած կը թր-
 վրանը կը մտնէր ու դուրս կ'ելէր . . .
 — Բան մը չիմացա՞ր Թագաւորին համար, ի՞նչ
 կը պատմէին :
 — Կ'աղաքիմ Տիկին, շատ մի՛ հարցափորձէք զիս
 այս մասին, բա՛ն մը չեմ գիտել :
 — Զի լսեցի՞ր բան մը, ի՞նչ կը խօսէին :
 — Կը պաղատի՛մ, ո՛վ բարի Դշոսյ, այդ մասին
 արդիլուած եմ խօսելու. կը խնդրեմ միայն, շուտով
 ճամբեցէք զիս : Զեր կողմէն անդորրագիր մը պէտք
 է տանիմ մարաշախտին, աւանդը նոյնութեամբ և
 անվթար Զեղի յանձնած ըլլալս հաստատող, արդէն
 շատ ուշացած եմ, բանակավայրին մէջ ո՛վ գիտէ ինչ
 համար :
 — Մի՛ աճապարեր, կտրի՛մ, անտարակոյս պիտի
 տամ քեզի անդորրագիր մը, ըստ Թագուհին փաղա-

քուշ շեշտով մը, բայց ինծի չըսիր թէ ի՞նչպէ՛ս էր
 Թագաւորին վերքը :
 Բանբերը գլուխը ծռած, ա'լ չէր խօսեր . . .
 Սակայն Թագուհին տակաւին չէր յուսահատած,
 կը խորհէր ունէ կերպով խլել բանբերին գաղտնիքը .
 ուստի, կնոջական գորովի ամենափափուկ ու փորձիչ
 շեշտով մը .
 — Սիրո՛ւն կտրիմս, ըստ, ինծի նայէ՛, Հայոց
 Թագուհին է որ քեզի կը խօսի, քանի որ երդուած
 ես, ըսէ՛ միայն, ո՞ղջ է Թագաւորը :
 — . . .
 — Ինչո՞ւ լոռութիւն կը պահես, ինչո՞ւ կը խոշ-
 տանգես զիս, անգո՞ւթ մարդ յանդիմանեց Թագուհին :
 — Դեռ ողջ էր, պատասխանեց թոթովելով :
 — Յետո՞յ . . .
 — Բայց . . . շարունակեց բանբերը ակամայ, յու-
 սահատական կը գտնէի վիճակը :
 — Ի՞նչպէս . . .
 — . . .
 Դարձեալ լոռութիւն :
 Եւ կարելի չեղաւ բառ մը խլել անոր բերնէն :
 Բանբերին լեզուին տակ թերեւս պահուած էր
 գաղտնիքներուն ամենէն զարհութելին, ո՞վ գիտէ . ո-
 կայն, սփինքսի լոռութիւն մը պատուիրուած էր անոր :
 Կայն, սփինքսի լոռութիւն մը պատուիրուած էր անոր :
 Թագուհին զայրացած ոտքի ելաւ, սենեկապետը
 կանչեց և աղդաբարեց նոյն գիշերը պալատին մէջ վար
 գնեց այդ խորհրդաւոր մարդուկը, որ յանդնութիւնը
 գնել այդ խորհրդաւոր մարդուկը, որ յանդնութիւնը
 կ'ունենար անդրդուելի մնալու իր յամառութեան մէջ
 և արհամարհելու Հայոց Դշոսյին . . . աղաչանքը :

ՄՈՒՐԱՅԻԿ ՃԳՆԱՀԱՐԾԸ

Սուանց կարենալ թափանցելու բանբերի գաղտնիքին, Թագուհին անդորրապիր մը տուած էր անոր ու հետեւեալ առտուն ճամբու դրած էր զանի, մասնաւոր գիր մըն ալ ուղղելով մարածախտ Սոհիէրի, թախտանագին պաղատելով իիեն չուտով ստոյդ լուր մը հաղորդելով իր սիրական թագաւորին առողջական վեճակին մասին :

Իսկ Տ. Մեսրոպ Կաթողիկոսը նոյն օրերուն մէջ մեկնած էր Տարսոնի պալատէն, Մարտոն Դշմոյին ըստորագրել տալէ յետոյ կարգ մը կարեւոր խնդրագլւբեր. Սիկիլիոյ թագաւորին ու Հռոմի Ս. Պապին ուղղեալ և Նոյնպէս Եւրոպա մեկնած էր այդ թուղթերը տանող հայ պատուիրակութիւնու.

Մարուն Դշտոյին պալատին մէջ խորհրդաւոր շը-
շուկներ շրջան կ'ընէին այդ օրէն ի վեր։ Արքունիքի
սուգը կէս մը վերցած էր ու պալատականները խըն-
դումերես իրարու կ'աւետէին Հայոց Տիկնող մօտա-
լուտ ամուսնութիւնը՝ եւրոպական արքունիքներէն
իշխանի մը հետ։ Մայրաքաղաքին վրայէն կարծես թէ՝
նոր յոյսերու զովարար զեփիւու մը փչեւ սկսած է՝
ի եռնե ան

Հեւոնի անյայտացումը դաղսնիք մը չէր . ամէն
տեղ , հրապարակները , շուկան , տուները , նոյնիսկ
արքայական պալատի կամարներուն տակ , արձակ հա-
մարձակ խօսակցութիւններ տեղի կ'ունենային , որոնց
առանցքը կը կազմէր թագաւորին վերջնական անհե-
տացումը . նոյնիսկ պնդողներ ալ կային անոր սույզ
մահուան վրայ : Վերջերը նոր լուր մըն ալ հանած էին ,
իբր թէ ևեւոն իր սուացած վէրքէն մեռած և արդէն

վաղուց թարուած էր բերդի մը մէջ, որուն անունը
չէին կրնար տալ . . . :

Ու հիմա , բոլոր յոցերը կառչած կը յառէին հայ պատուիրակութեան , որուն Եւրոպայէն վերադարձը պիտի վճռէր Կիլիկիոյ ճակատագիրը :

Սակայն, սիրելի թագաւորին մահուան կսկիծը
դեռ չի մեղմացած, Տ. Մեսրոպ Կաթողիկոսին յան-
կարծական մահը կուգայ խոր սուզի մէջ թաղել բո-
վանդակ կրիկիան :

Հայրապետական Ա. Աթոռը կարելի չէր մշտ-
ատեն թափուր թողուլ, անհրաժեշտ էր անյապաղ կար-
գել յաջորդ մը, գոնէ հոգեւոր պետի մը պաշտպա-
նութենէն ալ չի զրկելու համար տարաբախտ ազգը,
որ արդէն անմիտիթար էր ու տակաւին կ'ողբար իր
արքային կորուստը:

Աւստի, Կիլիկիոյ բռուր վիճակաւոր սպասարկած
ները, արքեպիսկոպոսները, վանականներն ու բար-
ձրաստիճանները, բերդատէրերը, իշխան-
ութիւններն ու յայտնի ցեղապետները կը հրաւիրուին Սիս,
ուր տեղի պիտի ունենար նոր Կաթողիկոսին ընտ-
րութիւնը։

Շնորհալիի գահին վրայ կը բարձրանայ օսութ
Կոստանդին Եւ որուն օծումը կատարուեցաւ Մայր
Տաճարին մէջ։

Ս. Սօֆիա տաճարը կը ցնծար այս օրը։ Կլլու յանապահն գաւառներէն հոն եկած էին ահագին բազմութիւն մը, որուն մէջ աչքի կը զարնէին տիտղոսաւոր ու պաշտօնական բարձր անձնաւորութիւններ։

Դուրսը, Մայրավանքի պարբռալու մատուցութեան կամաց 5
Աեռներու Տիրուհին

Ներուն մէջ կապուած, կը խրինջային ձիերը: Ամբողջ քաղաքը կ'ալիճիէր, այնքան խուռն էր երկսեռ բազմութիւնը հիւրերուն, որոնց շատերը հեռաւեռ տեղերէ եկած էին, ներկայ ըլլալու Ս. Հայրապետի օծման հանդիսաւոր արարողութեան:

Նորընտիր կաթողիկոսը տասներկու հանդիսադիր
արքեպիսկոպոսներէ շրջապատռած, Աւագ Խորանին
առջև գլխաբաց ու ծնրադիր, Ս. Օժումը կ'ոնդունէր
սրբազն ձեռքերէ, մինչդեռ, խորանէն ու գասէն՝
սարկաւագներ, դպիրներ ու երգեցիկ մանուկներու
երամ մը, կարգով կ'երգէին աւուր պատշաճի տաղերն
ու շարականները, Մայր Տաճարին գմբէթը թնդացը-
նելով իրենց գաշնակաւոր եղանակներով և ա'լ աւելի
հմայիչ ու երկնակալին բնձաւելով օրուանց ընտանիքների

Տաճարին մէջ ասեղ ձգելու տեղ չկար, ինչպէս կը գրէ այն ատենի պատմիչ մը: Երկու Դասերն ալ գըրաւուած էին զանազան դաւառներու իշխաններէն ու գղեակներու պետերէն և Լատին թէ Հայ, օտար թէ բնիկ. բոլոր ազնուականները, բոլոր ասպետները, աւատապետներ ու պառոններ, կոմսեր ու կոմսուհիներ: Միջերկրականի մերձակայ թէ հեռաւոր կղղիներէն, Կիպրոսէն ու Հռոդոսէն, Տաճարականներ, Ասպելնջականներ, Ս. Յովհաննու կարգի ասպետներ, Ս. Երկրի պահապաններ, Երուսաղէմի Հայոց Պատրիարքին Պատուիրարկութիւնը, Բարձր Հայքի մեծ տանուտէր իշխանները, Հայաստանի մենաստաններուն մեծաւորները ամէն զասակարգէ ժողովուրդ խոնուած էին հոն, Դասը, Ատեանը, Աւանդատունը, Գաւիթը, բոլոր խորչերն ու բոլոր անկիւնները, կամարներու տակ ու պատուհաններուն մէջ, այնպէս որ այն հոյակապ տաճարին երկնականգոյն գմբէթին տակ եռացող մարդկային այն մըջմոցը՝ այն պահուն կը նմանէր մշտամունջ ծովի մը, որ իր կատաղի փրփուրները կը ժայթքէ եղերքի ցամաքի երկիրին:

Վերջապէս Օծման հանգէսը կ'աւարտի խանդավագուածութեան մը մէջ և երկսեռ ամբոխէն հետըզ-հետէ կ'սկսի պարպուիլ տաճարը :

Եկեղեցական մեծ թափորը կ'առաջանար , որուն
եկեղեցական մեծ թափորը 0ծեալ Հայրապետը Ամպ հովա-
գլուխը կը գտնուէք Օծեալ Հայրապետը Ամպ հովա-
գի-ով մը պ սշտապանուած , Կենաց փայտի կտորիկ մը
պարփակող Ս . Խաչը ձեռքերուն մէջ բարձրացուցած ,
աջ ու ձախ ձօճելով զայն և իր թարմ , անդրանիկ
օրհնութիւնը սփռելով ջերմեռանդ հաւատացեալնե-
րուն վրայ :

Մոյր Տաճարի Մեծ Դուռը հասած էր թափորը,
պահ մը կանդ առաւ հոն :

Դուռը աջ կողմը, կարգով շարուած սուրացրեց
ներու խումբի մը գլուխը կը կենար պատկառադէմ
ու խորհրդաւոր կերպարանքով, ցնցոտիներու մէջ
փաթթուած մարդ մը, պնակի մը ձեռքը՝ ողորմութիւն
կը հայցէր, մրմիջելով անդադար.

— 8իշեցէք կեռն արքաս, յլշոյ ք .
— Հ ա մ ա կ ա մ ա կ ի ր մի՛ անտես առնէք . . .

քան, զգեստորին պահպէ՞ւ Մեծ Դռւորին առջև, թափորը նորէն կը շարժի Մեծ Դռւորին առջև, ամբոխը հետզհետէ դուրս կ'ելլէ. խորհրդաւոր մուշ- րացկանին պնակը շուտով կը լեցուի լեռոն թագաւո- րին դրամներովը, և սակայն, Մեծ Դռւորին աջ կողմէն ըին դրամներովը, և սակայն, Մեծ Դռւորին աջ կողմէն ըին դրամներովը, մըրմունջը.

— Յիշեցէք կեռն արքան, յւշցաք ։

քան, ձգնաւորին պնազը ու թափառ կ'անցնի Մեծ Դուռէն, Հայրապետին շը-
թափորը կ'անցնի Մեծ Դուռէն, Հայրապետին շը-
քախումբն ալ կ'անցնի և կը հասնի Հայոց Տիկինն որ
նորընաիր Հայրապետին օժման հանդէսին ներկայ էր
նոյն օրը և իր պալատականներով կը հետեւէր «Ամպ
Հովանի օին»:

Հոն, Միծ Պուռին առշա կար ճանաւորին ծառերը ականջին կը զարնէ մուրացկան ճգնաւորին ծառնօթ յանկերդք .

— Յիշեցէ՛ք լեւոն արքան . . .

Մարտոն Դշոյին ուշադրութիւնը կը գրաւէ այդ խորհրդաւոր մարդը, որ հակառակ աղտոտ գլուխակ-ներուն, որսնք հազիւ կը ծածկէին իր մերկութիւնը և հակառակ իր մուրացկանի կերպարանքին, հասա-րակ մահկանացուի մը չէր նմաներ, ազնուական հով մը կար վրան :

Հայոց թագուհին վայրկենապէս գիտեց այս ամէ-նը, և նոյն պահուն անբացատրելի յուզումէ մը չար-չարուած, անկարսղ գտնուեցաւ ինքլինքը զսպելու և պահ մը մոռնալով զինքը ըրջապատով երկսեռ բազ-մութիւնը.

— Բարի՛ մարդ, ըսաւ գորովոտ գէմքով մը, ըսէ՛ ինձի, ո՞վ ես գուն :

Խորհրդաւոր ժպիտով մը պատասխանեց մուրա-ցիկը.

— Հայոց Տիկին, անցիր գնա՞ , մի՛ հարցներ . . .

Թագուհին զարմացած այսքան յանդուդն վար-թիւն կը մուրար, ա՛լ աւելի կը հաստատուէր իր հա-տակ վեհ, ազնուական հողի մը կապրէր. ուստի .

— Բայց ինչո՞ւ չես ըսեր, ազնի՛ւ մարդ, կը կնեց ուրէ՛ կուգաս :

Մուրացկանին պայծառ գէմքը դաժան արտայա-տութիւն մը ստացաւ յանկարծ .

— Հայոց Տիկին, ըսաւ սպառնալից, անցի՛ր կ'ը-

— Թագուհին զգաց թէ աւելորդ էր առաջ տա-իլ հարցապնդումը, թէև այդ զարմանալի մարդուն Պնակին մէջ բաւական կարեւոր գումար մը նետեց ու հեռացաւ :

իսկ Մուրացիկը, Մեծ Դուռին աջ կողմի անկիւնը անցած՝ անշարժ, կը յեղյեղէր նոյն յանկերգը .

— Յիշեցէ՛ք լեւոն արքան, յիշեցէ՛ք լեւոն ար-քան, ձգնաւորին պնակը մի՛ անտես առնէք :

Հանդիսականները վեհարան առաջնորդուեցան : Նոր Օծեալլ բազմեցաւ հայրապետական գահին վրայ, նոր Օծեալլ բազմեցաւ հայրապետական գահին վրայ :

Հանդիսը վերջացած, բազմութիւնը տակաւ կը մեկնէր վեհարանէն, ուր միայն թագուհին և միւս երեւելի իշխանները կը մնային տակաւին :

Տաճարին գուռին առջե սպասող մուրացկաններու Տաճարին գուռին թագուհին մէկ քանի իշխանները ու որէն, որ գեռ կ'սպասէր հօն, ցուրտ քարերուն վրայ :

Նոր Օծեալլ, թագուհին, մէկ քանի իշխանները մէկ քանի բարձրաստիճան եկեղեցականներ միայն մը-մէկ քանի բարձրաստիճան եկեղեցականներէն արք-նացա՞ , տաք խօսակցութեան մը բռնուած էին, օր-նացա՞ , ու կարեւոր ու կենսական խնդրին՝ Եւրոպա զըր-կուած հայ պատուիրակութեան վրայ :

— Նոր լուր մը կա՞յ, հարցուց ներկաներէն արք-եպիսկոպոս մը, ուղղելով խօսքը Մարտոն Դշոյին, եպիսկոպոս մը, ուղղելով խօսքը Մարտոն Դշոյին :

— Եւրոպա մեկնած պատուիրակութենէն ցարդ երկու նամակ հասած է, պատասխանեց թագուհին, մէկը՝ Սիկիլիոյ թագաւոր մէր խնամի Փիլիպոսէն, միւսը՝ Ա. Պապէն, երկուքն ալ յուսագրական :

— Ի՞նչպէս, հարցուցին ներկաները :

— Կը յուսագրեն մեզ, մօտալուտ օգնութեան մը մասին . Եւրոպական նոր խաչակրութեան մը կազմու-

թեան համար ալ գրած էին, յոյս կը ներշնչեն :

Ներկաներուն գէմքերը պայծառացան : Եւրոպական ներս մտաւ նոր հիւր մը :

— Մուրացիկ ձգնաւո՞րը . մըթմըթաց թագուհին, կասկածոտ նայուածք մը սեւեռելով անոր վրայ :

Եւ իրօք, Մուրացիկն էր, դրամներով լեցուն պըս-
նակը բռնած, կ'առաջանար դէպի Ս. Կաթողիկոսը:

Մօտեցաւ, գետին ծռեցաւ, Ս. Աջը համբուրեց և
ձեռքի պնակը պարպելով առջեւի սեղանին վրայ.

— Աստուածարեալ Ս. Հայրապե՛տ, ըստւ տիրա-
կան շեշտով մը, յիշեցէ՞ք Լեւոն արքան՝ ձեր անդրա-
նիկ, սուրբ և անմահ պատարագի մէջ և այս դրամը
բաշխեց՞ք Սոսյ աղքատներուն:

Եւ դարձեալ համբուրելով Հայրապետին, Ս. Աջը և
խոնարհելով ու ետ ետ քաշուելով հեռացաւ, բոլոր
ներկաները թողլով արմանքի դարմանքի մէջ:



Զ.

ԲԱՆԲԵՐ ՈՒ ՃԳՆԱԽՈՐ

Կ'երթար անի, առանց կանգ առնելու, կ'երթար
հալածական, արագ քայլերով, առանց ետին նայելու:
Սիս քաղաքէն քանի մը հարիւր քայլ հեռացած
էր արդէն ու Սոսյ բերդին ստորոտը քերելով կ'անց-

Ո՞վ էր այդ ուղեւորը... ո՞չ չունչ կ'առնէր, ո՞չ
հանգիստ, կը քալէր, շարունակ կը քալէր, կը վազէր
միայն կ'երեւար հեռաւէր, սպիտակ ճամբուն վրայ:

Երկինքը կ'որոտար, արեւը դողահար կը թագչէր
զատարափ մը, շղթայազերծ տակ, վերէն կատազի տե-
մարտնչումը, սարէն ամայի ձորերուն ծոցէն ժայթ-

քող հեղեղներ: Մշուշէ քօղ մը ձգուած ամէն կողմ'։
Ու այս ամէնուն մէջէն, ստուերի մը պէս կը վազէր
փախստական ճամբորդը:

Կ'աճապարէր, մինչև իրեկուն պէտք էր հասնէր
իր տեղը:

Բայց ո՞վ էր, ո՞ւր կ'երթար...
Երկու ժամ առաջ մեկնած էր Սոսյ Կաթողիկոսա-
րանէն, նորընտիր Հայրապետին օծման հանդէսը տես-
րանէն, Սայր-Տաճարի Մեծ Դուռին աջակողմը ժամերով
նելէ, Մայր-Տաճարի Մեծ Դուռին աջակողմը ժամերով
պնակ մը բռնելէ, կարեւոր գումար մը հաւաքելէ,
պնակը Կաթողիկոսին առջեւի սիղանին վրայ պարպեէ
և իսկոյն աելայտանալէ յետոյ:

Մուրացիկ ճգնաւո՞րը...
Ո՞ւր կ'երթար սակայն... ո՞չ ոք գիտէր. անի
խորհրդաւոր մարդ մըն էր, կ'ըսէին, ու կը պատ-
խորհրդաւոր մարդ մըն էր: Կ'ըսէին ժամուն,
մէին թէ՝ միւնոյն օրը, օրուան միւնոյն ժամուն,
մէկէ աւելի տեղեր երկցած էր: Կիլիկիոյ գիւղերը կը
մէկէ աւելի տեղեր երկցած էր: Կ'ըսէին ժամուն
թափառէր ցուազը ձեռքը, ցնցոտիներովը կը մուրար
և սակայն, իր հաւաքած բոլոր դրամները կը բաշխէր:

Գիւղացիներուն համար անձանօթ մը չէր, ամէն-
քիւղացիներուն անի, Մուրացիկ ճգնաւո-
քը գիտէին, կը ճանշնալին անի, Մուրացիկ ճգնաւո-
քը, Լեւոն Ե. Ի անյայտանալին ի վեր երեւան ելած...
Պառաւներուն ճմեանալին գիւղերներու հրաշապա-
տառմ հեքեաթներուն նիւթ կը հայթայթէր անի՝ մա-
տում հեքեաթներուն քունը զէնք առնելու օտար թշնամինե-
խրախուսէր զանոնք զէնք առնելու օտար թշնամինե-

րուն զէմ, որոնք կ'ասպատակէին երկիրը:
Թշնամիներէ պաշարուած գիւղերու նախախնամու-
թիւնը, գրկիչը նկատուած էր անի, ա'նքան անձնը-

թշնամիներէ պաշարուած գիւղերու նախախնամու-
թիւնը, գրկիչը նկատուած էր անի, ա'նքան անձնը-

ւէր էր ու անվիճեր . իր կեանք վտանգող , մահը ծաղը , անբաղդատելի կորովով հերոս մը , հակառակ յիւսունէ աւելի ձմեռներուն , որոնք կը ծանրանային անոր ուսերուն վրաւ :

Ու հիմա կ'երթար, կը հեռանար լեռնի մայրաքաղաքէն, դէպի միզապատ արեւմուտքը, դէպի ծաւըսի ամպածրար լեռները՝ ուր կը պատմուէր թէ, ապաստանած էր Հայոց Թագաւորը, Կիլիկիոյ վիրաւոր Առիւծը՝ լուսինեան լեռն Ե. Պ. . . . :

Սակայն ո՞ւր կ'երթար, ուրդէ՛ եկած էր ո'չ ոք գիտէր: Գաղտնիք մըն էր անի, սոսկալի գաղտնիք մը... կելիկիոյ թափառական Ոգին էր: Ի՞սկէ՞ւ:

Արդէն ժամերով ճամբայ կտրած, բռոքին ու ձիւս նիս մէջէն, յոգնաբեկ՝ անօթի, այլևս անկարող՝ առաջանալու, կը սողոսկէր անտառի մը մէջ, հոն գիշերելու՝ հինաւուրց կաղնիի մը խոռոչին մէջ, որ արդէն քանից իրեն իբր պառակ:

ի թագավորություն մը կազմելին, մը կը կազմէին,

Մութը կ'իջնէր կամաց կամաց երկինքէն, ուրեկէ ամպերու հրոսակներ կը փախչէին սուրալով և որ ամբողջ ցորենկը տեղացած անձրեւէն:

ուած ու սրբուած կապոյտ սրահի մը պէս կը ծփար Ճգնաւորը ցուպը դրաւ իր վաղեմի կաղնիին խոռոչը, կոնսակը տուաւ բունին, քիչ մը կեցաւ ոտքի վրայ, յետոյ նստաւ թաց գետինը՝ լաւ մը կոթնած իր ծառի հաստարմատ բունին:

Քաղցը, յոգնութիւնը, ցուրտը, մէկը միւսէն աւելի
լը տանջէր հէք ճգնաւորը, որ սակայն քաջավարժ էր
որկանքի. մանկութենէն ինքզինք մարզած էր նեղու-

թեան , տառապանքի և արկածներու գպրոցին մէջ :

Քանի մը վայրկեան հանգիստ ընելէ յետոյ : Քիչ
մը թեթևած զգաց ինքինք , բայց քաղցէն ու ցուր-
տէն միշտ կը տառապէր . ուստի , դարձեալ ոտքի հւաւ-
չոր փալտեր հաւաքէլով կրակ մը չինելու համար :

Զոր փայտի խուռձերէն ահագին գէզ ըլ ծառացուց
ծոցէն հանեց արեթը, կայծքարով բռնկեցուց ու խը-
սիւներուն դպցուց։ Վայրկենապէս մուխը բարձրա-
ցաւ. քիչ յետոյ բոցը խարոյզկը պատրաստ էր։

Ճգնաւորը կը դողար, մատուցը զօս ու
ոտքերը ջուրի մէջ, ամբողջ անդամները գրեթէ ըն-
դարմացած, զգայագիրկ վիճակի մէջ: Կրակին քովը
հայած էաւ լամազ կը տաքնար:

սստած, կամաց զանայ և
Ծառին խոռոչը բաւական ընդարձակ էր, կը խոր-
հէր անոր մէջը պառկիլ ու գիշերը հոն անցընել:
Երբ մարմինը վերստացաւ իր բնական տաքու-
թիւնը, սկսաւ ներսիգին գդալ քալարութերը
կը անօթի ծարաւ, ու հիմա կը

Անտառը կ'ունար գիշերայլու կ հարուստ բնակչութեան առաջնական տակ, և մերթ ընդ մերթ հետաւոր հարուստներուն տակ, և մերթ ընդ մերթ հասնելած գաղան ձորերէն ու բլուրներէն կը հասնէր որսի ելած գաղան ձորերէն ու բլուրներէն արճագանգը:

Ճշուկը մօտեցաւ, որոշակի՞ զւ է ա
մէջէն մարդկային ստուերի մը գծուիլը նշմարեց
աստղերու ցուրտ ճառապայթներուն տակ,
ինքինք ամփոփեց ձգնաւորը, պատրաստուեցա

Դիմաւորել անծանօթը, որ արագ քայլերով կ'առաջա-
նար դէպի խարոյկին կողմք:

իր արկածալից թափառումներուն մէջ, ձգնաւորը
յաճախ վարժուած էր ար կարգի անակնեաճեց.

Առանց այլայլումի, անվրդով ու խրսխս կ'սպասէք Անծանօթ ստուերը վերջապէս երեսաւ, և համ համա

առաւ բոցավառ խարոյիկին եղելը բը :
Բուրգէ վերարկուի մը մէջ փաթթուած, երեսու

ծածկած էր, միայն երկու աչքերը կը շողալին խառոյի մը պէս։

զերպարկուն վրային նետեց, երեսները բացաւ ու յարգալիք բարեւելով.

— Աղջո՞յն կիլեկիրոյ Առախտին մրմթջեց ։
Վայրկենապէս ճանչցաւ գէմքէն ու Ճախէն ։

— 0', բացազնչեց Ճկնաւորը, բարի եկար, մօտեցի՛ր հայիմ, հաւատարիմ զինակիր, պատմէ՛ հայիմ թէնչ սրին...

— Ներեցէք, Տէր Առքայ, առարկեց հիւրը, գիշերեկ, անկոխ, ամայի վայրերէ, հարիւրաւը մղոններ կարելէ կուգամ, բերանս փշրանք մը չեմ գըրած. Եթէ հաճիք, նախ քիչ մը բան ուտեմ. Հաւառում:

— Շատ լաւ, յարեց ճգնաւորը, եկո'ւը ուրեմն,
խոռոչը մտի՛ր, ճաշդ պատրաստ է:

աւազութեղ ժառանքուն վրայ, մինչ մեր երկու թափա-
ական ուղեւորները կ'սկսէին իրարու պատմել իրենց
դիսականը:

Հաբրկ է արդեօք ըսել թէ այս երկու խորհրդաւ-
որ անձեռէն մէկը նոյնինքն կետոն Են էր, անյայ-
տացած թագաւորը, իսկ միւսը՝ Տարսոն ղրկուած
քանիրերը, որ Մարուն Դշոյին տարած յանձնած էր
իր Տիրոջ՝ կետոն Արքային աւանդը, ձեռագիր փոք-
րիկ Աւետարանը, և որ հիմա՝ իր հետը կը բերէր
Հայոց Տիկնոջ անդորրագիրը, ինչպէս նաև Սոհելիք
մարածախտին ուղղեալ մտերմական նամակը:

տեղապահին : Եթէ տեսնէք չպիտի

— Մի՛ հարցնէք Տէր Արքայ, եթէ տեսածք չկլու՞
կընաք ճանչնալ Թագուհին, ա՛յնքան Նիհարցած ու
մելամաղձոտ, ուեր հագած, ամբողջ արքունիքը սուդ
է մտեր և . . .

— Մի՛ մոռնար ամենափռքիկ պարագաստեւ ,
մանրամասնօրէն պատմէ՛ ամէն բա՞ :

— Պիտի պատմեմ, Տէ՛ր Արքայ, բայց չունե՞մ
կեզած եմ, ո՞ւրիշ սկսիմ. Ե՞նչպէս Նկարագրեմ:

զայտու սա, ու լրդ է և
— Երկայն է գիշերը, սիրեկի՞ զենակիրը, խարոցը
կը վասի, խոռոչնիս ապահով, ո՛չ ոք պլոտի լոէ մեր
խօսակցութիւնը՝ անտառին ծառերէն զատ որոնք
լուս վկաներ են: Սկիզբէն պատմէ՛, ե՞րբ հասար
Տարսոն, ի՞նչպէս մտար պալատէն ներս, ի՞նչ տե-
սար, ի՞նչ կ'ընէին:

— Վերջալոյսին մտայ մայրաքաղաքը, ողջ Եւ
մթնելուն, մինչեւ ո՞ր շուկային խանութները գոցուե-
ցան և գիւղերէն վերագարձուներուն վերջին խումբն
ալ մտաւ քաղաք։ Յետոյ, երբ ստուերները տակաւ
թանձրացան ու բնակարաններուն լրակերը վառուեցան
զգուշաւոր քայլերով ուղղուեցայ դէպի պալատին թա-
ղը, առանց նշմարուելու հասայ արտաքին Մեծ Դու-
ռը, առանց նշմարուելու հասայ արտաքին Մեծ Դու-

— Հայոց Տիկինը կ'ուզեմ տեսնել, ըստ, թիկնապահները հասկնալ ուզեցին ինքնութիւնս. երկու բառով բացատրեցէ պաշտօնիս բնութիւնը և յաջուզեցայ ներս մտնել ։ Քանի մը վայրիկեան միայն սպասեցի, մարմարէ սիւնազարդ գաւիթը, յետոյ սենեկապետին հետ վեր ելայ ու թագուհիին քով առաջնորդուեցայ ։ Ճգնաւորին արքայական դէմքը տակաւ կը պայծառանար, և աչքերուն մէջ կարօտի բոց մը կ'սկսէր փայլատակիլ :

— Առանձի՞ն էր թագավորական հերձը.

— Բոլորովին առանձին . յայտնեցի այցելութեանս նպատակը, ծոցէս հանեցի աւանդը, իրեն յանձնեցի . առաւ, գոռուեց, համբուրեց ու բացաւ գըքյկը, իս կոյն ճանչցաւ Զեր ձեռագիոռ :

$$= 8k_{mn^0}, \dots$$

— Անմիջապէս Զեր առողջութիւնը հարցուց։
— Ի՞նչ բայց։

— Ինչ որ պառւիրած էիք . . . Սոհիէր մարաջախատին հրամանը կէտ առ կէտ գործադրեցի . թագուհին թախանձեց, ստիպեց, շատ պնդեց բերնէս գաղտնիք մը կորզել, բայց ես անդրդուելի մնացի, երդումս յիշեցուցի իրեն, և առանց բառ մը չնչելու Զեր թագըստոցին կամ ուրիշ պարագաներու մասին, յաջողեցայ իր ստորագրութիւնը կրող անդրբագիր մոստանալ իրմէ :

Եւ ծոցէն հանեց թուղթ մը ու յանձնեց արքային։
Լեռն կարօտագին աչքերը յառեց գիրերուն,
որոնց վրայ իր պաշտելի Մարունի փափուկ մատնե-
րուն ստուերները կ'երազէր նշարել։ Սրտի անկեղծ
գոհունակութեամբ մը.

— Շարունակէ՛, ըսաւ, յետոյ ի՞նչ խօսեցաւ։
— Ինչպէս ըսի, յարեց բանքերը, ա'յնքան ստիւպեց, ա'յնքան թախանձեց որ պահ մը փորձուեցավ

մոռնալ երդումս, յայտնել իրեն ամէն բան, պարզել ճշմարտութիւնը, գոնէ այդ կերպով քիչ մը ժեղմելու համար անոր վիշտը:

= զիս սղջ կը կարծէ, թէ մեռած:

— Զուգեր հաւատալ տարածուած զրոյցսովուած
— ի՞նչ զրոյցներ :

— Եւ աչ զրոյցնո՞ւր
— Զեր մահուան մասին չարագուշակ զրոյցներ,
աղան ենթագրութիւններ, ոմանք կ'ըսէին թէ
ջին ճակատամարտին մէջ մահացու վէրք մը ստա-
էք ու . . .

— Այս՝ յարեց բանբարը, և յու մեցի Զեր գարմանուիլը վրանի մը մէջ և Զեզ երբեք տեսած չեղայ. վերջապէս. գիշերը պալատը ստիպուեցայ պառկիլ, հետեւեալ առառն գարձեալ կանչը և եցայ, միեւնոյն թախանձանքները, սահպատմները, գոնէ կարենիոլ տեղեկանալու Զեր թագստոցին. բայց գոնէ կարենիոլ տեղեկանալու Զեր թագստոցին. բայց գոնէ կողմէս միշտ նոյն յամառ ընդգիմութեան հանգիւիմ կողմէս միշտ նոյն յամառ ընդգիմութեան հանգիւիմ պելով, հէք թագուհին ա'լ չի պնդեց, այդ անդորրապէս, յանձնեց ինծի, նաև Մարաջախտին ուղղեալ գիրը յանձնեց ինծի, և այս կամակ մը:


— Ո՞ւր է այդ նամակը . . .

— Քովսէ, պատասխանեց բառիւ կոյս Զեր առողջութեան մասին լուրեր խնդրած է... զայն հայութիւմ ալ նամակը, ըստ ժպտելով:

— Տուր նայիս այդ
Թաշանախն լանձնեց զայն ալ

Բանբերը թաղաւորութեան բամբակեան բամբերը, Սօ-
թագուշին, ինչպէս կը գուշակէր բամբերը, Սօ-
թագուշին, մարտախտէն սոսոյդ լուր մը կը ինգրէր Լեւոնի
ողջութեան վրայ, հակիբճօրէն կը պատմէր Կիլի-
ոյ արհաւերքը, թագաւորին անյայտացման սև օրէն
եր իրարու յաջորդած ցաւալի գէպֆերը, Եղիպատոսի
լթանին զրկած զօրագունդերուն գործած աւերու-
թը, Լատին ու Հայ իշխաններուն միջեւ գոյութիւն
եցող անհաշտ ատելութիւնը, իրարու գէմ լարուած


տխուր դաւագրութիւնները՝ կաթողիկոսին ու բոլոր
կղերականներուն հետեւած քաղաքականութիւնը, ծա-
նօթ հայ պատգամաւորութեան առաքման ծրագիրը։
Բնթերցումէն ետքը նոր թափով մը վերսկսաւ։
— Յետոյ ի՞նչ ըրիր, հարցուց։
— Ի՞նչ կրնայի ընել, աղաչեցի, պաղատեցայ,
մինչև որ Դշխոյին գութը շարժեցի։
— Ի՞նչպէս...
— Անմիջապէս հրամա, ոյ ճամբու դնել զիս, ու



ԱՆՄՐՋԱԲԱ

պալատական սպայի մը պատուիրեց ընկերանալ ինծի
մինչև մայրաքաղաքին վերջին բնակարանը։ Մնաց-
եալը բան մը չարժեր, տաժանքոտ ճամբորգութիւն
մը, օրերով, գիշերներով թափառումներ, անմարդա-
ձայն վայրերու մէջ, վայրի գաղաներէ յարձակում
կրելու ստոյգ վախեր, թշնամի հրսոսակներու ձեռք ի-
նալու վտանգներ, մինչև որ յաջողեցայ հասնիլ այս
կողմերը և վերջապէս մտայ այս օրհնեալ անտառը...
Հոս կը վերջանար յանդուգն բանիրին ողիսականը։

Խարոյկը կը ցածնար, կայծերը կը մոխրանալին,
մինչ անտառին ծառերը կը կոծէին խաւարին մէջ։
Յուրատը սաստիկ, խոռոչին մէջ կարելի ցէր պառ-
կիլ ու քունը տանիլ առանց կրակի. նորոգել պէտք
էր խարոյկը։
Բանթերը չուտով հաւաքեց փայտի կաորուանք ու
չորչած ճիւղեր, խոռոչին առջև նոր գէզ մը բար-
ձրացուց մարելու մօտ խարոյկին վրայ, բոցերը ճար-
ճատիլ սկսան ու լուսաւորեցին խաւարամած անտառը։
Ճգնաւոր ու բանթեր, երկուքն ալ յոդնաբեկ, խա-
րոյկին գիմացը, խոռոչին մէջ, գիրկ գիրկի պառկեցան։
Սակայն բարերար քունը կ'ուշանար, տակաւին
արթուն էին երկուքն ալ, հակառակ իրենց յոդնութեան։
Վերջապէս, խարոյկին անուշ ու թմբեցուցիչ տա-
քութեան տակ անոնց ջիղերը թուլցան, ու կապերը
քութեան տակ անոնց ջիղերը թուլցան, ու կապերը
քութեան տակ անոնց ջիղերը թուլցան, ու կապերը
քութեան տակ անոնց ջիղերը թուլցան, ու կապերը



ԼՈՄԲՐՈՆԻ ԲԵՐԴԸ

Ե.

Պ.ՏՈՒԻՒՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Յունվարի ցուրտ հով մը կը փչէր, շառագոյն
ամպերու մէջէն կը ծագէր տմոյն արև մը:

Տարենտոնի նաւակայքին մէջ անսովոր շարժում
մո, ոգեւորութիւն մը:

Հեռուէն, մշուշներուն մէջէն հազիւ նշմարսւած,
դէպի քաղաքը կ'առաջանար առագաստ պարզած նաւ
մը: Քիչ քիչ աւելի տեսանելի կ'ըլլար ու նաւամա-
տոյցի ամբոխին հետաքրքրութիւնը կ'աւելինար,

Ի՞նչ նաւ էր. ո՞ւրկէ. կուգար արդեօք:
Միենոյն հարցումը՝ բոլոր բերաններէն ։
Վերջապէս նաւամատոյցը հասաւ.

Ամբողջ գիշերը փոթորիկի բռնուած, Ագրիականի
լեռնադէզ ալիքները ճեղքելէն ու մոլեգին մըրիկի մը
դէմ մաքառելէն կուգար ան, անձանօթ նաւը, որուն
կայմին վրայ կը ծածանէր հայկական կիլիկիոյ գրօշակը:

Նաւակայքը խոնուած երկսեռ բազմութեան հե-
տաքրքիր աչքերը յառած էին այն նաւուն, որուն մէ-
ջէն դուրս կ'ելլէին նախ պատկառելի եկեղեցական մը
յետոյ աղնուական դէքով ասպետ մը ու մէկ քանի

Մարուն Դշնոյի պատուիրակութիւնը կ'ելլէր ցա-
մաք, ուղղուելու համար դէպի Փիլիպոս Գ. մէծ
կոմսին ապարանքը:

Եշուկը շուտով տարածուեցաւ, Տարենտոնի ար-
քունիքէն անմիջապէս ծովեղերքը թափեցան պալա-
տականները՝ հետեւակ թէ ձիւոր

Պատուիրակութեան նախագահը՝ Սոոյ Տ. Յովհան-
նէս Արքեպիսկոպոսը, իր թարգմանին՝ ասպետորդի

Մանուէլ իշխանին հետ, մէծաշուք թափորով մը մէծ
կոմսին պալատը կ'առաջնորդուէր:

Փիլիպոս Գ. հրամայեց Արեւելքի այս յարգելի
հիւրերը բնակեցնել իր պալատին մէկ յարկաբաժինը,
պահ մը հանգստանալու և յետոյ ներկայանալու իրեն,

Նոյն օրը, իրիկուան դէմ, մէծ կոմսը կ'ընդունէր
իր ներկայութեան Հայկական Պատուիրակութիւնը:

Կիլիկիոյ Արքունի թարտուղար Արքեպիսկոպոսը,
իր թարգմանին միջոցաւ նախ իր չնորհակալութիւն-
ները յայտնեց Նորին Արքայական մեծութեան, իրենց
համար յոյց տրուած բարձր մարդասիրութեան հա-
մար, միենոյն ժամանակ ներկայելով անոր՝ Մարուն
Դշնոյին թուղթը:

Տարենտոնի մէծ կոմսը, թուղթը կարգալէ առաջ,
սիրալիր շարժուձեւով մը.

— Արքազա՞ն Հայր, ըստ Սոոյ Արքեպիսկոպո-
սին, ի՞նչպէս է թագուհին, իմ քրոջս ազնուագարմ
աղջիկը:

— Ո՞ղջ է, Տէ՛ր Արքայ, պատասխանեց Արք-
եպիսկոպոսը ։ Գողգոջուն ձայնով մը:

— Իսկ իմ գերազնիւ փեսա՞ս, ի՞նչպէս է Նորին

Արքայական թարձրութիւն Հայոց թագաւորը:

— Տէ՛ր Արքայ, Հայոց Տիկինը գրած է ամէն
բան Ձեր Մեծութեան ուղղեալ թուղթին մէջ:

— Բայց ինչո՞ւ չէք պատասխաներ, գարձեալ հար-

ցուց մէծ կոմսը, ինչպէս է Լեւոն թագաւորը:

— Ներեցէ՛ք Տէ՛ր Արքայ, Մարուն Դշնոյի թուղ-

թին մէջ յիշուած է . . .

— Ի՞նչը . . .

— Թագաւորին պարագան:

— Ի՞նչ պարագայ, հարցուց մէծ կոմսը կասկա-
ծու դէմքով մը, ի՞նչ եղած է:

Քարտուղար արքեպիսկոպոսին դէմքը ցաւագին

7

Լեռներու Տիրուհին

արտայայտութիւն մը կ'առնէր, շուարածի դէմք մը,
չէր գիտեր ի՞նչ պատասխանէր, չէր համարձակեր
յայտնել տխուր իրողութիւնը :

Փիլիպպոս Գ. անհամբեր շարժումով մը , պատուիրակութեան մատուցած թուղթը դարձնելով երկու ձեռքբուռն մէջ և թափանցող նայուածք մը սկսեալու .

— Սբրազա՞ն Հայր, ըստու, կը խնդրեմ որ փառատէք կասկածներս, ինչու կը վարանիք հարցումիս պատասխանելու :

Արքեպիսկոպոսը մեծ ձիգով մղ .

— Տէ՛ր Արքայ, ըստ, Զեր Մեծութեան կը մաղ-
թեմ երկար կեանք և անխառն երջանկութիւն, կի-
լիկիան սուդի մէց է:

— հնչո՞ւ, հարցուց կոմսու:

-- Ոչ ես է իր տէրը , շարունակեց Արքեպիսկոպոսը , Մարուն Դշխոյի սո՞ւգը կը բերենք հոս , այս պահուս այրի՛ է անի . սգաւո՞ր , իր անգութ կորուսար կ'ողբայ Տարսոնի պայտատին մէջ :

— Աւազ, հեծեց Տարենտոնի վեհապետը, ե՞ս լր, ի՞նչպէս պատահեղաւ

— Կ'աղաչեմ, Տէ՛ր Արքայ, հաճեցէ՛ք անդամ մը կարգալ Թագուհին աղերսագիրը:

Փիլիպպոս Գ. Թուղթը բացաւ և սկսած լայնութեան

— Թանի՛ առաջ կը տանէր ընթերցումը, ա'յնքան լուրջ ու տրտում արտայայտութիւն մը կ'ստանար կոմսին գէմքը։ Երբ աւարտեց ընթերցումը, դառնաւ լով Արքեակիսկոպոսին։

— Սըրբազա՞ն Հայր, ըստու, անկեղծօրէն կը ցաւակցիմ ձեր ազնիւ ազգին այս մեծ կորուստին համար և սրտանց կը մասնակցիմ անոր սուսահն:

— Ծնորհակալ՝ ենք ազգովիճ, մեծասիրտ Արքայ, յարեց պատուիրակութեան նախագահը, մանաւանդ անխախտ է մեր հաւատքը ձեր պաշտպանութեան փառ

բայ, հեք թագուհին քանից կրկնեց երբ հրաժեշտ
կ'առնէինք իրմէ, վեհաշուք մօրեղբայրս, ըստ, ան-
տարակոյս պիտի միխթարէ իր քըոջդուստրը, իր թան-
կազին օգնութիւնը չպիտի զւանայ մեր գժբախտ եր-
կրին, որ վայրագ թշնամիներէ պաշարուած, օգնու-
թիւն, օգնութիւն կ'աղաղակէ լաւագին:

— Վատահ եղէ՞ք Սլրազան Հայր, քաշալուց Եւ խանը, Եւրոպա պիտի փութայ օգնութեան, ինչպէս որ.

— Կիւիկիսա , ընդմիջեց Սրբեպլովոպոսը , չլ Ե՞ս
ըադաւ երբեք իր քրիստոնէական պարտականութեան
մէջ , բոլոր խաչակրութեանց բերելով իր այնքան գործ
ծօն մասնակցութեւնը , չէ՞ :

— Անտարակո՞յս, Եւրոպա պլիսլ շախէ
Պատուիրակութեան նախագահը յանկարծ ոսքի
վահանակութեան մասնածելով.

— Ով Բարձեալ Տէք, բացագանչեց յուզեալ ձայ-
նով մը, Դուն միշտ հզօր, միշտ ահարկու, յաւիտ-
եան երջանիկ պահէ Քրիստոնեալ Եւրոպան . . . :

Փիլիպպոս Գ. ա՛ւ աւելի զգացնելու

— Սրբազն Հայր, ըստեւ, այսուհետեւ մասնաւուն պատճեն է առաջակա ծեղ, Մարտուն Թագուհին երբեք քաղիտի զզջայ հայկա կան պատուիրակութիւն մը զրկելով կոս։ Դուք իմ պատուական հիւրես էք, և ես պիտի ջանամ խիստ արդիւնաւոր ընծայելու ձեր առաքելութիւնը։

Հայոց Ա. ըքունի թարսուղալիք ու չեւ է ըստ
չեր կրնար իր ներքին զգացումները թարգմանող բառ
մը գտնել, ա' յնքան յուզուած էր և ազգուած՝ վե-
հանձն իշխանին հանդիսաւոր յալտարարութենէն :

Տեսակցութիւնը ժամերով առաջ գույք սեղանակից ըլքաւ

Յետոյ, Փիլիպպոս Գ. լրաբ և Հայկական պատուիրակութիւնը, որուն ի պատիւ նոյն գիշերը պալստին մէջ նուազահանդէս մը տրուեցաւ և Այսպէս ժամանակ մը, Տարենտոնի արքունիքը

մաւլէ յետոյ, կարեւոր ու զօրաւոր յանձնարարականներով՝ Վենետիկի, Ճենովայի, Հռոմի, Նարուլի և ուրիշ երկիրներու մեծ գուքսերուն, մասնաւորապէս Աւինեռն նստող Գրիգոր ԺՄ. Պապին ուղղեալ, մեկնեցաւ պատուիրակութիւնը:

Հոռմ, Նարուլի և Վենետիկ գանդիպելէ, Փիլիպոս Գրիգոր յանձնարարականները մատուցանելէ յետոյ, Ս. Պապին կողմէ ո նկնդրութեան ընդունութիւնը:

Գրիգոր ԺՄ. Պապը մեծապէս կը շահագրգռուէր Արեւելքի քրիստոնէից գործերով, ինքզինք աւելի սիրելի ընծայելու համար անոնց, որոնց մեծ մասը դեռ կապուած կը մնար ու կը հնազանգէր իր հակառակորդին՝ որ Հոռմ կը նստէր:

Աւելորդ է լիշեցնել թէ այդ շրջանում երկու հաւաքառ պապեր կային Եւրոպա: Առաջինը Հոռմ կը տակներ ունենալով միջին ու հիւսիսային Եւրոպայի կաթոլիկ ժողովուրդները, իսկ երկրորդը Ֆրանսայի Աւինեռն քաղաքը քաշուած էր, Գերմանիոյ կայսեր բանակներէն հաւածական և կը հովուէր Ֆրանսայի, և միւս լատին ցեղերու հաւատարիմ ժողովուրդները:

Հայկական պատուիրակութեան նախագահը իր պէս, Մարուն Դշմոյին ու մօրեղբօր, Փիլիպոս Գ. ի թուղթերը կը յանձնէ անոր:

Գրիգոր ԺՄ., պապը վերահասու Կ'ըլլայ կիլիկիոյ վերջին անցքերուն և կը փափաքի լրացուցիչ ման-

— Ուրեմն, հիմա մեր սիրելի կիլիկիան անտէրունց մնաց, հարցուց Պապը:

— Այո՛, Մարազան Քահանայապետ, Մարուն Թագուհին այրի մնաց, բարբարոսները պաշարեցին ամէն

կողմէրը, մեր տարաբախտ զաւակները կ'ենթարկուին անլուր խժգժանքներու, ո՛չ եկեղեցի մնաց, ո՛չ մենաստան, իշխանները գերի վարեցին, քահանաները ջարդեցին, բռվանդակ երկիրը մատնեցին հուրի սուրբի ջարդեցին:

— Հերի՛ք պատմես, հերի՛ք, ընդմիջեց Պապը, սրբելով արցունքները, որոնք իր սպիտակ երեսը կ'ուղղէին արցունքները, որոնք կիլիկիա, նահատակ հայ ազգ... զողէին, թշուածու կիլիկիա, Բարսեղիսկոպոսը, իր սրտակեղէք Քարտուղար Արքեպիսկոպոսը, խորունկ տպաւորութիւն մը նկարագրութիւններով, խորունկ տպաւորութիւն մը գործեց Պապին վրայ:

— Մրբազան Եղբայր ըստ Պապը. ի՞նչ կրնամ ընել, ըսէ՛ք կ'աղաչէմ, ի՞նչ է գարմանը, յայտնեցէ՛ք ինձի, պատրաստ եմ ընելու ամէն ինչ որ կարելի է:

— Դարմանը... մէ՛կ գարման գիտեմ միայն մեր տարաբախտ տէրութիւնը վերականգնելու. բայց...

— Ի՞նչ միջոց, ընդմիջեց Պապը. ըսէ՛ք նայիմ:

— Նոր թագաւոր մը պէտք է, հզօր, իմաստուն. նոր թագաւոր մը, Եւրոպայի հզօրագոյն արշառքինի թագաւոր մը, Եւրոպայի հզօրագոյն քունիքներուն մէջէն իշխան մը, որ պսակուի Մարուն Դշմոյին հետո:

— Սակայն, ըսիմիջեց Ս. Պապը, ստուգած էք կեւոն թագաւորի մահը... ինքը, Մարուն Թագուհին կեւոն թագաւորի մահը... ինքը, Մարուն Թագուհին ցոյց տուած է կ'ը- ի՞նչ կը խորհի. տրամադրութիւն ցոյց տուած է կ'ը- ի՞նչ կը խորհի. տրամադրութիւն մէջ, բայց կը- սէք, ինչպէս որ յիշուած է թուղթին մէջ, բայց կը- սէք, ինչպէս որ յիշուած է թուղթին մէջ, բայց կը- սէք կատահօրէն յայտարարել թէ կեւոն Ե. մեռած է:

— Մրբազան Քահանայապետ, յարեց պատուի- րակութեան նախագահը. կիլիկիոյ բոլոր անկիւնները կատարուած տեղ մը չի մնաց, ուր խուզաբկութիւններ կատարուած չըլլային ո՛չ մէկ հետք, ո՛չ մէկ ձայն, բացարձակ լուռթիւն կը տիրէ. առաջին ամիսները կը կարծէինք թէ թագաւորը գիտմամբ ինքինքը կը պահէր, և թէ ի վերջոյ երեւան պիտի ելլէր, բայց սիալած էինք. ահա՝ տարին անցաւ և տակաւին մէջտեղ չելաւ:

— Սրբազն' եղբայր, դարձեալ ընդմիջեց Պապը, գիտէք, խնդիրը բաւական փափուկ է, կենսակա՞ն է, թեթեւօրէն կարելի չէ՝ վերաբերուիլ, լրջօրէն քըննելու է. վերջնական համոզում մը գոյացնելու է թագաւորին մահուն մասին և այնուհետև ձեռնարկելու է երկրորդ պատկի մը, չէ՞.

— Բայց, Սրբազն' Քահանայապետ, բոլոր կարելի միջոցները սպառած են և բոլոր խուզարկութիւններն ալ ի գերեւ ելած. թագաւորը մեռած է, ասիւ կատարակոյս չի վերցներ. կիլիկիոյ կաթողիկոսէն սկսեալ մինչև յետին անհատը, ամէնքն ալ սուզի մէջ են իրենց թագաւորին մահուան համար, և կը փափաքին նոր թագաւոր մը տեսնել կիլիկիոյ գահին վրայ, թագաւոր մը՝ որ պսակուի ազգին պաշտեցեալ Մարուն Դշսոյին հետ, և մեր հայրենի երկրին սահմաններէն վանէ արտաքին թշնամիներուն բանակը:

— Ուրեմն, յարեց Պապը համոզուած շեշտով մը, կեւոն թագաւորը մեռած է, կըսէք, և Հայոց այրի թագուհին պսակելու է վերստին Եւրոպայի արքայազուն իշխաններէն մէկուն հետ, որպէսզի վերականգնի կիլիկիան, չէ՞:

— Այո՛, այո՛, կրկնեց Սրբեալիսկոպոսը, անհըմաժեշտ է ասիկա, ուրիշ միջոց չկա՞յ: Վիրկութեան կամբան ա'յս է:

Գրիգոր ԺԱ. Պապը. կրկին ու կրկին կարդաց թէ՝ երկարօրէն հարծիքի փոխանակութիւններ ունեցաւ խորհեցաւ, որոճաց օրերով շաբաթներով ծեծեց լիքնակալ լուրջ և գործնական միջոցը՝ պսակել էր այրի թագուհին հզօր իշխանի մը հետ և հռչակել զանի թագաւոր կիլիկիոյ:

Ուստի, մասնաւոր թուղթ մը գրեց Փիլիպպոս Գ. Ի. ուրիշ մըն ալ Մարուն Դշսոյին, այս վերջինը խրախուսելու մեծամեծ խոստումներով:

Ահաւասիկ պատճէնը Քահանայապետական թուղթին, ուղեալ Մարուն Դշսոյի մօրեղբօր՝ Փիլիպպոս Գ. Ի. կ. Պոլսոյ տիտղոսաւոր ինքնակալ կոչուած Տարենտոնի Մեծ կոմսին:

Թուղթ Գրիգոր ԺԱ. ի, առ Փիլիպպոս Գ.

« Սրբելի որդեւոյ ի Քրիստոս Փիլիպպոսի կ. Պոլսոյ մեծափառ ինքնակալին:

« Բարեսէր յօժարութեամբ ստացանք Զեր Բարձապատիւ Տէրութեան նամակները, որոց մէջ որդիաւն բար մեզ կ'ազաէիք որ՝ առաքելական հոգածութեան արժանի համարէինք, քրիստոնեայ հաւատացեալներու ձեռքով ընդ փոյթ օգնութեան հասնելու ի Քրիստոս, սիրեցեալ մեր գտնել Մարիամին, Փոքր Հայոց թագուհիին՝ քու հոյակապ քրոջդ աղջկանն ու անոր թագուհիին՝ գու հոյակապ քրոջդ աղջկանն ու վտանգի գաւորութեան, մենչ ան մեծ տառապանքի ու վտանգի մէջ կը գտնուի բարբարոսներու բուռն թշնամութեանց երեսէն:

« Արդ, անձամբ նաև ունկնդրութիւն շնորհեցինք, ըստ պատշաճի միայն մտիկ ըրինք մեր պատուական գուշակութեամբ մեր սիրեցեալ զաւկին խնդրանքը, միջնորդութեամբ մեր սիրեցեալ զաւկին Հայկակն Մանուկէի՝ իր թարգմանին՝ որ Յանուացի կինուոր կեւոնեան Յովհաննէսի որդին էր: Արդ, ի խորոց որտի սաստիկ ցաւ կ'զգանք, տեսնելով որ ի խորոց արտի սաստիկ ցաւ կ'զգանք, տեսնելով ամբողջ քրիստոնեայ ազգեր ու ցեղեր, մանաւանդ այն երկիրները որոնք ամենակարեւոր պարագաներու այն երկիրները որոնք ամենակարեւոր պարագաներու մէջ սովոր էին օգնութեան փութալու անդրծովեայ հաւատացեալներուն, ըլջապատռած պաշարուած են հաւատացեալներուն, փոթորիկներէ ու մեզի բնաւ առիթ պատերազմներուն:

ը չընծայուիր փութով և արագօրէն կարենալ օդնեւ
լու վերոյիշեալ թագուհիին ու անոր թագաւորութեան
ինչպէս որ հարկը կը պահանջէ : Սակայն և այնպէս,
այս գործին համար մեր աղաչանքը ներկայացուցինք
մեր սիրելի որդիներուն՝ կիպրոսի թագաւորութեան
վարիչ Անտիոքի ազնուատում իշխանին, ինչպէս վեա-
նետներուն ու Յանուացիներու Դուքսերուն, միւնոյն
ժամանակ Երուսաղէմի Հիւրանոցին Մագիստրոսին ու
ժողովին : Իսկ երբ Զեր մեծափառ Տէրութիւնն ու վե-
լեւ յիշուածները կամ ուրիշները յիշեալ թագաւորու-
թեան ի նպաստ կարեւոր պատրաստութիւն մը կազ-
մակերպել ուղեն, այդպիսի պարագաներու մէջ սովոր
եղած ներողութիւնը մենք պատրաստ ենք յօժարա-
կամ շնորհելու : Զարկ չկար մեր կողմէն աղաչել կամ
յորդորելու Զեր Բարձրապատիւ Տէրութիւնը, նոյն
օրինակ օգնութիւն մը հայթայթելու համար, որով-
հետեւ մենք արդէն գիտենք թէ՝ դուք ամենքէն աւելի
յօժարամիտ էք ասոր, Զեր կարողութեան համեմատ,
սակայն պատշաճ պիտի ըլլար որ՝ այնքան բազմաթիւ
ու հեռաւոր ժողովուրդներու նկատմամբ այսպիսի
մեծ գործ մը օգտակարապէս յառաջ տանելու համար,
այս բանիս յարմար մէկ քանի եռանդուն և ինքնառ
յօժար հոգաբարձուներ գտնուէին, որոնց մասին Զեր
Վեհափառ Տէրութիւնը անօրինէ պարտ ու պատշաճը :
Միանգամայն պէտք է դրդել նաև, աղաչել և համու-
զել այնպիսի օգնութեան մը համար մեր ի Քրիստոս
սիրեցեալ որդին Հունգարիոյ Լուգովիկոս անոււանի
թագաւորը, Զեր և վերոյիշեալ թագուհիին ազգա-
կանը, որուն Տէր Աստուած մեծ զօրութիւն պարգե-
ւած է թէ՛ ծավու, թէ՛ ցամաքի վրայ . Բայց որովհե-
տեւ նոյն Արքեպիսկոպոսը մեզի յայտարարեց՝ ի մէջ
այլոց և նոյնիսկ բաւական հաւանական կը թուի, թէ
մեր ըսելիքը բաւական օգտակար պիտի ըլլայ Թա-

գուհին, ինչպէս նաև իր հպատակներու պատուին ու ազատութեանը, եթէ նոյնինքն թագուհին Արքմուտաքն առնէ իրեն ամուսին մը, քաջազարմ, արիասիրտ, մեծազէն ու զօրաւոր անձ մը, որ ատակ ըլլայ վերըստին ձեռք բերելու, պաշտպանելու ու կառավարելու իր թագաւորութիւնը, որուն իօկապէս շատ օդտակար ըլլալուն համոզուած ենք, եթէ այդպիսի անձ կարելի ըլլայ գտնել: Արդ մեր միտքին մէջ յիմը կարելի ըլլայ գտնել: Արդ մեր միտքին անձնաւորուշցնելով մեծամեծ ու յարմարագոյն անձնաւորուշիւններ: մեզի կը ներկայանայ մեր սիրելի որդին թիւններ: մեզի կը մասնակցի, նոյնպէս ազգական է ցած է և գեռ կը մասնակցի, նոյնպէս ազգական է կիպրոսի արքայական տոհմին, այդ Ոթոնին եղբայրը կիպրոսի բարիյիշտատակ Պետրոս թագաւորին մայրը զուններուն և իր իսկ եղբօր կողմէն ազգականութեան զուններուն և իր իսկ եղբօր կողմէն ազգականութեան պատճառաւ ինք օգտագար նպաստներ կրնայ ձեռք պատճառաւ ինք օգտագար նպաստներ կրնայ ձեռք փառ միանգամայն առաքինի անձի մը համբաւը կը փառ միանգամայն առաքինի անձի մը համբաւը կը փառ միանգամայն թէպէտ ինք անձամբ միծ ուժ մը չունի, վայելէ: Եւ թէպէտ ինք անձամբ միծ ուժ մը չունի, սակայն իր խոհականութեամբ ու հոգատարութեամբ սակայն իր խոհականութեամբ այս գործինայ — միայն թէ հետամուտ ըլլալ ուզէ այս գործին — այլ և այլ ազգերէ օգնութիւններ գտնել: Այս ծին — այլ և այլ ազգերէ մը նաև ալ զրկել առւին իրեն և մասին վերջերս թուղթ մըն ալ զրկել առւին իրեն և յիշեալ արքեպիսկոպոսը յանձն առաւ նոյն իսկ անոր մօտ երթալ, կամքն ու հաւանութիւնը շօշափելու: ինք, մի առ մի քննելով անոր յօժարութիւնն ու զանազան հանգամանքները, պիտի կրնայ Զեղի տեղենական հանգամանքները, պիտի կրնաք սոյն խնդրոյն վրայ խորհիլ կագրել, իսկ դուք կրնաք սոյն խնդրոյն վրայ խորհիլ անձամբ կամ միջնորդի մը ձեռքով յիշեալ թագուհին քովի տիկնոջ յայտնել ձեր փրկաւէտ խորհուրդը: Տուեալ յ'Սւինեն, Փետրուարի կաղանդաց օրն յի: ամիս: »

Հայկական պատուիրակութիւնը, Գրիգոր ԺԱ.
Պապին այս և ուրիշ թուղթերով, և քահանայապե-
տական քաջալերիչ յորդորներով զօրացած, Աւինեռնէն
կը մեկնի, Եւրոպայի միւս արքունիքները գեղերե-
լու, Մարուն Դշիսոյին յարմարագոյն և արժանաւորա-
գոյն թագապասակ ընկերը գտնել յաջողելու յոյսով:

Քարտուղար արքեպիսկոպոսը, ի բնէ լաւատես
ու բարեմոյն եկեղեցական մը, կը հրճուէր ու կը
խայտար, Աւինեռնի Պապին ազգու հրամանները պա-
րունակող քահանայապետական թուղթերը պինդ մը
ծոցը պահելով.

— Մանուէլ, որդեա'կ, կ'ըսէր ճամբան իր թարգ-
մանին, ի՞նչ կը խորհիս գուն այս մասին:

— Ս. Պապին հրամանները, կը յարէր ասպետոր-
ծային պատգամ կ'ընդունուին:

— Ուրեմն պիտի չուտով պասկուին մեր յոյսերը:
— Մեծ յաջողութեամբ, կ'ըսէր թարգմանը:

— Բայց գիտե՞ս, կը յարէր եկեղեցականը, Տարեն-
տոնի կոմսին յանձնաբարականը հրա՛շք գործեց...
— Ի՞նչ կ'ըսէք, Սրբազա՞ն, կը հաստատէր աս-
պետորդին, կ. Պոլսոյ տիտղոսաւոր ինքնակալը գի-
ծերուն մէջ:

— Ի՞նչ մեծ բազու է, մեզի համար սիրելիս, ու-
նենալ այդպիսի հզօր ազգական մը:

— Սրբազա՞ն, կ'ըսէր թարգմանը ժպտելով, ար-
դէն ինչո՞ւ կը սիրենք Մարուն թագուհին:

Եւ այսպէս ուրախ զուարթ կը շարունակէին իրենց
ճամբան գէպի Տարենտոնի արքունիքը, ուր հասնելէ
առաջ, կը խորհիսն հանդիպիլ մէկ քանի կեղրոններ,
Կիլիկիոյ համար նոր խաչակրութիւն մը կազմակեր-

պել տալու ցնորական յոյսերավ օրօրուելով:
Հէք պատուիրակութիւն, որուն յանձնուած էր
մահամերձ ազգի մը ճակատագիրը....

Ը.

ՎԵՐԱԴԱՐՁԵՆ ՎԵՐՋ

Պատուիրակութիւնը վերադարձած էր Եւրոպայէն՝
Աւինեռնի Պապէն, Տարենտոնի վեհապետէն, Վենետ-
իկիի, Ճէնովայի, Նապոլիի մեծ գուքսերէն, ինչպէս
նաեւ Գերմանիոյ. Հունգարէոյ և ուրիշ քրիստոնեայ
երկիրներու արքունիքներէն՝ յուսադրական ու քաջա-
ւերիչ թուղթերու ծրաբով մը, զոր նոյն պատուիրա-
ւերին կութեան նախագահը յանձնած էր թագուհիին:

Այդ պաշտօնական թուղթերուն մէջ առաջին և
կարեւուագոյն տեղը կը բռնէր Պապին քահանայապե-
տական թուղթը՝ Հայոց Տիկինով ուղղեալ, և Տարեն-
տոնի Փիլիպպոս Գ. Մէծ կոմսին զրկուած պատաս-
տանագրին պարունակութիւնը հաստատող:

Գրիգոր ԺԱ. Պապը կ'աւետէր Մարուն Դշիսոյին
թէ՝ քրիստոնեայ Եւրոպան խորապէս յօւղուած՝ Կիլի-
կիոյ հակական թագաւորութեան կրած քաղաքական
կախողուածներէն ու նոյն երկրի բովանդակ բնակ-
չափուածներէն անհնարին աղէտաներէն, պիտի
չութեան ենթարկուած անհնարին աղէտաներէն, պիտի
չութիւն իր անտարբերութիւնը, պիտի չուտով հաս-
թօթուէր իր անտարբերութիւնը, պիտի շաբաթը համար ար-
նէր օգնութեան. Կիլիկիայէն վտարելու համար ար-
տաքին թշնամիներուն բանակները:

Տարանի պալատն ցնծութեան մէջ էր:
Մայրաքաղաքը խանգավառ ցոյցերով կը տօնէր
հայկական պատուիրակութեան Եւրոպայէն վերադար-
ձալը, և երկսեռ բազմութիւնը խմբովին կը վազէր գէ-
ձը պատահայ պողոտաները, և արքայական
պիտի պալատին մօտակայ պողոտաները, խնդութեան աղա-
պալատի շուրջը համախմբուած, խնդութեան աղա-
պալատի գոյացունէր Հայոց Տիկինը. գոյնզգոյն գրօ-
ղակներով կ'ողջունէր Հայոց Տիկինը մէջ։
շակներ ծածանեցնելով օդին մէջ։
Այս ամէնը կը կատարուէր Կիլիկիոյ մայրաքա-
սականի մը ճակատագիրը....

Ղաքին մէջ, որովհետև զանազան քաղաքներէ հոն կը հասնէին հետզհետէ երկրին աւագանին, բերդատէր իշխաններ, աւստապետներ, ազնուատումիկ պառն-ներ ու պայլիներ, իրենց գլուխը ունենալով Ասոյ Աթոռին գահակալը՝ Տ. Կոստանդիին է. Կաթոռիկոսու-

Մարուն Դշտոյի պալատին մէջ արտասովզոր ժողով
մը կը գումարուէք նոյն իրեկունը, լիելու համար եւ-
րոպայէն նոր վերադարձած պատուիրակութեան նա-
խագահ Տ. Յովհաննէս Արքեպիսկոպոսը :

Մինչ գուրսը խուներամ ժողովուրդը խրախանքները կը սարքէր, մայրաքաղաքը լուսավուռելիւններու մէջ կը շողար և բոլոր տուներէն և զրօսարաններէն կը լսուէր նուագարաններու զուարթ արշագանդը, Մարուն Դշտոյի պալատին ծողը՝ Կիլիկիոյ Աղք. Ընդհ. Ժողովը կը գումարուէր Սոյ Ս. Հայրապետին նախագահութեան տակ.

Տ . Կոստանդին Ե . Հրջապատուած հեկեղեցական և
աշխարհական ընտրեալ ժողովականներէ , ունենալով
իր աջ կողմը՝ Հայոց Տիկինը , Տէրունական ազօթքով
բացաւ արտասովոր նիւտը , մաղթելով խաղաղութիւն
և ազատութիւն բազմաչարչար կիւլիկոյ :

ամի՞ն կողմէ , ակնդէտ կ'սպասէինք արդէն մեր քար-
տաւուար Սրբագանին վերադարձին :

Ս. Կաթողիկոսին ազգանշանին վրայ, ոտքի ելաւ
պատռվիրակութեան նախագահ:

— Սրբազն Հայրապետ, Վեհափառ Իշխոս յ զառցոց, և գուք, աղնուազարմ իշխանք Կիլիկիիոյ, ըստ հանդիսաւոր շեշտով մը, ահա՛ ճիշդ երկու օր է որ մեր գերընաւիր թարգման՝ ասպետորդի Մանուէլ իշմեր գերընաւիր թարգման՝ ասպետորդի Մանուէլ իշխանին և միւս հետեւորդներուն հետ վերագարձած ենք Եւրոպայէն։

— Բարեբարն Ասառած թող. օրինէ սոր Մըշաւ
կաբեր վերադարձը, ընդդիլից կաթողիկոսը :

— ինչպէս յայտնի է ձեր սիրութեամաց շը ։
նակեց պատուիրակութեան նախագահը, Հայոց Տիկնոջ
պատգամներով ու պատուական ժողովիդ հրահանգնեւ,
բով մեկնեցանք մայրաքաղաքէս ։ Բաւական նեղոււ
թիւններ, ալեկոծութեան ու նաւարկութեան յարակից
վտանգներ կրելէ յետոյ, Արարչին ողորմութեամբ
ելանք ցամաք։ Տարենտոնի վեհապետ Փիլիպպոս Գ. ի
ներկայացանք, Նորի, Արքայական բարձրութեան մա-
սնական թուղթը։

տուցինք մեր Մարուն Դվիլյանը՝ և Հարցուց իշխանը՝ ինչպիսի՞ ընդունելութիւն եղաւ, հարցուց իշխաններէն՝ Մարուն Դվիլյանի ջերմեռանդ երկրպագուն ներէն մէկը:

— Փառաւո՞ր, փառաւո՞ր, զիրզաց ուղարկելու
պլութ գոհունակութեան անկեղծ շեշտով մը, հաւա-
տացէ՞ք սիրելիներ, արքալավայեց ընդունելութիւն-
մըն էր. հաղիւ թէ ոտքերնիս ցամաք գրինք, պալա-
տականներէ ըրջապատուեցանք շուտով, կառքելու մէջ
գրուեցանք ու տարուեցանք արքունիքը. զանց կ'ը-
նեմ նկարագրելու մէր հոն գտած արտակարգ մեծա-
բանքները:
— Ցեսո՞յ, հարցուցին մէկ քանի ներկաներ,

անձկոտ ու տենդագին դէմքով մը .

— Մեծ կոմոր , աւելորդ է յիշեցնել ձեզ , մեր սիրեցեալ Դշխոյին մօրեղբայրն է , բնականաբար շատ յուղուցաւ , նոյն իսկ լացաւ , երբ աչքէ անցուց մեր մատուցած դշխոյական թուղթը :

— Ի՞նչ ըստաւ , Սրբազա՞ն Հայր , ընդմիջեց Թառ գուհին փափկօրէն , ի՞նչ ըստաւ նորին Բարձրութիւն մօրեղբայրս :

— Ի՞նչ պիտի ըսէր , Հայո՞ց Տիկին , յարեց Արք եպիսկոպոս՝ խանդակատանքով մը , կրկին ու կրկին հարցուց Զեր առողջական վիճակը , խորապէս զգած ուեցաւ երբ մենէ իմացաւ մեծ դժբաղդութիւնը ,

Փողովականները , կաթողիկոսէն սկսեալ , պահ մը սահմոկած , թախծոտ ակնարկներ փոխանակելէ վերջ , սրահին մէջ երկիւղած լուռութիւն մը տիրեց , մինչ թագուհին մետաքէ թաշկինակով մը կը սրբէր արտունքները : որոնք կաթիւ կաթիւ կը ծորէին իր տրամանոյշ աչքերէն վար :

— Սակայն , շարունակեց Արքեպիսկոպոսը , երբ կար , շա՞տ երկար և միանդամայն տաղտկարեր պիտի նեցան հոն , Տարենտոնի արքունիքով մեղի ու փառ կոմսին միջէ ,

— Այո՞ , այո՞ , սիրեցեալ եղբայր , յարեց կաթութիւնները մի՛ պատմէք , ձեր առաքելութեան արդեւնքը մեղ կը չահագրգուէ , այնպէս չէ՞ :

— Այո՞ , այնպէս է , այնպէս , կրկնեցին ձայներ ամէն կողմէն :

— Արգէն քիչ յետոյ պիտի տեղեկանաք Մեծ կոմոր սին առ մեր Թագուհին ուղղած նամակին պարունաւ կութեան , ուստի , վերադառնալով մեր նիւթին , ար-

գարացի հպարտութեամբ կը յիշեմթէ՝ Տարենտոնի արքունիքին մէջ մեծամեծ պատիւներու արժանանալէ յետոյ Մեծ կոմորին կողմէն ջերմագին յանձնաբարութեամբ մը դիմեցինք Աւելինեոն , Գրիգոր ԺԱ. Պապին որ մեր ինդրանքը հայրական գորովանքով մը լսելէ յետոյ , քաջալերեց մեզ և իր մասնաւոր յանձնաբարութիւններով ու քահանայապետական թուղթերով , բութիւններով ու քահանայապետական թամանակ դրկեց մեզ ուրիշ արքունիքներ , միենոյն ժամանակ դրկեց մեզ ուրիշ արքունիքներ , միզի , Տարենտոնի պատասխանագիր մը յանձնելով մեզի , Տարենտոնի Փիլիպպոս Գ. Վեհապետին մատուցանելու և անոր Փիլիպպոս Գ. Վեհապետին մատուցանելու պատութիւնն ու պաշտպանութիւնը խնդգործնական աջակցութիւնն ու պաշտպանութիւնը խնդգործնական աջակցութիւնն ու պաթիւթելու մտօք , ձեզի ամեննորդ ծանօթ խնդրին առթիւթելու մտօք , ձեզի ամեննորդ ծանօթ խնդրին առթիւթելու մտօք :

— Ո՞ր խնդրին , հարցուցին մէկ քանիները :

— Հայոց Տիկնող ամուսնութեան խնդիրը . միթէ

ասիկա չէ՞ր մեր առաքելութեան առանցքը ...

Մարուն թագուհին կը շիկնէր և չէր համարձա-

կեր գլուխը վեր առնել :

— Շա՞տ լաւ , ընդմիջեց յանկարծ կաթողիկոսը ,

Սրբազա՞ն եղբայր , շարունակեցէ՞ք , յետո՞յ :

— Յետոյ , Պապին յանձնաբարական թուղթերովը

կարգով այցելեցինք Եւրոպայի կարեւոր արքունիք-

ները , բացի Թրանսայէն ու Անդլիայէն , որոնք աւա՞լ ,

յանարգանս քրիստոնէութեան . եղբայրասպան երկա-

րատեւ ու անվերջանալի պատերազմի մը բռնուած ,

զիրար կը ջարդեն ու կը կործանեն . ամօթ իրենց ...

— Միւս եւրոպական արքունիքներէն ի՞նչ լուր ,

հարցուց կաթողիկոսը տենդուշակով մը :

— Ճի՛շդ ատիկա պիտի պատմէի , յարեց Արք-

եպիսկոպոսը , Աւելինեոնէ վերադարձանք Տարենտոն ,

Փիլիպպոս Գ. ի յանձնեցինք Պապին յորդորական թուղ-

թիւթիւնութիւնն ու վեհանձն կոմոր մեզ այս անգամ

թք : Ազնուասիրտ ու վեհանձն կոմոր մեզ այս անգամ

գրկաբաց ընդունեց , Պրունսվիքի Ռթոն Դուքսին ուղ-

դրուած նամակ մը յանձնեց մեզի և պատուիրեց եր-

թալ անոր հետ անձամբ բանակցիլ :

— Ի՞նչ մասին . հարցուց կաթողիկոսը :

— Պապը , շարունակեց Արքեպիսկոպոսը , իմ անձանական թելադրանքիս վրայ հաճեցաւ չնորհել իր հաւանութիւնը , յարմարագոյն և խիստ օդտակար գտաւիմ առաջարկած ձրագիրս , — մեր Դշխոյին ամուսնութեան մասին ըսել կ'ուզեմ — և նոյնը յանձնարարեց Փիլիպպոս Գ. ի ալ , ասոր մասնաւոր ազգեցութիւնն ու աջակցութիւնը խնդրելով՝ յաջողցնելու համար մեր Դշխոյին ամուսնութիւնը :

— Որի՞ հետ , ընդմիջուեցաւ Արքեպիսկոպոսը , սրահի ծայրէն բարձրացած ձայներով :

— Պրունավիքի Ոթոն Դուքսին հետ , պատասխանեց պատուիրակութեան Նախագահը , Գերմանիոյ Սաքսոնիան Արքայական Տան շառաւիղներէն , քաջակազմ , հանձարեղ , առաքինի և հզօր . մէկ խօսքով , տիպար վեհապետի մը յատուկ ամէն բարեմասնութիւններով օժտուած գեղեցիկ իշխան մը , ինչպէս որ տեսանք մեր սեփական աչքերով , աննման , անզուգակա՞ն , հոյակա՞պ գէմք մը

Բոլոր ներկաներուն աչքերը յառեցան Դշխոյին , որ գլխահակ , բարեպաշտ լուսթիւն մը կը պահէր :

— Վերջապէս , հարցուց անձկանօք կաթողիկոսը , Ի՞նչ է Պրունավիքի Դուքսին տրամադրութիւնը :

— Այդ մասին գրուած է արդէն :

— Որի՞ գրուած է , ընդմիջեցին ներկաները :

— Մեր Դշխոյին . . .

— Որո՞ւ կողմէն , հարցուց կաթողիկոսը , Ոթոն Դուքսի՞ն , թէ . . .

— Տարենառնի Մեծ Կոմսին՝ Փիլիպպոս Գ. ի կողմէն , պատասխանեց Արքեպիսկոպոսը , եթէ յարմար կարդացուի այդ նամակը :

— Պիտի կարգացուի , պիտի կարգացուի , կրկնեց թիւնը . Արքազա՞ն եղբայր :

Յետոյ գառնալով ներկաներուն .

— Դուք ի՞նչ կը խորհիք այս մասին , ըստ , լաւագոյն չէ՞ նախ լսել ամբողջ պատմութիւնը :

— Այս' , այս' , կրկնեցին ներկաները . նամակներուն ընթերցումը առ այժմ թող յետաձգուի :

Եւ պատուիրակութիւն նախագահը շարունակեց .

— Ուրախ եմ որ ձեռնունայն ու սրտաբեկ չենք վերագառնար . արդարեւ երկիրը մահուան ճգնաժամի վերագառնար . արդարեւ երկիրը մահուան ճգնաժամի մէջ , կը մաքառի անհաւասար , վայրագ ուժերու դէմ , մէջ , կը մաքառի անհաւասար , վայրագ ուժերու դէմ , սակայն մօ'տ է փրկութիւնը : Արեւմուտքէ՞ն պիտի ծագի այս անգամ Հայոց Արեւը :

— Օրհնեա՞լ ըլլայ Արեւմուտքը , բացագանչեց կառագութիւնը , յաւիտեա՞ն ապրի քրիստոնեայ Եւրոպան :

— Կեցցէ՛ Տարենառնի Մեծ Կոմսը , գոչեց Մանուէլ իշխանը , որ չէր գագրեր ներբողներ հիւսելէ Մարուն Դշխոյի մօրեկբօրը վրայ :

Եւ բոլոր ներկաները կրկնեցին միենոյն մաղթանքները :

Ցնծութիւնը կը ճառագալթէր բոլոր աչքերուն մէջ , դէմքերը կը ծիծաղէն , սիրտերը կը սարսուամէջ , յին հայրենիքին փրկութեան մօտալուտ յոյսերով :

Կոստանդիին ե . Կաթողիկոսը կը խայտար , իշխանակութիւնը չէին կրնար ծածկեր իրենց անկեղծ գոհունաները չէին կրնար ծածկեր լիշելու կէտ մը , որ մեզի համար կարծեմ թէ մոռցաք յիշելու կէտ մը :

Կարեւորութենէ զուրկ չէ :

— Սիրեկի՛ Արքազան եղբայր , ըստ Կաթողիկոսը :

շա'տ գոհ ենք ձեր տեղեկատուութենէն , սակայն .

— Կ'ուզէինք գիտնալ թէ ի՞նչ տրամադրութեան մէջ գտաք Պրունավիքի Մեծ Դուքսը . . .

8
Լեռներու Տիրունիին

— Իրաւունք ունիք, Սրբազա՞ն Հայրապետ, կասրեւորը մոռցայ, ամենէն կարեւորը . . . :

Ներկաները տենդոտ անհամբերութեամբ մը կը հետեւէին Արքեպիսկոպոսին վերջին բառերուն :

— Պատմեցէ՛ք ուրեմն, Սրբազա՞ն եղբայր :

— Պրունավիքի մեծ Դուքսը, շարունակեց Արքեպիսկոպոսը, հոյակապ անձնաւորութիւն մըն է, հաւատացէ՛ք, ամբողջ Եւրոպայի արքունիքներուն մէջ, կ'ըսէին, չկա՛յ հաւասարող մը անոր արիութեան, գեղեցկութեան և ազնուականութեան :

— Աւինեռնի Պապէն անշուշտ մասնաւոր գիր մը ունիք, չէ՞ :

— Զերմօրէն յանձնարարուած էինք, ո՛չ միայն Աւինեռնի Ս. Պապէն, այլ նաև Տարենտոնի կոմսէն :


— Յետո՞յ . . .

— Գացինք ներկայացանք Մեծ Դուքսին : Զեմկրնար հոս պատմել, ո՛չ ալ նկարագրել արտակարգ մեծարանքները, որոնք այնքան ազնուօրէն շռայլուեցան մեզի, այդ անզուգական իշխանին կողմէն : Պէտք է խոստովանիմ, Պապին յանձնարարականէն աւելի օգտակար եղաւ մեր առաքելութեան համար, Փիլիպպոս Գ. ի ինքնագիր նամակը, որուն ազդեցութիւնը շատ մեծ նղաւ :

— Ի՞նչպէս, ի՞նչպէս, կրկնեցին ներկաները :

— Փիլիպպոս Գ. այդ նամակով, մեր գժբախտ Կիլիկիոյ վիճակը պատկերացնելէ յետոյ, մեր առաքելութեան նպատակին վերահասու կ'ընէր Մեծ Դուքսը, և մեր սիրելի թագաւորին անյայտացումը, արտաքին թշնամիներուն ասպատակութիւնները, վերջապէս կիլիկոյ վերջին անցքերը պատմելով, այդ ամէնուն միակ դարման ցոյց կուտար նսր պատուաստում մը . . . :

— Աւսի՞նքն, ընդմիջեց անհամբեր կաթողիկոսը :



ԱՆԱՇԱ ՏԱՐԵՆ ԼԵՌԵՐՈՒ ՄԷՋ

— Եւրոպական արքունիքներէն հզօր իշխանի մը
հետ' մեր Մարուն Դշխոյին ամուսնութիւնը, և պատ-
կեալ իշխանին՝ կիլիկիոյ թագաւոր անուանումը :

— Շատ լաւ, Պրունավիքի Մեծ Դուքսին պա-
տախանը յայտնեցէք մեղի, ի՞նչ ըստ :

— Սրբազն' Հայրապետ, ինչպէս որ քիչ առաջ
յիշեցի, Փիլիպպոս Գ.ի այդ նամակէն շատ ազգուած-
թուեցաւ Մեծ Դուքսը. մէկէ աւելի անդամներ քա-
ղեց, որոնց յետոյ բաւական լուրջ գէմքով մը,
զանազան հարցումներ ուղղեց ինձի, մեր երկրի բնա-
կան տեսարաններուն, բնակիչներուն, քաղաքներուն,
ներուն նկատմամբ :

— Մարուն Դշխոյի մասին բան մը չի խօսեցա՞ւ :

— Ի՞նչպէս չի խօսեցաւ, քանի քանի անդամ-
ներ հարցուց Հայոց Տիկնոջ առողջութիւնը, և ես,
Մեծ Դուքսին խօսքերէն սա՛ հետեւցուցի թէ՛ չպիտի
կրնայ մերժել Փիլիպպոս Գ.ի առաջարկը. վստահ եմ
պիտի շուտով ընդունի մեր Դշխոյին ձեռքը :

— Սակայն, ընդմիջեց Կաթողիկոսը. չըսիք մեղի
ըութիւնը :

— Ո՛ և է յայտարարութիւն մը չեղաւ մեղի Մեծ
Դուքսին կողմէն, բայց բոլոր երեսոյթները կը հաս-
տատեն թէ՛ շուտով պիտի պսակուի մեր բաղձանքը :

— Ի՞նչպէս հարցուցին ներկաներէն ոմանք :

— Պրունավիքի Ոթոն Մեծ Դուքսը պիտի պսակ-
ինչպէս նաև Ս. Սապը, ուրախութեամբ պիտի ող-
փրկելու մեր ժողովուրդը :

— Այդ մասին ի՞նչ նշաններ ունիք, Սրբազն'
եղբայր, ի՞նք անձամբ ի՞նչ խօսեցաւ ձեղի, ամուս-
նութեան մասին ի՞նչ ըստ, ա'յդ է կարեւորը :

Մինչ կաթողիկոսի հարցման առջև կը վարանէր
Սրբեպիսկոպոսը պատասխանելու, մէջտեղ նետուե-
ցաւ պատուիրակութեան թարգմանը Մանուէլ իշխան,
և խանդավառ շարժումով մը.

— Սրբազն' Հայրապետ, ըստ, այս ամուսնու-
թեան գործը կատարուած իրողութիւն մը կրնաք նը-
կատել, որովհետեւ Մեծ Դուքսը մէծ համակրանքով մը
կ'արտասանէր մեր Դշխոյին անունը, և մանաւանդ,
Փիլիպպոս Գ. Մեծ կոմիսին հանդէպ խիստ յարգալիք
լեզու մը կը գործածէր :

— Բայց, սիրելի՛ զաւակս յարեց Կաթողիկոսը,
մինչև յարդ պատմուածներէն կարելի չէ հետեւ ցնել,
թէ այդ ամուսնութիւնը պիտի յաջողի. այդ մասին
ի՞նչ հաւասարիքներ ունիք :

— Սրբազն' Հայրապետ, պատասխանեց Սրբ-
եպիսկոպոսը, ուրիշ ի՞նչ հաւասարիք կ'ուզէք. մեղի
յանձնեց ինքնագիր պատասխանը Փիլիպպոս Գ.ի ուղ-
ղուած, և մեր մեկնումի ըուպէին մինչև վերջո խրա-
խուսեց մեղի :

— Ատոնք հաւասարիքներ չեն կրնար համարուիլ.
ուրիշ ի՞նչ գիտէք :

— Ներեցէք, ներեցէք, կրկնեց Մանուէլ իշխան,
մոռցած էի կէտ մը :

— Ի՞նչ կէտ... հարցուցին ներկաները :

— Պրունավիքի Մեծ Դուքսի պալատին մէջ, շա-

րունակեց ասպետորդին, սենեկապաններն ու թիկնա-
պահները կը պատմէին թէ՛ Ոթոն Մեծ Դուքսին սիր-

ութ ծախուած էր արդէն :

— Ի՞նչպէս, ի՞նչ կ'ըսէ Մանուէլ իշխանը, Սրբ-

բազն' եղբայր, հարցուց կաթողիկոսը յուզուած գէմ-
քով մը, գո՞ւք ալ այդ կէտը չէիք գիտեր :

— Գիտէի՛... բայց ի՞նչպէս կ'ուզէիք որ կարե-

սակցութեան տայի պալատականներու մտերմական խօ-

սակցութեան :

Յանկարծ տիրութիւն մը տիրեց սրահին մէջ, գէմքերուն վրայ յուսահատութիւն մը, բոլոր աչքերը կարծես կուլային : Մանուէլ իշխանին յայտնութիւնը խիստ յոռի տպաւորութիւն մը յառաջ բերաւ, այնպէս որ պատուիրակութեան նախագահին ա'յնքան հանդիսաւոր ու խանդագալու յալտարարութիւնները վայրկենապէս ցնողեցան օդին մէջ :

— Պրունսպիքի Դուքսին սիրտը ծախուած է արդէն, կը մալտային ներկաները :

իսկ Մարուն Դշուիին գէմքը գալկահար, զո՞ւր
կը ջանար զսպել իր ներքին թախսիծու:

Այս ցաւագին ու տարտամ վիճակը տեսեց քանի
մը վայրկեան :

Կաթողիկոսը խզեց վերջապէս այս պաղ լռութիւնը և ուղղելով խօսքը Մանուէլ իշխանին .

— Որդեսկ' սիրելի, ըստու, պալատականները չէին
պատմեր թէ որո՞ւ ծախուած է իշխանին սիստու:

— կը պատմէի՞ն . պատասխանեց իշխանը , այս' ,
դեռ կը յիշեմ , Նաբօլիի թագուհին կը սիսէ . իսուհի :

— Սրբազն եղբայր, յարեց կաթողիկոսը կըշտամբուն նայուածք մը շանթելով, դուք այս բաները էին պատմեցիք:

— Սըբազկ'ն Հայրապետ, պարապ խօսքեր, պաւատականներու բարբանչանքնե՞ր են ատոնք, Ոթոն Դուքսը բան մը ըստաւ ինծի այդ մասին, ընդհակառակը, երկիցս, երիցս և քանիցս հարցուց Մարտուն Դշխոյին առողջութիւնը։ Աւելին կայ, երբ իր քովէն բաժնուեցանք ու վերագարձանք Տարենտոն։ Փիլիպպոս Գի. ի արքունիքը, երբ Մեծ Կոմսին յանձնեցինք Պունսկիքի Մեծ Դուքսին ինքնագիր նամակը, հաւատացէ՛ք, սաստիկ հրճուեսաւ Փիլիպպոս Գ.

— Մօրեղբայլս, յանկարծ միջամտեց Թագուհին,
իր նամակին մէջ ո՛ւ և է ակնարկութիւն մը չէ ըրած,

ծայրէ ծայր կարգացի նամակը : Մեծ յոյսերու խոս-
տումներով կ'ոգեւորէ զիս ու կը մխիթարէ . սակայն ,
ես տակաւին չպիտի կընամ հաշտուիլ այն վիճակին
հետ , որ կը պատրաստուի ինձի համար . ձա՞յն մը ,
ներքին ձայն մը կ'ազդաբարէ ինձի զգոյշ վարուիլ ...
մի՛ մեղագրէք զիս , կ'ազաչեմ , գեռ չեմ ուզեր , չեմ
կընար հաւատալ գժբախտութեանս , ինձի կը թուի թէ
այս անորոշ ու տարտամ կացութեան վախճանը շուր-
տով պիտի հասնի , և թէ մօտ է արշալոյսը ... :

— Պարզ խօսեցէք, ըստմիշնց Կաթոլիկութեաւ Քու
մը պարզ խօսեցէք, Դշնո՞ւ:

— Պարզ խօսիմ, շարունակաց Դադ Հայրապետ, եղբօրս նամակը՝ կարգացիք, Սրբազն Հայրապետ, կ'աղաչեմ, բաէք, ի՞նչ հասկցաք . . . :

Կաթողիկոսը կարգացած էր արդարաւ այս
կը և ինքն ալ յուսախաբ եղած էր։ Միակ յոյսը դրած
էր պատգամաւորութեան նախագահին տեղեկատուը-
թեան վրայ, որ աւազ՝ այնքան գիւթիչ յառաջա-
բանով մը սկսած, այս տիսուր վերջաբանը կ'ունենար։

Պահ մը գլուխը հակած, շնուր-
չէր գիտեր ի՞նչ պատասխանէր. բայց միւս կողմէ, կը
թէ իր ամենափոքրիկ մէկ շարժումը կ'ազ-
խորհէր, թէ իր ամենափոքրուն, ուստի առանց ասոնց յայտնի
դէր ժողովականներուն, բայց առանց ասոնց յայտնի
բնելու իր հոգեկան տագնապը.

— Արբազա՞ն Հայրապետ, յախցիւ ու կատար առաջարկ է մասնաւութեան, շալոյսը պիտի ծագի Արեւելքէն, ո՛չ թէ Արևմուտքէն,

ինչպէս գուշք կը կարծէք . ահա , պարզ կը խօսիմ ,
լսեցէք գուշք ալ , երկրիս իշխաններ , զիս օտար իշ-
խանի մը հետ պսակելու խնդրուրդներ ըրեք , բայց
լաւ գիտացէք որ իմ տէրս ո՞ղջ է , ո՞ղջ , թերեւս այսօր
իսկ երեւան ելլէ . այն ատեն ուր կը մնան այս . . .
ծրագիրները :

Ներկաները լուռ, անթարթ աչքերով և լարուած ուշագրութեամբ մտիկ կ'ընէին, մինչ Հայոց Տիկինը, ներշնչուած շեշտերով կը շարունակէր.

— Սրբազն Հայրապետ և Լեռոնի երկրին հաւատարիմ իշխաններ, լուսեցեք կ'ըսեմ, ահա հրապարակաւ կը խօսիմ, ձեր թագաւորք չէ՝ մեռած, ո՞ղլ է ։
— Ի՞նչպէս կը նախաք հաստատել, կրկնեցին ձայներ զանազան աթոռներու ։

— Ներքին ձայն մը կը վկայէ , պատասխանեց
թագուհին , ձայն մը՝ որ երբեք չի խարեր . Լեռն
ողջ է և շուտով պիտի գայ վերջ մը գնել այս կացու
թեան , որ աւելի դառն է բան մաւէր .

— Հայոց Տիկին, յարեց Կաթողիկոսը, կ'աղաջեմ,
եթէ նոր լուր մը կայ, մի՛ պահէք, ըսէ՛ք համարձակ։
— Լո՞ւր մը . . . ի՞նչ լուր կ'ոռզէք, ահա կը կըրկ-
նեմ. կիւիկիոյ բնիկ տէրը պիտի գայ և պիտի փրկէ
մեզի այս անել կազութենին։

— Ուրեմն ինչի՞ ծառայած պիտի ըլլայ մեր եւ ըստակ զրկած պատուիրակութիւնը . . . ի՞նչ արգիւնք ունեցած պիտի ըլլան մեր գիմումները՝ Ա. Պապին ու եւրոպական զանազան արքունիքներուն, և յեսոյ, ամենէն աւելի, ի՞նչ պիտի պատասխանէք ձեր մօրեղբօր՝ Տարենտոնի առաքինի և քաջարի վեհապետին, ի՞նչ կ'ըսեմ, կ. Պոլսոյ տիտղոսաւոր ինքնակալին, որ այնքան շահագրգուած է մեր երկրին այժմու վիճակով:

— Կ'աղաքեմ, Ս ըբազան Հայրապետ, կ'աղաքեմ,

կը կրկնէր յամառօրէն թագուհին, մօրեղբայրս, իրաւէ, խրախուսիչ յորդորներ ուղղած է ինձի, բայց քանական: շօշապիելի արդիւնք մը չեմ գտներ իր պատասխանագրին մէջ. ինոյնը կարելի է ըսել Ս. Պատին տասխանագրին համար. հետեւաբար, պէտք է խոստովանիմ, թուղթին համար. հետեւաբար, պէտք է խոստովանիմ, ես շատ յոռետես եմ Եւրոպայի մասին, երբեք չեմ յոռուար թէ մեզի համար նոր խաչակրութեան մը ձեռանարկեն:

— Սակայն խոստացա՞ն յանկարծ բացագանձուց —

— Մի՛ հաւատաք եւրոպան այսօր եղբայրապահ
պատերազմներու մէջ կը գտնուի, այնպէս որ, հակա-

սակ իր փափաքին, չպետք է այս վերջին յայտաբառութեան-
Մարուն Դշմուին գողովականները։

Ները բոլորավին ընկճեցիս սուլու և
Ո՞չ կաթողիկոսը, ո՞չ իշխանները, ո՞չ պատուի-
բակութիւնը, ո՞չ ոք գլուխը տիսուր իրականութիւնը,
որ միայն թագուհիին ծանօթ էր:

Պատուիրակութեան բերած գույքը թերէն զատ, Թագուհին գալտնի սուրհանդակի մը ձեռքով, ուրիշ նամակ մըն ալ ստացած էր, որուն մէջ մանրամասնօրէն նկարագրուած էին Պրունսվիլքի Մհեր Դուքսին սիրային արկածները՝ Նաբօլիի թագուհին հետ, որուն հրեշտակային գեղեցկութիւնը շատ մը բանաստեղներու երգերուն նիւթը կը կազմէր. հետեւ աբար Հայոց Տիկինը չափազանց միամիտ պէտք էր ըլլար հաւատալու համար թէ՝ Ոժոն Դուքսին հետ ծը- ռագրուած իր ամուսնութիւնը պիտի իրագործուէր, այն Դուքսին հետ, որուն սիրտը ծախուած էր եւրո- պայի, ըստելու համար աշխարհի գեղեցկագոյն կնոջ, Նաբօլիի Դշխոյին։

կոթնած էր, ժողովին մէջ այնքան վճռական դիրք մը բռնելով։ Ի՞նչ էր այդ կռուանու . . . :

Պատուիրակութեան վերագալձէն մէկ շաբաթ առաջ, խորհրդաւոր մարդ մը կը ներկայանայ Մարդուն Դշխոյին։ Այդ մարդը՝ կոռիկոսի բերդին պահապաններէն, կեւոն Ե.Ի հաւատարիմ զինուոր մըն էր, որ եկած էր Տարսոն, Հայոց սղաւոր Դշխոյին աւետելու համար թէ՛ կեւոն Ե. ողջ էր և թէ՛ կը պատրաստըւէր յանկարծ ասպարէկ լիչնել, եւն. եւն։

Ահա՛ թէ ինչու այնքան հրամայական շեշտերով
կը խօսէր Թագուհին ու կ'արհամարհէր Եւրոպայի երեւ-
ակայական օգնութիւնը :

Կիլիկիոյ ամպամած հորիզոնը տակաւ կը պարզը-
ւէր, նոր շունչ մը կ'անցնէր երկրին վրայէն և ժո-
ղովուրդին սիրտը կը բարախէր սպասողական գիրքի
մը մէջ:

Տարսոնի արքունիքը գումարուած խառն ժողովը, պատուիրակութեան տեղեկատուութիւնը լսելէ յեաոյ, առանց կարենալ որոշում մը տալու, ձեւնունայն կը ցըռէի:



10

ՆԱՀԵԿԱՆ ՎԱԻԵՐԱԹՈՒՂԹ ՄՐ

Հայոց Տիկնող ամւասնութեան ծրագիրը հեռու էր իրագործուելէ, և սակայն Տարսոնի արքունիքին մէջ տեխդոս պատրաստութիւններ կ'ըլլային, Պրունսվիքի Մեծ Դուքսին մօտ նոր պատզամաւորութիւն մը դըրա կելու համար :

իսկ Պրունսվիքի Դուքսին շուրջ հակառական լուրեր կը հասնէին եւրոպայէն :

եռւհին յաճախակի նամակներ կ'ստանար իր մօրեղւ
բայց Փիլիպպոս Գ.էն , Աւենեռնի Գրիգոր ԺԵ. Պա-
պէն , Վենետիկի , Գենուազի , Հռոմի և ուրիշ կարե-
ւոր կեդրոններու վեհապետներէն , որոնք , առանց բա-
ցառութեան , կը սրտապնդէին թագուհին , և իրենց
հզօր պաշտպանութիւնը կը խստանային :

Հանձնութեան մէջ էլք ամբողջ երկիրը :

Երկուամբը սէշ եւ գիւղեր յաջորդաբար կը
Շէն չէն քաղաքներ ու գիւղեր յաջորդաբար կը
Քանդուէին, Կիլիկիա կը պարպուէր օրէ օր՝ իր բա-
րեկցիկ բնակչութիւններէն, որոնք հուրին ու սուրին
առջեւէն փախստական, կ'ապաստանէին մերձաւոր
արտասահմանի ծովեղերեայ կեդրոնները :

Մարուն թագուհին, իր հոգատարութեամ յան
նուած այս գժբաղդ երկրին ամայացումը քանի կը
տեսնէր, այնքան աւելի կը զգար իր կորսուած թա-
գաւորին՝ սիրական Լեւոնի ներկայութեան պէտքը:

Ո՞չ գիշերը քուն ունէր, ո՞չ ցնիսվէ առէ
Մէկ ժամ իսկ դադար չէր առներ, կը գործէր, կարե-
նալ գտնելու համար անոր հետքը և վանելով իր մըտ-
քէն կրկնամուսնութեան ամէն դաղափար, մէկէ աւելի
գեսպաններ կը զբէր եւրոպական ազդեցիկ արքու-
նիքները որոնց քով կը կրկնէր ու կ'երեքնէր իր օգ-
նութեան կոչը, քըիսունեայ Փոքր Հայաստանը փըր-
կելու, բարբարոսներու արշաւանքէն:

Պատմութիւնը շատ մը գեղքո՞ր կը լէ՞ց և յօ
Տիկնոջ գեսպաններուն նկատմամբ, մանաւանդ վաւե-
րաթուղթեր . որոնք մեծ շահեկանութիւն ունին վե-
պիս համար :

Այս կարգը վաւերաթթվալիքնուն սէշ առաջ և
զանց ընել Վենետիկի Մեծ Դուքսին պաշտօնական
պատասխանագիրը, որուն ձեռագիրը կը գտնուի գեռ
Վենետիկի գիւղանատունին ԼԳ. գրքին մէշ, թղթ. 37
ինչպէս լիշած է յարգելի Պ. Կ. Յ. Բասմաջեան,
ինչպէս լիշած է յարգելի

« Աեհմն Ե. ՀՈՒՍԻՆԵԱՆ, ՎԵՐԶԻՆ ԹԱԴԱԿԱՐԾ ՀԱՅՈՅ»
իր հոյակապ երկին մէջ, և կը կրէ հետեւեալ ծանօ-
թութիւնը .— « Հայոց թագուհոյ գեսպաններուն աղք-
ուած պատասխանն և իր յանձնաբարուիլը գաշնակցաց
նաւատորմին նաւապետին, Սարակինոսաց, և լ . » :

Վենետիկի Դուքսը՝ Մարուն թագուհիին կը խոս-
տանար այդ թուղթով իր աջակցութիւնը, ՀԱՅԱԿԱՅԱՆ
ԽՆԴԻԲԸ մտցնելու իր և Գենուացի Դուքսին, և ե-
գիպտոսի Սուլթանին միջն կնքուելիք գաշնազրին մէջ :

Սհաւասիկ այդ թուղթին պատճէնը, հայերէնի
թարգմանուած վեր. Միսիթարիան Մկրտիչ վրդ. Պո-
տուրեանի կողմէ :

« Պատասխան Վենետիկի Դուքսին առ գեսպանս
Հայոց :

« Ի վաղուց հետէ և յընթաց ժամանակաց յա-
տուկ խնամք ունեցանք իւր (այսինքն Հայոց) թագաւ-
ռութեան պահպանութեան, ուստի, նեղութեանց և
վտանգներու համար, որոց ենթարկուած է այդ թա-
գաւորութիւն Սարակինոսաց հալածանքներուն և պա-
տերազմներուն պատճառաւ, մեծապէս կը ցաւինք,
և այն բաներուն մէջ . յորս կրնանք՝ միշտ պատրաստ
եղանք և ենք մեր օգնութիւնը մատուցանելու,

« Ուրախ ենք, ինչպէս գիտեն, գաշնագրութեան
եանուայի(*) Հասարակութեան հետ, և այդ երկու
հանգերձաւորուած նաւեր զրկեն երբ Սուլթանն Բա-
րելոնի (Եղիպտոս) չուզէ խաղաղութիւն կամ ինչ է
Սուլթանին ինքնին և անոր օգնողաց : Յիրաւի այդ
միութիւնը, որպէս յայտ է, մեծ և նշանաւոր նպաստ
քրիստոնէից կողմացն արեւելից :

(*) Եանուա կը կոչուեր ձենուլա՝ Միջին Պարու մէջ :

« Դարձեալ գիտնալով որ վերոյիշեալ մեր չքեղա-
ղաշուք եղբօր Դուքսին և Եանուայի Հասարակութեան
տրամադրութիւնն և կամքը մերինին հետ գէպի մէկ
վախճան կը զուգընթանայ, պատրաստ ենք յանձնա-
բարելու մեր նամակով մեր սիրեցեալ գաշնակցաց նա-
ւաւատիկին, որ ի պարագային երբ մէկ կող-
մանէ մեր և գաշնակցաց՝ միւս կողմանէ Սուլթանին
միջն խաղաղութիւն ըլլայ, այն ատեն ըստ կարի
այնպէս մը ընեն որ՝ յիշեալ թագաւորութիւնդ Հայոց
և իր ժողովուրգը այդ խաղաղութեան (գաշանց) մէջ
և մտնեն ի բարին և ի հանգստութիւն և ի պահ-
ըլլան և մտնեն ի բարին և ի պատութիւն :

« Ուստի՝ վասնգի գեսպաններն ինքնին կ'ըսեն որ
Պապը իրենց խաչ ընծայեց (1) — երբ ընդհանուր խա-
չակրութիւն կարելի ըլլայ — որ ներքնապէս անկա-
չակրութիւն է Արևմուտքի մէջ տիրող պատերազմներու պատ-
րելի է Արևմուտքի մէջ տիրող պատերազմներուն՝ որ, երբ յիշ-
ճառաւ . կ'ըսուի ինքնին գեսպաններուն՝ որ, երբ յիշ-
ճառաւ . կ'ըսուի ինքնին գատարուի, կ'ընենք ինչ որ ըստ
եալ խաչակրութիւնը կատարուի, կ'ընենք ինչ որ ըստ
Աստուծոյն և ըստ մեր պատոյն է : Եւ վասնգի Մե-
ծապատիւ Դուքսն Եանուայի Հասարակութեան մեզի
ծապատիւ Դուքսն Եանուայի Հասարակութեան մեզի
հանգստութեամբ զրեց ըսելով թէ՝ զոհ պիտի ըլլայ,
հանգստութեամբ զրեց ըսելով թէ՝ զոհ պիտի ըլլայ,
եթէ մենք հաճինք որ ըստ կարեւոյն Հայոց թագա-
ռեթէ մենք հաճինք որ ըստ կարեւոյն Հայոց թագա-
ռեթէ մենք հաճինք որ ըստ կարեւոյն Հայոց թագա-
ռեթէ մենք հաճինք մտցուի, եթէ կարելի է : »
յիշեալ թագաւորութիւնդ մտցուի . եթէ կարելի է :

Այս և ասոր նման յուսագրական ու քաջալերա-
թուղթեր կ'ստանար, ինչպէս ըսինք, Մարուն թագու-
թուղթեր կ'ստանար, ինչպէս ըսինք, Մարուն թագու-
թուղթեր կ'ստանար, ինչպէս ըսինք, Մարուն թագու-

(1) Խաչը Տալլ՝ Խաչակրութեան յորդորել կամ հը-

(Ծան. Թարգմ.)

բաւիրել եր :

ռանկարին և այդ ամուսնութեան շնորհիւ՝ իր թագաւորութեան վերականգնումին, միւս կողմէ անյալտացած, բայց վայրիկեանէ վայրկեան երեւան գալու յոյսը ներշնչող իր սիրական կետոնին պարագային որոնք իր փափուկ հոգին կր չարչարէին :

Դուքսին հետ նոր ամուսնութիւն մը կնքել, ասոր
չէր ուզեր հաւատալ ա'յն օրէն ի վեր, երբ Տարսոնի
Արքունիքի Ազգ-Ընդհ. Փողովին մէջ լսած էր աս-
պետորդի Մանուէլ իշխանին զգայացունց յարտարա-
ռութիւնները, յիշեալ Մեծ Դուքսին ու Նախօլիի Դըշ-
խոյին սիրային յարաբերութեանց մասին:

Հայոց Տիկինը հասարակ կին մը չէր, նո՞յնքան
մտացի էր . որքան կորովի . գիտէր թէ ի՞նչ արժէք
ունի ասպետի մը, Դուքսի մը, մարքիզի մը, մէկ խօս-
քով՝ ազնուապետութեան աշխարհին պատկանող ո՞ւէ
տիտղոսաւորի մը սիրտը , այդ մոի պարկը . . . : Գիտէր
նոյնպէս թէ շատ անդամ դառն , անդութ և աղետալի
յուսախարութեամբ մը կը վերջանան հաշիւներով կը ն-
քըւած ամուսնութիւնները , և այս ամէնը գիտնալով ,
դժուար թէ կարենար համակերպիւ քաղաքական պա-
հանջումներու :

Եւ յետոյ, կ'ըսէր թագուհին ինքնիրեն, եթէ յանակարծ երեւան ելլէր իր անյայտացած սէրը, այն ատենո՞ւր կը մնար ծրագրուած ու ա'յնքան դրուատուած ամուսնութիւնը . . . :

Թաճախ, մանաւանդ կէս գիշերներէ ետք, կ'առ
ուանձնանար. կը քաշուէր իր ապարանքի զանխուլ մէկ
խորշը, իր գժբախտութիւնը կ'ողբար ու կը հեծեծէր
... «Ո՞չ, ո՞չ, կ'ըսէր միշտ, ես ո՛րքան ինկած, ո՛ր-
քան փնտցած մը պիտի ըլլայի, իթէ երբեք ընդու-
նած ըլլայի այս դաւաճանսւթիւնը»: Ի՞նչ, զրժէ՞մ,
ուրանա՞մ ուխտու, ուրանա՞մ հարազատ, օրինաւոր
սէրս, որուն հաւատարմութիւն ուխտած եմ ցմահ...»

Եւ անոր ազուոր աչքերէն մարդկիտի պէս ար-
ցունքի կաթիլներ կը հոսէին այտերն ի վար։
Պահ մը, պատգամաւորութեան վերադարձին, նոր
սիրոյ մը ծլիլը զգացած էր իր թախծոտ սրտին մէջ։
Կարծած, նոյնիսկ հաւատացած էր թէ՝ Պրունավիքի
գեղեցիկ Դուքսին հզօր թեւերուն մէջ շուտով պիտի
մոռնալ գժբախտութիւնը, կը յուսար թէ եւրոպական
այդ ազգեցիկ արքունիքին շուքին տակ նոր կեանք մը
պիտի սաեղծուէր իրեն համար, ու վերակենդանու-
թիւն մը՝ մահամերձ Կիլիկիոյ համար՝ որ ամէն կողմէ
պաշարուած էր թշնամի բանակներէ և հրոսակներէ։

Սակայն, ափսո՞ս, բոլոր այդ յոյժութեւ է այս
պէս ցնդեցան, երբ պատուիրակութեան թարգման
ասպետորդի Մանուէլ Խշաննի՝ Տարսոնի արքունիքը
գումարուած Ընդհ. Ֆորովին ներկայութեանը պար-
գեց սոսկայի գաղտնիքը:

յետոյ ամբողջ կիրկիոյ մէջ տարածուած, աննկառագրելի տիսրութիւն մը, յուսահատութիւն մը պատեցը բոլոր սիրտերը:

Կաթողիկոս, իշխաններ, ժողովուրդ, առ հասարակ սրտաբեկ եղան, կատարուած իրողութեան մը հանդէպ գտնելով իրենք զիրենք, Մարուն Դշխոյին դժբախտութիւնը կուլային, միւնոյն ժամանակ կ'ողբային կիլիկիոյ դժխեմ ճակատագիրը:

Զարմանալի հակասութիւն . մինչ բովանդակ աղ-
գը սուզի մէջ թաղուած , արիւն արցունք կուլար եր-
կիրք , ասդին , Մարուն թագուհին սովորականէն աւելի
զուարթ կ'երեւար : Հայոց Տիկինը լաւատես էք միշտ ,
մանաւանդ կոսիկոսի բերգին պահապանին բերած
լուրին վրայ՝ աւելի և աւելի կ'սկսէր հաւատալ թէ՝ իր
սիրական կեւոնը պիտի յանկարծ երեւան գար ու յե-
ղաշըջէր ամէն բան , իր տարիներու սուզը փոխելով
անխառն ուրախութեան :

Պահապանը դեռ կ'սպասէր. վար գրուած էր Տար-
սոնի պալատին մէջ : Թագուհին տակաւին չէր քաղած
բոլոր տեղեկութիւնները, և եւոն եւ ի թագստոցին ու
մօտալուս վերադարձին նկատմամբ . ուստի, կը խոր-
հէր խիստ հարցաքննութեան մը ենթարկել պահա-
պանը, թանկարժէք դաշտնիքներ կորզելու համար
անոր բերնէն :

Արքունիքին մէջ անհամբերութիւն մը կը տիրէք,
երկա՞ր, չա'տ երկար տեսեց այս բացակայութիւնը,
կը զանգատէին իրարու, Ե՞րբ մեր գիրկը պիտի զե-
բադանայ մեր սիրեցեալ թագաւորու...:



Φ

ԱՐՔԱՅԻ ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏ

Լեւոն Ե. ինչո՞ւ անյայտացած էր յանկարծ, ինչո՞ւ ամիսներով գեղերած թափառական՝ կիլիկիոյ գիւղերուն մէջ, ինչո՞ւ յետոյ ապաստանած էր անմատչելի լեռներու և անտառներու մէջ. ո՞ւր կը գըտնուէր այն պահուն, երբ կալքողիկոսը, եպիսկոպոսներով, քահանաներով ու բնիկ իշխաններով կը ջանար Մարուն թագուհին կրկին ամուսնացնել եւրոպական արքունիքի մեծ իշխանի մը հետ. ահա այս ական արքունիքի մեծ իշխանի մը կը միա մէջ տակաւ կը պարզուէր, որովհետեւ կոռիկոս բերդին պահապանը մէկ քանի օր վար զբուած էր Տարգին պահապանը մէկ քանի օր վար զբուած էր Տարգին պալատին մէջ և ամէն գաղտնիք խրստովկանած էր Հայոց Տիկինոյ:

Ու հիմա թագուհին հաստատապէս դիմէր, համզուած էր, թէ իր կորսուած սիրականը վերստին պիտի դայ ձեռք առնել իշխանութեան ղեկը, և պիտի վանէ արտաքին թշնամինը, որոնք ամենուրեք սարսափ ու մահ սփռած էին:

Սակայն դէպքերը դարձ
աւելի մեծ սարգութիւններ։

பூஷண

Պատուի ենք հակիրճօրէն

կամանք կամանք կամանք կամանք կամանք կամանք
կամանք կամանք կամանք կամանք կամանք կամանք կամանք

Ենցեղու Տիրութիւն

առանց սակայն վայրկեան մը օտար կամ անտեղեակ մնալու բոլոր իրադարձութիւններուն ։ Զանազան կերպարանքով ու տարագներով կ'երեւնար , առանց երբեք մատնուելու : Այսպէս , սկիզբները Կիլիկիոյ լեռնոտ մասերուն մէջ քննական պատոյտներ ըրած էր արեղայի ոքեմին տակ , գիւղական մատուռներու , երբեմն ալ գիւղաքաղաքներու եկեղեցիներու մէջ քահանաներուն դասը կը կինար ու կը մասնակցէր ժամերգութիւններուն : Յետոյ կրօնաւորի ոքեմը վրայէն նետելով , եղած էր ճշմարիտ մուրացկան մը , դուռնէ դուռ կը մուրար երգելով :

Կիլիկիոյ գրեթէ բոլոր մասերուն մէջ ծանօթ էր անի , ձգնաւո՞րը , մուրացիկ ձգնաւո՞րը . . . :

Եւ այդ մուրացիկ ճգնաւորը չէ՞ր որ Կոստանդին Կաթողիկոսին օծման օրը՝ Սոոյ Ս. Սոֆիա Մայր-Տառնարին դուռը պնակ մը բռնած՝ կը մըմնջէր .

— Յիշեցէ՞ք Լեւոն Արքան , յիշեցէ՞ք Լեւոն Արքան , ձգնաւորին պնակը մի՛ անտես առնէ՞ք . . . :


Դարձեալ այդ ձգնաւորը չէ՞ր որ անտառի մը խորը , գիշերուան սոսկումին ու խաւարին մէջ , հանգիւացաւ բանբերին , որ Մարուն Դշխոյին քովէն կը վերադառնար , Տարսոնի պալատէն՝ ուր զրկուած էր Լեւոն Ե ի կողմէն . . . :

Բայց անտառին հանդիպումէն ետք , թանձը քող մը ձգուեցաւ դարձեալ , և ո՛չ ոք գիտէր թէ ուր էր , Ե՛նչ կ'ընէր , ե՛րբ երեւան պիտի ելլեր փախստական ու թափառական թագաւորը :

Ահա այս գաղտնիքը պարզուեցաւ Կոռիկոսի բերդին պահապանին հետեւալ յայտարարութիւններէն :

— Ծերո՛ւկ , կ'ըսէր Մարուն թագուհին՝ իրեն սովոր քաղցր ճայնով ու հեղ գէմքովը . պատմէ՛ նայիմ ի՛նչ գիտես թագաւորին մասին :

— Հայո՞ց Տիկին , կը պատասխանէր պահապանը



Ա. Ասուածածին Եկեղեցին եւ Տարսոնի աւերակներ

Պողոսյ ձայնով մը , Արքան ծնօտէն վերք ստացած ,
հալածական , հազիւ կրցաւ ինքիքը նետել մեր բերդը :
Ո՞ւ բերդը :
— Կոռիկոսի բերդը :
— Յետո՞յ է
— Հայոց Տիկին , կ'աղաչեմ , շատ մի ընդմիջէք ,
աղատ թողէք զիս որ պատմեմ գիտցածներու :
— Բայց մի մոռնար մանրամասնութիւնները :
— Յետոյ , շարունակեց ծերուկը նոյն պաղարիւ-
նով ու նոյն հանդարտութեամբ , դարմանումը բաւատ-
կան երկար տեւեց , բերդին մարդիկը մէկ քանի օր
մէծ վրդով ու մտահոգութեան մէջ ազրեցան . . .
— Ո՞վ կը գարմանէր . . .
— Սոհէք մարաջախտը , Ֆիմի կոմսուհին , պա-
տասխաննեց պահապանը ; կ'ըսէին թէ Արքային քովէն
վայրկեան մը չէին հռոանար , հերթով կը հսկէին անոր
սնարին վրայ :

— Վերաբո՞յժը , դարձեալ ընդմիջեց Թագուհին :

— Մէկէ աւելի էին , հայոց Տիկին , երեք վերա-
բոյժներ կը դարմանէին Արքային վէրքը :

— Վերջապէս . . .

— Վերջապէս վէքը բուժուեցաւ և Արքան կա-
տարելապէս առողջութիւնը դտաւ . սակայն . . . դժ-
խեմ , անգութ բաղդը կը հալածէր մեր Արքան :

— Ի՞նչպէս , հարցուց Թագուհին տեսդագին :

— Արքայամայրը կը յիշէք անշուշտ . . .

— Սուլթա՞նը . . .

— Այո՞ , Սուլթանը . Մայր - Թագուհին . . .

— Ի՞նչ եղաւ Մայր - Թագուհին :

— Ի՞նչ պիտի ըլլայ , փախա՞ւ . . .

— Որո՞ւ հետ :

— Արքային հետ . . . գիշերով ձկնորսի նաւ մը
նետուեցան ու ինքինքնին կիպրոս նետեցին , Հայոց

Տիկին, պատասխանեց ծերուկը վրէժինդիր զայրոյթի
շարժուձնւով մը, թողուցին հեռացա՞ն :

Ու հեծկլտաց :

— Յետոյ բան մը չիմացա՞ր, Թագաւորին ու կո-
ուկոսի բերդին միջև հաղորդակցութիւնը դադրա՞ծ էր :
— Բնդհակառակը, յարեց՝ պահապանը ժպտուն ու
խաղաղ գէմքով մը, գրեթէ ամեն օր լուր կ'առնելինք :
— Պատմէ՛ ուրեմն, սիրելի՛ ծերուկս, փաղաքշեց
Թագուհին :

— Կ'աղաչե՛մ, իը պաղատիմ Մհեծափա՛ռ Տիկին,
ըստ պահապանը յանկարծ այլափոխուած ու լուրծ
գէմքով մը, դուք Ազգի մը թագուհին էք, մայրը,
պէտք է պահէք ձեր պաղարիւնը, պէտք է արհա-
մարհէք ո'եւ գժբախտութիւն, եթէ պատահած ըլլայ :

— Ի՞նչ ըսել կ'ուզեիս, ծերուկ, գոչեց Թագուհին
զայրագին, ի՞նչ. ի՞նչ. գժբախտութիւն մը պատա-
հած է, ըսէ՛, մի՛ պահէր ինէ ...

— Հայոց Տիկին, յարեց գողգոջալով ծերունին,
գժբախտութիւն մըն է այս՛, բայց ... ո'չ անդար-
մանելի ... պատճառը մահ մը չէ՛ Արքան ո'զլ է,
բայց, ներեցէ՛ք Հայոց Տիկին, ինչո՞ւ այդպէս կը
տժգունիք, ինչո՞ւ կը գողաք :

— Պատմէ՛, ծերուկ, հրամայեց Թագուհին յուղ-
ուած գէմքով մը, պատմէ՛, ի՞նչ եղաւ, ի՞նչ պատա-
հացաւ Թագաւորին :

— Արքան, այս պահուս . . . բան . . . տար . . . կը-
ւա՞ծ է . . .

Բանտարկուա՞ծ . . . բացագանչեց Թագուհին խելա-
յելօրէն, ինքզինքը վար նետելով գահէն, ի՞նչ կ'ը-
սեն, ծերուկ, բանտարկուա՞ծ է, ո՞ւր, ի՞նչպէս, ին-
չո՞ւ, ե՞րբ, ո՞րո՞ւ կողմէ . . .

Բերգին պահապանը կը դիտէր Մարուն Դշխոյին
գալարումները, և զո՞ւր կը ջանար թիթեցնել հար-

ուածը, զոր ակամայ տուած կ'ըլլար հէք կնոջ, առանց այլեայի ու վերապահումի յայտնելով տիսուր իրողուաթիւնը՝ Արքային բանտարկութիւնը։ Խղճի խայթ մը կ'զգար քանի կը տեսնէր իր խօսակցին անցուցած նուպաները, ուստի մեկմացնելով իր ձայնը, և քիչ մըն ալ զուարթ, ւթիւն կեղծելով։

— Հայոց Տիկին, ըստ, ինչո՞ւ այսպէս կը վըրադովիք, առանց պատմութեանս վերջը լսելու ինչո՞ւ չէք թողուր որ աւարտեմ. հաւատացե՞ք, քիչ մըն ալ համբերեցե՞ք, առանց ընդմիջումներու մարկ ըրէք, ի վերջոյ պիտի ուրախանաք. Արքան ո՞վ է, թէեւ ատեն մը բանտարկուած մնաց, բայց յետոյ...

— Նախ պատմէ՛ ինծի, ծերո՛ւկ, ինչո՞ւ բանատարկեցին, ո՞ւր բանտարկեցին։

— Ես շատ հակիրճ պիտի պատմեմ. հարեւանցի կերպով պիտի յիշեմ ձեզի արդէն ծանօթ գէպքերը, օրինակի համար՝ Սիսէն թէ Ս. Կաթողիկոսին և թէ՛ իշխաններուն կողմէն կիպրոս զրկուած գաղտնի պատագամուրութիւնը, կիպրոսի Պետրոս թագաւորէն խնդրելու համար որ արտօնէ մեր Լեւոն Արքային վերադառնալու իր գահը. չպիտի յիշեմ ու չպիտի պատմեմ երկրորդ պատգամաւորութեան գործերը թէ ինչպէ՛ս գարձեալ մերինները գիմեցին կիպրոսի Պետրոս թագաւորին և թէ այս վերջինը մերժեց Հայոց առաջարկը: առարկելով թէ՛ ինք պէտք ունէր անոր ներկայութեան ու գործօն աջակցութեան, այն օրերը պատերազմի բնուած ըլլալով ձենովացիներուն հետ, նոյնպէս զանց պիտի ընկմ յիշելու Լեւոն Ե.ի պարագան...

— Ո՞ր պարագան... ես գիտեմ այդ պարագան։ հարցուց թագուհին։

— Անտարակո՞յս... կարելի՞ է որ չգիտնաք այս քան կարեւոր պարագալ մը... .

— Ո՞րը, ո՞ր պարագան, չեմ հասկնար...

— Դուք թագապահ^(*) չի կարգուեցաք:

— Այո՛, յետո՞յ...

— Զեզի հետ խնամակալ և կառավարիչ նշանակուած չէի՞ն միմի կոմսուհին, Արքային հօրեղբօրը բոսի որդին Պ. Վարդուհիմիէն ու Պ. Թողմանդի անհարազատ որդին Բարթօղիմիէն ու Պ. Թողմանդի որդին Պ. Վասիլիւս...

— Այո՛, այո՛, կրկնեց թագուհին, այդ խնդիրը նոր չէ սակայն, ծերո՛ւկ, գուն նոր բաներ պիտի նոր չէ սակայն, ծերո՛ւկ, գուն նոր բաներ պատմէիր. մոռցնել կ'ուզես Արքային բանտարկութիւնը:

— Ճի՞շտ այդ կէտին պիտի յանդիմ. կը յիշէք պահեց մեր արքան, և...

— Ի՞նչպէս յիշեմ, ի՞նչպէս, ես կրնայի՞ գիտնալ թէ վերև յիշած անուանումներդ Արքային կողմէն եւ թողիւն անուանումներդ Ս. Կաթողիկոսի թէ Ս. Կաթողիկոսի ու իշխաններուն կողմէն եղած կարգագութիւն մըն էր, ինչպէս՝ իմս. ես թագապահն կարգուեթիւն մըն էր երկցայ իրենց կամքով ու հաճութեամբ, մընչեւ որ երկցին բնիկ տէրը վերադառնայ:

— Թո՞ղ այնպէս ըլլայ. յարեց ծերուկը, բայց ես կարծէի թէ՛ գուք պէտք է տեղեակ ըլլայիք, ինչպէս կարծէի թէ՛ գուք պէտք է տեղեակ ըլլայիք, ինչպէս որ տեղեակ են Ֆիմի կոմսուհին և միւսները:

— Շարունակէ՛, ծերո՛ւկ, հրամայեց թագուհին։

— Կը յիշէ՞ք կիպրոս գացած երկրորդ պատգամաւորութիւնը, գիտէ՞ք ինչ վտանգաւոր եղաւ այդ մամբորդութիւնը. կոսիկոսի բերդը մնացին մէկ երճամբորդութիւնը. թուրք տարագով էին, կու օր, երբ կը վերադառնային, թուրք տարագով էին, արդէն ճամանճանաչ ըլլալու աստիճան ծպտուած, արդէն ճամանճանաչ ըլլալու

^(*) Եւ միաբան հանուրեամբ բագապահ կարգեցաւ Մարիամ, մինչեւ հասեալ գայցի Լեւոն բնիկ տէրն իւրեանց :

(Տարդել)

բաները գոցուած էին ու բոլոր երկիրը պաշարուած՝ Պայմանականի զօրքերէն, չէ՞ :

— կը յիշե՞մ, կը յիշե՞մ, կրկնեց թագուհին խոսքասուզուած, խոկուն, երազուն, այս' լաւ կը յիշեմ, բարի' ծեր, ուրեմն կեւոն թագաւորին քովէն կը վիրագառնային անոնք. հիմա՝ հասկցալ գաղտնիքը:

— Գաղտնիք մը չէր, Տիկին, մեր բերդին բոլոր
մարդիկը գիտեն ասիկայ, կ'երեւայ թէ Զենէ գաղտնի
պահուած է . . . ;

— Ծերուկ, զոչեց թագուհին սպառնալից դէմքով
մը, դուն դարձեալ կը մոոցնես, չի պատմե՞ս Արքա-
յին բանտարկութիւնը։

— Արքան, կիպրոսի Պետրոս թագաւորէն արտօնութիւն ստացած էր վերջապէս՝ վերադառնալու կիւլիկիա, և կը պատրաստուէր մեկնիլ, երբ յանկարծինքինքը պաշարուած դժուա ձենովացիներէն, որոնք ձերբակալեցին մեր արքան՝ իսրեա մասսասամն.

— *Ի՞նչպէս, որո՞ւ մարդասպանութեան*;

— Ներեցէք Հայոց Տիկին, մտիկ ըրէք ու թողէք
որ կարգով պատմեմ:

— Պատմէ՛, պատմէ՛ . . .

— Զերբակալեցին Արքան, ինչպէս որ կը պատմէին կիպրոսէն կոռիկոս եկած ականատես վկաներ, և առաջնորդեցին ուղղակի Թամակուսթայի գղեակը, ուր բանտարկեցին զանի:

-- $\beta_{\omega jg}$ $b_{n \xi^0} \dots$

— Ճենովացիները, որոնք կիսլրուցիներուն վրայ յարձակած էին, բանտարկեցին մեր Լեւոն Արքան, իբրև արքայասպան.

— Ասուուած իմ, բայց ագանձեց Թագուհին լալագին, այս ի՞նչ զարհութելի յայտնութիւն է . . . Արքան արքայասպա՞ն, «ը» արքային առեւճ

— Հայոց Տիկին, կ'առահետք

լու պատճառ մը չկա'յ . Ճենովացիները կիպրոս արևշաւած էին , Պետրոս Ա. թագաւորին վրէժը լուծելու համար , որովհետեւ անիկա քանի մը վատ դաւադիրներու զոհ եղած էր անցած տարուան (1373) Հոկտեմբերի 13ին : և այս սպաննութեան գործին մասնակից բերի 13ին : և այս սպաննութեան գործին մասնակից կասկածուած էր մեր Լեռոն Արքան :

— Ո՞ւրեկէ ուր, Ընդմիջեց թագուհին, զրպիսը
թագաւորին սպաննութեան մէջ ի՞նչպէս կ'ըլլայ որ
մեղսակից կը համարուի, այդ բասին ի՞նչ իմացար,
մի՛ ծածկեր, վիտակը պատմէ՛:

— Հայոց Տիկին, ատեն մը ֆամակուսթալլ գըշ-
եակը բանուարդել մնալէ յետոյ, դասարան կը հան-
ուի, ուր ի վերջոյ կը հաստատուի մեր Արքային ան-
մեղութիւնը, բայց ի՞նչ օգուտ . . .

— 10 —

— Թէ էւ կ'արձակուի բանտէն , բայց ըսչաքալէ
— Թէ էւ կ'արձակուի բանտէն , միջոցաւ իմացած ըլլալով
ձենովացիները լրաւեսներու միջոցաւ իմացած ըլլալով
թէ մեր Արքան Նիկոսիոյ մէջ քանի մը կալուածներ
ունէր , Լուսինեան տոհմէն իրեն ինկած ժառանգու-
թենէն նոյնպէս թանկարժէք կարասիներ կիսրուի
հետ կնքուած ձենովակիսլրական գաշնագրին մէջ պա-
տերազմական տուգանք մը կը նշանակեն , որուն մէկ
մասը վճարելու կը պարտաւորեն մեր Արքան , նրբեւ
փրկանք :

— $\mu^{\circ} u_s$ q_p $\psi^{\delta_m p_k}$:

— Նիկոսիոյ մէջի կալուսաւուր կարասիները աճուրդի կը հանէ, և այդ կերպով կը յաջողի վճարել պատերազմական տուրանքէն իրեն ինկած բաժինը՝ 36 հազար կիպրական թիզանդ։ (կիպրական արծաթի գլամ մը, որ կ'արժէ 4.80 ֆրանք) Սույնան արծաթի գլամ մը, ունչ եղաւ։

— Բանտէն արձակուելէն խառը է և առաջ ահա ահա ի խնդրեմ որ աւելի

— Հայոց Տիկին, հիմա պլատ է ու
ուշադրութիւն դարձնեք պատմելիքներուս, որովհետեւ

շատ կարեւոր են, և մանաւանդ ձեզի համար չափա-
զանց շահագրգիռ . . . :

Մարուն Թագուհին աւելի ամփոփեց ինքզինք և
առանց զգալի ընելու իր ներքին հոգեկան տագնապը,
սկսաւ անտարբերութիւն կեղծել, պահապանէն կարե-
նալ կորզելու համար ամէն գաղտնիք :

— Ի՞նչ ըսել կ'ուզես, ծերուկ, ինչո՞ւ այդ յա-
ռաջաբանը, պատմէ՛ նայինք ի՞նչ նոր գաղտնիք է :

— Գաղտնիք մը չէ՛, Հայոց Տիկին, ըստ պա-
հապանը ժպտելով ու խորհրդաւոր նայուածք մը շեշ-
տելով Մարուն Դշոյին, որ նոյն պահուն անբացառ-
քելի հոգեկան խոռվանքի մը մէջ կը գտնուէր, այսոր
աշխարհ արարատ իմացած է :

— Ի՞նչ բան իմացած է . . .

— Օրուան մեծ գէպքը, պատասխանեց ծերունին
միշտ ժպտուն ու զուարթ, չէ՞ք գիտէր, Հայոց Տի-
կին, գոնէ զուք պէտք էր որ գիտնայիք :

— Պատմէ լմացո՞ւր, կշտամբեց Թագուհին :

— Արքան այս պահուս կը գտնուի . . . Կոռիկոսի
բերգը :

— Կոռիկոսի բերգը, բացագանչեց Թագուհին
զուարթ ու խանթակաթ, բայց ի՞նչպէս կրցաւ հեռա-
նալ կիպրոսէն, որմէ՞ ձեռք բերաւ արտօնութիւնը :

— Ճենովացիներու ժովակալէն խնդրած էր Ար-
քան, որ Մայրաթագուհին ալ մէջը ըլլալով գայ մեր
բերգը ձմեռէ, և ծովակալը արտօնած էր :

— Ե՞րբ հասաւ Կոռիկոս . . . :

— Դեռ հազիւ երկու ամիս կայ, Ապրիլ երկու-
քին հասաւ Կոռիկոսի բերգը :

Մինչեւ հիմայ ինչո՞ւ լուրը մէջտեղ չելաւ :

— Ինք՝ Արքան պատուիրած էր բացարձակապէս
գաղտնիք պահել իր մուտքը մեր բերգին մէջ :

— Ինչո՞ւ . . .

— Որովհետեւ մեր բերգին հրամանատարը՝ գաշ-
նակից է Եգիպտոսի Սուլթանին և . . .

— Գաշնակից ըլլալո՞վ . . .

— Ամսական կարեւոր գումար մը կ'ստանայ Սուլ-
թանէն՝ իր նուէր, որուն հաւատարիմ գործակալը,
իսկ ամամարուի. բերգին մէջ ամէնօրեայ խօ-
լլակութեան նիւթը կը կազմէ այս պարագան :

— Պարզ խօսէ, ծերուկ, կշտամբեց Թագուհին,
կը տեսնեմ թէ բաներ մը կ'ուզես հասկցնել, բայց
շա « մութ ու քողարկուած խօսքեր կ'ընես :

— Ես պարզ կը խօսիմ, Հայոց Տիկին, բողոքեց
պահապանը, մեր բերգին հրամանատարը վտանգա-
սոր լրտես մըն է սի, և մեր Արքան այդ բանը լաւ
գիտէ: Քիչ առաջ ըստ կարծեմ, Արքան հիմա կոռիկոս
զիտէ, շատ հանգիստ է, կը խօրհի մօտ օրէն վերադառ-
նալ Զեր . . . գիրկը:

Մարուն Դշոյին հոգին կը խայտար, ծերուկ
պահապանը ա'յնքան անկեղծ էր ու միամիտ էին իր
ըրած յայտարարութիւնները: որ ո'ւէ կասկած չէին
ըրած յայտարարութիւններն . . . ա'լ պարզուած էր գաղտնիքը
ան-
ներչնչեր իրեն: ա'լ պարզուած էր գաղտնիքը
յայտացած թագաւորը կոռիկոսի բերգը կը գտնուէր
յայտացած թագաւորը կոռիկոսի բերգը իրեն: Ա'խ, կը
ու մէկ քանի օրէն թերես միանար իրեն: Ա'խ, կը
խորհի ինքնիրեն հէք թագուհին հառաչելով մերթ
ընդ մերթ, ան ի՞նչ երջանիկ վայրկեան պիտի ըլլայ,
ընդ մերթ, ան ի՞նչ երջանիկ վայրկեան պիտի բերէ երկրին
ի՞նչ անպատճեմ բերկութիւն պիտի բերէ երկրին
բնիկ տէրը՝ վեհոգի կետոն, ինչե՞ր, ինչե՞ր պիտի
բնիկ տէրը՝ վեհոգի կետոն, ինչե՞ր պիտի
պատմէր իր երկար պանդխտութեան կեանքէն . . . :

— Բարի՛ ծերուկ, ըստ քնքոյշ ու գորովալի
ձայնով մը, դուն երկնառաք հրեշտակի մը պաշտօնը
կայ լու կատարեցիր. սուզի մէջ ընկղմած պալատիս վրայ յու-
լատու ճառագայթ մը ծագեցաւ հիմա . . . օրհնեա՛լ ըլ-
լատ ուրիմն, ո'վ պատուական ծերունի . . . :

Կոռիկոսի բերդին ծեր պահապանը բառ մը չարտասանեց, ո'չ իսկ շնորհակալութեան բառ մը . միայն, մինչև գետին խոնարհելով, Մարուն Դշիսոյին ազգաւրար ակնարկին վրայ գուըս ելաւ :

Թագուհին պարգևներով լցուց հաւատարիմ պահապահը, որուն յանձնեց նաև նամակ մը, Լեռնի Եղիողեալ:

Նոյն օրը Տարսոնէն մեկնեցաւ բերդին ծերունի պահապահնոր:



ΦU.

ԵՐԿՈՒ ՍՈՒՐԻ ՄԵԶ

Կոռիկոսի ծերուկ պահապանը մեկնած էր արդէն
Մարտուն Դշլոյի ինքնագիր նամակը տանելու՝ կետոն
Ե. Լուսինեանի, որ ինչպէս յայտնի եղաւ յիշեալ պա-
հապանին տեղեկատուութենէն, կիպրոսէն յաջողած էր
մեկնիլ և ապատանիլ կոռիկոսի բերուզ:

Թագուհին, շատ գիւրահասկնալի անձուկով մը կը սպասէր իր վաղուց անյայտացած տիրոջ վերադարձին, երբ յանկարծ գուժաքեր սուրհանդակներ կը հասնին Տարսոն և կ'ազդարարեն Պայթէմուրի հրոսակներուն կողմէն Տարսոնի պաշարումը :

በዚህ ንግድ የመንግሥት መጠየቃ

Մահմետական յանդուգն զօրավար մըն էր անի ,
որ նախապէս տարիներով պաշարած էր Սիսի մայրա-
քաղաքը՝ Խալիֆային հրամանով , ու հիմա , Սիսի պա-
շարուցը վերցուցած , կուգար Տարսոնը գրաւելու և
առեանդելու Մարուն թագուհին , այս կերպով վճռա-

կան ու մահացու հարուած մը տալու համար կիլիկիոյ վերջին Հարստութեան։
— կիլիկիոյ վերջին օրե՛րը, կը մըմջէին ամե-նուրեք ու կը պատրաստուէին ականատես ըլլալու նո-րանոր աղէտներու և բարբարոսութեանց, որոնք վի-ճակուած էին այդ գեղեցիկ երկրի տարաբախտ բնա-կիչներուն։

Մարուն թագուհին, որ անձկանօք կը պատրաստուէր ողջագուրելու վերադարձող թագաւորը, ուռանդակներուն այս անսովոսելի լուրերուն վրայ՝ կը շուշարի, կ'աճապարէ փախչիլ, Պայթէմուրի վայրագուրեան ձեռ որ չինալու համար։

զօրքերուն առաքել ըլլուն՝ Մէկ կը պարպուի արքուն
Մէկ քանի ժամուան մէջ կը պարպուի արքուն
նիքը, բոլոր կարսախները կը փոխադրուին Ատանա
և հոնիկէ Սիս, ուր բնակչութիւնը համեմատաբար ա-
պահով կը նկատուէր՝ թշնամի բանակը հեռացած ըլլ-
յալով այս սահմաններէն։ Ու Տառ առեթէ ամբողջովին

լալով այդ սահմանական է երբ Տարսոնի բնակչութիւնը գրեթէ ասելու և
կը հեռանայ, ամայի թողլով բնակարաններն ու շուր-
կանները, երբ կետնքի շարժումը կը դադրի այդ եր-
բեմի ծաղկաւէտ ու բարդաւաճ մայրաքաղաքին մէջ,
երբ ամէն մարդ ինքզինք մահուան վերահս վտան-
գէն փրկելու անխուսափելի հարկին տակ կը գտնէ ու
փախուստի ճամբան կը բանէ՝ հալածական և յուշ
սահատ, երբ վերջապէս, թշնամի գունդերուն ազդած
ահ ու սարսափը կը տարածուի շուրջանակի, երկերը
կը մատնուի ոսոկալի անիշխանութեան մը՝ որուն ան-
միջական հետեւանքը կ'ըլլայ թալան, կողոպաւտ, ա-
րիւնոտ ոճիրներ, այնպէս որ Պայտէմուրի զօրքերուն
առջե ժաման հարթուած կը համարուի :

առջև ճամբաս կալւ եւ Պայթէմուր իր յաղթական մուտքը կ Ե՞ւ ու սոնի մէջ ։ Համատարած ամայութիւն, ու մեռելային լոռ թիւն . . . :

Անմիջապէս կը տիրէ մայրաքաղաքին, մնացեալ
բնակչութիւնը՝ ծերերէ, մանուկներէ, ախտաւորներէ,
անդամալոյժներէ բազկացած, անխտիր սուրէ կ'ան-
ցընէ, իր հարէմին վերապահելով միայն գեղանի կի-
ներու և կոյոերու քանի մը տասնեակներ:

Իսկ Մարուն թագուհին բարեբախտաբար ճիշդ
ժամանակին ազգաբարուած, գիշեր ու ցերեկ անդուլ
անդադար ճամբորգութիւն մը կատարելով, կը յաջողի
վերջապէս առնել իր շունչը Սոոյ մայրաքաղաքը:

Ասդին, կոռիկոսի բերգին մէջ, զարհուրելի ոճիր-
ներու նախապատրաստութիւն մը կը նշմարուէր. Հա-
յոց վերջին թագաւորին՝ Լեւոն Ե.ի դէմ ստոր դաւա-
գրութիւն մը կը սարքուէր:

Որո՞նց կողմէն սակայն:

Տարաբախտ կիլիկոյ ազգային թշնամիները մէկէ
աւելի էին. թէ՛ բնիկ և թէ օտար շրջանակներու մէջ,
սակայն ասոոց մէջէն ամենէն զարհուրելին ու վտան-
գաւորը կը համարուէր կոռիկոսի բերգին հրամանա-
տարը, որ ինչպէս յիշեցինք, եգիպտոսի Սուլթանէն
գրամական կարեւոր նուէրներ կ'ստանար:

Այս մարդակերպը՝ շահամոլութենէն մզուած, և
մանաւանդ Լեւոն Ե.ի դէմ բնածին ատելութիւն մը
սուոցանելով, անխղճութիւնը կ'ունենայ ստապատիր
յերիւրանքներով մատնել Լեւոնը Տարսոնի նոր քա-
ղաքապետին, զգուշացնելով այս վերջինը յեղակարծ
յարձակումէ մը՝ Հայոց թագաւորին կողմէ:

Ստոյգ է թէ՝ Լեւոն Ե. ունէր այգափսի գիտաւո-
րութիւն մը. Տարսոնը վերստին ձեռք ձգելու ժրա-
գիր մը կը մշակէր այդ միջոցին կոռիկոսի բերգին
մէջ, ու այդ ծրագիրը գլուխ հանելու համար իր միակ
յոյսը դրած էր Եւրոպայի, ու մասնաւորապէս կիպ-
րոսի վրայ, որոնք պիտի կրնային օգնութիւններ զրկել
իրեն, կիւրդոսի վրայով, այն հռչակաւոր գետին,
որուն մէջ խեղդուած էր Շիկամօրուս Թրէտէրիքը:

Կոռիկոսի հրամանատարին մատնութիւնը կանդ
չէր առներ հոս. Տարսոնի քաղաքապետը գրգռելէ
ետք, իր թունաւոր գանակը սրեց ու փորձեց միսել
զայն Լեւոնի սիրտը . . . : թէ՛ կիպրոսի թագաւորը և
զայն Ճեւոնի սիրտը . . . : թէ՛ կիպրոսի տեղեկագիրներով զայ-
թէ՛ Ճենովացիները գաղտնի տեղեկագիրներով զայ-

թէ՛ Ճենովացիները գաղտնի տեղեկագիրներով զայ-

թէ՛ Ճենովացիները գաղտնի տեղեկագիրներով զայ-

թէ՛ Ճենովացիները գաղտնի տեղեկագիրներով զայ-

թէ՛ Ճենովացիները գաղտնի տեղեկագիրներով զայ-

թէ՛ Ճենովացիները գաղտնի տեղեկագիրներով զայ-

թէ՛ Ճենովացիները գաղտնի տեղեկագիրներով զայ-

թէ՛ Ճենովացիները գաղտնի տեղեկագիրներով զայ-

թէ՛ Ճենովացիները գաղտնի տեղեկագիրներով զայ-

թէ՛ Ճենովացիները գաղտնի տեղեկագիրներով զայ-

ձագանգէր, մեր ծերուկ պահապանը՝ բերդին գաղտնի ճամբաներուն մէջէն կ'անցնէր գողի մը պէս, ու կը յաջողէր ներս մտնել գոնակէ մը, որ կ'առաջնորդէր ուղակի Լեռն Ե. ի ննջասենեակլը:

Հայոց թագաւորին քունը նոյն գիշերը փախած էր արգէն ու անոր միտքը կը տանջուէր ու նախազգացումներէ: Մինչեւ կէս գիշեր, Սոհիէր մարածախտը ու կինը՝ Ֆիմի կոմսուհին և ուրիշ հաւատարիմ զինակիցներ՝ անոր սենեակլը հաւաքուած, կիլիկիա վերագառնալու մասին խորհրդակցած էին:

Լեռն հազիւ թէ աչքերը գոցած ու քունը տառած էր, երբ իր ննջարանի գուռին սեմէն ձայներ լսելով ընդուած կ'արթննայ:

— Ո՞վ է ան, կը հարցնէ խուճապով մը, գիշերուան այս առաջացած պահուն, կասկածելով թէ՝ մի գուցէ գաւագրութեան մը հանդէպ կը գտնուէր:

— Ե՛ս եմ, ե՛ս, Տէ՛ր Արքայ, մը մնջեց գողդոշուն ձայն մը, որ շատ ծանօթ էր իրեն:

— Դո՞ւն ես, Մէ՛հ...

— Նոյնինքն, այս, բերդին պահապանը, ձեր հաւատարիմ, անձնուէր ծառան . . . :

Թագաւորը ներս առնելով հաւատարիմ ծառան.

— Ի՞նչ կայ ծերուէկ, հարցուց զարմանքով:

— Բան չկայ, Տէ՛ր Արքայ, հիմա՝ պիտի ըսեմ:

Ու թագաւորին հրամանին վրայ, ծնրադիր նստաւ անոր առջեւ:

— Տէ՛ր Արքայ, ըստե մտահոգ գէմքով մը, ըզդուշաւոր ակնարկ մը պտտցնելով իր շուրջը, ժամանակը շատ ուշ է, գեռ չի լուսցած, արշալոյսէն առաջ, պէտք է թողուք այս մահաբոյր բերդերնիս . . . Լեռն ցչցուեցաւ:

— Տէ՛ր Արքայ, շարունակեց ծերուկը նոյն թօ-

նով, վտանգը կարծուածէն շատ աւելի մեծ է, մէկ վայրկեան յապաղումէ՝ անդարմանելի աղէտներ կը ծագին, գիտցած ըլլաք:

— Բայց պատմէ՛ նայինք ինչ է պատահեր:

— Տէ՛ր Արքայ, ես վաղուց կը գուշակէի, մեր բերդի հրամանատարին ընթացքը կասկածելի կը գըտնէի, կ'զգայի թէ այդ հրէշը գաւեր կը նիւթէր ձեզի նէմ. գժբախտաբար իրականացան կասկածներս . . .

— Ի՞նչպէս . . .

— Կիպրոսէն լրտեսներ հասան, ոտքէ մինչեւ գըլուխ զինուած, իրարու հետ խօսակցութեան բռնուածէին. լսեցի . . .

— Ի՞նչ լսեցիր . . .

— Կ'ըսէին թէ, մասնաւորապէս զըկուած էին, ձեզ ձերբակալելու, և . . .

— Ինչու պիտի ձերբակալեն զիս, հարցուց Լեռն տենդոս շարժումով մը. չի հասկցա՞ր:

— Տէ՛ր Արքայ, իբր թէ գուք ապստամբութիւն

— մը կազմակերպելու համար է որ կիլիկիա պիտի վերագառնաք . . .

— Բայց որո՞ւ գէմ, ընդմիջեց թագաւորը, բան չիմացա՞ր այդ մասին:

— Այս, Տէ՛ր Արքայ, իմացայ. իբր թէ կիլիկիայէն գէպի կիպրոս արշաւանքի մը պիտի ձեռնարկէք, և

— Ո՞վ է թելագրեր այդ յիմար զաղափարը:

— Տէ՛ր Արքայ,

— Մեր բերդին հրամանատա՞րը, Տէ՛ր Արքայ,

գուք չէք գիտեր ի՞նչ վատ արարած մըն է . . . :

կեռն սկսաւ մտմտալ, պահապանին յայնոււ լեռն սկսաւ մտմտալ, պահապանին յայնոււ թիւնները շատ լուրջ էին, և յետոյ՝ կը խորհէր թէ,

թիւնները պիտի անմիջապէս փախչէր, ձենովան գիշերը պէտք է անմիջապէս փախչէր, ձենովան գիշերը չի մատնուելու ցի գաղտնի գործակալներուն ձեռքը չի մատնուելու ցի գաղտնի գործակալներուն ձեռքը չի մինակը համար. բայց ի՞նչպէս պիտի յաջողէր, ինք մինակը համար, բայց ի՞նչպէս պիտի յաջողէր, մինք մայրը, փետէր, իբրեն հետ ընտանիք մըն ալ ունէր, մայրը, փետէր, իբրեն հետ ընտանիք մըն ալ ունէր, մայրը, փե-

լեռներու Տիրուհին

սան, աղջիկը և ասոնց մատղաշ զաւակները . . . դըժու
ուար գրութեան մը մէջ կը գտնուէր :

— Մլեհ, ըսաւ յանկարծ, գուն հիմա վստա՞հ
եռ, կրնա՞ս զիս համոզիլ թէ այդ մարդիկը յատկառ
պէս հոս եկած են զիս ձերբակալելու համար . . .

— Ի՞նչ կ'ըսէք Տէր Արքայ, բողոքեց միամիտ
ծերուկը, ես այս տարիքիս մէջ սո՞ւտ պիտի խօսիմ.
ականջներովս լսեցի, ամէն պատրաստութիւն տեսած
են, եթէ մինչեւ արշալոյս այս անիծեալ տեղէն չի
փախչէք, պիտի ձերբակալե՞ն ձեզ . . .

— Ուրեմն ի՞նչ կեցեր կ'սպասենք, յարեց Լեւոն
յուղուած գէմքով մը :

Եւ յանկարծ ստքի ելաւ ու .

— Ինծի նայէ՛, Մլեհ, ըսաւ հրամայական շեշտով
մը, շուտ, հիմա գնա՛ լուր տուր Մարաջախտին, թող
անյապաղ ձեռք առնէ ամէն զգուշութիւն, և առանց
կասկածներ արթնցնելու, ա՛յս գիշերուընէ թող ջանայ
մեզ այս անիծեալ բերդէն հեռացնել :

— Տէ՛ր Արքայ, կմկմաց ծերուկը, բայց . . .
Ի՞նչ, ըսէ՛ . . .

— Մայրագուհին արդէն հիւանդ, պիտի յան-
կարծամահ ըլլայ, երբ լսէ . . .

— Թո՞ղ չի լսէ, հրամայեց Լեւոն, բացարձակ
գաղտնիք պէտք է պահուի, կը հասկնա՞ս . . .

— Բայց այսպէս յանկարծ մեկնիլ . . .

— Ի՞նչ կրնա՞ս լնել, յարեց Թագաւորը, ան-
խուսափելի՛ է այս գործելակերպը, եթէ ո՛չ . . .

— Պիտի մատնուի՞ք, լրացուց ծերուկը :

— Գիտե՞ս, Մլեհ, մէ՛կ վայրկեանը գա՞ր մը կ'ար-
ժէ այս պարագային՛ երբ վտանգը կ'սպառնայ. զո՞-
հողութիւնները գին չունին. ես պէտք է կեանքիս
ու պատիւս գնովը նետուիմ վտանգին առջեւ, պէտք
է վերադառնամ բո՞յնս . . .

Տարիներէ ի վեր հալածական, թափառիկ, նշ-
քին թէ արտաքին թշնամիներու լարած թակարգներէն
հազիւ ինքզինք ազատած՝ հիմա, գերագոյն բոպէին,
երբ կ'երազէր վերատին ողջունել երկիրը, ահա՛ մութի
մէջ գործող սինլքոր գաւադիրներ՝ անքուն կը հսկէին
վերջ մը դնելու համար իր կեանքին :

Հէ՛ք թագաւոր, երկու սուրի միջև կը չարչար-
ուէր. ո՞ր ճամբան պիտի ընտրէր, Կիպրոսի՞ թէ կի-
լիկիոյ. բայց Կիպրոսէ՞ն զրկուած էին զինքը ձերբա-
կալելու պաշտօն ունեցող լրտեսները. բերդին հրամա-
կանարը մատնած էր զինք և ամբաստանած՝ իբրեւ
ապստամբ . . .

Կիլիկիա՞ . . . բայց հո՛ն կ'սպասէին իր գահիները.
իշխաններ և բարձրաստիճան պաշտօնակալներ՝ որոնք
եթէ չի յաջողէին ողջ բանել կամ սպաննել զինք,
պիտի. գրգռէին ու իրեն գէմ հանէին Սարակինեան
բանակները . . .

Եւ սակայն երկու չարեաց փոքրագոյնը պէտք էր
ընտրէր. բաղդը զինք կը կանչէր իր երկիրը, անտէ-
ընտրէր կիլիկիա, ուր կ'սպասէր իրեն կամ գահը,
կամ մահը . . .

Ծերուկ պահապանը փորձ ուազմիկ, հաւատարիմ
զինակիր ու մահը ծաղրող, անընկնելի կամքի տէր
մարդ, ինքզինք ամփոփեց ու համոզկեր շեշտով մը.

— Տէ՛ր Արքայ, ըսաւ յանկարծ ընդհատելով լը-
ուութիւնը, քանի ո՞ր վճռած էք, օ՞ն ուրեմն, ես
ուութիւնը, քանի ո՞ր վճռած էք, օ՞ն ուրեմն, ես

կազմ ու պատրաստ եմ կեանքս զո՞հելու թագաւորին
համար . . .

— Մլեհ, Մլեհ, ըսաւ հրամայական ձայնով մը,

գնա՞ս ուրեմն ազգարարէ Մարաջախտին, գիշերով

պէտք է փախչինք :

— Ուր, Տէ՛ր Արքայ :

— Սարոսի գետաբերա՞նը . . .

Ու կոռիկոսի բերդին պահապանը դուրս ելաւ :

ԺԲ.

ՓԱԽՍՏԱԿԱՆ ԿԱՐԱԽԱՆԸ

Կոռիկոսի բերգին մէջ այն գիշերը խորհրդաւոր շարժում մը կը նշմարուէր :

Յուլիսի մէջ էր . Կիլիկիոյ ծովեղերքը ճշուշապատ , տօթագին ցերեկուան մը շունչը՝ զով գիշերուան մէջ մրմիջող հովին հետ խառնուած , մեղմ . անոյշ ու գաղջ մթնոլորտ մը կ'ստեղծէր շուրջանակի :

Ծիրանի ծով մը կը ծփար անամպ երկնի մը կապուտակին տակ , ուր լուսնի մը միակ պլազուն , սպիտակ լոյսը՝ խաւարամած այդ անհուն ովկիանոսին մէջ , փարոսի մը պէս կը սրսկէր իր արծաթի ճառագայթները :

Պահը խորհրդաւոր էր , լուսւթեան ու խաղաղութեան վերջին պահը . . . :

Յուլիսեան գիշերուան այս շքեղօրէն տրտում տեսարանը կը պարզուէր կոռիկոսի հակայ բերգին աշտարակներուն , ու ծովահայեաց պարիսպներուն վերև , որոնց ոտքը կուգային փշրուել , յաւիտենական խարակներու կողին Միջերկրականի կապոյտ ալիքները :

Այս պատմական բերգը որ ծովեղերքին երկայնքը կը բարձրանար : հոն չէր վերջանար Անյիշատակ դաշըերէ ի վեր . յարախոռով ծփանքներուն մէջ իրենց գլուխը գէպի վեր ցցած ահագին ապառաժներու հատորներ՝ կը ձեւացնէին կամուրջ մը , որուն ծայրը կը նստէր կղզեալ մը , կոռիկոսի ծովային բերգը , ուր ապաստանած կեւոն Ե . թագաւորը՝ իր գիշերային փախուստի տենդու պատրաստութիւնները կը տեսնէր :

Լուսնի խաղաղ ճառագայթներուն տակ , նաւակուներու տորմիդ մը կը թիավարէր արագօրէն , ուղղուե-

լով գէպի մօտակայ ծովեղերքը , կոռիկոսի ցամաքէն հեռու :

Լեւոն Ե . ի փախստական կարաւա՞նը . . . Քանի մը տասնեակ զինեալ կտրիճներէ բազկացած այդ խումբը կը հասնէր վերջապէս ամայի ծովեղերք մը , առանց հանդիպելու զինքը հետապնդող լրաեսներու և կը յաջողէր ցամաք ելլել : Վերջին յուսահատական փորձ մըն էր , հալածական արքայի մը կողմէն , որ երկար թափառութերէ կան արքայի մը կողմէն , որ երկար թափառութերէ վերջ , կ'երազէր վերստին ձեռք բերել իր կ'որսուած վերջ , կ'երազէր վերստին ձեռք բերել իր կ'որսուած թագը : Սակայն ո՞ւր կ'երթար կարաւանը . . .

Տարսոն գրաւուած էր թշնամիներէն , որոնք մարդախի պէս խուժած էին հոն ու մայրաքաղաքին երկրախի պէս խուժածած էին հոն . իր սիրելիներէն Մարուն սեռ բնակչութեան մեծ մասը սրէ անցուցած . . .

Ո՞չ ոք մնացած էր հոն . իր սիրելիներէն Մարուն Դշոյշէն սկսեալ մինչեւ յետին պալատականը : Թուրքմէններուն ու Գարամանի պէկերուն զօրա-

թուրքմէններուն ու Գարամանի պէկերուն գորագուասկ սիլուած էին ամենուընք : Գունդերը սարսակ սիլուած էին ամենուընք : Կիլիկիոյ չէն ու բազմամարդ քաղաքները մոխրակոյտներու վերածուած , խելակորո , հալածական բնակչուներու լուսակոյտին կը փախչէին թշնամի սուրբին ընտանիքներ խմբովին կը փախչէին իրենց առջեւէն , տուն տեղ թողած կը հեռանային իրենց բնակալայրէն , Գաղթականութեան ու պանդիստութեան ցուպը ձեռքելնին , կորսաքամակ ծերեր՝ թոռթեան ցուպը ձեռքելնին , կորսաքամակ ծերեր՝ թոռթեան նիկներնուն հետ կ'երթային թագստոցներ փնտուելու , նիկներնուն հետ կ'երթային թագստոցներ փնտուելու , անառիկ լեռներու քարանձաւներուն ու թանձրախիտ անտառներուն խորերը :

Եւ այսպէս , երկիրը կը պարպուէր իր հարազատ զաւակներէն . որոնք կ'երթային հաստատուիլ Միջերազաւակներէն : մէջ :

Կրականի կղզիներուն մէջ : Հուոդոս , կրետէ ու կիպրոս կը հասնէին յաջորդաբար հայկական Մարտիրոսութեան վերապրած բետապատրական կ'երթային կը հաստատուէին կորները . որոնք վերջնականապէս կը հաստատուէին այդ օտար երկինքին տակ :

Խակ տարլարախտ Արքան, իր մէկ երկու տասնեակ ռազմիկներով պիտի գար փրկել իր երկիրը, առանց երբեք տեղեկացած բյալու հոն անոաչ ռատձածնիսուն:

Ամայի և ապահով ճամբաներէ, փախստական կառաւանը դէպի ներսերը կ'առաջանար անվտանգ, երբ յանկարծ ձորի մը մէջէն, խոռվ հեծեծանքի մը տը-խոռը արձագանգը լսուեցաւ:

Վայրկենապէս կանգ տռաւ իսուս ամուս

Մայր-Թագուհին ու Ֆիմի կոմսուհին . ինչպէս նաև ուրիշ գեռատի իշխանացուններ , ահ ու դպի մատնուած , չէին համառափես առաջանաւ ։

Հետոն Ե ի տիրական ձայնը լուսեցաւ այս ընդհանուր խուճապ տագնապին մէջ, և կարաւանը վերստին սկսաւ շարունակել իր ճամբան, մինչեւ հեծեծանքի խուլ ձայնը կը մօտենար և աւելի որոշակի կը լուսէր:

Սահիեր Մարաջախտը, իր սեւ, ամենի ձիուն վը-
լայէն աջ ու ձախ հրամաններ կ'արձակէր կարաւանին,
անվեհեր առաջանալու գէպի ձորին կազմը, ուրդէ,
թանձրաստուեր մթութեան մէջէն կը հասնէր բնդհատ
հեծեծանքը:

Արշալոյսը գեռ հեռու էր ճերմկցնելէ Արեւելքի հորիզոնը, թէև լուսինը տակաւ կը ցածնար Արեւմուտքի բլուրներուն վրայ ու Երկինքին մէջ, հոս ու հոն ցանցնուած աստղեր կը բարձրացնէին:

Φωιμυστακάνην ήταν ότι η σύμβαση του έγινε:
Καρπατικήν ψήφην δέχονται οι Ελληνο-Αρμενικοί πολιτισμοί.
Οι Αρμενοί αποδέχονται την ιστορία της Ελλάδας και την ιδέα της ελευθερίας.
Οι Ελληνο-Αρμενικοί πολιτισμοί αποδέχονται την ιστορία της Αρμενίας και την ιδέα της ελευθερίας.

Հազիւ անցած էր քանի մը վայրկեան, երբ կարւանը թագաւորին ազդաբութեան վրայ գագարաւաւ,

Արգէն արեւելեան հովիզոնը կ'ակսէը ձերժիլ ,

ամառնային գեղեցիկ արշալոյս մը կը խռատանար փա-
րատել կարաւանի մարդիկներուն գիշերային սոս-
կումները :

կարաւանի դադարին հետ գաղրած էր սառ և առ
ծանօթ ձայնը :

Մութը տակաւ կ'անյայտանար ու զորիս լսութեա-
ռա պահը կը տիսնուէին աղօտակի:

Արքայական վրանը լարուած էր արդէն և կառա
իր յոգնաբեկ ընտանիքով շրջապատուած, կը պատ-
րաստուէր քիչ մը հանգիստ ընել. երբ վրանին առջե-
երեւցաւ Սոհիէր Մարաշախտը և զինուորական բաւե-
լով մը ներս մտաւ:

— *Տէր Արքայի, ըստ, երեւան ուշից է*

— ի՞նչպէս, ո՞ր գաղտնիքը ։

— Քիչ առաջ լսում է եղելութիւնը։

— Մարուն թագուհին, կողիկոսի բժիշխու ու լ
ապանին մեկնումէն ետքը, մայրաքաղաքը ստիպ-
ծ էր թողուլ ու փախչիլ, որովհետեւ . ինչպէս զե-
յիշեցինք, թշնամի զօրագունդերէ պաշարուած,
ըկեանէ վայրկեան յարձակում կրելու վտանգին
էկ: Կո ոտնումէք:

Ուստի, կանխաւ ազգարարուած, յաշու ու գուտանդ փառքի Սիս, արքունիքի գանձերով ու վտանգ փախչիլ դէպի Սիս, մարդկանի մասնակ, պահա-
մարդկիներով • սակայն, միւնքոյն ժամանակ, պահա-
պանին պատմութենէն լիմացած ըլլալով Լեւոն Եղի-
թագստոցը, և վախնալով որ չըլլայ թէ աճապարէր
անի Կոռիկոսի բերդէն ուղղակի Տարսոն գալ, ինչպէս
որ ինք փափաք յայտնած էր այն նամակով, զոր լը-
կած էր ծերուկ պահապանին ձեռքով, անմիջապէս
երկու սուրբհանդակներ ճամբայ հանած էր զայն գե-
րեզու սուրբհանդակներ ճամբայ հանած էր զայն գե-
րեզու սուրբհանդակներ ճամբայ հանած էր զայն գե-

Լեռնի մայրաքաղաքը, ուր բարեբախտաբար այդ օրերը հանգարտութիւն կը տիրէր, պաշարումը վերացըւած ըլլալով՝ առժամապէս և ազատ երթեւեկը վերըստին հաստատուած:

Սրգ, Մարուն Դշիսոյի այս երկու սուրհանդակներն
էին որ հեռուէն՝ մութին մէջէն որոշելով արքայական
կարաւանը, ձգած էին ծանօթ եղերական ձայնը, ի-
բենց վրայ հրաւիրելու համար անոր ուշագրութիւնը:
Եւ իրաւունք այ ունէին:

Թագավորին հրամանին վրայ, վրանէն ներս առաջնորդուեցան երկու օն առ առաջնորդուէն թէն

Սուրհանդակիները գուշո ելլերէ յետոյ, լեւսն իր ներկայութեան կանչելով Սոհիքը.

— Մարդաշմատ ըստ ըստաւ, վայրկեանները սուլ են,
պէտք է մեկնինք այս ձորէն, թշնամին շրջանակները
կ'սպասէ դարանակալ:

— Հըսմայեցէ՞ք, Տէր Արքայ, յարեց Մարտղախւար, կարաւանը թող շարժի՞ :

— Անտարակո՞յս, շեշտեց թագաւորը :
Եւ կարաւանը վերստին շարժեցաւ :
Նոյն օրը, մինչեւ իրկուն, առանց կանգ առնե-
լու, գեղի ներսաերը քալեցին, յետոյ երբ գիշերը վրայ
հասաւ, հազիւ երկու ժամ հանդիսաւ ըրին և դար-
ձեալ շարունակեցին ճամբան երկու սուրհանդակնե-
րուն առաջնորդութեամբ :

Ա.ՄՊՈՂ կարաւանը, բացի ընտանիքներէն, կը
բազկանար քսանըհինգ զինակիրներէ, ընտրուած հա-
ւատարիմ ու քաջարի երիտասարդներ, որոնք իրենց
անձը դրած էին իրենց սիրելի թագաւորին կեանքը
փրկելու համար։

Երկու գիշեր երկու ցերեկ շարունակ քաւելով,
կարւանը հասած էր Սոսյ մերձականներուն

Աւ հիմա միայն երեք փարոսախի անջրպիտ մը կը

զատէր Սիսը կեռնէն, որուն սիրտը նոյն պահուն ուժուին կրին կը բարախէր . . . :

Արգեօք ի՞նչ բախտ կ'սպասէր լրսու ։ արդուք և ու
մայրաքաղաքին ոտքը հասած գերի՞ պիտի բռնուեց
իր արիւնին ծարաւի վայրագ թշնամիներէն, թէ պի-
տի յաջողէր զերջապէս անվտանգ լնքգինք նետել հ ն,
իր յանկալի մայրաքաղաքին գիրկը, որմէ զրկուած
էր ա՛յնքան երկար ժամանակէ ի վեր ։

եռք ծուղակ մը լարու ու երեւակայական կասկածսաւ եւ կը խորասուզուեմ երեւակայական կամաց առաջ և մասներու մէջ :

Սակայն երկու սուբհանդակները՝ մեջ գ
կ'առաջնորդէին կարաւանը, շատ լաւատես էին այդ
մասին և Եթէ Լեւոն հաւատ ընծայէք անոնց պատմած-
ներուն, Սիսի բովանդակի բնակչութիւնը՝ իշխաններէն
մինչեւ յետին ծառան, գրկաբաց պիտի ընդունէին
իրենց վեռագարձող թափառութը։
Քանի՛ մօտենային Ասոյ սահմանները, ա'յնքան

կ'աւելինար Լեռոնի յուղումը՝
Հրճուանքի ու թափիծի, յոյսի ու վախի միջեւ
Շնուհանչք, մերթ կը խայտար։

տարութեղը, մերթ զը
Երկու հոգի կ'ապրէլ այն պահուն կառու ոչ
վեցամասն, իրիկուան վերջալուսային շաբան-

թաղներուն մէջ, նշմարուեցաս օնայ և ու ու

Պաշարող թշնամի բառը է
զած հեռացած էր կիլիկոյ մայրաքաղաքաին սահման
ներէն, այնպէս որ ո՛չ մէկ վտանգ կ'սպառնար. ո՛
մէկ խոչընդուռ կը խափանէր թագաւորին մուտքը:
Երբ հազիւ մէկ ժամուան ճամբայ մնացած է
կտրելու, կերոն վար իջաւ ձիէն:

Արքայի օրինակին հետեւեցան հետեւորդները :
Սոհիէր Մարզախտը, Թագաւորին գիմացը բարեւի կեցած, հրամանի մը կ'սպասէր :

— Մարաջա՞լիտ, ըստ կետոն տիրական ձայնով
մը, ինծի համար անկարելի կը թուի համբերել, պէտք
է անմիջապէս իմաց տանք, չէ՞:

— Արքային է հրամանը, ես պատրաստ եմ անմիջապէս գործադրելու:

— Ուզեմն երկու ձիաւոր թող' լ ժեկնին Սիս, աղ-
դարաբեն մեր գալուստը:

Վայրկենապէս գործարուեցաւ Արքային հրամանը :
Մարտն Դշխոյին երկու սուրհանդակները՝ Լեռոնի
ինքնագիր նամակը ձեռքբռնին, երկու սրարշաւ ձիե-
րու վրայ նստած, Սլա թռան :

Մարուն Թագուհին, հոգեկան տագնապներու մէջ,
նոպաներ կ'անցընէր, մինչեւ այն ատեն լուր մը չէր
ստացած, սկսած էր սեւ կասկածներէ տանջուիլ՝ իր
դրկած երկու սուրհանդակներուն նկատմամբ ու գի-
շերը չէր կրնար քունը տանիլ. պալատականները զու'ր
կը փորձէին մխիթարել հէք Թագուհին:

Երկու ձիաւոր սուրհանդակները Սիս հասան գիշերով և ուղղուեցան զէպի արքունի պայմատը:

— Հայոց Տիգրան Առաքելոց մատան, բարձրածայն աւետելով .
— Հայոց Տիգրան, Հայոց Տիգրան, Արքան կուգալ .
եկա՞ւ Արքան . . . ?

Մարտւն թագուհին պատշգամին մէջ երեւցաւ:
Շուտով լոյսերու մէջ եւ-

— Ապա աքաղաքին մէջ տարածուեցաւ բարի լուրը :
Մունետիկները սկսան փողոցներուն մէջ կանչել .
— Արթնցէ՛ք, արթնցէ՛ք, ո՞վ Սսեցիք, լեռն
լըքա՞ն կուգալէ

Եւ մայրաքաղաքին բովանդակ բնակչութիւնը, որ
սորունկ քունի մէջ ընկղմած էր, ընդուտ կ'արթնայ:

Ամբողջ գիշերը խաղեր ու խօսախճանք պալատին
մէջ թէ առհասարակ բոլոր բնակարանները։ Մինչեւ
արշալոյս ոտքի վրայ էին ամէնքը, հանդիսաւոր և
փառաւոր ընդունելութիւն մը կազմակերպելու համար
իրենց սիրելի թագաւորին, որ երկար ատեն անյայ-
տացած էր ու մեռած կը կարծուէր։

Ու այս բոլոր հանդելանքները՝ խրամագիր
ու լուսավառութիւնները՝ փախստական կարաւանին
համար էին, որ Սսոյ դուռը հասած էր ու կը բերէր
կիլիկիոյ բնիկ տէրը՝ Լուսիննեան Լեւոն Եղ:

१७

ՅԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ

Կիւլիկիա կը սարսռար ցնծութենէն : բովանդակ
երկերը կը պատրաստուէր տօնելու իր բնիկ տիրո՞յ՝
Լեռն ի .ի երջանիկ վերագարձը : ի՞արտասանէր նոյն

Բնդկանուր էր հաւատաքը, կաւագան մը
խօսքը. — Լեռն կուգայ փրկելու երկիրը, վերջ մը
գնելու երկարատեւ անիշխանութեան և
կազմակերպուեին ամենու-

Ու Խըախմանքներ կը զալ բեր . Մարուն Դշնոյին հրամանովը մայրաքաղաքը սուզի քողը կը նետէր վրայէն ու նորապասկ հարսի մը պէս կը պատրաստուէր ընդունելու փեսան , որ եւ եւաէն ու լեռներէն :

Պողոս Ա. Կաթողիկոսը, "որ յաշմութեա-
գին Ե. Ի. երբ առաւ Մարտուն Դչխոյին պատգամը
կեռի վերադարձին աւետիսը բերող, անմիջապէս
հրաման արձակեց բոլոր եկեղեցիներուն զանգակները
հնչեցնել, արտակարգ հանդէսներ կազմակերպել, ար-

քայավայել ընդունելութիւն մը կատարելու համար :

1874 Յուլիս 26ին արշալոյսը ծագած էր արդէն, և անսովոր եռուղեռ մը կը տեսնուէր մայրաքաղաքին մէջ, մանաւանդ մեծ պողոտաներուն ու հրապարակուն վրայ :

Արքայական պալատի բարձր աշտարակներուն վը-
րայ կը ծածանէր Լուսինեան Հարստութեան դրօշակը :

Ս. Սօֆիա Մայր-Տաճարէն պիտի մեկնէր հսկայ
թափօրը . . . :

Հոն հաւաքուած էին խուռներամ երկսեռ բազ-
մութիւն մը, որոնք կը շրջապատէին վեհափառ ծե-
րունի մը և ծիրանիներու մէջ շողշողուն դիցուհի մը,
օրուան Հայրապետը՝ Պօղոս Ա. և Հայոց Տիկինը՝ Մա-
րուն Դշխոյ :

Սոոյ, Տարսոնի, Մամեստիոյ, Անարզաբայի, Առ-
տանայի, Կիլիկիոյ բոլոր վիճակաւոր ու թեմակալ եռ
պիսկոպոսները, հոչակաւոր մենաստաններուն վանա-
հայր ու քորեպիսկոպոսները, Սիսունի բովանդակ եռ
կեղեցականութիւնը հոն էր, Ս. Սօֆիա Մայր-Տաճա-
րին մէջ, չքեզ ու հոյակապ թափօր մը կազմած, Պօ-
ղոս Ա. կաթողիկոսի նախագահութեան տակ :

Թափօրը գանդաղաքայլ կը շարժէր ու դուրս
կ'ելէր Մայր-Տաճարէն, մինչ ամէն կողմէ կը հնչէին
եկեղեցիներուն զանգակները :

Կաթողիկոսին հետ զուգընթաց կ'առաջանար Մա-
րուն Թագուհին իր հետեւորդ պալատականներով :
Յետոյ կարգով կուգային բարձրաստիճան եկեղեցա-
կաններ, վարդապետները, քահանանները, սարկաւագ-
ները, դպիրները, երգեցիկ մանուկները՝ խաչերով,
խաչվառներով, ջահերով, բուռգառներով, ծնծղանե-
րով ու քշոցներով, պալատական իշխանները, հրա-
մանատարները, թիկնապահները, հետեւակ թէ ձիա-
ւոր զինուորականներէն հեծելագունդ մը, ու ասոնց

հետեւէն ժողովուրգը՝ ամէն խաւերէ ու դասակարգէ, գողգոջուն ու կորաքամակ ծերերուն հետ մատաղատի մանկիներ, ցնծութեան արցունքներով թւչուած աշ-
քերնին յառած թափօրին՝ խանդավառ երգերով ու
խնդութեան աղաղակներով կը ճեղքէին բազմութիւնը :
Թափօրը կ'ուղղուէր գէպի արքայական պողոտան
որուն երկու կողմը զինուորական զդթաներ ձգուած էին
կանոնաւոր գնացքը չի խափանելու համար երկսեռ
բազմութենէն, որ տակաւ կ'ստուարանար ու խորտա-
կել կ'սպառնար ամէն ամբարտակ :

Յուլիսեան այրող արեւի մը ոսկի ճառագայթնե-
րուն տակ կը շոշողային զէնքերը, գոյնզգոյն դրօ-
շակներ կը ծածանէին ու հանդիսաւոր թափօրը կ'ա-
ռաջանար յամբաքայլ :

Մայրաքաղաքը պարպուած էր, դաշտերը թափ-
ուած էր ամբողջ բնակչութիւնը :

Այսպէս, զուարթ երգերով ու ծափերով, նուա-
գարաններով ու շարականներով կ'առաջանար թափօրը
գէպի մայրաքաղաքին հարաւակողմի գետակը, որուն
եղերքին երկայնքը, արքունիքին ծախքով մասնաւոր
վրաններ լարուած ու տալաւարներ շնուրած էին, ար-
քայական կարաւանին ընդունելութեան համար :

Թափօրը կէս ժամուան ճամբայ կտրած էր արդէն
հեռուն մշուշներուն մէջէն երեցաւ կարաւանը :

Մունետիկներ յըրուեցան անմիջապէս ամբոխին
մէջ, աւետելու համար թափաւորին ժամանումը :
Յանկարծ ուռեցան, բարձրացան մարդկային կո-
հակները, խառնիխուռուն, խլացուցիչ աղաղակներ կը
թնդացնէին օդը :

Աղաղակները կը կնուեցան .
— կեցցէ՛ կեւոն թափաւորը :

Ուրիշ խուռմը մը կը գոչէր խանդավառ ծափեով .

— կեցցէ՛ Մարուն Դշխոյ, Հայոց Տիկինը . . .

Ուրիշ ձայներ . . .
— կեցցէ՛ կիլիկիա . . .

Եւ ահա Սաոյ դաշտը ձիերով ծածկուեցաւ անմիջապէս :

Մականախաղը սկսաւ ի պատիւ Արքային, որ աշխէտ երիվարի մը վրայ նստած, վեհաչուք գնացքով մը կ'առաջանար դէպի դիմաւորող թափօրը, որուն գլուխը կեցած՝ կաթողիկոս ու թագուհի, անձկոտ սպասումի մը մէջ, կը պատրաստուէին ողջագուրել վերագարձող թագաւորը . . . :

Գետակին եղերքը կանգ առին, արքայական կարաւանը հասած էր:

Աննկարագութիւն մը կը տիրէք
առ հասարակ, հաւատարիմ ժողովուրդը կը փութար
ընդառաջել ու փաթթուիլ իր վեհապետին ոտքերուն,
որոնք վերջապէս կը կոխէին հայրենի սուրբ հոգու...

Ո՞վ պիտի կրնայ պատկերացնել այն սրտաշարժ տեսարանը, Մարուն թագուհին ոսկեճամուկ ու ծիրառ նազդեստ, Լեւոնի թեւերուն մէջ, որուն ոտքերուն տակ կը մռնչէր ամբոխը.

— Ո՞վ առիւծ Արքայ, փրկէ՛ հայրենիքը։
իսկ Կաթողիկոսը՝ սպիտակափառ ծերունի մը,
բազկատարած կ'աղօթէր՝ լուսապայծառ երեսները
դարձուցած Արեւելք, ու կը խրախուսէր իր հաւա-
տացեալ հօտը, նոր կեանքի ու վերածնունդի մաղ-
թանքներով։

Ու այս հանդէսներով ու խրախճանքներով, ծովաւ ծաւալ ամբոխը կը ցրջապատէռ առաջին շաբաթու օրը:

Ս. Հայրապետին ազգանշանին վրայ, յանկարծ
դադար առին երգերն ու պարերը, վերջացաւ նաեւ
մականախաղը և թափօրը սկսաւ շարժիլ ուղղուելով
գէպի մարտադարձը:

ԱՐՔՈՒՆԻ ՆՈՆԱԳԱԾՈՒՆԵՐՈւ ՀՔԵՂ ԽՈՆՄԲԸ ԿՆՅԵցուզ

Սոյն քարը կամբլոնի բերդին դիմաց ՍինԱՊ կոչւած չէնքէ մը հանուած է և պահուած Տարսունի եկեղեցին:



կամաւք անմահ բարերարին՝ Որ է պատճառ հանուրց
գոյին, Ար և հղաւը արքայն Աւշին Տը, Թագա-
ւոր Հայոց զարմին, Կանգնեաց զամբոցս այս ահագին՝
Նոցունց որք աստ ապաստանին, Ըղհիմադիր այս
ամբոցին Ըղթագաղարմն Կոստընդին, Որ նա տիրէ
մեծ գղեկին Աւարտեցաւ ջանաւք սորին Զկլ. (*) Են
(եօթն հարիւր վաթսուն ութին) Արդ որ ի սա ապաս-
տանին՝ Եւ կամ մարմնոյ աչաւք նային Տալ փոխա-
րէն զՏէր ողորմին Լինել ժառանգ աղեն դրախտին։
Ամէն։

ՀԱՅ :
(*) 768 Հայկ. բուակ. + 551 (Քա.ի բու.) = 1319 :

Հուսինեան Քայլերգը, մինչ եկեղեցական թափօրը կը
յառաջանար երբելով ու Ս. Հայրապետը շուրջանակի
օրհնութիւններ կը սփոէր իր ձեռքի Ս. Լուսաւորչի
Աջոպիր։

Երբ հասան պարիսպին ոտքը, Ս. կաթողիկոսը
պահ մը կանգ առաւ ու դառնայով լեռոնի.

— Տէ՛ր Արքայ, ըստեւ, ահա' երկիրդ, ահա' մայտ
բաքաղաքդ, մտի՛ր ուրեմն ո'վ բնիկ Տէր, մտի՛ր իբրև
յաղթական ու կառավարէ՛ աղքադ:

Լեռն Ե . իսկայն վար իջաւ ձիէն ու մօտենալով
Ս . Կաթողիկոսին , խօնարհաբար համբուրեց աջը ու
դառնալով ամբոխին , որ խլացուցիչ աղաղակներով ու
ծափերով օգը կը թնդացնէր , արցունքու աչքերով ու
գողգոչ ձայնով մը .

— Ո՞վ իմ սիրեցեալ ազգ, ըստու, իմ պաշտելի՛ կիլիկիա, նոր կեանք ա՛ռ, և լուսա՛, Տէսո միկու հեռաւ:

Ու բիւրաւոր շրթունքներէ թռան խանդավառ
աղաղակներ:

— Կեցցէ՛ Ժեր բնիկ Տէրը, կեցցէ՛ Լեւոն Արքան։
Ու յետոյ։

— Կեցցէ՛ Մարուն Դշոյ, կեցցէ՛ Հայոց Տիկինը։
Ու ծափերը կը յաջորդէին ծափերու և մթնու-
լութը կ'ելեկտրականանար։

Յուլիսի Քսանըվեցը, այդ պատմական օրը տեղի ունեցաւ Կիլիկիոյ վերջին թագաւորին յաղթական մուտքը՝ Սիս մայրաքաղաքին մէջ :



ΦΤ.

ԱՐԵՎԻ ԶԵՐՔԵՐ

Սաոյ ու շրջականերու մէջ հանրային ցնծութեան
խանդավառ ցոյցերը՝ տօն, խրախճանք, խնջոյք, պար
ու խաղ, ամէնք գերջացած, կեանքը վերստացած էր
արգէն իր սովորական և կանոնաւոր ընթացքը։

Սակայն, ինչպէս անհատականը սովորական բեւս աւելի՝ հանրային կեանքի անողոք իրականութիւնը դառն անակնկաներ կը պարունակէ . որսնք յաճախ կը յաջորդեն ծալրայեղ ուրախութիւններու և միամիտ յոյսերու վաղորդայններուն :

Դժիսեմ բազդը գեռ չէր դադիւն՝
սինեան տոհմին այս վերջին շառաւիզը, կեւոն ե-
թագաւորը, որուն ամբողջ կեանքը զարհուրելի ողբեր-
գութիւն մըն էր, եղերական տռամիերու շարք մը:
Որո՞նք էին արդեօք այն սեւ ձեռքերը, որոնք
խաւարի մէջ դաւեր կը սարքէին անոր կեանքին,
անոր դահին ու թագին դէմ...:

քերը, որոնք չէին խղճահարութիր մարելու Ազգին
ձրա՛ցը . . . :

Ընթերցո՛ղ, եկուր քեզի հետ պրադտենք, թերթա-
տենք մեր պատմութիւնը. ի՞նչ կը տեսնէք հոն: —
Ներքին, առանին կույներ՝ իշխաններու միջև, առ-
վերջանալի գաւագրութիւններ՝ իրարու դէմ, եղբայ-
րապանութիւններ ստոր մատնութիւններ, կղերա-
կանի և աշխարհականի մեղապարտ պայքարներ, ամօ-
թալի գասալքումներ, պանդստութիւն, գաղթականու-
թիւն և գարձեալ գաղթականութիւն՝ աղէտներուն
աղէտը . . . :

Փառամոլ ու շահախնդիր իշխաններ, մեծ մասը՝
կուսինեան գահին թեկնածուներ. վաղուց ծրագրած
էին հրէշային գաւագրութիւն մը. և սակայն՝ միւս
կողմէ, Արքունիքին հաւատարիմ ու Հայրենիքին
գոյութեամբը մտահոգ բնիկ իշխաններ, կեւոն Ե.ի
կողմնակիցներ, արթուն կը հսկէին ու չէին թոյլ տար
որ անոնք, այն ազգագաւ ու սե ձեռքերը, կարենա-
յին գլուխ հանել իրենց պատրաստած ծրագիրը:

Իրաւ է թէ կեւոնի անյայտացումը մեծապէս սա-
տարած էր իր անհաշտ հակառակորդներուն անկաշ-
կանդ գործունէութեանը, և բովանդակ կիլիկիան
անիշխանութեան մատնուած՝ կը տառապէր ու կը հե-
ծեծէր այդ վասակասեր իշխաններու լուծին տակ,
սակայն, պէտք է խոստովանիլ, այդ շրջանի գրեթէ
բոլոր իրարու յաջորդող Կաթողիկոսները, իրենց կու-
սակից անձնուէր իշխաններուն հետ համախորհուրդ,
երկրին վտանգը նախատեսելով, ամէն կարելի միջոց-
ներ ձեռք առած էին վիժեցնելու համար գաւաճան
նախարարներուն և իշխաններուն գործը:

Եւ սակայն, կեւոն Ե.ի վերերեւումը քաղաքական
բեմին վրայ և անոր ի պատիւ կազմակերպուած խան-
դավառ ցոյցերը՝ զղայնացուցած ու կատղեցուցած էին



Լեհոն Ե. կույնեան վերջին ԹԱԳԱՒՈՐ ՀԱՅՈՑ

անոր ոխերիմ թշնամիները , որոնց մէջ առաջին կարգը կը բռնէին նոյնիսկ իր կարգած խնամակալներէն մէկ քանիները :

Վերադառնանք ուրեմն բուն նիւթին և պատմենք անոր իրադարձութիւնները :

Լեռն Ե . Լուսինեան , ինչպէս կը յիշեն ընթերցաղները , Սիսէն կիպրոս իրեն քով զրկուած պատգամաւորութեան մը , — որ կիլիկիոյ թագը կ'առաջարկէր իրեն թախանձագին — պատասխանելով իր կողմէն չորս արքունի խնամակալներ կարգած էր , որոնք պաշտօն պիտի ունենային մատակարարել թագաւորութեան գործերը , մինչեւ իր վերադարձը :

Այս չորս խնամակալները , որոնք կիլիկիոյ իշխառական աշխարհին մէջ ծանօթ և ազդեցիկ գէմքերէին , մանաւանդ Մարուն թագուհին , Լեռն Ե . ի բացակայութեանը կը կառավարէին երկիրը , պատասխանատու մնալով թէ Ազգին և թէ՝ անոր վեհապետին՝ Լեռն Ե . ի , որուն կողմէն նշանակուած էին իրենք :

Արդ , երբ խրախճանքի օրերը վերջացան , և կեանքի կանոնաւոր ընթացքը վերսկսուեցաւ , Լեռն իրեն համար առաջին գործ ըրաւ կիլիկիոյ կացութիւնը դարմանելու միջոցներուն վրայ խորհրդակցութիւններ կատարել կաթողիկոսին և իշխաններուն հետ , երկիրն ինքնապաշտպանութեան անհրաժեշտ եղող ծրագիրներ մշակել , մէկ խօսքով Ազգը կազմ ու պատրաստ ընել ամէն պատահականութեան գէմ :

Ու այս բոլորը գլուխ կարենալ հանելու համար , նախ պէտք էր հաշիւ պահանջել յիշեալ խնամակալներէն , որոնք բաւական երկար ժամանակ մը վարած էին տէրութեան եկամտական գործառնութիւնները :

Ի՞նչ եղաւ սակայն արդիւնքը : Երեւան ելան զզուելի զեղծումներ , անխղճօրէն գործուած այդ չնորհալի արարածներուն ձեռքով , որոնք կիլիկիոյ խնամակալները պիտի ըլլային . . .

Այս յայտնի գեղծումներուն հանգէպ անտարբեր չէր կրնար գտնուիլ թագաւորը . նոյնիսկ եթէ անոնց հեղինակներուն մէջ գտնուած ըլլար Հայոց Տիկինը . . .

Արքունի գանձը պարպուած , երկրին հարստութիւնը՝ կողոպտուած , զինուորներուն վիճակը խիստ արգահատելի , երկրին զանազան մասերուն մէջ սովոր թշուառութիւն . . . ահա՝ կացութիւնը , որուն առջեւ կը գտնուէր Լեռն Ե . Լուսինեան :

Արտասովոր նիստ մը կը գումարէ անմիջապէս արքունիքին մէջ ու գատաստանի կը քաշէ խնամակալները : Իսկ այս վերջինները , բաց ի Մարուն Դլշշոյէն , որ լոկ անուանական խնամակալութիւն մը խոյէն , որ լոկ անուանական խնամակալութիւն մը կարգուած ըլլալով , կ'ուրանան ու և զեղծումի գոյութիւն և երբեք տրամադիր չեն երեւանար ետ գարձը նելու գողցուած հարստութիւնը :

Խղճամիտ ու մանրակրկիտ քննութենէ մը վերջ , բոլոր միւս խնամակալներէն աւելի , Պ . Թորոսի որդի Պ . Վասիլի վրայ կը ծանրանայ յանցանքը , և թագաւոր . Վասիլի վրայ կը ծանրանայ յանցանքը , Վասիլի կուռակից իշխանուրը , առանց անսալու Պ . Վասիլի կուռակից իշխանուրը , ներու թախանձանքներուն , բանտարկել կուտայ զանի , ինչպէս նաև սպաննուած կոստանդին թագաւորին այրի կինը :

Լեռնի արդարութիւնը կանգ չառներ հոս : Քննութիւնները կը շարունակուին , և ուրիշ նոր յայնութիւններ երեւան կ'ելեն : Պ . Վասիլ՝ գլխաւոր զեղծարարը՝ ինքզինք ազատելու միամիտ յօյսով , կ'սկսի անմեղ մարդիկներ մատնել , իբրեւ իր մեղսակիցները :

Խնամակալներուն այս գայթակղութիւնը տակաւ կը մեծնայ և վտանգաւոր համեմատութիւններ կ'առնէ : Զեղծարարներուն հետ կը խառնուի նաև կաթողիկոսին անունը , ուրիշ յարգելի անուններուն հետ :

Եւ երկիրը կը մատնուի երկպառակութեան, որ
ի վերջոյ կը յանդի անիշխանութեան :

Լեւոն Ե. կ'ստիպուի տեղի տալ հոսանքին, ընդ-
հանուր ներումով մը բանտէն կ'արձակէ բոլոր խնա-
մակալները, յուսալով այս կերպով հանդարտեցնել
միտքերը :

Լեւոն անդարմանելի սխալ մը կը գործէր իր այս
վարմունքով :

Ներուած խնամակալները, կաշառքով ու պաշտօ-
նաբաշխութերով, յաջողած էին իրենց կողմը շահիլ
փառամոլ իշխաններու պատկառելի թիւ մը, որոնք
«օտարամոլ», «կաթոլիկ», «թոյլ» թագաւորի մը —
ինչպէս էր Լեւոն Ե. իրենց կարծիքով — նուաստա-
ցուցիչ լուծը թօթվելու համար՝ միջոցներու ընտրու-
թեան մէջ խտիր չէին դներ, կը նախընտրէին կիլի-
կիոյ տիրապետութիւնը յանձնել զրացի մահմետական
իշխող ցեղերուն, քան թէ ճանչնալ Լեւոնի թագաւո-
րութիւնը :

Խնամակալներէն Պ. Վասիլ՝ ուխտեալ թշնամի մը
թագաւորին, որ իրեն ներելու աններելի յանցանքը
գործած էր, շուտով իր շուրջը հաւաքեց իրեն հա-
մախոհներ ու սկսաւ գործի, մինչ հէ՞ք Լեւոն թագաւ-
որը, բոլորովին անտեղեակ իր գահին շուրջը լարուած
թակարդին, կը ջանար բարեկարգել անիշխանութեան
մէջ տապլակող երկիր մը որ երկու իրերասպան հա-
կառակորդներու անխոստովանելի կերպերու միջև կը
տատանէր :

Երկու կուսակցութիւններ կային, երկուքն ալ
իրարու վախ ու պատկառանք ազգելու չափ զօրաւոր,
որոնք երկիրը ժամ առաջ կործանելու համար զիրար
կը գերազանցէին . . . :

Մաս մը կար, բնիկ իշխաններէն՝ Լեւոնի համա-
կիրներ, որոնք իրենց արեան գնով ու ամէն զոհու-

դութիւններով ուխտած էին պաշտպանել ազգային ան-
կախութեան վերջին բերդը, հոգ չէ թէ ի վերջոյ ի-
րենց զիակները փոռուէին անոր փլատակներուն տակ :

Ասոնք, կիլիկիոյ այս հարազատ զաւակները, զի-
տէին, համոզուած էին թէ հայ ազգին անմիաբա-
նութիւնը, շատ աղլտաբեր եղած էր անոր գոյու-
թեան՝ և թէ՝ ամենափոքրիկ պառակտում մը՝ պիտի
փութացնէր անոր վերջնական ու անկանգնելի կործա-
նումը : Տակաւին անոնց յիշողութեան մէջ թարմ էին
մօտաւոր անցեալի մը քստմնելի գէպքերը, բոլորը՝
տիսուր հետեւանք ներքին երկպառակութիւններու,
որոնք յանդեցան ազգային ինքնասպանութեան :

Սակայն, ափսո՞ս, հակառակորդ կուսակցութիւնը
կորսնցուցած էր գիտակցութիւնը և խեղդած՝ ազգա-
յին խղճմատանքը : Ան՝ արիւնի ծարաւովը, կը պապա-
կէր և կ'ուզէր օգտուիլ ներկայացող առիթներէն, մա-
հացու հարուածը տալու համար Լեւոն Ե.ի, և անով՝
կիլիկիոյ գլխուն վրայ կախուած Արևմտեան . . . իշ-
խանութեանց :

Եւ առիթները չէին պակսեր, ընդհակառակը,
բազմաթիւ էին ու բազմատեսակ : Իրենց բոլոր գա-
ւերուն ու մեքենայութիւններուն համար պատրաստ
գետին մը կար արդէն, անգիտակից խուժանին տը-
րամագրութիւնը, որ անիշխանութեան շըջանին յա-
րակից պարագաներովը զարդացած, ամբոխավար ձեռ-
քի մը նշանին կ'սպասէր, ասպարէզ նետուելու համար :

Ահա՝ թէ ինչպէս ծայր տուին գէպքերը, որոնք
իրենց ետեւէն պիտի բերէին աննախընթաց չարիքներ :

Պարոն Վասիլ, զեղծարար խնամակալներուն մէջ
ամենէն կարկառունը, տէրութեան գանձուն ու հա-
րստութեան բացարձակ տէրը գառնալէ յետոյ, սան-
ձարձակ գործունէութիւն մը ցոյց տուած էր իր ըմ-
բռնած քաղաքականութեամբ կառավարելու համար

երկիրը է կեւոն Ե. ի անյայտացման օրերուն, երբ Սիս
մայրաքաղաքի շրջականները պաշարուած էին թուրք
անուանի զօրավարներէն Տավուտ պէկի տաօնեակ հա-
զար մը զօրքերէն, ու բնակչութիւնը արգելափակ-
ուած՝ սովի սպառնալիքին տակ կը դանուէր, Պարոն
Վասիլ խնամակալը՝ իրեն համախոններովը յաջողած էր
կաշուքով վերցնել տալ պաշարումը, որոշ տուրք մը
վճամելու պայմանով, ազատ երթեւեկը վերահաստա-
տելու և դրսէն պարէն կարենալ բերելու համար :

Այս կարգագրութեան չնորհիւ էր որ կեւոն Ե.
յաջողած էր անվտանգ վերագառնալ ու մտնել մայրա-
քաղաքը : Եւ որովհետեւ երկիրը պէտք ունէր գոնէ
ժամանակ մը շունչ առնելու, հայրեննասէր թագաւորը
կը փափաքէր աւելի ամրապնդելու դրացի թշնամի ու-
ժի մը հետ նախապէս մշակուած բարեկամութեան մը
կապերը, ուստի, ինք ալ կը փորձէր նորոգել նախկին
պայմանագրութիւնը, արդէն երկուստեք ընդունուած
պայմաններու մէջ :

Թագաւորին այս անկեղծ ու բարի տրամադրու-
թիւնը կը բաւէր իրեն գէմ յարուցանելու կանխամը-
տածուած արգելքներ, ծանօթ թշնամիններուն կողմէն,
որոնք չէին հանդուրժեր անոր յաջողութեան :

Դաւը լարուած էր արդէն :

Տավուտ պէկի բանակետը կը հանգչէր կանանչ
վրանի մը տակ, երբ հերթապահ զինուորը յանկարծ
ներս մտաւ ու խոնարհութեամբ գետնամած բարեւով

— Հրամանատա՛ր պէկ, ըստ, դուրսը պատգա-
մաւոր մը կ'սպասէ :

Տավուտ պէկ խոժոռ դէմքով մը .

— Ի՞նչ կ'ուզէ, հարցուց, մ'ըրկէ կուգայ այդ
պատգամաւորը :

— Զեր մեծութիւնը տեսնել կ'ուզէ, Սիսէն կու-
գայ, Հայոց Պարոնին կողմէն :

Ու պատգամաւորը վրանէն ներս առաջնորդուե-
ցաւ ու բարեւ բռնած՝ կեցաւ Տավուտ պէկին առջեւ ։
Զօրավարին հրամանին վրայ պատգամաւորը մօ-
տեցաւ իրեն, վերարկուին քղանցքը համբաւեց ու
ծոցէն ծրար մը հանելով՝ ներկայացուց :

Պարոն Վասիլի ու միւս գաւաճան իշխաններուն
կողմէ կուզար այս պատգամաւորը : Վասիլ գաղտնի
կողմէ մը պատգամաւորը ։ Վասիլ գրգռէր կեւոն Ե. ի
նամակով մը Տավուտ պէկը կը գրգռէր կեւոն Ե. ի
գէմ, այս վերջինը ներկայացնելով կեղծաւոր ու խա-
գէմ, բերայ իշխան մը, որ կեղծ պայմանագրութեամբ մը
բերայ իշխան մը, որ կեղծ պայմանագրութեամբ մը
կ'ուզէ քնացնել զինք, հաստատալիս մտադրած ըլ-
լալով յանկարծ յարձակում գործել իրեն գէմ :

Տավուտ պէկ՝ Պարոն Վասիլի պատգամաւորը խիստ
քննութեան մը բովէն անցընելէ յետոյ, նուէրներով
ու ինքնազիր նամակով մը կը համբէ զանի, խոստա-
ռու ինքնազիր նամակով մը կը համբէ զանի, խոստա-
ռու ինքնազիր նամակով անյապաղ կատարել իր ու միւս բարեկամ ու
հաւատարիմ իշխաններուն փափաքը :

Պարոն Վասիլ, ի գիմաց ազգին կը պաղատէր Տա-
վուտ պէկի ժամ առաջ գալ առնել Սիս մայրաքա-
ղաքը, գահընկեց ընել ու գերի վարել անարժան ու
ապերախտ թագաւորը, որ Եւրոպան կը գրգռէր դրացի
բարեկամ ու հզօր տէրութեանց գէմ : Պարոն Վասիլ,
միշտ ի գիմաց ազգին, կը խոստանար անպայման ու
վերապահ հաւատարմութիւն ու հպատակութիւն՝ Տա-
վուտ պէկի նման անզուգական հրամանատարի մը,
անյաղթելի զօրավարի մը, ևայլն :

Պատգամաւորի վերագարձին, Պարոն Վասիլ իր
կուսակից իշխանները ժողովի կը հրաւիրէ, անոնց հա-
զորդելու համար Տավուտ պէկի պատասխանը :

Ժողովը կը գումարուի Պիմունդի անհարազատ որ-
պի Բարթողիմէէին ապարանքը, ուր ներկայ էին կեւոն
Ե. ի գէմ իրենց անհաշտ ատելութեամբ ծանօթ իշ-
խանները :

Ապարանքին շուրջը պահակ լրտեսներ կը թափառ ոէին, գրսէն անծանօթ հիւրերու մուտքը խափանելու պաշտօնով :

Ժողովին մէջ Պարոն Վասիլ բարձրածայն կը կար գար թուրք հրամանատարին պատասխան-նամակը, որով ասի կը խոստանար եռապատիկ ուժերով պաշտ ըել մայրաքաղաքը, պատժելու համար նենդամիտ թագաւորը . . . Այս առթիւ կ'զգուշացնէր իր բարեկամ կրտսակցութիւնը, օր առաջ իրենց ընտանիքները փոխագրելու իր բանակավայրը, ջարգէ ու թալանէ զերծ մեալու համար :

Ներկայ իշխաններուն աչքերը կը փայլատակեն վրէժինդրութեան բոցերով, Պարոն Վասիլը կը շնորհաւորին ձեռք բերուած յաջողութեան համար :

Եետոյ, բաւական երկար խորհրդակցութիւններէ վերջ, կ'որոշուի հակառակորդ կուսակցութեան միամիտ անդամներէն մէկը գտնել, արքունիքին անսահման վատահութիւնը վայելող, պարկեշտ, հաւատարիմ, անձնուէր պաշտօնեալի համբաւ հանած մէկը, որ երթայ թագաւորին իմաց տայ թէ՝ Տավուտ պէկի պայմանագրութիւնը կեղծ է, և թէ՝ անի կը պատրաստուի մայրաքաղաքին վրայ քալելու, արքայական ընտանիքին մէջ անբաղդատելի գեղեցկութեամբը հոչակաւոր Մարուն Թագուհին առեւանդելու չար գիտումով, ևն . ևն . :

Ժողովը մինչեւ կէս գիշեր տեւելէ վերջ, կը ցըրուի : Փնտուուած անձը կը գտնուի նոյն գիշերը և կը ճամբուի Թագաւորին քով, մասնաւոր հրահանգներով :

Լեւոն Ե. իրեն գէմ լարուած դաւը շուտով կը հասկնայ, առանց շուարելու յաջորդ օրը լուսնալուն, ինքնագիր նամակով մը, ձիաւոր սուրհանդակ մը կը հանէ Տավուտ պէկի բանակատեղին :

Տավուտ պէկի շատ կը յարգէր Հայոց Թագաւորը,

որուն խոհականութեան, հեռատեսութեան ու նրբառմըտութեան մասին բաւական նպաստաւոր գաղափար մը կաղմած էր : Արքայական նամակին պարունակութենէն հետեւցուց թէ՝ Պարոն Վասիլ ու իր կուսակցիները՝ թագուն նպատակի մը կը ծառայէին, այսինքն Լեւոն Ե. ի անկումին մէջ երկու կարեւոր կէտեր կը հետապնդէին . նախ՝ անձնական վրէժնին լուծեել, երկրորդ՝ անոր անկումէն իրենք օգտուիլ . ու այս նպատակին հասնելու համար, արտաքին թշնամի մը գործիք ընել իրենց :

Բարեբախտաբար, Տավուտ պէկի, կոշտ ու խիզախ զօրական, ո'ւ կը կուսակցութեան մը գործիք ըլլալու զորական, ո'ւ կը կուսակցութիւն ունէր, ոչ ալ յօժարութիւն . Անի ո'չ ընդունակութիւն ունէր, ոչ ալ յօժարութիւն մէջ և զօրաւոր կամքի վճռական էր իր որոշումներուն մէջ և զօրաւոր կամքի տէր . ուստի առանց գեղեւելու գծեց իր հետեւելիք ուղին : Լեւոն Ե. ի պատգամաւորը վերագարձուց առողին : Լեւոն Ե. ի պատգամաւորը վերագարձուց առողին : Լեւոն Ե. ի պատգամական պատասխանագիր մը յանձնելով անոր :

Այսպէս . Լեւոն Ե. յաջողեցաւ վերանորոգել նախակին պայմանագրութիւնը, երեք ամսուան համար, կին պայմանագրութիւնը, երեք ամսուան համար, այս կերպով վիժեցնելով իր ցածողի և վատասիրա հակառակորդներուն կազմակերպած գաղտնի դաւագրութիւնը :

Երեք ամիսներ շարունակ Սիսի ճամբան ապահով, երթեւեկութիւնը ազատ էր և բարենորոգումները հետքնետէ գործադրուելով, երկիրը կը խոստանար կարձամանակի մը մէջ, վերսակին ստանալ իր նախկին զօժամանակի մէջ լսութիւնը, փառքը, մեծութիւնը, մէկ լսութով՝ իր ըութիւնը, փառքը, մեծութիւնը . . .

Սակայն, աւազ, թշնամիները չէին քնանար, կը հսկէին միշտ ու նոր գաւեր կը սարքէին :

Տավուտ պէկի հետ ժամանակին կնքուած պայմանագրութիւնը, հակառակ ձեռքի տակէ պատրաս-

տուած խոչընդուներու, կեւոն Ե. ի կողմէն վերանոռ
բոգուած ըլլալով, Պարոն Վասիլի և իր կուսակից իշ-
խաններուն յոյսը կը ցնդէր անդամ մըն ալ և կեւոն
կը դառնար կացութեան տէրը :

Երանի՛ թէ կեւոն այս երկրորդ պատեհութիւնը
չփախցնէր, անմիջապէս մաքրելով երկիրը գաւաճան
իշխաններէն, որոնք երբեք պարտութիւն չպիտի խոս-
տովանէին : Ապաստանած՝ անհուն ժողովրդականու-
թեան, զոր կը վաշելէր անի, արհամարհեց ամէն ընդ-
դիմադիր ուժ և սկսաւ ինքզինք տալ երկրին խաղաղ
զարգացման դործին, առանց հաշուի առնելու մութ-
ամպերը, որոնք արտաքին քաղաքականութեան հորի-
զոնին վրայ կ'սկսէին կուտակուիլ ու մթագնել պայ-
ծառ երկինքը :

Ազգագաւ ու վատոգի իշխանները, վճռած էին
մահացու հարուած մը տալ կեւոն Ե. ի թագաւորու-
թեան. թեկուզ ձեռք բերուէր ան՝ երեքգարեան Հա-
րաստութեան մը վերջնական կործանման գնովը . . . :

Եռամսեայ ժամանակաւոր խաղաղութեան մը յան-
կարծ յաջորդեցին խոռովութիւններ ու մայրաքաղաքին
գէմ ցցուեցաւ գարձեալ արտաքին յարձակման ու պա-
շարման ուրուականը :

Կեւոն Ե. ի ու Տավուտ պէկի միջեւ հաստատուած
դաշինքը խզուեցաւ ու հակառակորդ կուսակցու-
թիւնը գարձեալ ասպարէկ իշաւ :

Ի՞նչ պատահած էր արգեօք :

Մեւ ձեռքերը կը գործէին առանց վայրէկեան մը
դագուր առնելու, նոյնիսկ մայրաքաղաքին փողոցնե-
րուն մէջ օր ցերեկով սպաննութիւններ գործել կու-
տային, հրոսակներու խումբեր կը ցրուէին քաղաք-
ներուն ու գիւղերուն մէջ, անմեղ ժողովուրդը կը
կողոպտէին ու կը կեղեքէին, եղբայր եղբօր, որդի
հօր գէմ կը գրգռէին, նոյնիսկ արքունիքին մէջ գըժ-

տութեան որոմներ կը ցանէին, ու կեւոն Ե. ի ընտա-
նեկան կեանքը կը թունաւորէին :

Երկիրը վերստին կը մատնուէր ողբալի անիշխա-
նութեան մը, պատրաստ որս՝ աւտաքին արշաւանք-
ներու :

Լուսինեան հարստութեան վերջալոյսը կը գծուէր
հորիզոնին վրայ, քաղաքական բարդութիւններու սեւ
ու թանձր ամպերու մէջ :

Հալէպի ու Եգիպտոսի Սուլթանները մախանքոտ
աչքերով կը նայէին Միջերկրականի գեղեցիկ ծովե-
զերքներուն վրայ՝ հայկական քրիստոնեայ թագաւո-
րութեան մը ծաղկումը, և մանաւանդ՝ Խաչակիրնե-
րու արշաւանքներուն մէջ Լուսինեան թագաւորներուն
խաղացած ա'յնքան աղիտաբեր գերին գէմ իրաւամբ
զայրացած, ատելութեան ու վրէժխնդրութեան անշի-
ջանելի բոց մը կը սնուցանէին անոնց գէմ :

Կեւոն Ե. ի ուխտեալ թշնամիները, շատ լաւ գի-
տէին այս պարագաները և բնականաբար, պիտի չը
թերանային օգտագործելու զանոնք :

Կեւոնի ու Տավուտ պէկի թշնամութիւնները վեր-
սկուած ըլլալով՝ մայրաքաղաքին ապահովութիւնը կը
վտանգուէր անգամ մըն ալ ու տարաբախտ Լուսին-
եան թագաւորը զուր կը փորձէր հերոսական դիմա-
գրութիւն մը կազմակերպել արիւնի ու թալանի պա-
պակով տառապող մոլեգին մարախներուն գէմ, որոնք
կը խուժէին իր վրայ :

Այս անգամ Տավուտ պէկի բանակին բահացոյց-
ներն ու առաջնորդները՝ Պարոն Վասիլի վատ արբան-
եակիներէն կը բաղկանային, արբանեակիներ՝ որոնք ժա-
մանակին նպաստաւորուած ու հարստացած էին ար-
քունի գանձին կողոպտաւներովք :

Լուսին Ե. ի հաւատարիմ մնացած փոքրաթիւ իշ-
խանները, Պողոս Ա. Կաթողիկոսին, եկեղեցականու-

թեան ու զինուորականութեան հետ միացած, յուսահատական մարտնջումներու կը պատրաստուէին աչքերնին յառած Արևմուտքին, ուրկէ պիտի գար տարբիներէ ի վեր ակնկալուած օգնութիւնը:

Սակայն այդ օգնութիւնը կ'ուշանար գալու, մինչ միւս կողմէ, թշնամի զօրագունդերուն յառաջխաղացումը կ'սպառնար մայրաքաղաքին:

Տավուտ պէկ իր տրամադրութեան տակ ունէր տասնըմէկ հազար զօրք, որոնց գէմ պիտի կրնար Լեւոն յաղթական կուրեներ մղել, եթէ այդ ուժին աւելցած չըլլար նոյն թիւով ոյժ մըն ալ, Եգիպտոսի Սուլթանին բանակը, Ապուապէքիր զօրավարին հրամանատարութեան տակ:

Բայց որո՞ւ գրգումով, ի՞նչ գիտումով կը կազմակերպուէր այս արշաւանքը . . .: Բացատրենք:

Լեւոն Ե. Ի հակառակորդները ամէն զնով վճռած էին գործադրել իրենց ոճրային ծրագիրը. ուստի, գաղտնի պատգամաւորութիւն մը զրկած էին Եգիպտոս, Ժամանակին հօն ապաստանած Աշոտ անուն իշխանի մը քով. Լուսինեանի գէմ գրգուելու և եգիպտական բանակ մը կիլիկիա հրաւիրելու խնդրանքով:

Այդ Աշոտ իշխանը հազուագէպ հրէշներէն էր, որոնք սեցուցած են մեր ազգային պատմութեան էջերը: Այս գաւաճանը, իր աներորդի կոստանդին Գ. Ի սպաննութեան յաջորդ օրը փախած էր Կիլիկիայէն Եգիպտոս՝ ուր ուրանալով իր Հայութեան հաւատքը, ընդգրկած էր իսլամութէւնը և այս միջոցով սիրելին դարձած էր Սուլթանին:

Պարոն Վասիլ ու իր գործակից իշխանները, Վասակի հարազատ սերոնդէն անշուշտ, այս ուրացող իշխանին ուղղեալ նամակ մը յանձնած էին պատգամաւորութեան, խնդրագիր մըն ալ Եգիպտոսի Սուլթանին, որուն քով պիտի բարեխօսէր Աշոտ, արշաւանք

մը կազմակերպելու կիլիկիոյ վրայ, վերջ մը գնելու համար Լուսինեան Հարստութեան, որուն թագը կը խոստանային հաւատութաց լշխանին, Եգիպտոսի սուլթաններուն թեւարկութեան ներքեւ:

Արդ, Աշոտ իշխանը ներկայացուցած էր պատգամաւորութիւնը Սուլթանին, որ անոր թախանձանքը կատարել հաճած էր, իր Ապուապէքիր զօրավարին կատարել իշխանձնելով Լեւոն Ե. Ի գերի բերելու և Կիլիկիան թայանձնելով կործանելու փափուկ պաշտօնը:

Պատգամաւորութիւնը, սուլթանական թանկարժէք ընծաններով վերադարձած էր Կիլիկիա, Աշոտ իշխանին ընծաններով պատասխանին հետ Եգիպտոսի Սուլթանպատաւոր պատասխանին հետ Եգիպտոսի Սուլթանին բարեւները բերելով գաւաճան իշխաններուն:

Ահա՛ այս Եգիպտացի զօրավար Ապուապէքիրի բանակն էր որ կուգար միանալ Տավուտ պէկի զօրանակն էր որ կուգար միանալ Տավուտ պէկի զառաջանային գունդերուն, որոնք ամէնքը միասին կ'առաջանային Սոոյ սահմանները, խզելով ամէն հազորդակցութիւն Սոոյ սահմաններուն երթեւեկը:

Ո՞վ պիտի պաշտպանէր անբախտ կիլիկիան . . .: Եւրոպա՞ն, Պապիրու, Կայսրերու Եւրոպա՞ն, որ ամօթալի նահանջով մը Սարակինոսներուն վրէժխընակչութիւնը . . .:

Իսկ սեւ ձեռքե՞րք . . .: Կը գործէին անքուն, անդուն, ու կը քանդէին . . .: Կը գործէին անքուն, անդուն, ու կը քանդէին . . .:



ԺԵ.

ԱՐԻՒՆՈՏ ՃՐԱԳԱԼՈՅՑԸ

1375 Յունուարի հինգը՝ պատմութեան մէջ կը մնայ արիւնոտ յիշատակներով ծրաբուած . չարաշո՞ւք, անիծեա՞լ օր մը . . . :

Արդէն շաբաթ մը շարունակ տեղացած էր ձիւնը շրջակայ լեռներուն վրայ . որուն սպիտակափառ վեհութիւնը կը սարսուար ձմեռնային արեւի մը ցուրտ ու դողդովուն ճաւագայթներուն տակ :

Եւ սակայն . հակառակ մոլեգին քամիին՝ որ կ'ոռնար, և հակառակ խածնող ցուրտի մը՝ որ երակները կը սառեցնէր՝ մայրաքաղաքի հաւատացեալներուն երկու բազմութիւնը, թանկարժէք մուշտակներու մէջ փաթթուած ու տօնական չքեղ հագուստներով, գունդագունդ կը դիմէր եկեղեցի, ներկայ ըլլալու հանգիստոր արարողութեանց, որոնք պիտի կատարուէին Ս. Ծնունդի ճրագալոյցը տօնելու համար :

Ս. Սօֆիա Մայր-Տաճարին մէջ այն իրիկունը պիտի պատարագէր արքունի քարտուղար Տ. Յովհաննեսը, Արքեպիսկոպոսը՝ որ Եւրոպայէն վերագարձէն լորապէս կուսինեան կեւոն Ե. ի և անոր հաւատարիմ մնացած իշխաններուն քով :

Մայրաքաղաքի եկեղեցիներուն զանդակները կը հնչէին միահազոյն ու դաշնակաւոր, բարեպաշտ ժողովուրդը հրաւիրելով աղօթքի և միւնոյն ժամանակ աւետելով աշխարհի փրկչին Ս. Ծննդեան տարեգարձը :

Կաթողիկոսն ու թագաւոր իշխաններուն հետ գուրս պաղեցին :

Ժամերգութիւնը սկսած էր արդէն, Դանիէլի գիրքը կարգացուած ու երգեցիկ գպիրները փոխնիւ փոխ կ'երգէին աւուր պատշաճի շարականներն ու տաղերը :

Տաճարը նեղ կուգար հաւատացեալներուն, որոնք նոյն օրը մօտակայ գիւղերէն ու արուարձաններէն եւ կած էին, իրենց թագաւորը տեսնելու փափաքով :

Պատարագը կը շարունակուէր, պատարագիչը խորանէն կը պատրաստուէր « Առէք Կերէք ոք արտասաննելու, երբ յանկարծ անսովուր յուզում մը, իրարանցում մը պատեց հաւատացեալ ամբոխը :

Տաճարը պահ մը սկսաւ ալեկոծուիլ . խուլ մոքնչիւն մը, մանկիկներու, կիներու խառնածայն վայնասուն լսուեցաւ, ու պատարագը գաղրեցաւ :

Դուրսէն, տաճարին գաւթին մէջէն որոշակի կը լսուէր աղաղակը :

— Օգնութիւն օգնութիւն, թշնամին գուռը հասաւ . . . :

Եւ տակաւ կը բարձրանար աղաղակը :

Խուճապը տարածուեցաւ խկոյն, և ամբոխը խելայեղօրէն սկսաւ գուրս խուժել :

Մէկ երկու վայրկեան, և ահա՛ տաճարը պարպաւեցաւ :

— Թշնամին գո՞ւռը հասաւ, կը գոչէին ամէն կողմէ :

Կաթողիկոս ու թագաւոր իշխաններուն հետ գուրս վաղեցին :

Անկարելի էր հանգարտեցնել ամբոխը, որ փոթորկատանջ ալիքներու պէս կ'ելւէջէր :

Վտանգը ստոյգ էր, իրական, վճռական :

— Ապուպէքիրի բանակը գո՞ւռը հասաւ, գո՞ւռը, պարիսպներուն ո՞տքը . . . :

Լեռներու Տիրուհին

Այս ահազանգը կը լսուէր միայն ու հաւատացանեաները սարսափահար ու սրտաբեկ, եկեղեցիէն դուրս կը թափուէին :

Մայրաքաղաքին փողոցներուն մէջէն անկարելի էր անցքը :

Ժողովուրդը խուճապահար, խօլ վազքով մը, զիրար կը հալածէին, կը փախչէին, առանց գիտնալութէ ուրց :

Ժամ, պատարագ, հանգէս, ամէն ինչ կանգ առաւ ու Ճրագալոյց ը և Լացի Գիշեր ոի փոխուեցաւ :

Ամենուրեք լացուկոծ, ամենուրեք յուսահատական գոռում գոչումներ :

Ապուպէքիրի բանակը, 15,000 զինուած ու վայրագ հրոսակներէ բաղկացած եկած վրանները լարածէր պարիսպներուն ոտքը, և գիշերուան մութին կը սպասէր յարձակում գործելու համար մայրաքաղաքին վրայ :

Հետզհետէ կը հասնէին գուժկանները :

Մայրաքաղաքին անպաշտպաննելի թալերը, եղերքի բոլոր բնակարանները քանդուած, բնակիչները սրէ անցուած էին, առանց խնայուելու տարիքը կամ սեռը :

Յունուարի ցրտաշունչ քամին կը բերէր գեռ նոր թափուած արիւնի գաղջ հոտը, Սիս համակ արիւն կը բուրէր ու Ճրագալոյցը կ'ըլլար Արիւնոտ Ճրագալոյց մը . . . :

Հա՞րկ է արգեօք յիշեցնել որ՝ Պարոն Վասիլ, (*) իր համախոհ գաւաճաններով եգիպտոսէն այդ պատուհասը հրաւիրելէ յետոյ, իրենք ալ կանխաւ անցածէին Ապուպէքիրի բանակը, բահացոյց եղած ու իրենց առաջնորդութեամբ բերած էին զայն Սոոյ գոներուն առջեւ . . . :

(*) Քարայրին Մենակեացը, որ յիսուն տարի ապահարիեց ծանօք Քարայրին մէջ՝ իբր նգնաւոր:

Ո՞ր վրձինը պիտի կրնար նկարել մայրաքաղաքին փողոցներէն վազող արիւնի հեղեղով ո՞ր գրիչը պիտի կրնար արտայայտել հոգեւարքի գալարումներով չարչարուող վիրաւորուածներուն վերջին հառաչանքները . . . :

Ալեգարդ Հայրապետը, Մայրաքանարի սրբատաշքարերուն վրայ գետնամած տարածուած, կ'աղօթէր :

Սակայն անդին քայլ մը հեռուն, կարմիր արիւնը կը հոսէր ու կը ներկէր տուններուն սեմերը :

Հո՞ն էր արիւնախանձ թշնամին, հո՞ն էին Ազգին անխիղճ ու վատ գահճները . . . :

Ապուպէքիրի զինուորներէն քանի մը վաշտեր սկսած էին արգէն քաղաքին զանազան կէտերը գրաւել, այրելով, քանիքելով, ջարգելով :

Սրտակեղեղք, քստմնելի՛ տեսարան :

Լեւոն թագաւորը մէջտեղ չկար, ո՞չ ոք կ'երեւար իշխաններէն, ո՞ւր փախած էին արգեօք . . . :

Կերջապէս գիշերը վրայ հասաւ, աղիտարեր ու չարագուշակ գիշերը :

Եգիպտացի զօրավարը նախապէս պատրաստած էր յարձակողականը, զինք հրաւիրող ազգագաւ իշխաններուն խորհրդով ու ցուցմունքովը : Անի կ'սպասէր որ մութը լաւ մը թանձրանար, որպէսզի վճռական յարձակումով մը ներս մտնէր ու գերի բռնէր եւրոպայի բարեկամը՝ Լուսինեանը :

Միջնաբերդը քաշուած բնակիչները՝ ինչպէս նաև կեզոնի թաղերուն մէջ ամբացածները, գերագոյն ճշգնաժամին մէջ, իրենց բնակարաններուն լոյսերը մաւրեցին, իրենք զիրենք այդ միջոցով ծածկելով թշնամի բանակէն, որուն վրանները սակայն, կողողուէին լոյսերու մէջ :

Կաթողիկոսը կ'աղօթէր ու կ'աղօթէր, յուսալով այս կերպով հեռացնել պատուհասը :

Բայց ո՞ւր էր, ի՞նչ կ'ընէր Լեւոն նոյն պահուն ։
Լեւոն Ե. անգործ չէր նստած, վիրաւոր առիւծի
պէս մոնչելով, անմիջապէս իր շուրջը համախմբած
էր փոքրաթիւ, բայց քաջամարզ պատերազմիկներու
հաւատարիմ վաշտերը, և առանց լուպէ մը կորսնցնե-
լու, նաև միշտ պահելով իր մտքի ներկայութեան
հետ իր պաղարիւնը, յաջողած էր մայրաքաղաքին
շուրջը խրամներ բանալ, թակարդի մէջ ձգելու համար
յարձակող գունդերը։

Իսկ Ապուպէքիր, վայրերուն տգէտը՝ կ'զգուշա-
նար խիզախելու, միշտ կը շարժէր դաւաճան իշխան-
ներուն խորհուրդովը, որոնք կը սրտապնդէին զինքը՝
Սսեցիներուն տկար կողմերը մատնանշելով։

Ու գիշերը կ'առաջանար։

Մայրաքաղաքին եղերքները քանի մը ժամուան
մէջ խրամատներ բացուած էին, այնպէս որ, ժամա-
նակի մը համար գոնէ, քաղաքին պաշտպանութիւնը
կրնար ապահովուած նկատուիլ, բան մը, որ բարե-
բախտաբար անծանօթ կը մնար թշնամի բանակին։
Ապուպէքիր, խորհրդատու դաւաճաններէն քաջարե-
ռուած, պատրաստ որսի մը վրայ յարձակող գաղանի
մը տրամադրութիւնը կ'զգար իր մէջ և երբեք չէր
սպասեր ունէ գիմագրութեան փորձ մը, Հայոց կողմէն։

Ուստի, երբ կէս գիշերուան պահը հասաւ, հրա-
մայեց խսկոյն մարել լոյսերը, քակել տոււաւ վրան-
ները, և անմիջապէս յարձակման ազգանշանը տոււաւ
բանակին։ Իսկ այս վելչնը, քրիստոնեայ արիւնի ու
թաւանի ծարաւի, գայլերու գոհմակներու պէս ոռնա-
լով, մոլեգին թափով մը խոյացաւ մայրաքաղաքին
վրայ։

Ներսէն, խորունկ լոռւթեան ու խաւարի մէջ
թաղուած թաղերուն ծոցէն, եղերական ձայներու լաց
ու կածի խուլ արձագանգը կը հասնէր, մինչ դուրսէն,

եղիպտական բանակին սպառնական ժխորը կը թըն-
գացնէր օդը։

Հայոց թագաւորին պաշտպան գունդերը փորի
վրայ պառկած, խրամատներուն երկայնքը, պատնէշ-
ներու ետին կը դարձանէին, մութին մէջէն դիտելով
թշնամի խուժանին յառաջխաղացումը։

Նոյն պահուն, մունետիկներու ոգեւորիչ ձայները
լսուեցան զլխաւոր փողոցներուն մէջ, բնակիչներուն
աւետելով Լեւոն թագաւորին յաղթութիւնը։

Յաղթութիւն, յաղթութիւն, կը գոչէին ամէն
կողմէ։

Սակայն ո՛չ ոք կը հաւատար մունետիկներուն,
ո՛չ ոք կը համարձակէր լոյս վառել, ա՛յնքան ընկճը-
ւած էին սարսափի տակ։

Աւետարեր ձայները բարձրացան։

— Աւետի՛ս ձեզի, Սսեցինե՛ր, աւետի՛ս։

Իրաւունք ունէին մունետիկները, Լեւոնի կողմէն
զրկուած էին։

Գաղտնիքը պարզուեցաւ շուտով։

Ապուպէքիրի բանակին յառաջապահներէն կարե-
ւոր մաս մը, թակարդի մէջ բռնուած էր ու ինկած՝
գիշերով փորուած խրամատներուն մէջ, և ո՛չ ոք ա-
նոնցմէ կրցած էր ճողովրիւ։

Հարիւրաւոր գիշերներ իրարու վրայ ինկած ու
գիզուած, փոսերը լեցուած էին։

Յօթը կը տարածուէր անմիջապէս թշնամի բա-
նակներուն մէջ և Ապուպէքիր կը զայրանար դաւա-
ճան իշխաններուն գէմ, կարծելով թէ ասոնք զինքը
դիտմամբ խարած էին, անպատրաստ ու անպաշտպան
ներկայացնելով Լեւոն թագաւորը։ Ու նոյն գիշերը
այս վատերէն մէկ երկուքը ցից կը հանէ, գէթ քիչ
մը մեղմելու համար իր կատաղութեան թափը։

Թագաւորին հրամանով ու կարգագրութեամբ,

մայրաքաղաքին շրջապատը զինուորական կուռ շրջաց մը կը ձգուի, մէկ գիշերուան մէջ փորուած խըս բամատներուն եղերքը :

Ահաբեկ բնակիչները, որոնք քիչ առաջ իրենց եղերական վախճանին կը պատրաստուէին, լսելով յարածակող թշնամի զօրքերուն առաջին ձախողուածքը, պահ մը կ'ոգեւորուին ու կ'սկսին գոհաբանական մաղթանքներ ուղղել քրիստոնեայ Փրկչին՝ որ այսպէս, ճգնաժամային ու գերագոյն բոպէին կը հասնէր ու կը պաշտպանէր իր երկրպագուները :

Մարսափը շուտով կը փարատի և եկեղեցիներուն զանգակները կ'սկսին աւելի ուժգին զօղանջել, արիւնոտ ճրագալոյցին փոխարէն՝ երջանիկ Ս. Ծնունդ մը տօնելու համար :

Հետեւեալ օրը կանուխ, արշալոյսին՝ արդէն տառածուած էր բարի լուրը՝ մայրաքաղաքին բոլոր անո կիւնները :

Ու երբ Սրեը ծագեցաւ, Սիս իր առջի օրուան զուարթութիւնը վերստացաւ : Մէկ քանի տասնեակ ընտանիքներ միայն, քաղաքին ծայրը բնակողները, առաջին յարձակման զոհերէն, իրենց անգութ բախտը կ'ողբային ու կը փնտուէին իրենց սիրելիներուն դիակները, գոնէ անթաղ և առանց գերեզմանի չի ձգելու համար զանոնք :

Իւկ եգիպտացի զօրավարը, իր կրած ծանր պարտութենէն ամօթահար, ետ կը քաշուէր անզգալի նաև հանջով մը, Սոոյ սահմաններէն հեռանալով, և սպասելով պատեհագոյն բոպէին :

ԺԶ.

ՎԻՐԱԿՈՐ Ա.ՌԻՒԾԸ

Ա. Ծնունդի անսպասելի յաղթանակը վաղանցիկ սփոփանքի մը տպաւորութիւնը թողուց միայն և տեւական յաջողութեան մը հանգամանքէն զուրկ էր և եւ ասիկա ծանօթ էր կեւոնի՝ իր բովանդակ գառնութեամբ :

Իսկ ազգայնական իշխանները, Արծրունի, Ապըլուգարիպեաններ, Մեծ Հայքի նախարարութիւններէն յիշելափառ բեկորներ, ամէնքն ալ զժգոհ էին կեւոնէն ու կը պարսաւէին անոր արեւմտասէր քաղաքաւ կանութիւնը :

Ժամանակին կաթողիկոսը՝ Պօղոս Ա. որ յորդորած էր աղերսելով ու պաղատելով, այլազգի գրացի հզօր պետութիւններուն հետ հաշտուելու և ասոնց հետ անկեղծ գաշնակցութիւն մը կազմելու . սակայն, կեւոն՝ համոզուած լատինամոլ մը, միշտ մերժած իր և իր այս անքաղաքագէտ ընթացքով իր վրայ հրաւիրած էր արտաքին թշնամիներու ատելութիւնը, միեւնոյն ժամանակ իրեն գէմ յարուցանելով ներքին անհաշտ ու սովիններ, որոնք անոր տապալումը կը ջանային փութացնել . հոգ չէ թէ անոր անկումովը ջնջուէր նաև ազգային քաղաքական անկախութիւնը :

Կեւոն ինք ալ գիտէր թէ իր գիրքը խախտուած էր և թէ՝ Ապօւպէքիրի նահանջը կը նմանէր կատղած վագրի մը նահանջին, որսին վրա աւելի ուժգին ու մոլեգին թափով մը յարձակելու և մահացու հարուածը կշռելու համար ապահով ու անվրէպ : Կեւոն գիտէր նաև թէ՝ անհաւասար կոիւ մըն էր մղուածը, թէ ինք իրեններէն լքուած էր և սակայն ուխտած էր մինչեւ

իր վերջին շունչը մարտնչիլ, արիւնի վերջին կաթիլը թափել ու չը թողուլ որ ձևոքէն յափշտակեն իր թագը :

Լեւոն Ե.ի այս յամառութիւնը շատ սուզի պիտի նստէր իրեն, որովհետեւ Պօղոս Ա. կաթողիկոսն ալ, որ մինչեւ այն օրը չէր զատունը քովէն ու կը պաշտապանէր, կամաց կամաց ուժացաւ ու լքեց թագաւորը :

Բնիկ ազգայնական իշխաններուն հետ միացած էր : Ասոնք հայրենիքի հոգեւարքի ըովակին թագաւորէն գաղտնի, գիշերային ժողով մը կը գումարեն և, երկար խորհրդակցութիւններէ վերջ, խիստ ծանրակըշիու որոշում մը կուտան :

Ժողովականները, կաթողիկոսէն սկսեալ, եպիսկոպոս, իշխան, բերդատէր մայրաքաղաքին երեւելիները, հանրագրութիւն մը կ'ստորագրեն, ուղղեալ Հալէպի Սէյֆէտտին Էջմիածնուր ին-Նասրի Մերտինցի Ամիրային, խնդրելով որ Սուլթանին անունովը գայ գրաւէ Սիսը, և մասնաւոր սուրճանդակի մը յանձնելով զայն, կը զրկեն Հալէպ :

Ամիրան արդէն տեղեկացած ըլլալով կուսինեաններու գէմ բնիկ իշխաններուն դժգոհութեան, երկրին ամէն կողմը տիրող անիշխանութեան և լեւոն Ե.ի ուժին որքանութեանը, սիրայօժար կ'ընդունի Սուեցիներուն հրաւէրը, և Եղիպտոսի Սուլթանէն հրահանդ կ'ստանայ ստուարաթիւ զօրքերով երթալ միանալու Ապուպէքիրի բանակին, որ նոյն միջոցին կիլիկիոյ դաշտերը կ'ոռուէքը անմեղ բնակիչներու արիւնովը :

Ս. Ծնունդին վրայ ճիշդ յիսուն օր անցած էր, երբ Հալէպի Ամիրան 15,000 զօրքով եկաւ փետրուար 24ին, միանալու Ապուպէքիրի բանակին :

Այս համբաւը հասաւ Սիս, արքունիքը գլրդեցաւ : Լեւոն մէկ ամսուան մէջ բաւական լուրջ պատարաստութիւններ տեսած էր, ինքնապաշտպանութեան ամէն կարգի միջոցները խորհած ու վճռած էր դիւշ

ցազնօրէն մեռնիլ, չի տեսնելու համար իր թագաւորը թեան խաւարումը, Ուստի, գոյժը հազիւ առած, աճապարեց պարպել մայրաքաղաքը և բնակիչները տարաւ տեղաւորեց միջնաբերդին մէջ :

Սոյ գաշտը փոշիով ծածկուած էր, հազարաւոր զօրքիր, վայրենի պոռչտուքներով ու հայհուչներով մօտենային, կը պատրաստուէին ամէն կողմէ պակը մօտենային, կը գումարաւ միանուագ յարձակում գործել քաշարել ու յետոյ միանուագ յարձակում գործել քաշարին վրայ :

Ամբողջ ցերեկը տեւեց պաշարման գործողութիւնը, մինչ լեւոն ամբացած էր միջնաբերդին մէջ :

Գիշերը վրայ կը հասնի և թշնամի բանակը տաւալին ու է գործողութեան չի ձեռնարկեր, Սոյ շուրջը կաւին ու է գործողութեան մը ձգած կ'սպասէ ազդարար հըպաշարման շղթայ մը ձգած կ'սպասէ ազդարար հըպամանի մը :

Փետրուարի ամպամած ու մռայլ երկինք մը կը կախուէր աղջամուղիլ մէջ թագուած մայրաքաղաքին կերեւ . փայլակներ կը սուրային մերթ ընդ մերթ խուլ վերեւ . որոնց կուգար խառնուիլ հեռաւոր լեռներէ հասնող վայրենի ճայնելու արձագանգը :

Կէս գիշերուան խորհրդաւոր լուսթեան ու խաղողութեան պահուն, յանկարծ քաղաքին կեդրոնին ծուխ մը կը բարձրանայ . կը ծառանայ, յետոյ քիչ քիչ մուխը բոցի կը փոխուի ու կը ծաւալի :

Եղերական լուսավառութիւն մըն էր, հրդեհ մը որ վիշապաձև կը գալարուէր ու կ'սպասնար լափել ամբողջ մայրաքաղաքը :

Ո՞ր ձեռքը գործած էր այս . . . ոճիրը :

Ոճիր . . . երբեք

Լեւոն Ե. կ'այրէր իր սեփական բոյնը, մասնաւորապէս անպաշտպանների մասերը մայրաքաղաքին որ քիչ յետոյ դատապարտուած էր գրաւուիլ Ապուապէքիրի աւարառու վոհմակներէն :

Այս՝ կը հրպեհէը իը բոլնը, բա՛ն մը չի ձգելու
համար թշնամիներուն ձեռքը:

Իսկ ինք ալ քաշուած միջնաբերդը, գերագոյն մարտը պիտի մղէր. մէկ հոգի՝ հարիւրի՛ գէմ, որով հետեւ իր՝ ձեռքին տակ հազիւ ունէր քանի մը հարիւր զինուորներ՝ հաւատարիմ թագածները . . . :

Հըդեհը տեւեց մինչև յաջորդ առառու։

Հետեւեալ օրը, լուսածագին՝ արաբական գունդերը
ներս խռովեցին մայրաքաղաքէն, տաք տաք մոխիր-
ները կոխկոտելով՝ անցան, առաջացան գէպի բերդին
ստորոտը, ուր հաստատեցին քանդիչ մեքենանեռու:

Սակայն անառիկի էր բերդը, կիլիկոյ մայրաքաղաքին վրայ իր արծիւի թեւերը տարածած, հսկայ, վիթխարի, պատկառազգու պահապանը, որ գարերէ ի վեր կը հսկէր ու կը պաշտպանէր զան:

Կոխւը կատաղի էր, առտուլնէ մինչև իրիկուն
տեւեց և սակայն անպարտելի կը մնար իր փոքրիկ
խումբով, նետի տարափ մը տեղացնելով թշնամինեւ-
րուն գլխուն, որոնք չէին կրնար մագլցիւ ելել վեր,
վերէն տեղացող նետերուն և քարերուն կարկուտին
տակ :

Յոգնած, ուժասպառ, երկուստեք դաւընցուցին
թշնամութիւնները :

Նոյն օրուան ընդհարումներուն մէջ մեծ ջարդ մը
արուած էր Ապուպէքիրի ու Ամիրայի զօրքերուն, ա-
ւելի քան հազար հոգի, որոնց դիակները փռուած էին
Միջնարերդին ոտքը: Իսկ Հայոց կողմէն հազիւ քանի
մը սպաննուած ու երկու տասնեակ վիրաւորուածներ
կային, որոնց մէջ էր հաւե նոյնինքն Թագաւորը՝ կը-
զակէն զարնուած:

Հետոնի հակառակորդ Հայ իշխանները չուարած, երկու ուրի մէջ մնացած, չէին գիտեր ի՞նչպէս մը խիթարել Ամիրան ու եղիպտացի զօրավարը, անոնց

կրած պարտութեան ու ջարդին համար, որոնց հակած հարուածը պիտի պայթէր իրենց գլխուն, կը խորհէին սրտի գողով։ Աւստի, այդ երկու կատաղի բռնապետներուն կատաղութիւնը մեղմելու յոյսով, նոյն գիշերը կ'երթան բանակավայրը, և Ամիրային վրանէն ներս մտնելով ունկնդրութիւն մը կը խնդրեն։

կանանչ վրանին խորը, պասկաս թափարչէք
գորգերու վրայ նստած էր ծալապատիկ մտահոգ,
ներառուն վրայ, համբիչի խոշոր գնտիկները դարձնելով
աճառուտ ձեռքերուն մէջ ու քթին տակէն մրմիջելով
աղօթք մը թէ անէծքներ կը թափէը:

— ի՞նչ կ'ուզէք, հարցուց վերջապէս լսում դժուակով ու ճաթած ձայնով մը, ինչո՞ւ հկաք, խօսեցէ՛ք նախմ։

— Ամիրա՛, ըստ իշխաններէն ալեղարդ Վահրամ և
եկած ենք մեր ցաւակցութիւնները մատուցանելու յոտա
Զեր Բարձրութեան, այսօրուան ցաւալի կորուստնե-
րուն համար :

— Շնորհակալ եմ . մըմռաց Ամիբրան , ձիւնաւ փայլ մօրուքը չարչարելով ձեռքին մէջ , բայց ի՞նչ դաւ էր այս , գուք չէի՞ք գիտեր առաջուց :

— Ո՞ր դաւը...
— Հրդեհը, հրդեհը, կրկնեց Ամիրան՝ վրէժխըն-
դիր ակնարկ մը պտացնելով ներկաներուն վրայ:

— Տէ՛ր Ամիրա , յարեց վերջապէս իշխան մը եկած ենք խոնարհաբար աղերսելու Զեր Բարձրութեան արտօնութիւնը :

— Ի՞նչ արտօնութիւնն...
— Թոյլ տուէ՛ք մեզի, մենք անձամբ պիտի կըռուինք, ողջ ողջ պիտի բռնենք մեր թագաւորը, և պիտի բերենք յանձնենք Զեր Մեծութեան...:

Ամիրային վշտուտ գէմքը խնդաց։
Յետոյ գառնալով Վահրամ իշխանին։

— Յարգելի՛ ծերունի, ըստու, գացէ՛ք, ըբէ՛ք ինչ
որ վճռած էք. եթէ կարելի է, այս գիշեր, մի՛ ձգէ՛ք
վաղուան, եթէ չէք փափաքիր անմեղ արիւնի հեռ
զեղներ։ . . .

Ամիրան կատաղութենէն կը հեւար։

Հայ իշխանները գուրս եւան Ամիրային վրանէն
ու վերադարձան Սիս, ուր գարձեալ գումարուեցան,
Միջնաբերդին վրայ գիշերային յարձակում մը կազա
մակերպելու մասին խորհրդակցելու համար։




ԺԷ.

ՄԻՋՆԱԲԵՐԴԻՆ ՇՈՒՐՁԸ

Միջնաբերդին շուրջը մղուած կատաղի ճակատա-
մարտը. ինչպէս տեսանք արդէն, Լուսինեան ափ մը
զինուորներուն յաղթանակովը վերջացած, ամէն լը-
քում ու քայքայում ձգած էր Ամիրային ու անոր զի-
նակից գունդերու շարքին մէջ. որոնք հազարէ աւելի
գիշեկներ թողած Միջնաբերդին ստորոտը, անկանոն
նահանջով մը լեղապատառ փախած ապաստանած էին
մօտակայ գաշտերուն մէջ ու ժայռերուն ստորոտը։

Սակայն, Լեւոն Ե.ի արիւնին ծարաւի փառ ու
դաւաճան իշխանները, որոնք Ամիրային վրանին մէջ
հանդիսաւոր երգումով մը խոստացած էին ողջ ողջ
բանել ու անոր յանձնել իրենց թագաւորը, բնականա-
բար չպիտի նստէին անգործ։

Այս ազգագաւ հրէշները, իրենց վարձկան լրտես-



Լեհոն Ե.ի ԴՐԱՄՆԵՐԸ
Թիւ 1. Արծաթապղինձ մը, ա. կողմը գրուած է
Լեհոն ԹԱԳԱԽՈ բ. կողմը ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅ
Թիւ 2. և 3. Արծաթ են ա. կողմը ԼԵՎՈՆ Ա-
ԳԱԽՈՐ ՀԱՅ և բ. կողմը ՇԻՆԵԱԼ ի ՔԱՂԱՔՆ Ս.
Թիւ 4. Արծաթապղինձ է. ա. կողմը Լեհոն ԹԱԳ
և բ. կողմը ԱԿԻՈՐ ՀԱՅՈՑ
Թիւ 5. Արծաթապղինձ. ա. կողմը Լեհոն ԹԱ-
ԳԱԽՈՐ և բ. կողմը ԿԱՐՈՂՈԽԹԲ (Վիեննայի Մը-
խիթարեանց թանգարանին մէջ կայ օրինակ մը, ո-
րուն վրայ գրուած է. «ԿԱՐՈՂՈԽԹԲ Ա.Ս » (տուծոյ)
Թիւ 6. Պղինձ. ա. կողմը Լեհոն ԹԱԳԱԽՈՐ և
բ. կողմը ԱՄԵՆԱՅՆ ՀԱ....:
Թիւ 7. Պղինձ. ա. կողմը Լեհոն ԹԱԳԱԽՈ և բ.
կողմը ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Թիւ 8. Պղինձ. ա. կողմը Լեհոն ԹԱԳԱԽ և բ.
կողմը ՔԱՂԱՔ:

ներուն շնորհիւ, կրցած էին ժամանակին տեղեկանալ կեւոն Ե. Ք կողմէն ծրագրուած բոլոր ռազմագիտական գաղանիքներուն և ուխտած էին ամէն գնով յարձակի անառիկ բերդին վրայ, որուն ապահով աշտարակներէն մէջ քաշուած էր անի, իրեն հաւատարիմ թիկնապահներով ու պալատականներով:

Ամիրային վրանէն վերադարձած, նոյն գիշերը ժողով մը գումարած էին, վճռական յարձակման մը մասին կարեւոր կարգադրութիւններ ընելու համար:

Բայց որովհետեւ Միջնաբերդին շուրջը բաւականաչափ պահակ զինուորներ կ'սպասէին ամէն պատահականութեան գէմ պատրաստ գտնուելու և բերդին մէջ ամրացած զինուորները զգուշացնելու համար, դաւադիր իշխանները չէին համարձակեր յախուռն յարձակման մը ձեռնարկելու:

Գիշերային ժողովը գումարուած էր ասպետ Մատթէոս տը Շապակի ապարանքին մէջ: Այս ասպետը կեւոն Ե. Ք թագադրութեան օրը գիւտանապետ կարգըւած էր Հայոց տէրութեան և նոյն ինքն կեւոնի հըսրամանով ամուսնացած էր կոստանդին Գ. Թագաւորին այրիին հետ. մէկ խօսքով. Հայոց թագաւորին բարերարեալը կը նկատուէր. անոր ապերախտ արարածը, որ հիմա դաւաճան իշխաններուն հետ միացած՝ բարերարին կեանքին գէմ դաւադրութիւն մը կը կազմակերպէր...:

Նոյն գիշերաժողովին ներկայ էին գրեթէ բոլոր զլիսաւոր դաւադիրները՝ Պարոն Վասիլ, Բարթողիմէ, Վահրամ իշխան, որոնց պարագլուխը կամ զեկալարը՝ կը համարուէր ասպետ Մատթէոս տը Շապակ:

— Տես' բք իմ, ըստ ապերախտ ասպետը՝ դառնալով ներկաներուն, Ամիրան կատղած է, բոց կը է ժամ առաջ վերջ մը գնենք այս կացութեան:

— Մոռցա՞ք ընդմիջեց ծերունի Վահրամ իշխանը, մոռցա՞ք Ամիրային սպառնական խօսքերը, երբ կը մեկնէինք իր վրանէն:

— Ի՞նչպէս, հարցուց Պարոն Վասիլ, ի՞նչ ըստ Ամիրան, անգամ մըն ալ կրկնեցէք:

— «Եթէ չէք փափաքիր տեսնել անմեղ արեան հեղեղներ...» շարունակեց Վահրամ իշխանը, չէք գիտեր ինչ ըսել կ'ուզէր:



Ձօց Բիոն: 10: 2)

ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԿՆԻՔ ԼԵԽՈՆ Ե. Ի.

— Յայտնի՛ է, յայտնի՛, յարեց ուրիշ իշխան մը, եթէ մենք չյաջողինք գերի բռնել ու ամիրային յանձնել մեր գժբաղդ երկրին այս պատուհասը, գիտցած ըլլաք, շատ անմեղ արիւնի հեղեղներ պիտի հոսին...:

Ժողովականները սարսափահար, իրարու երես կը նայէին, առանց խօսելու:

— Ուստի, յարեց տը Շապակ ասպետը, մէ՛կ միշոց կայ...

— Ի՞նչ միշոց, հարցուցին ժողովականները անձկոտ ու տենդագին:

— Միջոցը մէկ է, մէկ, կամ ողջ ողջ բռնելու է անօրէնը, և կամ, եթէ չի յաջողինք ողջ բռնել: սպաննել է, սպաննել:

— Բայց կարելի՞ է, հարցուց Վահրամ իշխանը, դժուարահաւան մէկու մը գէմքով. Միջնաբերդէն ներս ինչպէ՞ս պիտի մտնենք:

— Դիւրի՞ն է, գիւրին, ես գիտեմ իր թագստոցը, ե՞ս պիտի բռնեմ զինքը, ե՞ս . . . :

Եյս խրոխտ յայտարարութիւնը պահ մը հանդարտեցուց ժողովականներուն վրդովմունքը: Շատերը կը ճանչնային տը Շապալի այսօրինակ գործունէութիւնը և յաճախ ականատես եղած էին անոր նախճիրներուն:

Միաձայնութեամբ որոշուեցաւ Թագաւորի կեանքին դէմ ծրագրուած դաւագրութիւնը գործադրել առանց յուսահատելու ամէն խոչընդոտի առջեւ:

Անդին, Միջնաբերդին մէջ յուզիչ արարողութիւն մը կը կատարուէր: Լեւոն Ե. իր սակաւաթիւ, բայց անձնուէր ու հաւատարիմ զինակիցները շուրջը հաւաքած, հանդիսաւոր երգում ընել կուտար անոնց, մինչեւ իրենց վերջին շունչը կռուելու և մեռնելու:

Վերին փառաւոր յաղթութեան վրայ հազիւ թէ մէկ ամիս անցեր էր և լեւոնի ստացած ծնօտի վէրքը տակաւին չէր սպիտացած:

Մարտ 24ի գիշերը:

Երկինքը խաւար, գետինը խաւար, համատարած ու գերեզմանային լոռութիւն մը կը տիրապետէր ամէն կողմ, արհաւրալից խաղաղութեան մը մէջ: Վերէն անդադար կը տեղաբ յորդ անձրեւ մը, մըրիկը մոլեգին կը սուէէր ու մերթ ընդ մերթ, ամպերուն թանձր վարագոյը կը ճեղքուէր փայլակներով, որոնց կը յաջորդէին խուլ, երկարածիգ որոտումներ:

Միջնաբերդը մարախուղի մէջ փաթթուած, հըսկայ, ահագին հասակը մութին մէջէն կը ցցուէր, ո՛չմէկ

լոյս, ո՛չ մէկ շշուկ, բոլոր առարկաները, քարերը, թուփերը, ամէնը քնացած մեռած էին:

Ահա' այդ չարաշուք, այդ սոսկալի, այդ յղի գիշերուան մէջ պիտի գործադրուէր ոճիրը:

Միջնաբերդի պահապանները խորունկ քունի մէջ ընկղմած, կը խորդային շարունակ, մինչ բոլորածիքը տարերքներուն մոլեգին մենամարտը կը մզուէր:

Անգութիւնը, զարթում, վայրկենապէս կշռեցին իրենց կացութիւնը, ըմբռնեցին ահաւոր իրականութիւնը. պաշարուած, կորսուած էին . . . :

Դաւադղիրները, իրենց պարագլուխ ունենալով արաքունի գիւտապետ Ասպետ Մատթէոս տը Շապալը, գիտցած էին օգտուիլ նոյն գիշերուան աղջամուղջէն, տեղացող յորդաւատ անձրեւներէն ու փչող կատաղի մըրիկներէն:

Ասոնք յաջողած էին լրտեսներու օգնութեամբ առանց ու է ընդդիմութեան հանդիպելու, Միջնաբերդուն գին շուրջը արտաքին շղթայ մը ձգել. գրաւած էին արդէն պարիսպին արտաքին մեծ գուռը, կը մնար միայն ողջ բռնել կամ սպաննել բերդապահները:

Եւ իսկոյն գործադրուեցաւ հրամանատար Ասպետին հրամանը:

Բերդապահները մէկիկ մէկիկ մորթուեցան դրան առջեւ . . .

Խուճապ տագնապի միջոցին բերդապահ մը միայն յաջողեցաւ փախչիլ և ահազանգը հնչեցնել Միջնաբերդի բնակիչներուն:



ԺԵ

ՎԵՐՋԻՆ ԲԵՐԴԸ

Մինչ դուրսը գաւագիրներուն վոհմակը մոլեզնած,
արիւնոտ նախճիրներ կը գործէր, անդին՝ անառիկ
աշտարակի մը մէջ, մենաւոր խուց մը քաշուած, կը
պառկէր Լեւոն Ե., կիլիկիոյ վերջին օրերու թագաւ-
ռորը։

Ամբողջ կիշերը քունը չէր տարած, կռիւին մէջ
ստացած ծնօտի վէրքին կսկիծէն։

Հազիւ թէ աչքերը պիտի փակէր, յանկարծ խու-
ցին դուռը բաղխեցին։

Լեւոն ընդուստ ելաւ ու նստաւ անկողնին մէջ։
Դուռին հարուածները կրկնուեցան։

Դուրսէն պաղատագին ձայն մը կը լսուէր միայն։
Անկողնէն վար իջաւ թագաւորը, դուռին մօտե-
ցաւ, ականջ դրաւ։

Յստակօրէն կը լսուէր.

— Տէ՛ր Արքայ, Միջնաբերդը գրաւուած է, դու-
ռը բացէ՛ք։

— Ո՞վ ես գուն։

— Օչի՞նը, Ձեր հաւատարիմ թիկնապա՞հը . . .

Թագաւորը դուռը բացաւ, ներս տռաւ թիկնա-
պահը և յետոյ ամուր մը կզպեց դուռը։


Ամբողջ մարմնովը կը գողար խեղճ մարդուկը,
լեզուն բռնուած, պահ մը թագաւորին գիմացը կեցած
մնաց արձանի մը պէս լուռ. յետոյ բուռն ճիգով մը.

— Տէ՛ր Արքայ, ըստւ, ո՞ւշ է, ո՞ւշ։

— Ի՞նչպէս . . .

— Միջնաբերդը գրաւուած է արդէն։

— Ի՞նչ կ'ըսես, ընդմիջեց թագաւորը յուղուած
ձայնով մը։



Լեհոն Ե. ի Զինսնշանները

Լեւոն Ե.-ի զինանշաններուն մէջ գտնուած առիւծ-
ներն մէկը, որ համակ ոսկեզօծ դաւափ մը մէջ նկա-
ռած է եւ ուսին վրայ իր կրէ ոսկի խաչ մը, կը ներ-
կայացնէ Հայաստանը. իսկ միւս արծար եւ կապոյտ
երիգաւոր կողմը՝ առիւծով միասին, որ կը կրէ ոսկի
քառ մը, կը ներկայացնէ Կիպրոսի Լուսինեանները։

— Այս՝ թշնամիներուն ձեռքը կը գտնուի այս
պահուստ:

— Բերդապահնե՞րս . . .

— Մորթեցին . . . ե՛ս միայն յաջողեցայ փախչիլ .
արինը հեղեղի պէս կը հոսի, մութին մէջ զիրար կը
ջարդեն . . .

Արքայական խուցին կից ուրիշ քանի մը խուցեր
ալ կային: պաւատականներուն յատկացուած, ուր, կը
պառկէին Թագուհին, Ֆիմի Կոմսուհին, Սոհիչը Մար-
քաջախտը և միւս հաւատարիմ պաշտօնատարները:

Վայրկեանը վճռական էր, Լեւոն ամփոփեց ինք-
զինք և հակառակ ձնօտի վէրքին, որ կը յամառէր
նեղել զինքը, առանց իր պաղարիւնը կորսնցնելու,
ձայն տուաւ քովի խուցերու բնակիչներուն, որոնք
սարսափահար վայնասուններ փրցուցին:

Սննկարագրելի էր խուճապը, Լեւոն զո՞ւր կը յոր-
դորէր ու կը խրախուսէր Թագուհին ու Կոմսուհին.
Երկուքն ալ նուաղեցան:

Սակայն վայրկեանները կը սահէին, ժամանակը
շատ ուշ էր, թշնամին Միջնաբերդին տիրացած, կը
սպառնար յարձակիլ Լեւոնի ամրացած աշտարակին
վրայ — Վերջին թե՛րդը . . . :

Լեւոն նոյն պահուն վիրաւոր առիւծ մըն էր, յուռ
սահատօքն կը պտուտքէր իր կորիւններուն չուրջը:

Իսկ Օչին, գուժկան թիկնապահը, կ'արտօրար.
կ'աղաչէր կը պաղատէր, հաւատարիմ շան մը պէս իր
տիրոջը ոտքերուն կը փաթթուէր:

— Փախչինք, Տէ՛ր Արքայ, վտանգը գո՞ւռը հա-
սաւ, քանի մը բոպէի խնդիր է աշտարակին անկումը:

— Ո՞ւր փախչինք, ո՞ւր թողունք Թագուհին ու.
Վերջին բառը չէր արտասանած և ահա՛ տապարի
ուժին հարուած մը՝ խուցին գուռին:

Հարուածը կրկնուեցաւ, դուրսի աղմուկը ժխորի

փոխուեցաւ, վայրենի աղաղակներ, կը հայհոյէին,
կ'անիծէին . . . :

Աշտարակին գուռը բարեբախտաբար ամուր էր,
երկաթէ գուռ մը որ չուտով և դիւրաւ պիտի տեղի
չտար, ու պիտի կրնար ժամանակ մը տոկալ տապարի
հարուածներուն, որոնք կ'իջնէին անդադար:

Իսկ աշտարակին ծոցը, խուցերուն մէջ, սրտա-
կեղեք տեսարան մը կը պարզուէր. պաւատականները
խուճապահար ու խելակորոյս, իրարու կը փաթթուէին
յուսահատօքէն ու իրարմէ հրաժեշտ կ'առնէին:

Օչին շարունակ կ'ուտիպէր, կը պաղատէր թագա-
ւորին, ժամ առաջ փախչելու:

Դուռը տապարի հարուածներուն տակ կը հեծէր,
աշտարակին որմերը վլցնելու և մուտքը բռնադատե-
լու համար ի գործ դրուած խուժանի կատաղի ճիգերը
պիտի վերջապէս յաջողութեամբ պսակուէին:

Լեւոն հետզհետէ կը թուլնար, կը տրամադրուէր
տեղի տալու իր հաւատարիմ թիկնապահին թախան-
ձանքներուն: Ինք գիտէր փախուստի ճամբան, բայց
իրենները կը խորհէր. Թագուհին, զաւակները, սի-
րելի պաւատականները. կը խորհէր թէ պիտի կրնա-
յի՞ն ամէնքը միասին փախչիլ:

Եւ սակայն, տապարի հարուածներուն տակ, եր-
կրորդ գուռը ջախչախուելու նշաններ ցոյց կուտար:
Վայրկեանը՝ գերագոյն, վտանգը՝ սոտոյգ, մահը՝
մօտալուտ էր:

— Օչին, Օչին, ըստ Լեւոն յուսահատ շեշտով
մը, իրաւունք ունիս, ա՛ռ ուրեմն սա պարանը:

Եւ երկայն պարան մը յանձնեց թիկնապահին:

— Ա՛ռ ու մէջքս կապէ, հրամայեց Լեւոն:

Օչին տենգոտ արագութեամբ մը գործադրեց Ար-
քային հրամանը:

Լեւոն, մէջքի պարանովը վար սահեցաւ աշտա-

բակէն . իր օրինակին հետեւեցան երեք հաւատարիմ թիկնապահները , որոնց մէկը յոյն էր , ինչպէս նաև քանի մը պալատականներ :

Սակայն , այս ընդհանուր խուճապին մէջ , թագուհին խելակորոյս ու շմորած , իր զաւակներով միասին փակուած արգիլուած մնաց աշտարակին մէջ :

Վերջին ուժգին հարուած մըն ալ , և ահա՛ խորա տակուեցաւ ու կոնակին վրայ ինկաւ երկաթէ դուռը :

Դաւագիրներուն պետը՝ Մատթէոս տը Շապա ասա պետը՝ սովահար վագրի մը թափով խոյացաւ Լեւոնի ապաստանած խուցը . ամէն անկիւն խուզարկեց , և անկողինը թափուր գտնելով , սկսաւ հայհուչներ ու լուտանքներ թափել աջ ու ձախ :

Ետոյ անցաւ միւս խուցերուն մէջ ուր կը յուսար գտնել ու ձերբակալել թագաւորը — որ զինք արքունի դիւանապետ հարգած էր — և յանձնել Ամիրային : Բայց , փոխանակ անոր , հոն գետինը նուազած ինկած գտաւ թագուհին , մինչ իր զաւակները բոլորտիքը կը դառնային լալակոծ :

Տը Շապա ասպետին կատաղութիւնը զենիթը հասած էր , առաջին հանգիպողը պիտի յօշոտէր :

Խենթի պէս խուցերուն մէջ կը գառնար , բոլոր անկիւնները կը խուզարկեր , հոն մնացած քանի մը խեղճուկ պալատականները կը նեղէր ու կը խոշտանգէր մահուան ոպանալիքներով փախստական թագաւորին թագստոցը ցոյց տալու համար :

Սակայն այս ամէնը , չունեցաւ և ոչ մէկ արդիւնք :

Թագուհին սթափած . հազիւ թէ կը բանայ իբ արշունքոտ աչքերը , գլխուն վերև կանգնած կը տեսնէ տը Շապա ասպետը՝ իր երբեմի հլու պաշտօնեան , որ դիւային ժպիտով մը կը դիտէր անոր յուսահատական նոպանները :

Այս մարգագազանը կը խորհէր թագուհին ենթարա

կել ֆիզիքական տանջանքներու , շուտով երեւան հաւա նել տալու համար թագաւորին թագստոցը : Ուստի , քովի զինուորներուն կ'ազգարարէ թագուհին զատել իր զաւակներէն , մթին խցիկ մը նետել ու արգելած փակել զանի :

Զինուորները վայրկենապէս կը գործադրեն ասա պետին հրամանը :

Սակայն . իրերը յանկարծ կը փոխուին : Դուրսը , դաւագիր խմբակը պաշարուած կը գտնէ ինքզինք Լեւոնեան զինուորներէն , որոնք մորթուած բերդա պահներուն վրէժը լիովին լուծած ըլլալու համար , այդ դաւաճանները զատ զատ կը պառկեցնեն քարե րուն վրայ ու կը մորթատեն :

Այսպէս , բերդը գաւադիներէն ամբողջապէս մաքս րագործելէ յետոյ , խմբովին ներս կը խուժեն աշտա բակէն , ուր տը Շապա ասպետը տակաւին պատղամա ներ կ'որոտար :

Այս անգամ Լեւոնի զինուորները պաշարեցին ասա պետ տը Շապաի խումբը , որ աշտարակին տիրացած , թագուհին ու զաւակները բանտարկած , տակաւին կը փնտոէր ու չէր կրնար գտնել թագստոցը :

Վրոյր , Մարուն Դշխոյի անձնուէր թիկնապահը , յովազի ոստումով մը նետուեցաւ ասպետին վրայ , ու մերկ սուրբ բարձրացուցած օգին մէջ .

Դաւաճա՞ն , պոռաց տը Շապաի երեւին , խօս սէ՛ , շուտ խօսէ՛ , ո՞ւր է թագուհին :

Ասպետին գողը բանեց , ու սկսաւ թոթովիլ :

Վրոյր , առանց սպասելու պատասխանին , ձեռքի սուրբ շողացուց ու դաւաճանին գլուխը վայրկենապէս անջատեց իբանէն և թոցուց օգին մէջ :

Գլխակ մարմինը սկսաւ թաւալիլ յատակին վրայ , նոր մորթուած եղան մը չղաձգային գալարումներով :

Վրոյրի օրինակը խրախուսիչ էր . խումբ խումբ

զինուորներ կը յարձակին միւս գաւաճաններուն վը-
րայ, մէկիկ մէկիկ կը խողլխողեն զանոնք, ու վերըս-
տին բացարձակ տէրը կը դառնան աշտարակին, ուր
սակայն յամառ ինտուսութներէ վերջ չկարենալով գըտ-
նել իրենց սիրելի թագուհին, կը տխրին ու կը յու-
սահատին :

Երբ այսպէս ձեռնունայն կը պատրաստուէին դուրս
ելլել աշտարակէն, վրոյր՝ որ բոլոր խուցերը կ'անցը-
նէր աչքէ, խուցի մը խորէն յանկարծ կը գոչէ .

— եկէ'ք, հո՞ս է, եկէ'ք, ա'յս կողմը . . . :

Հեղեղի պէս գէպի խուցը վազեցին ամէնքն ալ :
— Ընկերնե՞ր, ըստ վրոյր, եկէ'ք, տեսէ'ք, ահա
թագուհին, կապանքի ու արդելքի տակ . . . :

Ներսէն կը լսուէր թագուհիին հեծեծանքը .

— Զաւակնե՞րս, ո՞ւր են զաւակնե՞րս . . . :

Վերջապէս արքայորդիներն ալ դուրս հանուեցան
բանտէն ու յաղթական զինուորները խնդութեան եր-
գերով կը թնդացնէին աշտարակին կամարները, երբ
դուրսէն ուրիշ բազմութիւնմը ներս կը խուժէ :

— Թագաւո՞րը, թագաւո՞րը կ'աղաղակէր բազմու-
թիւնը . ահա՛ կուգայ մեր սիրելի թագաւորը :

Արդարեւ, Լեւոն Ե. էր, որ խրօսաքայլ կ'առա-
ջանար իրեն հետ ունենալով Պօղոս Ա. Կաթողիկոսը,
Սոհիէր Մարաղախտը, Ֆիմի կոմսուհին, աւագ իշ-
խանները, ամէնը քսան հոգի :

Եերգին բովանդակ զինեալ բնակչութիւնը խան-
դավառ ծափերով կ'ընդունի Լեւոն Ե.ը, որ օգնական
ընտիր ուժերով յաջողած էր վերագրաւել բերդը, այս-
պէս անակնկալի բերելով գաւաճաններուն ու ասոնց
դաշնակցած ամիրային գունդերը :

Հայկական այս անսպասելի յաղթութեան բօթը չու-
տով կը հասնի ամիրային վրանը, որ կատաղութենէն
փրփրած գիշերաժողով մը կը գումարէ, Ցավուտ պէս

կի, Ապուապէքիրի և միացեալ բանակներու սպայա-
կոյտին ներկայութեան :

Այս ժողովին մէջ պիոի վճռուէր կիլիկիոյ հայկա-
կան թագաւորութեան բաղդը : Հոն կ'որոշուի բովան-
դակ բանակը քալեցնել մայրաքաղաքին վրայ, բերդին
վրայ վերջնական ու վճռական յարձակում մը գործել,
ողջ ողջ երի բանել թագաւորը, քարուքանդ ընել կի-
լիկիոյ շէն շէն քաղաքները, գիւղերն ու աւանները,
հողի հաւասար ընել բոլոր բերդերը, մէկ խօսքով,
մահացու հարուածը տալ Սիսուանի անկախութեան :

— Ալլա՛ վկայ, կը գոչէ ամիրան, պիտի քան-
դեմ այդ վերջին թերզը, ապստամբ անհաւատներուն
այն վերջին ո՞րջը . . . :

Բոլոր ներկաները իրենց սուրին վրայ կ'երդնուն
կատարել ամիրային հրամանը :

Գիշերաժողովը կը վերջանայ, զօրավարները կը
ցրուին իւրաքանչիւրը իր վրանը ։ Եւ նոյն գիշերը,
առանց սպասելու արշալոյսին, բոլոր գունդերը զա-
նազան թեւերու կը բաժնուին, ձիաւոր և հետեւակ,
և կ'սկսի առաջխաղացումը :

Մայրաքաղաքին բոլորտիքը քանդիչ մեքենաներ
կը զետեղուին ու յարձակման նշանը կը արուի :

Ուրիշ հեծելազօրքի գումարտակներ կ'ասպատա-
կեն շրջակայ գիւղերը՝ թալանի ու կոտորածի արհա-
ւիրքը սիրելու ամենուրեք :

Կիլիկիոյ հոգեվարքի գետինը . . . Անզէն, անմեղ
բնակչութեան մը յուսահատական աղաղակները կը
բարձրանար մութին մէջէն ու կը պատուէր մթնոլորտը :

Քաղաքացիները տկար ընդդիմութիւն մը ցոյց
տուին : Արդէն, բնակչութենէն կարեւոր մաս մը, բա-
րեկցիկները, ժամանակին կրցած էին անվտանգ փախ-
չիւ : Միջերկականի կղզիները գաղթելով . մաս մըն ալ
Տորոսի անառիկ բարձուքներն ու քարանձաւները,

նոյնիսկ արքունի զօրքերէն զինաթափի եղած, լեղապատու փախած էին հեռաւոր անտառներու մէջ: Հազարաւոր ընտանիքներ գաղթած էին Մեծ ու Փոքր Հայք, Վրաց, Աղուանից, Պարսից և Յունաց երկիրները: Սովորայն, աւազ, աղքատ դասակարգը դատապարտուած էր մնալ հոն, թշնամի հրոսակներուն կրակին ու սուրին դիմաց:

Արիւնաբրու խուժանը կատաղի յարձակումներով նետուեցաւ մայրաքաղաքի հարուստ աւարին վրայ, որ լքուած, անգութ ճակատագրին թողուած էր:

Ամիրան, իր սպիտակ ձիուն վրայէն կ'ոռնար, ու սուխնամերկ, աջ ու ձախ պատգամներ կ'արձակէր:

Թալաշն, հրդեհ, կոտորած, այս երեսակ պատուահանները կը սաւառնէին այն անհուն աւերակներուն վրայ, որ կը միխային...

Արիւնաբրու վոհմակները պահ մը դադար տուին իրենց նախնական նախնական յղիացած էին ա'լ կողոպուտէ ու յագեցած՝ կոտորածէ:

Արիւնի գոլորշիներ կը բարձրանային դէպի թերզը, ուր նոյն պահուն գնաժամային ճգերագոյն կոփեր մղելու կը պատրաստուէին Լեւոնեանները ուժգնորէն:

Ամիրան՝ բանակին հրամանատարները թերզին ստորոտը համախմբելով, կը խրախուսէր զանոնք յաղթութեան յոյսերով ու հանդերձեալ երանութիւններու դիւթական հեռանկարովը:

Ազգանշանը տրուեցաւ ու խուժանը խառնիճաղանձ աղաղակներով սկսաւ մագլցիլ գժրաղդ բերդին կողերն ի վեր:

Լեւոն Ե. թագաւորը աշտարակին գաղաթէն նետերու տարափ մը կը տեղար թշնամի զահմակներու գլխուն, և արհամարհելով մահուան վտանգը, առիւտ ծաբար մռնչելով կը մարտնչէր:

Օրերով տեւեց ճակատամարտը, Լեւոնեանները

խիզախօրէն կը յարձակէին, առանց վայրկեան մը թուլալու, և պատերազմին բաղդին նժարը կը հակէր իրենց կողմը. սակայն, աւազ, ներքին թշնամիները հոն էին, Ամիրայի բանակին սև շարքերուն մէջ սուղոսկած օձեր, որոնք կը թունաւորէին անոր միտքը:

Ներքին թշնամիները, աղգաղաւ ճիւաղներ, յաջողեցան վերջապէս պառակտում ձգել հայկական շարքերուն մէջ: Այս անհաւասար կոռուի գերագոյն ու վճռական վայրկեանին, մինչդեռ Լեւոն Ե. կը խորհէր գիշերային յարձակում մը կաղմակերպել, բերդէն դուրս խոյանալ ու ճեղքել Ամիրային բանակը, քայքայում ու խուճապ բերել անոր գունդերուն մէջ, և ահա՛ կը պայթի յանկարծ ներքին ապստամբութիւնն մը, և հայ զինուորները կ'սկսին զիրար ջարդել:

Ու արտաքին պատերազմին կը յաջորդէ եղբայշրասպան կոփւը:

Գիշերուան մէջ վայրենի աղաղակներ կը լսուին. — Սնկցի՛ Լեւոն, անկցի՛ Լուսինհանը . . .:

Տարաբազգ արքայ, տակաւ կը համոզուէր թէ իր կորուսը մօտալուտ էր և թէ եղերական վախճան մը կ'սպասէր իրեն: Ուստի, վճուեց նոյն գիշերը թողուլ հեռանալ այդ անիծեալ բերդէն, ուր զիրար կը յօշոտէին համարիւն և համակրօն եղբայրներ:

Սնմիջապէս իր շուրջը համախմբեց իրեն հաւատարիմ մնացած իշխանները, Մարտոն թագուհին իր զաւակներով, Սոհիէր Մարաշախտը, Ֆիմի Կոմսուհին ու մէկ քանի անձնուէր զինակիցներ, բոլորը քսան հոգի, որոնց մէջ կը գտնուէր նաև Պօլոս Ա. ալեւ զարդ կաթողիկոսը, և գառնալով անոնց.

— Սիրելիներ՝ ըստ, մեր ազգին վախճանը հաւսած է, մեկնինք այս մահաբոյր վայրերէն, գո՞նէ մեր աչքերը թո՞գ չտեսնեն հայրենիքին աւերածը . . .:

Ա՛, չկրցաւ շարունակել, ձայնը խեղդուեցաւ հեծելտուքի մէջ:

Բոլոր ներկաները կուլային է
Բերդին ստորերկրեայ ճամբան բռնած , գաղտաւ-
գողի գուրս ելան առանց նշմարուելու , և տաժանելի
ճամբորգութիւն մը կատարելով , ու մահուան գէմ
մաքառելով , հասան վերջապէս կապանի գղեակը ,
Կիլիկիոյ Հայրապետութեան Վերջին Բերդը . . . :

Լեւոն Ե. Փ փախուստին լուրը շուտով տարածուե-
ցաւ . դաւաճան իշխանները դիւային քրքիչներով կ'ար-
տայայտեն իրենց ուրախութիւնը : Հետեւեալ օրը մաս-
նաւոր պատուիրակութիւն մը կը ներկայանայ Ամի-
րային , խնդրելու համար որ բարեհաճի գալ տիրանալ
Միջնաբերդին և իր բարձր պաշտպանութեան տակ
առնել անձնատուր բնակչութիւնը , զինաթափ գօրքե-
րուն հետ :

Երեք օր երեք գիշեր յաղթութեան հանդէսներ կը
կատարուին : Սակայն , Ամիրան անհանգիստ էր , չպիտի
կրնար քնանալ՝ մինչև որ ողջ ողջ ձերբակալել չի տար
Լեւոն թագաւորը : Միջնաբերդին պահապանութիւնը
կը յանձնուէր բաւականաչափ զօրագունդի մը , իսկ
ինք ստուար բանակով մը կ'արշաւէ գէպի հիւսիս ,
հետապնդելու համար փախստական թագաւորը , որուն
թագստոցը յաջողած էր գտնել :

Ամիսներով կատաղի ընդհարումներ տեղի կ'ունե-
նան այս Վերջին Բերդին շուրջը , ևսակայն Ամիրային
զօրքերը չեն կրնար գրաւել զայն . ի վերջոյ , Ամիրան
կարեւոր ուժ մը կը թողու հոն , Բերդը պաշարումով
անձնատուր ընելու համար : իսկ ինք ահագին բանա-
կով մը նոր արշաւանք մը կը կազմակերպէ Կիլիկիոյ
զանազան կողմերը :

Քիչ մըն ալ մտիկ ընենք ժամանակակից պատշ
միչ մը . . .

« Այս բարբարոսները կ'արշաւէին արձակ համար-
ձակ , աւարելով ու աւերելով բովանդակ Կիլիկիան :

Նախ վազեցին անպարիսապ աւաններուն ու գիւղերուն
վրայ , որոնք զերծ մնացած էին թալանէ ու կոտորածէ .
յետոյ հասան Սիս , Ատանա , Մամեստիա , Անաւարզա
և ուրիշ մեծափարթամ ու չեն քաղաքները , յարձա-
կեցան շատ հռչակաւոր վանքերու վրայ , ամէնքը քան-
գեցին ու կործանեցին , աւերեցին ու հրդեհեցին . . .
Եկեղեցիներուն և պալատներուն շքեղ ու հոյակապ
կառոյցները հիմնայատակ ըրին և բոլոր սպասներն ու
զարդերը կողպատեցին , իրենց հաւանածները գերի տա-
րին : Իշխաններուն ու թագաւորներուն շիրիմները
բացին և խարոյկ վառելով մոխիր գարձուցին բոլորը .
յետոյ օրերով երկրին բնակութիւնները հետազօտելով
մերկացուցին և Կիլիկիան վերածեցին անչեն անապա-
տի մը , որպէսզի հօն այլևս Հայոց թագաւորութիւն
մը չի վերականգնի ու չի զօրանայ . . . »

Մինչ Ամիրային զօրքերը կը գինովային անմեղ
բնակիչներու արիւնով ու կը յլփանային անոնց կոռ-
զոպուտներով , անդին , Լեւոն Ե. կապանի անառիկ
թերդին մէջ , ամէն կողմէ պաշարուած և ամէն յա-
թերդին մէջ , ամէն կողմէ պաշարուած և ամէն յա-
թերդին մէջ , ամէն կողմէ պաշարուած և ամէն յա-

թերդին մաքառումը տեւեց ամիսներով ,
մինչև որ վերջի վերջոյ բերդին պաշարը հատաւ

Սովոր գալիկագէմ ու բոսացած աչքերով ուր-
ուականը կը ցցուէր այն գժբաղդ պաշարեալներուն
դիմացը . կմախացած զազուկները կարկառած ու մատ-
ներովը ցոյց տալով մահը , որ գիւային ժպիտը կա-
պոյտ շրթունքին՝ կը հետեւէր անոր :

Վերջին վայրկանները կը սահէին յամրօրէն . պա-
տերազմիկները վհատած , ա'լ չէին կրնար կռուիլ :
Ճիմա . բացարձակ հաւասարութիւնը կը տիրա-
պետէր հօն , թագաւոր , թագուէի , արքայորդի . իշ-
խանովի , զօրք ու զօրավար , ամէնքն ալ հաւասար
էին տառապանքի եղբայրութեանը մէջ , սովահարնե-

բու երամ մը , որ պահ մը մոռցած արտաքին վտանագը , սկսած էր արդէն գերագոյն պայքարը մղել , մաքառի մահուան դէմ , որ արդէն մէկ ոտքը դրած էր բերդին սեմէն ներս :

Ամիսներով շարունակուող այս անհաւասար կոհւը . ինքնապաշտպանութեան այս զմայլելի և սրտառուչ տեսարանը , այս անընկնծելի յամառութիւնը , վերջաւ պէս այս բոլորը՝ բարոյալքած էր պաշարողներուն բառակը , որոնց շարքերուն մէջ ծայր տալ սկսած է ըմբռոսութիւնը :

Սակայն բերդացիներուն ճակատագիրը վճռուած էր : Ամէն ուտեւտ սպառած , ամէն արտաքին օգնութեան յոյս կուած , սո'վը միայն կը թագաւորէր . անգութ սո'վը , որ ամէն օր կը տասանորդէր արդէն փոքրաթիւ պաշարուածներուն խումբը :

Կատու , շուն , մուկ , ձի , ջորի , ասոնք էին իրենց համանդամները . . . կային դժբախտներ , որոնք այդ մամանդամներէն՞ ալ զուրկ էին , և եթէ յաջողէին ձեռք ձգել կաշէի մը կտոր , իրարու ձեռքէ կը յափշտակէին զայն ու սովուանջ գազաններու պէս իրենց ակաւներովը կը փրցնէին . . .

Սովամահներուն թիւը կ'աւելնար օրէ օր , շատերը նոււղած , թերդին մէկ անկիւնը պառկած , զուր կը փորձէին քունի մէջ խեղդել իրենց քաղցը . գալարւող աղիքները քունը կը փախցնէին աչքերէն :

Լեւոն Ե . թէ՛ իր և թէ երկրին ճգնաժամի բոպէները կ'ապրէր :

Ի՞նչ պիտի ընէր սակայն . . . : Անձնատո՞ւր պիտի ըլլար . բայց այդ պարագային արդեօք ի՞նչ կը վերապահուէր իրեն . միթէ ողջ պիտի կրնա՞ր մնալ : իսկ եթէ անձնատուր չըլլար , և եթէ յամառէր տակաւին կոռուիլ , պիտի կրնա՞ր դիմանալ , և ո՞րքան ժամանակ . ի վերջոյ ի՞նչ պիտի ընէր :

Բոլոր յոյսերը , բոլոր գիմումները , բոլոր ակընակալութիւնները , խարած էին հէք թագաւորը . ամէն

կողմէ գերեզմանային ցուրտ ընդունելութիւն մը . ո'չ ոք խորհած էր իրեն օգնութեան ձեռք մը տալ :

Ամենէն առաջ գաղտնի պատգամաւորութիւն . ներ զրկուած էր եւրոպական հզօր արքունիքները . Խաչակիրներուն հանդէպ՝ իր նախորդներուն մատուցած զոհաբերութիւնները թու ելով և խորհելով որ քը բըրխստոնեայ կիլիկիան ասիական հեղեղին դէ՛մ պաշտպանելու համար գոնէ փոքրիկ բանակ մը զրկեն իրեն օգնութեան :

Միամի՞ւտ , հէ՛ք Լեւոն , գեռ կը յուսար , գեռ կը սպասէր ու կը յուսար թէ՝ օգնութիւնը վերջապէս պիտի գար Արեւմուտքէն :

Եւրոպան՝ եղբայրասպան պատերազմներու բանըւած , արիւնի մէջ կը լողար , իսկ կիլիկիոյ բնիկ իշխանները՝ Լեւոնի երրեմնի հաւատարիմ զինակիցները . մէկիկ մէկիկ թողած հեռացած էին , ոմանք ալ արաբական բանակին մէջ կը ծառայէին : ուրիշներ ալ ո'չ նուազ թիւով լլատեսի պաշտօննը կը կատարէին : կային իշխաններ ալ , անարժան ու վատոգի , որոնք իրարու գէմ թակարդ կը լարէին : Ասո՞նք , այս ապիրատները պիտի հասնէին օգնութեան իրենց թագաւորին :

Այս հոգեւարքը չէր կրնար սակայն տեւել այսպէս երկար ատեն , վերջ մը գնելու էր այդ եղեռնական խաղին : Ինքնասպանութիւննը , կը խորհէր Լեւոն Ե . իր յուսահատութեան նոպային մէջ , ապահով միջոց մըն էր ինայելու իրեն , որպէսզի չտեսնէր իր սեփական աչքերով՝ իր ազգին անկախութեան թաղո՞ւմը , գոնէ կիլիկիոյ վերջալոյսի ծիրանի ամպերուն մէջ իր կեանքին արեւին ալ վերջին ճառագայթները մարած , անհետացած կ'ըլլային այդ կերպով , չէ՞ . . . Բայց իրենները , կը խորհէր միւս կողմէն , բայց թագուց հի՞ն , զաւակները , իր կեսնքին ու պատիւին ժառանգները , ի՞նչ պիտի ըլլային իր մահուան պարագային . չէ՞ որ վերապրած պիտի ըլլային լոկ չէնցընելու . հրճուեցնելու Ամիրային կամ Սուլթանին հասրէ՛մը . . . :

— 0' , կը բացագանչէր յուսահատօքէն , վատուաթիւն մըն է ինքնասպանութիւնը , դաւազրութիւն աստուածային պարգեւին՝ կեանքին դէմ . խաթարել է , եղծել է Աստուածոյ պատկերը . միթէ գասալքութիւն մը չէ՞ , ի՛ր իսկ անձին դէմ գործուած ահռելի ոճիր մը չէ՞ . . . :

Ուրեմն անձնատո՞ւր թող ըլլար . . . բայց ի՞նչպէս : Ահա երկու ճամբաներ ո՞րը պիտի ընտրէր , ինքնասպանութի՞ւնը , թէ անձնատուութիւնը . և սակայն երկուքն ալ նոյն բանը չե՞ն . . . :

Դրսէն պաշարման զդթան հետզհետէ կը սեղմուէր , Բերդին պարէսալներուն մէկ մասը քանդուած էր արդէն . իսկ ներսը սովը կը լրացնէր ինչ որ պակաս կը թողէր թշնամին :

Լեռն Ե . յանկարծ երեցաւ պաշարուածներու սովալլուկ ամբոխին , որոնց գլուխը կը գտնուէր թառգուհին . և որոնք գետնամած ու թաւալգլոր , կը փաթթընէին արքայական ոտքերուն ու կ'աղաղակէին .

— Անձնատո՞ւր ըլլանք , անձնատո՞ւր . . . :

Թագաւորը խօսեցաւ .

— Զինակիցնե՛ր , լսեցէ՛ք ձեր վերջին թագաւորքին վերջին խօսքը . . . Ու փղձկեցաւ . հեծկլտուքը կ'արգիլէր խօսելու : Յետոյ շարունակեց .

— Ահա՝ սե ու չարաշուք ժամը . Բերդը պիտի յանձնեմ Սմիրային և մեր ճակատագիրը պիտի յանձնենք անոր զօրքերու քմահաճոյքին . . . բայց լսեցէ՛ք վերջին խօսքս : Մի՛ , մի՛ յոյս գնէք այսուհետև օտարին վրայ : Քրիստոնեայ Եւրոպան խարե՞ց , Ազգիս իշխանները մատնեցին քեզ , ո՞վ իմ Սրբազն հայրենիք , տարաբա՛զդ կիլիկիա . . .

Թագաւորը լոեց : Ինկա՛ծ էր Բերդը . Վերջին Բերդը . . . :

Ժ.Պ.

Վ. Ա. Խ Ե Ր Ա. Թ Ո Ւ Կ Ղ Թ Մ Ը

Կիլիկիոյ անկախութեան հոգեւարքը գեռ չա՛տ պիտի տեւէր : Վերջին Բերդին անկումը մահացու հարուածը տալու բնոյթը չունէր այն երկրին . որուն բընիկ տէրերը՝ բերգատէր իշխաններ . հզօր աւատաւպեաններ , տակաւին պարտութիւն չէին խոստովաններ . ընդհակառակն , կը բազմապատկուէին իրենց ճիգերուն մէջ , որոշած ըլլալով յամառօրէն մաքառիլ , հոգչէ թէ իրենց գէմ գտնէին ահարկու . ուժ մը :

Արդէն ամիսներէ ի վեր , բովանդակ երկիրը հուրիսուրի մատնուած՝ փախստականներու թափառական խումբեր , Հալէպի Ամիրային և Եգիպտոսի Սուլթանին բանակներուն դէմ յուսահատական մարտնչումներէ յոգնաբեկ ու ջախջախուած , Տօրոսի ձիւնապատլեռներուն մէջ կը փնտոէին իրենց վերջին ապաստանը , հոն , ժայռերու փապարներուն ու քարանձաւներուն մէջ՝ գէթ ժամանակի մը համար , տեղաւորելու իրենց ընտանիքներուն վերապլած բեկորները և վերըստին շարունակելու անհաւասար կոխւը . . . :

Հայկական արքունիքը գերի ինկած էր . սակայն հայ աւատապետները գեռ կանգուն կը մնային ու կը յուսային ատեն մըն ալ քաշքել իրենց գոյութիւնը տխուր մեռելաստանին մէջ , որ երբեմնի կենսաւէտ ու փառապանծ կիլիկիան պիտի ըլլար : Ասոնք կը խորհէին թէ՝ աղէտքը տեւական չէր կրնար ըլլալ , թէ՝ թշնամի բանակները մշտապէս չպիտի տեղաւորուէին իրենց ծացը , թէ՝ հիւրեր էին անոնք և շուտով ցամքող կատաղի հեղեղի մը կեանքը միայն պիտի ունենային : Ուստի , երկրին ամէն , կողմերը փոքրիկ պատերազմներու , ասպատակային յարձակումներու նոր շրջան մը կը բացուէր :

Թագաւոր, Թագուհի, Կաթողիկոս, պալատական, Վերջին Բերդին մէջ ամիսներով պաշարուած, սուրբ ուած էին անձնատուր ըլլալ Ամիրայի բանակին նախապէս ամէն ապահովութիւն ստացած ըլլալով իրենց պատուին ու կեանքին նկատմամբ :

Ո՞ր խղճամիտ պատմագիրը պիտի համարձակէր գատապարտել Լեռն Ե.ի այս յուսահատական վերջին ընթացքը . միթէ կա՞ր փրկութեան ուրիշ ելք մը երբ ամէն յոյս կորսուած էր արդէն . . . :

Դժբա՛ղդ վեհապետ, ամիսներէ ի վեր փակուած բերդի մը մէջ, ուր իր կեանքին ու դահին դէմ անշպակաս էին դաւերը, պաշարուած՝ վայրէնի գունդերէ, որոնք մարախներու պէս կը ծածկէին իր ամայացած երկիրը, վիրաւորուած անհաւասար կռուին մէջ, քնատ, սովահար, ականատես՝ իր արքունիքի անդամներուն ամենօրեայ չարչարանքին, անկարող՝ զսպելու իր աչքին առջև ու բերդին մէջ իսկ յաճախակի տեղի ունեցած գայթակղալից երկպառակութիւնները, վերջապէն՝ յուսահատ Եւրոպայէն, որ չոր ու ցամաք խոստումներով օրօրած էր զինք՝ այնքան երկար ժամանակէ ի վեր . . . ի՞նչ ընէր, ի՞նչ ընել կը մնար իրեն. — ինքնասպանութիւնը կամ անձնատուութիւնը : Եւ ընտրեց այս վերջինը, պատուաւոր պայմաններով հետեւեալ պարգաներու մէջ :

Հալէ պի Ըկթիմուր Ամիրան, մասնաւոր պատուիրակութիւն մը զրկած էր Բերդը Լեռն Ե.ի առաջարշկելով անձնատուր ըլլալ, միենոյն ժամանակ խոստանալով ապահովագիր մը տալ իրեն, որպէսզի դուրս ելէ Բերդէն և իրեններուն հետ միասին մեկնի, երթալու համար ուր որ ուզէ :

ՎԵՐՋ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ՍՄԲԱՏ ԲԻՒՐԱՏ-Ի

Սմբատ Բիւրատ (Տէր Ղազարենց) ծնած է 1862, Մարտ 3ին, Զեթունի ՊօղՊայիր թաղը . 9 տարեկանին երուսաղէմի ժառանգաւորաց վարժարանը մտած՝ ուր գիշերօթիկ աշակերտելով, 1880ին շրջանաւարտ ելած Մուրատեան Մելիքս . վրդ.ի տեսչութեան օրով:

Հայրենիք վերադարձած և 1880-82 Մարաշի Կիլիկեան Հայրենասիրաց Ընկ.եան Կեղրոնական Վրժ.ի մէջ պաշտօնավարած, նախ օգնական՝ ապա Տնօրէն. 82-84ի վերջը Զեթունի Միացեալ Ընկ.եան Կեդրոն. վրժ.ը գասախօսած: 1885ին Սիս մասնաւոր վրժ. մը բացաւ զոր է ամիս կրցաւ շարունակել՝ կլիմային անյարմարութեան պատճառաւ: Նոյն տարին ամառը Պուլս կուգայ և կը ծանօթանայ ժամանակին բոլոր գըրական դէմքերուն: Տէմիրճիպաշեան, Պէրպէրեան, Զերազ, Թերզեան, Լուսինեան Մըբաղան ևայն: Իր առաջին գրուածքը «Եռեւեալները» քերթուածը կ'երեւի «Երկրագունածի 1885, Օգոստոսի թիւին մէջ:

1880ին, երբ Կիլիկիոյ Մկրտիչ Քէֆսիզեան Կաթողիկոս Պոլիս կ'երթայ՝ Սոս Մայր Աթոռը Պոլսոյ Պատր. իրաւասութենէն զատելու, Բիւրատ Մարաշի մէջ կը յաջողի հիմնել Կիլիկիոյ Պահապան» անուն ընկերութիւն մը որով իսկոյն յարաբերութեան կը մտնէ Կիլիկիոյ բոլոր թեմերուն հետ, այդ առիթով պատրաստելով Կիլիկիոյ հայ բնակչութեան լիակատար մարդահամարը:

Երբ Պատրիարքարանը ոտնձգութիւն մը նկատելով Կաթողիկոսին անջատազական ընթացքը, փորձեր կ'ընէ սեղմելու նոյն Աթոռին իրաւասութիւնները՝ զայն հասարակ վիճակի մը վերածելու, Քէֆսիզեան կը յաջոջողի նոյն ատենի Դատական նախարար Ճէվտէթ բաշայի միջոցաւ «պէրաթ» մը ձեռք ձգել Համիտէն և

դառնալ Սիս, մինչ միւս կողմէ թիւրատ բուռն յօդուածներ կը հրատարակէր «Մասիսի մէջ «Ամբատ թիւրուազլենց աստորագրութեամբ, և պաշտպանութիւն լոկ Սսոյ Աթոռին, թէև ինք ցվերջ հակառակորդ մնաց կաթողիկոսին՝ անոր թիւր քաղաքականութեան համար»:

1885ին կ'ամուսնանայ Խասդիւղի Գալֆայեան Որբանոցէն վարժուհին մը հետ (Եւգոքսիա Շիշմանեան) որ 5 տարի յետոյ իր յեղափոխական գործակցութեամբ ամուսինին հետ պիտի բանտուէր և պիտի զրկուէր աչքերուն լոյսէն. (Տե՛ս «Բանտէ Բանտ»: 1885 Սեպտեմբերին կը մեկնին Կիւմիւլճինէ՝ վրժ.ին տնօրէնութեան պաշտօնով, որուն ջերմոտ կլիմայէն հրւանդացած՝ 6 ամիս յետոյ կը վերադառնան Պոլիս, ուրիէ կ'անցնին Զեթուն՝ Միացեալի կողմէն տնօրէն կարգըւելով տեղւոյն գպրոցներուն:

1887ին տեղի կ'ունենայ Զեթունի հրդեհը այրելով 950 տօւն, եկեղեցին վրժ.ը. թիւրատ կ'ստիպուի մեկնիլ Պոլիս ընտանեօք, ուրիէ քանի մը ամիս վերջ կ'անցնի Սամսոն, միշտ տնօրէնի պաշտօնով, ուր տարի մը պաշտօնավարելէ վերջ՝ «աղսյական» պայքարի մը հետեւանքով, կ'ստիպուի Լեզուագիտական անկախ վրժ. մը հիմնել հոն, ժողովուրդին խնդրանօք, զոր կանգոն կը պահէ 2 տարի: 1890ին Գում Գարսուի ցոյցը տեղի կ'ունենայ, և թիւրատ կը պարտաւորուի փակել վրժն. ը ու իբր Հնչակեան ներկայացուցիչ՝ ընտանեօք կ'անցնի Կիլիկիա, ճամբան անվերջ իր կուսակցութեան բրօբականտն ընելով՝ Մարզուան, Ամասիա, Թօքաթ, Զիփլիք. Եէնի Խան և Սվագ. ուր հանդիպելով ընկեր Շմաւոնի, 5 օր ալ հոն կը մնայ առաքելութեամբ, ու կը մեկնի Կիւրինի ճամբով Զեթուն: Սակայն, 10 ժամ հեռու՝ եարբուզ գիւղին մէջ կը ձերբակալուի ընտանեօք և ուղղակի Մարաշ կը փոխագրուի, ուրիէ Հալէպ՝ մահուան դատապարտութեամբ . . . :

Հինգ տարիներ զնտանները մնալէ վերջ, 1895ին. ընդհ. ներումին, ի՞նք ալ ազատ կ'արձակուի: Իրեն արգիլուած ըլլալով ծննդավայրը դառնալ, կ'ստիպուի երուսաղէմ երթալ և անկէ՝ Պոլիս, ուր կը մնայ մէկ տարի, Գատըգիւղ Արամեան վրժն. ի իբր այցելու ուսուցիչ, մինչեւ որ կը պայթի 96ի Դէպքը:

Կը փնտուուի, և իսկոյն կը յաջողի կծիկը գնել ընտանեօք Եգիպտոս: Հոդ կ'սկսի իր կեանքի նոր շրջանը: Կրթական-գրական և հասարակական:

Գահիրէ կը հիմնէ «Կեգրոնական Կրթարան Գահիրէի» անուն վրժն. մը, զոր կը վարէ 4 տարի, միաժամանակ հրատարակելով Փիինիկ կիսամսեայ պարբերականը, յետոյ ՆՈՐ ՕՐ եռօրեան՝ մէկ տարի:

Կուսակցական վէճերէ զգուած՝ կը մտադրէ քաշուի կիպրոս, Թիֆլիսի «Հրատարակչական»ին հետ համաձայնած ըլլալով պարբերաբար զրկել իր անտիպ ձեռագիրները:

կ'անցնի Բօր-Սայիս ուր քարանթինայի պատճառով ամիս մը կ'ստիպուի մնալ. նոյն միջոցին է որ «Հրատարակչական»ին խափանման գոյժը կ'առնէ: Աղեքսանդրիայէն բարեկամներ կը հրաւիրեն զինք: Անցնելով կրկին աղեքսանդրիա, կը վերսկսի իր նոր կեանքին: Քանի մը ամիս աղցաւոր վիճակէ մը անցնելէ յետոյ, չնորիւ Զօր. Կոստանդին կամսարականի նիւթեական օժանդակութեան, կը վերսկսի հրատարակութեանը «Փիինիկ» շաբաթաթերթին զոր կը շարունակէ 4 տարի և զոր պայքարի թերթ մը կ'ընէ հարուածելով որջացած կամայականութիւններ մինչեւ որ կ'աջողի սահմանագրական առաջին ընտրութիւննը կատարել աալ Թաղական Խորհրդին:

1904ին կը կոչուի Աղեքսանդրիոյ ազգ. վրժն. աց տնօրէնութեան զոր կը վարէ 2 տարի, միաժամանակ Աղեքսանդրիոյ Խառն Գատարանաց Էքսրէլի պաշտօ-

նին։ Այդ միջոցին իտալիա կը ճամբորգէ իր երկու զաւակները վենետիոյ Մուրատ-Ռաֆայէլեան վրժն ը դնելու և այդ առթիւ իտալիոյ կարեւոր քաղաքները կ'այցելէ։ Կուսակցական աղտոտ պայքարի մը զոհ, Թիւրատ կը հրաժարեցուի։ Այս պայքարին է որ բոլոր կուսակցականները կը համերաշխի, և ուսուցիչներէն հանրագրութիւն մը կը պատրաստուի բաց ի երկու օտար ուսուցչուհիներէ, Օր. Պալէսթրաէ և Օր. Շարլօթէ։ 1907ին կ'անցնի Ռումանիա, ուր կը մնայ 10 ամիս։ Հոն Փրանս։ բանաստեղծութեամբ մը կը ծանօթանայ Էլիզապէթ Թաղուհին։ (Թառմէն Սիլվա) որմէ գնահատական գիր ալ կ'ստանայ։ Գոհութանձայի մէջ վատ մատնութեան մը զոհ, կ'ստիպուի հեռանալ Ռումանիայէ՝ շղթայակապ Պոլիս զրկուելու սպառնալիքին տակ, համիտաբարոյ ոօման ոստիկանապետ Զիմպրուի օրով, կը վերագառնայ Եգիպտոս՝ երբ քիչ վերջ, 1908ին, Սահմանագրութիւնը կը հռչակուի։

Թիւրատ Պոլիս կ'երթայ ընտանեօք, կը պաշտօնավարէ իրը խմբագիր «Մանգումէի Էֆքեար»ի, թերթօնելով «Բանտ», Բանտ» վէպը։ Հրատարակած է նաև «Փիւնիկ»ը 5 թիւ և «Գաղափար» (օրաթերթ) 42 թիւ։

Անդրանիկ զաւկին՝ Վաւկինակի հետ հիմնած է հրատարակչական տուն մը «Փամանակակից Մատենացար» անունով, որ ցարդ լոյս ընծայած է 56 երկեր։

1908ին Զեթուն-Մարաշի Ազգ. Երեսփոխան ընտրուեցաւ 10 տարուան համար։ 1896էն ի վեր գագրած էր ունէ յեղ. կուսակցութեան մը պատկանելէ և կ'անդամակցէր Պոլսոյ Ազգ. Երեսփ. Փողովի Ազատական Բարթիին։ Գրական ծածկանունները. — Հայկ Լեւոն. Ապտակ, Թաթ, Մորակ, Խայթոց, Լեռնորդի և այլն։

1910ին՝ 23ամեայ նժդեհութենէ մը ետք հայրենաբաղձութեանը յագուրդ տուած է, անցնելով Զեթուն բանտածին տղուն՝ Հայկ Լեւոնի հետ. Երեք ու կէս


ամիս կիլիկիոյ կարեւոր կեղրոններն ալ այցելած է, ուսումնասիրութեանց համար և վերադարձին՝ հանդիպած է Յունաստան, Աթէնքի հոութիւնները այցելելով։

Գահիրէի մէջ է որ ճանչցած է Տիգրան Երկաթը, որուն մօր և եղբօր Մարտիրոս Պիէզիկճիի հետ մտերմանալով՝ յաջողած է ձեռք ձգել կենսագրական նօթերու ահագին սթօք մը, զոր ի մօտոյ մտագիր է իր որդին՝ Հայկ, հրատարակութեան տալ (եթէ մեկի նաև մը գտնուի) հայութեան ճանչդնելու այդ մեծանունը ու մեծոգի երիտասարդը։

Այս աթիւ յիշենք թէ՝ յաւերժացնելու համար անոր յիշատակը, թաւնդ հնչակեան Շաւարչ Հովհիւեանի, Տօքթ. Տ. Էնֆիէյճեանի. Օննիկ Թաշճեանի, Բարսեղ Օհանետնի Էօսէն Բաբազեանի, և մէկ քանի երիտասարդներու ընկերակցութեամբ 1902ին հիմնած հիմնած է ՏիգրԱՆ Երկաթ ՄիԱլիթիինը՝ Լսարան Բնթերցատունը։

Թիւրատ, 1915 Ապրիլ 24ին Պոլսէն տարագրուեցաւ 284 մտաւորականներու հետ Այաշ. ուր նահաւակուեցաւ իր ընկերներուն հետ։ Թիւրատի վերջին խօսքն եղաւ. «Զաւակներս, զիս մի՛ խորհիք, ձեռագիրներս իրկեցէ՛ք . . .»

Հրատարակուածներէն զատ կ'թողու ըազմահատոր երկեր։ «Լեռնականի մը Յուշատերը», «Եգիպտահայ Դէմքեր», «Տիգրոսաւոր Մակաբոյծները», և Բանաստեղծութիւններու երկու հատոր։



ԱՐԱԲ ՊԵՐՊԵՐԵԱՆ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ԶԻՆԿՈՒՐԱԳԻ

ԱՄԵՆՍՄԵՇ ՏՈՒՆԸ


Գանիրէ Ապտին Փողոց թիւ 29 6

ԹԵԼ. 56203

Աղեքսանդրիա Թիւ 8է Սկոր թիւ 28

ԹԵԼ. 72 — 29

Specimens de
travaux exécutés
par notre maison



ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸՆԵՐ

Բուրգերէն	(բանասեղծութիւն)
Աւարայրի Արձիւը	(Ողբերգ.)
Բանտէ Բանս Պատմ. վէպ 5 հատոր սպառած	
Երլսրզէ Սասուն	» 5 » »
Խնճունվէց	» 6 » »
Զերունի Վրէժը	» 4 » »
Երլսրզի Պօմպան	» 2 » »
Դիակապուտները	» » »
Դէպի Երլսրզ	» » »

ԱՆՏԻՊ ԵՐԿԵՐ

Լեռնականի մը Յուլօանեարը

Լեռին Կոյսը

Կենսագրութիւն Տիգրան Երկաթ-ի

Եգիպտանայք (Գաղութին պատմութիւնը)

Խուժանին Կուռքը (Վէպ ազգ. կեանիէ)

Խղիպոս Արքայ (Սոփոկլիի)

Տիտղոսաւոր Մակարոյժները (



NL0330221

24285

Սպառելու մօս է

ՈՐԴԵՍՊԱՆ ԾՆՈՂՔԸ

Գինն է . — 20 ե . դ . , 1 Տօլար , 20 Ֆրանֆ

ԳԻՆՆ Է . —	Եգիպտոս	15	Ե . Դ .
» »	Ֆրանս	15	Ֆրանֆ
» »	Ամերիկա	1	Տօլար

Դիմել հետեւեալ հասցէին . —

HAIG BURAT

ALEXANDRIE (Egypte)